



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

1812  
1813

Uptown

Mandymhie

Zm U - R



E. J. Durfee  
1870

2011

## ՎՐԻՊԱԿ

ՍԻՆԼ	Ո-ՆԵՆ	ԵՐԵՆ	Տ-Ն-
պատմութենը	պատմութենէ	5	4
այս կ'ընծառէ	այս առ կ'ընծառէ	12	30
պաշտօնեաները	պաշտօնեայն	27	2
հնազանդել	հնազանդեցընել	69	6
յաջորդեց	յաջորդեց	70	34
չոնենանք	չոնենաք	110	11
կը սիրէր	զը կը սիրէր	165	19
կը վասթարացընեն	կը վասթարացընէ	174	23

## ՄԱՐԳԻԶՈՒՀԻՒՆ

ՀԵՂԻՆԱԿ

## ՏԱՅ ԿՈՄՍՈՒՀԻԿ


ԹԱՐԳՄԱՆԵՑ

Խ. Ա. ՊՈԽՐՈՒՆՍՈՒԶԾԱՆ

ՏԵՐ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻՀ

ՅԻԳՐԱՆ ՅԱՐՈՒԹԻՒՆ ՑԵՏԵԱՆ

## ՀԱՏՈՐ Բ.



## ԶՄԻՇՆՈՒԽԱ

ՏՊԵԴՐՈՒԹԻՒՆ ՏԵՏԵԵՆ

1877

ԱՐԻՒՆԱԼԻ

# ՄԱՐԶԻՋՈՒՀԻՆ

-32-

իԵ

Բայազրութիւններ

Քրիստինի հաղուստներուն տակնուվրայ վիճակը՝ տեսնելով՝ մարդիկուհին նուազ կասկածուա անձ մ'օրինաւոր վախեր պիտի յղանար աներկրայ։ Մեր ընթերցողները թող դատեն ուրեմն այսպիսի գիւրագրղիս կնկան մը կրած տպաւորութիւնը այս գեղեցկութեան երևոյթով զոր հաղիւ նշմարած էր, և որ իր բոլոր շքեղութեամբ կը յայտնուէր իրեն։ Դէպ 'ի դաստիարակուչին խոյանալով՝ անոր ձեռքը բռնեց և հայելիին առջե տանելով՝ դոչեց։

— Նայէ անգամ մը ինքզինքդ, օրիորդ, և ըսէ ինձ թէ այս ժամուս և այս աեսակ տակնուվրայ հաղուստով մ' ուսկից կու զամ։

— Տիկին, թոյթովեց Քրիստին շփոթած, անհանգիսա էի, պարաեղէն կու զամ։

— Պարտէղէն, այսպէս հաղուած, կարծեմ թէ վայելուշ բան մը չէ այդ։ Եւ աղջիկս այսպէս առանձին կը թողաւ, մինչդեռ դու ալ գիտես որ կրնար քեզմէ պէտք ունենալ։ Ուրեմն ինքզինքդ կարի յոյժ անհանգիսա կ'զգայիր, օրիորդ։

6823. 57  
8

Եւ այս անողորմ նախանձութեան նայածածքը , անոր զլուխէն մինչև ռաբը կը շրջէ՛ անոր կերպերուն ; շարժումներուն և մինչև անդամ զգեստներուն մէջ սասակութեամբ պայմելու պատճառահեր մը վնասուելու համար : Քրիստին ինքնինքը չէր կորմացը . ներ . զարմացման առջի վայրինքանը անցնելէ եաքը՝ իր բոլոր արիւութիւնը գտած ըլլալով՝ աչքերը չխնարհեցաց . իր անմեղութեամբ վորացած՝ արիաբար գէմ դրաւ փոթորիկն՝ , և պատրաստուելու մօտ անսարանին սպասեց անվեհէր :

Պէտրիս մուշտակովմը ծածկուած , մազերը իր զիշերային դլաւնոցին մէջ ամփոփած , գէմքը բարկութեամբ հրաբորքոք՝ իր բուլը առաւելութիւնները կը կորմացնէր : Քրիստին հայելին զիշացը կանգնած՝ ուր զինքը և մարքիզուհին կընար տեսնել , գիտեց այդ բանը և տակաւ առ տակաւ իր վրայ վատահութիւն առաւ : Թէպէտև առանձին էին՝ սակայն Քրիստին ինքնինքը անորմէ աւելի զերեցիկ , աւելի զօրաւոր և եալերանքէ ալատ կ'զար , և այսպէս ալ վախ մը չունենալով այն որոշիչ պահուն իշխող ինքն եւդաւ :

— Զե՞ս պատասխանիր , օրիորդ , ըստ ափիին Աօնուա խըստաբար :

— Կերեցէք ինձ , ափիին , այս ժամն բացարութեան համար յարմար չէ բնուխն : Անիբաւ կասկածի մ'ազդեցութեան տակ կը զտնուիք , հետեւբար կամ միտ պիտի շնէք ինձ և կամ պէտք եւզածին պէս չպիտի լսէք : Եթէ տիկին մարքիզուհին թոյլ կու տայ՝ վաղը այս խօսակցութիւնը կը նորոգենք :

— Վաղը , օրիորդ : Գիտած եղիք որ ժամ մը ; վայրիեան մը շեմ սպասեր , և քեզի հետ անկեղծօրէն խօսելու՝ և քեզմէ միւնցին անկեղծութիւնը սպասելու պացուցանելու համար՝ ահա կ'ըսեմ որ քեզմէ ոչ կը կասկածէի , և ոչ կը լրտեսէի զքեզ , թէ՛ այս իրիկուն ամուռնոյս հետ ունեցած մէկ խօսակցութենէս ետքը , որու մէջ քեզի գէմ իմ կարծեցեալ խել մը անիրաւթիւններս հանչցուց ինձի , կու դայէ քեզմէ ներողութիւն ինդրելու , և աւաշելու որ առաջուան պէս միշտ մեզի հետ ապրիս : Յիմարս :

չէի աեմներ թէ ինչ կոյր սէր մը կրնար սոփակէլ Աօնուա մարքիզը , որ այսպէս զիս աղջկանս զատիւարակուհուոյն առ ջև նուաստացընէ :

— Նուաստացընէ , տէկին , կրիսեց Քրիստին դլու իր աւելի բարձրացընելով :

— Այո , նուաստացընէ , կը կրիսեմ . նուաստացընէ , չէ թէ քեղմէ աւելի հարուստ և աւելի ազնիւ ըլլալու համար այլ քեզմէ աւելի արձէք ունենալու , քեզմէ՝ որ իմ երջանկութիւնտ , իմ մի միակ զահձս , իմ ամուսինա կը յափշտակես :

— Աօնչև վերջը զնեղ մտիկ սիտի ընեմ , տիկին , շարունակեց օրիորդ Օրթէղ ինքնինքը զապելով . յետոյ պատասխանս սիտի տամ :

— Աիրասու ներողութեամբ լեցուն հու եկայ , որ ձեռքս քեզ կարկառեմ , և միտ թեան ու անդորրութեան սպադայի մը վրայ խօսիմ քեզի հետ . բայց այս սենեակը գաւառիկ և զաւակութերեսի վրայ ձգուած գտայ : Քանի մը վայրկեան սպասեցի , յուսալով թէ սիտի զաս , սակայն դուն չերեցար . ամեն կողմ վիսառեցի զքեզ , նաեւ պարտեզը դացի , օրիորդ , բայց 'ի զգուր , այն ատեն . . . այն ատեն . . . հու եկայ համողուած՝ որ ուշ կամ կանուխ պիտի դայիր . ինչպէս որ չխարուեցայ :

— Եւ զիս ուրիշ տեղ չփնտեցիք , տիկին , չարցոց Քրիստին աչքը մարքիզուհոյն վրայ յառած :

— Կարծեմ զիս հարցափորձի տակ կը դնես , օրիորդ , պատասխանեց Պէտրիս դրեթէ խրուսանոր :

— Ո՛չ , տիկին , բայց ձեզի պատասխանելէ և լաւ բայտարութիւն մը տալէ յառաջ պէտք ե զիսնամ թէ ինչ բանի համար կ'ամբաստանուիմ :

— Ո՛չ միայն կ'ամբաստանուիս , այլ նաև յանցանք ապացուցածէ :

— Աը կարծէք , տիկին :

— Զիս խարեցիք գուն , ինձ խոտ խաղցիք :

— Տիկին :

— Զարաքար գործածեցիր իմ վստահութիւնս, իմ բարութիւնս

— *Sibyl'sun*, *o'si*, *mihyl'sun*:

— Ամուսնոյս սէրը և զաւկիս դորովը յափշտակեցիր ինձմէ :

— ԱՇ, Աստուած իմ. . . :

— Դրնես դուրս պիտի ելնես :

— *Sþlifn* . . . . :

Ճարունակ երեք անդամ այս բառը կրինելով՝ Քրիստինի ձայնը զամ քամ զգամ աղեյօշ հնչին մը կ'ստանար. Երբորդ անդամին գրեթե իր շուրթերուն վրայ մարեցաւ, և երկու անձայն արտասուքներ իր տժզյն այտերուն վրայէն գեպ 'ի վար սահեցան: Պէաթրիս այս լուռթենէն և վշտէն զգածուեցաւ, և աշխուժութեամբ մը անոր ձեռքերը բւնելով՝ այս տեսակ բնութիւններուց առաջ եղող ոժզին յողով մը դոչեց.

— Բայց վերջապէս արդարացյուր ինքզինքը . ես չեմ ուղեր զգեղ անիրաւ տեղը ամբաստանել : Իմ ինչ հոգս որ ըրածս զիանաս կամ չփիտնաս . ես իմ մտատանջութիւններս քեզմէ չեմ ճածկեր . աւազը, այն ժամանակ պէտք կ'ըլլար իմ բոլոր կեանքս պահել քեզմէ : Ամուսնոյս դրան առջևն զայի, սակայն զոյց դայ . մինչեւ անդամ Ռօսէրի դուռը զարկի, բայց նա ձայն մի շտուաւ ինձ :

— Π'Σ, ωβηλην:

Այս վերջին բառիս մէջ այնպիսի Ճշմարիտ , այնպիսի ցաւալի  
և այնպիսի կոկծագին կշտամբանք մը կար՝ որ մարքիղուհւոյն սիր-  
տը ակամայ զդայ զայն : Կը կասկածէր նա, սակայն իր բուռն մէ-  
րը կասկածը կ'սպաննէր , և որ և է կերպով կ'ուղէր իրողութիւնը  
իմանալ . Սէրը զմարդ այսպէս անդութ կ'ընէ :

— Հան էիր, կամ միւս տեղը, օրիորդ, կրկնեց մարքիզուհին  
աեսնելով՝ որ Քը իստին կը յռէր :

Քրիստինի առաջին շարժումը ձշմարտութիւնը բոլորովին անոր խոստովանին եղաւ, սակայն մտածումը զինքը արդիլեց։ Խորհեցաւ որ այս տեսակ նախանձու կնկան մը եթէ կը գալտնիքը յայտնէր՝ զայն քիչ մամանակէն ամնուն բերանը տարածուած պիտի

զանէր։ ուստի բարկութենէ կամ անխօրհրդութենէ մը կախում ունենալու գաղափարէն հրաժարելով՝ կենաց մէջ սուէպ պատահած անպորդն հարկաւորութեամ մը համակերպեցաւ, այն է կեղծել։

— Ուր որ ալ զմնուած ըլլամ, տիկին, կ'իրդնում որ ձեզ  
նկատմամբ ամենափոքր յանցանք մը չեմ գործած . ձեր տանը մէջ  
ողեւէ մեղքէ անդիծ եմ բոլորովին, և եթէ ձեզմէ բաժնուիլպէտք  
ըլլայ՝ գլուխս բարձր և սիրտս հանդարտ պիսի բաժնուիմ . Աստ-  
ուած և ես դիտենք դայս :

— Այսչափը չբաւեր, օրիորդ, պէտք ես զիս և աշխարհն ալ չամուշել:

— Աշխարհք հողս չէ, տիկին, ես աշխարհքի մարդ չեմ. առ  
զի գալով եթէ կ'ուզէք համոզուիլ իսկոյն պիտի համոզուիք: Դիւ  
տեցէք զիս, դիտեցէք միայն և ըսէք թէ դիմացս վրայ կայ արդեօք նշան  
մ'որ խաբէութիւն մը յայտնէ: Ա'չ, տիկին, ո՛չ, նենդութիւննե-  
րէ և խաբէութիւններէ հեռի կը գտնուիմ, ակար է ակնսերը մի-  
այն ասոնց պէտք ունին: Աստուծոյ և իմ յաւիտենական փրկու-  
թեանս վրայ կ'երդնում ձեղ, որ երբէք Պ. Մօնղա զիս ուրիշ կերպ  
դիտած չէ բայց միայն իբր իբրն աղջկանը դաստիարակուին: կ'երդու  
նում ձեղ որ ես ալ իմ կողմէս միայն իբր սանուհւոյս հայրը նկա-  
տած եմ զանի, և՝ ասկէ աւելին ալ կ'երդնում ձեղ, տիկին, այո՛,  
կ'երդնում որ եթէ Պ. Մօնղա ինձ համար մոլեզին սէր մ'խսկ ու-  
նենար, եթէ ինձ երկրիս բոլոր թաղերը նա իրէր, ես միայն իմ  
երախտազիտական յարդանքներս սիտի մատուցանէի անոր այն մար-  
դասիրութեանց համար՝ որ ձեր տունը ըլլալէս՝ ի վեր կը ցուցնէ  
ինձ: Աչա, տիկին, Ճշմարտութիւնը, բոլոր Ճշմարտութիւնը, ա-  
ռանց սեղման և առանց զաղանի խորհրդի, և յարգանց աւելի մեծ  
ապացոյց մը չեմ կրնար տալ ձեղ, բայց եթէ իր առջեւ արդարա-  
ցընելով զիս. եթէ ձեր տեղը ուրիշ մը ըլլար՝ չէի պատասխաներ  
իսկ, ըստ որում զրադարձիչ ամբաստանութիւնները կ'արհամարհեմ  
և անոնց դէմ մաքառելու յանձնառու իսկ չեմ ըլլար:

— Աերջապէս, օրիորդ, շարունակեց մարդիզուհը զսա ոլ  
մովուած, զոնէ կրնաս ըսել ինձ թէ ուր էիր:

— Ատիկա իմ դաղսնիքս է, տիկին, այդ միայն ինձ կը վերաբերի, և չեմ ուզեր, չեմ կրնար յայտնել զայն. միւս հարցման չպատասխանելու համար կը համարձակիմ ձեր անկողմասիրութեանով վասահիլ:

— Պէտք է ուրեմն բաժնուինք, օրիորդ, աղջկանս դաստիարակուհին պէտք է իմ ամեն հարցմոնքներուն պատասխանէ, և իր ժամանակին վրայ ինձ ձիշտ տեղիկութիւններ տայ:

— Կը բաժնուինք, տիկին, կրկնեց Քրիստին պաշտոթեամբ մը, ըստ որում դուք էք տէք:

— Շատ աղէկ, օրիորդ, շարունակեց Պէտքը իմանանելով իր մռւշտակին մէջ ծած կուելով, վաղը Պ, Մոնղայի սիմի խօսիմ, և քորածանանդ համար ամեն ինչ կարգի պիտի գնենք:

— Ձեր հրամանաց պատրաստ եմ, տիկին մարքիզուհի: Եւ խորունի բարկ մը ասալով՝ ձեռքը աշխամակ մը բռնած, կարի իմ մեծարանօք տիկին Մօնղան մինչև իր զահլիճին դռուը առաջնորդեց, և հօն կրկին բարեկելէ ետքը: իր խուցը վազեց, ուր վերջապէս առանձին մնալով՝ ծունկի վրայ եկաւ և ձեռքերը միացնելով:

— Վանտուիլ, ո՛չ, Աստուած իմ, վւնտուիլ, ըստ որում պապուցյա ու շաղիր էի, բայ օրում ուզեցի որ յանցանքս զնեմք Ո՛չ, ինչ է ուրեմն բարեյն և չարին տարբերութիւնը: ո՞ր է քու արադարութիւնդ, ո՞ր է քու վարձատրութիւններդ և պատիմներդ: Վանտեն զիս, ես վւնտուիմ:

Եւ այս տարօրինակ արարածը՝ որ ուրիշ դիրքի մը մէջ այնաշափ նշանաւոր կին մը պիտի ըլլար, բոլոր զիշերը աղօթելով անացուց, զԱստուած բարեկամ և խորհրդակից բանելով, ըստ որում մարդիկ իր արձեքը չեմն ճանչնար:

Միւնոյն զիշերը՝ որուն հեակառները այնչափ սոսկալի պի ըլլային, մարքիլն ալ անկօղին չմատ, դաստիարակուհույն հետ ունեցած խօսակցութիւնը քսան անդամ միտքը բերաւ, անոր մէն մի բառերը կը պեց, և յիշողութեանը մէջ անջնջելի կերպիւ քանդակից: Այս կինը որ մարտարիոն մ'ողեորելու չափ զեղեցիկ էր:

աչքին առջե բերաւ. աեսաւ զան ո՛չ թէ ցուրտ, անմնղ, անմատչելի, ո՛չ թէ անբծոթեանը մէջ ամփոփուած՝ ինչպէս զերեղմանի մը մէջ ուր անոր հրապոյներն և երիտասարդութիւնը կը թաղուեն, այլ սիրող, տրփալի, տկար և յանցաւոր տեսաւ զան, և իր սրտին խորը յանդէտս պահուած այս պատկերը իր քողը պատուելով իր բոլոր սիրուղաւեց, և յուսով առաջնորդուած՝ Քրիստինէ գուրս ամեն ինչ վանեց անկէ: Միւնոյն զիշերը, այս սէրը Ամէտէի մի միակ մտածումը, անոր կենաց մի միակ նպատակը եղաւ: Քրիստինը ունենալ, անորմէ սիրուիլ, մոռցնել տալ անոր այն մարդը՝ որու մի միայն մտածումը իր երակներուն մէջ արինը եռալ կու տար, ասկէ զաս ուրիշ երանութիւն, ասկէ զատ ուրիշ վառափառութիւն չունէր մարքիզը: Եր առաջն դաղափարը Քրիստինը իր հալած չին ձեռքէն աղատելն եղաւ:

— Քանի մը տող կը բաւէ, կըսէր նա, բաւական է որ իմ այս գործէն տեղեակ ըլլալ զիտնայ, պիտի վախնայ և իմ հրամանիս չպիտի համարձակի ընդդիմանալ, խօսքով մը միայն կրնամ զինքը՝ ի կորուստ մատնել:

Գրիչ մ'առաւ և զրեց:

«Ձեմ հակինար ինչպէս համարձակեցաք Գաղղիոյ սահմատնալուխները մերձենալու, նաև չեմ հակինար ամեննին ինչպէս գիմ տունս չյարդելով՝ համարձակեցաք անոր մէջ բնակող անձ ամը հալածել և սպառնալիք ընել անոր: Ինձ ինացընելու բան ամը չունիք, ալ ամեն ինչ զիտեմ, ասով ըսել կ'ուզեմ թէ ասկէ վերջը ձեր հալածումները անօգուտ և ձեր սպառնալիքները առապրդին պիտի ըլլան: Մեկնեցէք՝ որչափ կարելի է շուտով այն պիտի քաղաքէ մը ուր այնչափ մեծ վասնգներ կ'սպառնան ձեղ, ուր ժամէ առ ժամ կրնաք ճանչուիլ. Աստուած ձեղ առաջնորդ ըլլայ, և ալ մէյ մ'ալ ձեր անոնը չլսեմ:»

Զստորագրեց այս նամակը, ըստ որում վասահէլը որ զըզնինքն ըլլալը պիտի ճանչնար կընէսդ, և առտու կանուխ Քրիստի-

նի նշանակած պամոդովը տարաւ անձամբ ձղեց։ Պատասխանը չուշացաւ գալու։

«Վայ, պատուական մարքիզ, այս ճամբառն կը բռնենք։ Ի՞նչ, ևմիթէ մերձաւոր ազգականի մը մնձարսկ մը չկայ։ Ի՞նչ, տարափուհիս կ'ուզէք կորդել, և բաղնիքներէն մեկնիլս կը ինդրէք։ Ո՛չ, այդ պայմաննիդ չեմ ընդունիր։ Երբէք չքնաղ Քրիստինը չեմ ըթողուր ձեղ, ըստ որում, Ճշմարիտ վկայ, աշխարհիս մէջ անոր անմանը չկայ։ Ես որոշած եմ որ բոլոր եղանակը Պատէն անցընեմ, ըսել է որ մեր հաշիները շատ հեռի են իրարմէ։ Բայց սակայն այդ երկու հոգին ինդիքտներու փոխարէն՝ զրո անհաւելի կը զսնեմ և կատարելը, ձեզի երկու հոգին իրատներ պիտի տամ։

«Հրաժարեցէք օրիորդ Քրիստինէն, զի կարի ուժեղ է նա ձեզի «Համար և պիտի ճնշէ զմեղ։ Հաւատացէք ինձ, սիրելիդ իմ, որ այս աղջկան հետ միշտ դժբաղդութիւն պիտի զայ զլուինիդ։ Ես եմոր կ'իմացընեմ ձեղ այս բանը, զիտցիք թէ քաջ մարդարէ և յեմ։

«Հոս իմ քայլընթացներս արդիելու մի աշխատիք, կ'աղաշեմ։ Զահա ինչպէս պիտի ընեմ։ Առաջին անդամ որ խօսակցութեան որպահը պիտի երեխը՝ Ժանլէք իւսուը ձեղ պիտի մերձենայ և ձեզի այն նախատինքներէն մին պիտի ուղղէ՝ որք արիւն կը պահանջեն։ Երուք սակայն պիտի պարտաւորիք ընդունիլ այդ նախատինքը, ըստ որում ձեզի համար հասուցումը աւելի անպատութիւն պիտի քերէ քան թէ նոյն իսկ թշնամանը, այնպէս չէ։ Զեր հանդարաւութեան վրայ ներկայ դմուտորք պիտի զարդանան։ իսկ ես բաղընիք առնող բաղմութեան՝ որ իմ Ճշմարիտ անոնս և արկածներս ամուցած են անշուշտ, ձեր հանդարաւութեան ձեռքը մնալուն պատճառը պիտի «Համիլյուննեմ և ոստիկանութեան ձեռքը յանձնուելէ յառաջ ժառանակ պիտի ունենամ փախչելու։

«Եթէ ըստ պատահման զիս բանելու ըլլան՝ փոյթս չէ ամեննին։ զիտէք որ կեանը ինձ համար ոչինչ է, վախճանի դերը զոյսացուցիչ կերպիւ կատարելու, և իմ բարի աղդականներէս շրջա-

«պատուելու պատրաստութիւնները պիտի տեսնեմ։ Կ'իմանաք կար և ծեմ։ Տեսակցութեան ամենաղիւր վայր մ'ունինք, ուր շատ հանգիստ կերպով պիտի մեռնիմ։ Եթէ գուք աչքերս դոցելու ըլլաք։

«Կարծեմ որ զիրար իմացանք, հիմակ դուք պէտք է ընտրէք։ Վկամ Քրիստին իմն պիտի ըլլայ, կամ մեղի համար, մեր ազնիւ ասոհմին համար, բոլորովին ժողովրդային հոչակ մը պատրաստ է, որուն բան մը չպակախ, մինչեւ անզամ ծիծաղողներ։ Դուք ուր այնչափ խիստ սկզբունքներու տէք էք, և այնչափ յարեալ էք պատուոյ՝ նրը կ'ընտրէք . . . :

«Զեր անձնուէք զարմիկը,  
«Էրնեստի։»

Մարքիզը այս նամակը կարդաւէ ետքը Ճակատը զարնելով  
— Ա՛չ, ի՞նչ ընեմ, Աստուած իմ, ի՞նչ ընեմ, մը մռաց։ Սա  
կայն Քրիստինէ չեմ կրնար հրաժարիլ։

— ՀՅ

Այսուհետեւ ունաբան։

Այն կէտին որ մարքիզը այս նամակը ստացած էք՝ իր գուար զարնուեցաւ։ Բոլորովին Քրիստինի զբաղած և յուսալով որ եւ կողը նա էք որպէս զի զործէն աեղեկութիւն ինդրէ, սրտաթունդ զուար բացաւ և յանկարծ մարքիզը հայտնի դիմացը զանուեցաւ, որ իրեն նման զորդոջուն կը ներկայանար։

— Դուք հո՞ս, տիլին, ըստ, բարկութեան յայտնի շեշուով մը։  
— Այս, պիրելիս, պատասխանեց նա այնպիսի կնկան։ մի նման

որ իր նպատակին համեմու համար ամեն բանի հանդորժելու առաջդրութիւնն կամ իսաւ ըրած կ'ըլլայ : Չեզի ծանր և ասիպողական խնդրի մը համար խօսելու պէտք ունեի , ուստի մտածեցի որ ձեր սենեկին մէջ դալով՝ զնեղ աւելի կանուխ կը դտնեմ , և ձեզի հետ աւելի երկար ժամանակ կ'անենամ խօսելու : Կը յուսամթէ իմ այցելութիւնս զնեղ չնեղեր :

Ամէտէ քաղաքավարութեան այն բացասական նշաններէն մին ըրաւ որ հաստատութեան մը կը նմանին : Տիկին Մօնղա բան մը չհասկընալու որոշումն ըրած՝ ամոռ մը առաւ և սելքնին քովնստաւ . իր հետազնին նսյուածքը շուտով մը սենեկին շուրջը դարձնել վերջու :

— Ի՞նչ , բառ , կ'երեի թէ շատ կանուխ գուրս ելած էք որ սենեկիդ շտկուած է :

Եւ յիրաւանկողինը նախընթաց օրուան վիճակին մէջ կը զըստնուէր , շատ որում պարուն Մօնղա այն զիշերը չեր պառկած , և իր աշտանակներուն մոմերը ՚ի սպառ վառուած՝ երկայն աքնութիւն մը կը յայսնէին :

— Այո՛ , պատասխանեց խստութեամբ Ամէտէ , շատ կանուխ դուրս ելայ . բայց ի՞նչ ունիք ինձ ըսելիք , Պէտքը իս : Գեռ հաղուիլ լմնցուցած չեմ , և զիտէք թէ քիչէն նախաճաշի պիտի իջնենք :

— Զենք իջներ , սիրելիս . ես ալ գեռ պատրաստ չեմ , չեմ յուսար որ Քօպէն ալ պատրաստ ըլլայ , բատ որում հիմակ զինքը պարտէ որ տեսայ որ օրիորդ Քրիստինի հետ կը պարտէր :

— Քօպէրը այս ժամաւս պարակը օրիորդ Քրիստինի՛ հետ , յարեց պարուն Մօնղա գունատելով . բայց ամիկա մեծ անպատեհութիւն մ'է , և զանոնք չկանչեցիք :

Պէտքը իսկ ամբէն բան մը չէր վրիսկեր , բայց ՚ի վերայ այսը ամենապարզ և ամենահանդարտ շեշտով մը յարեց .

— Ամենեկին հոգո չըրի : Օրիորդ Օրթէզի այժման ընթացքը ինձ համար շատ քիչ կարևորութիւն ունի , բատ որում քիչէն տունքս պիտի մնինի :

— Ի՞նչ , միթէ արձակուրդը իմնդրեց , ընդմիջեց մարքիզը աշխուժութեամբ մը :

— Օրիորդ Օրթէզը անոնցմէ չէ՝ որք արձակուրդ կը իմնդրեն , այլ անոնցմէ է՝ որոնց արձակուրդ կու տան , շարունակեց Պէտքը իս դառն մահառվ մը :

Երբեմն այնչափ սիրայօդ այս ամոռսիներուն մէջ անդթութեան մրցում մը սկսաւ . ամեն մէկը կ'աշխատէր միւսը վիրաւորել , և յետոյ՝ հեթանոսութեան ժամանակի բարբարոսներուն նման իր պատճառած տանջանքովը կը հրձուէր : Այս միջոցիս մարքիզուհին յաղթանակը տարած կ'երեւէր :

— Չեմ հասկընար միտքերնիդ , սիրելիս , շարունակեց մարքիզը հանդարտ կերպարանբ մ'առնելու աշխատելով :

— Անշուշտ , բնական բան է միաքս չհասկընալիդ , բարեկամդիմ , այս զիշերուան տեղի ունեցածը չէք զիտեր , ահա ձիշտ ասոր վրայօք եկած եմ ձեղ տեղեկութիւն տալու :

— Ի՞նչ եղաւ , ի՞նչ բան տեղի ունեցաւ :

— Ինձմէ բամնութենէդ ետքը՝ այդ աղջկան դէմիմ իրական կամ կարծեցեալ անփրաւութիւններովս անհանգիստ եղած , և մասնաւորապէս ձեզի հաճելի երեւելու յցոսով չուզեցի անկողին մանել առանց իմ յանցանքս դարձմանելու , ինչպէս որ ձեզի ալ խոստացած էի . ուստի աղջկանս խուցը ելայ , գուռը բաց էր , վառարանին վրայ լոյս մը կը վառէր , զաւակս քունի մէջ և իրէն հսկող մէկը չկար :

— Ի՞նչպէս , ըսաւ մարքիզը , իր իմանալիքներուն վրայ յառաջէն խռոված :

— Այո՛ , սիրելիս , զիտցիք որ այդ օրիորդը որ այնչափ իստավար և այնչափ զերի կ'երեւէ իր պարտաւորութեան՝ իր սանուհւոյն քով ըլլալու տեղ , հոն հոն , Աստուած զիտէ նւր , կը վազէթ այսպէս կէս զիշեր անցած :

— Կէս զիշեր անցած , տիկին . միթէ աւելի ուշ չէր :

— Օրիորդ Քրիստինի սենեկակը կէս զիշեր քանի մը բոսէ անցած մտայ , Ամէտէ , և մինչեւ առտուան ժամբ երկուքը սպասեցի :

Պարոն Մօնղայի բոլոր արինը սրտին մէջ հոսեց. Քրիստինը ժամը մէկոկէսին տեսած էր : Մինչեւ այն ժամանակը ուր մնացած էր : Այս տրիփը, որ ծնունդ առնելէն 'ի վեր վիթխարի կերպարանք մը ստացած էր, զինքը նախանձութեան հազարաւոր խայթեցվ կը խոցէր :

— Ո՛չ, կը մտածէր նա, ամեն բան պլատի իմանամ, զիս չպիտի խարեն :

Եւ կարի անտարբեր հով մը ցուցընել կեղծելով՝

— Ատիկա ծանր բան մ'է յիրատի, ըստ, բայց անշուշտ դաստիարակուհին հարցափորձեցիք, անշուշտ ձեզի պատասխանեց և տեղիկութիւն տուաւ իր ուր գտնուելու մասին :

— Ինձ տեղեկութիւն չտուաւ, պարոն, թադուհիի մը, սուրբի մը նման հանդարտ երեկցաւ, ընդհակառակը ինքը զիս հարցափորձեց : Երբէք այս աստիճան լորութիւն մը տեսած չեմ :

— Եւ զործը ինչ վախճան տուաւ :

— Իրեն իմացոցի որ նոյն խոկ այսօր տունէս դուրս պիտի ելնէ, ըստ որում այս տեսակ ընթացքէ մը ետքը այսպէս պէտք էր ըլլալ, և ձեզի բոլոր մտածումն յայսնելու համար՝ կարծեմ որ ժամանակն է այլ, և թէ Յօպէր . . .

— Ինչպէս, Յօպէր :

— Դուք ուշադրութիւն ըրած չունիք, բայց սակայն անոր վրայ յօք շատ բաներ կը խօսին : Յօպէր մեղմ, յառաջ կը ճանչնար զինքը, և բուռն կերպով սիրահարուած էր, ինչպէս որ պատմած է ինձ : Այդ օրիորդը մեր տունը ըլլալէն 'ի վեր վարպետութեամբ և զգուշութեամբ անոր հետ կ'զբաղի, սակայն երբեմ չկրնար ինք զինքը զսպել, և իրենց մէջ սիրոյ նայուածքներ նշմարեցի . . . : Աերջապէս չափտի զարմանամ բնաւ եթէ այս գիշերուան մնձ դադունիքին հաղորդակից դանուած ըլլայ : Տարօրինակ բան մը չէ այս, երկուքն ալ գեռահաս, երկուքն ալ զեղեցիկ, երկուքն ալ աղջատ, երարտ սիրահարուած են . չեմ կրնար զիրենք կշտամբելու, սաւ կայն պիտի աղջամբ զիրենք որ ուրիշ աեղ պիրեն զիրար :

Այս մէն մի խօսքերը սլաքի նման Ամետէի սրտին մէջ կը խո-

բասուզուէին, այլ սակայն տարօրինակ անյաղութեամբ մը կ'ընդունէր զանոնք : Պատասխանելու բառ չգոտա նա . հազարաւոր զաղափարներ իր երեակայութեանը մէջ կը խոնէին :

— Ա՛չ, ապերախառը, կ'ըսէր իւ բովի, պիտի թուզումոր վոնտուի :

Յետոյ երեակայեց, Քրիստինը՝ մինակ և ալատ մնացած՝ եւնէսկի և Յօպէրի մէջ աեղ, անոնցմէ մէկը ընդունելով, զոցի երկու քնալ շմբթելով, և ինքը նոյն միջոցին իր շղթային կապուած՝ բան մը չպիտի զիտար չկրնար արզիլել այնպիսի յարաբերութիւններ՝ որոնց մտածումը միայն իրեն սարսաւու կը պատճառէր :

— Ո՛չ, ո՛չ, զոչեց իրեն նախանձութիւնը, պէտք չէ որ մեկնի տունէին :

Պէտքը կը լուէր լրտեսելով անոր զիմացը վրայ տեսնուած զգացումները, զօրս չէր հասկընար : Համբերութեամբ կ'սովասէր նա ոյնչափ անհամբեր էր . ըստ որումիբյալթութիւնը ապահով կը կարծէր, ըստ որումկաթիլառ կաթիլ կը ճաշակէր զայն և տակաւին բան մը իր հրձուանքը չէր խոռոշած :

— Ըստ աղէկ ըրեք, սիրելի Պէտքը լսա, ըստ վերջապէս մարդիքը, և բոլորովին համամիտ եմ ձեզի : Սակայն կը կարծեմ, (թէե այդ բանին վրայ ետքէն աւելի հասուն կերպով կը մտածէնք), թէ այս պարապայիս մէջ աճապարելը կրնայ մասսակար ըլլալ : Սեր ֆլավին այսպիսի ընտիր դաստիարակուհիէ մը զրկելէ յառաջ, տիկին Տալմանեի այրի գքուհոյն այս տեսակ տհաճելի բան մը ընելին հալմանեի այրի գքուհոյն այս տեսակ տհաճելի բան, ինձ լէ յառաջ որ մեզի այնչափ աշխուժիւ յանձնարարած էր զան, ինձ այնպէս կ'երեսի թէ պէտք ենք իր ըրածին վրայ կատարեալ տիկին աղջամբ սիրահարուած էր, այդինք, քննենք, աղէկ մը կշունքը ամեն բան, զոցի այդ գեռատափ օրիորդը ամեղն է, զոցի ներելի զգուշանիք մ'ունի պարզապէս՝ որ ժամանակին պիտի յայտնուի : Աւսազ զգուշանիք որ անիրաւ չգտնուինք :

Պէտքը ինքն ալ իր կողմէն ամուսնոյն խօսքերը կը լափիլուէր, ինքն ալ նմանապէս սոսկալի ցաւերով և անլուր կոկիծներով կը մտան ջուէր, ըստ որում այն ուրուականը՝ որ պահ մը իրմէ հեռացած էր, կրկին կը անմուէր ու կը հալածէր զինքը :

— Ի՞նչ ըսիք, պարոն, թոթովեց նա :

— Ըսի որ պէտք է խոհեմ ըլլանք, սիրելիս, թէ այսպէս առանց պաշտոնանի կնիան մը ապագան՝ ՚ի կորուստ մատնել չըլլար, քանի որ իր յանցանքը աչքովիս շտեսանք : Լաւ մտածեցէք, յաւիտենական իիդք մը պիտի ըլլայ այդ բանը, և շպիտի ջնջուի երբէք :

Մէկ քանի մանրերկրորդէ ՚ի վեր, Պէտրիս իր ամուսինը մտիկ չէր ըներ . իր աչքերը և բոլոր հոգին սենեկին մէկ ծայրը սեռուած էին, ուր մութին մէջ ոսկի գնդասեղ մը կը փայլէր : Վաղրի մը պէս այս որսին վրայ նետուեցաւ, և յաղթական կերպիւ մը զայն մարքիզին ցուցընելով՝ դաշոյնի նման հատու ծիծաղով մը յարեց .

— Առանց խղճի խայթի կրնամ ուրեմն այդ աղջիկը վահանել, ըստ որում աչա կը տեսնեմ այս գնդասեղը որ ես տուած էի իրեն, և որուն զցյղը իր մէկ հիւսակին վրայ կը զտնուէր տակաւին, երբ նա այս դիշեր իր սենեկակը վերադարձաւ : Այս զնդասեղը ձեր սենեկակը զտայ, ալ տարակցս մը շտնիմ, նա հոս եկածէ, և ձեր տարփութին է . իրաւոնք ունիմ ուրեմն զինքը բացաձակապէս վեհանել հոսկէ, կամ ես ինքնին դուրս ելնել :

Դէմտէ առանց իր կինը ընդմիջելու մտիկ ըրաւ, և անոր ձեռքը գանուած զարհութելի ասկացոյցը յափշտակելու համար որ և է շարժում մը չցուցույց : Նոյն միջոցին սոսկալի և անդրդուելի որոշում մը կ'ընէր նա, որով խղճ մարքիզուհւոյն բոլոր ապադան պիտի խորտակուէր, որոշում՝ ոչ թէ մաքառումի, այլ բոնաւորութեան : Այս տարսամ բնութիւնը, տրիփի ձնշման առաջ ողոքելի միանդամայն և զօրաւոր եղաւ . կամակատարութիւն, թուլութիւն, կամքի անզործութիւն, բոլորն ալ անհետացան . իր տրիփու ուղեց որ ինքը անզոր աէր մը ըլլայ, յիշատակները ուստքի տակ առնու, և ՚ի քթթելական ալ ոչ պարտաւորութիւն ձանչցաւ և ոչ յիշատակ :

— Ա՛ս, կը լուէք, շարտնակեց ակիկն Մօնղա խորտակեալ ձայ-

նիւ մը, շփոթեր մացեր էք : Բոլորովին ճշմարիտ է ուրեմն մատնուիլ, և գուք սուս խօսելով՝ այդ բանը ինձմէ ծածկել խուչէք աշխատիր : Ո՛չ, Աստուած իմ, Աստուած իմ, դժբաղդրութիւնս ըստ ամհայնի կատարեալ է ուրեմն . ասկէ վերջը կասկած ընելն անդամ ներելի չէ . . . . :

— Գէշ կը դատէք լուս թիւնս, Պէտրիս, և կը հայիմ որ միւս անդամներուն նման՝ շուտով մը կը դատապարտէք զիս : Կը վարանէի ամենամեծ կարևորութիւն ունեցող դաշնիք մը հաղորդելու ձեզի, կը վարանէի յայտնել բան մը՝ զոր իրը պատասխիր մարդ՝ վստահեցան ինծի . սակայն քանի որ անկարելի է զննդուրիշ կերպ համոզելը՝ այս գաղանիքէս ինչ որ անհրաժեշտ է կիսնալ՝ պիտի դիմաք :

— Ա՛չ, կը խոստովանիք այդ բանը :

— Այո, կը խոստովանիմ, ըստ որում երբէք խոստովանահայր մը ասկէ աւելի սուրբ և ասկէ աւելի անպարսաւ այցելութիւն մը ասկէ աւելի սուրբ և ասկէ աւելի անպարսաւ այս իրիկոն հոս եկաւ տրտասուաթոր աչօք, եկաւ իմ պաշտոպանութիւնս հայցելու իրեն սպառնացող մեծ վտանգէ մը զինքը ապատելու համար, ոչ թէ իրը տարփուհի եկաւ այլիբր աղերսարկու . այնպիսի բաներ պատմեց զըրս չեմիրենար ձեզի պատմելու և որոնցմով անոր վրայ արգէն ունեցած յարդանքս զարմացման փոխուեցաւ : Օրիորդ Օրիմէզը անրիծ և վեհանձն արարած մ'է, և ես երջանիկ կը համարիմ զիս որ աղջիկս անոր յանձնած եմ . վստահ եմ թէ զան իմ փափաքածիս համեմատ կին մը պիտի ընէ : Ուստի զիտայիք որ օրիտրդ Քրիստինը աղջկանս քով պիտի մնայ, վասն զի անոր նմանը չողիտի կրնամ զանել, վերջապէս վասն զի այսպէս կ'ուզեմ :

Պէտրիս ինչպէս որ այս պատմութեանս սկիբրէն զրուցեցինք, տմնն տկար անձերու նման, ամեն անկատար կաղմութիւններու նման իր քնութեան մէջ վաստութիւնս միանդամայն մեծ մեծ ջարդելունէր . իր քնութեան մէջ վաստութիւնս միանդամայն միծ մեծ ջարդելունէր . իր անոնց որոնցմէ վախ մը չունէր՝ կ'իշխէր, սակայն հաստատուն կամքի մը կամ ծանր արգելքի մը զիմաց շուտով մը կը խոնարհէր : Այսպէս, իր տղայութեան ժամանակ մայրը իր ուերին

Եղած էր, ինչպէս որ Սահ-Մերվ նախագահ հը և Երնէստ՝ կոսկով  
մը, շարժումով մը միայն զինքը կը հսազանդեցընէին։ Երբ տեսաւ  
նա թէ իր ամուսինը կատարելապէտ ընդգիմանալ որոշած է, վախ-  
ցաւ և ինքնին խոնարհեցաւ, ոչ թէ համոզուած, այլ նուաճուած։  
Զգաց թէ ալ ասկէ վերջը հաւասար զինուք չպիտի մարանչի, թէ  
իր բոլոր ուժին ու սաստկութեանը մէջ գտնուող նոր զլացումի մը  
դիմաց՝ ի պարտութիւն պիտի մատնուի ինքն որ իբր վահան մի մի-  
այն սեր մը և կսկիծներէ ընկճուած արիութիւն մը կը կըէր։ Ասոր  
այսպէս ըլլալը աւելի զդաց քան թէ հասկըցաւ։ մտածումը, հնա-  
րագիտութիւնը այս տեսակ պարագաներու մէջ անօգուտ է։ սիրալ,  
այն յաւիտենական լոյսը, այն մեծ տիրապետը՝ մի միայն առաջ-  
նորդն է, որու պէտք ենք հետեւլ։

Անտարակոյս՝ եթե տիկին Մօնղա ինքնին ըստ լու բլլար .

— Իմ ամուսինս այդ կինը կը սիրէ, և վատահ եմ թէ ես մոռցուած, մատնուած եմ. այնպիսի կերպով կը սիրէ այդ կինը՝ որ հազար անգամ զիս անոր կրնայ զոհել. անտարակոյս կը մոռնէր իսկոյն։ Սակայն այսպէս չըսաւ, այսպէս չուզեց ըսել. ինքովինքը շահածեց, ինչպէս կը շահածեն բարեկամ մը՝ անոր ծանր զալիք ջմարտութիւն մը ամբողջապէս չյայսնելով։ Միայն թէ պահանջումները և բուռն խորհուրդները մէկ կողմ դրաւ, և իր իրաւունքը յառաջքաբելու միակ միջոց՝ խորամանկալթիւնն ուզեց ընել։

— Կ'ուսուց օրիորդ Օրթէզը պահել, ըստ, ասոր համար գօրաւոր իրաւունքներ տնիք, իրաւունքներ՝ զօրս կ'անդիտակմ և գուռալ չէք կրնար յայտնել: Արովշետե կ'անդիտակմ՝ ատոր այդպէս ըլլալը չեմ կրնար ուրանալ: Դուք, Ամէտէ, այս տանը տէր էք, այս, տէր էք և կրնաք պահել անշուշտ այնպիսի անձ մը՝ որ ինձ անհաճոյ է, և ես սկէտք եմ ձեր կամացը հնազանդիլ. կը պարաւաւորիմ այսպէս ընել, պիտի ընեմ, հանդիսաւ եղիք, և բերաւէս այ դանդասաւ չպիտի հանեմ:

Պէտք էր հօն միալ : Զոհողութիւնը կատարուած էր, բայց զոհողութիւնը մը կիսովի կատարելով՝ դրեթէ միշտ անոք արժեքը լիր կորանցնէ մարդ : Աւամբսիս յարեց :

— Թաղեկք ձեր աղջկան, մեր աղջկան քով՝ սրտիս և զալափար ներուս ներչակ կին մը, զայն ձեր տանը զլուխ կարգեցէք, այդ բանին շեմ հակառակիր երթէք. այլ սակայն ասկէ վերջը ինձմէ բան մը մի պահանջէք: Հոս իբր օտարական պիտի մեամ, աղ ոչ ձեղ պիտի զբաղիմ, ոչ անոր և ոչխակ ֆլավիին, մեկուսոթեանս և արտասուներուս մէջ պիտի թաղուիմ, և դուք ասկէ վերջը ինչ որ պատշաճ կր համարիք ըրէք, չպիտի նեղեմ զձեղ:

Թշուառ կինը հեծկլտանքներէ ընդմիջուած այս խօսքերը այս-  
պիսի գժուարութեամբ մը խօսեցաւ՝ որ կարծես թէ պիտի մեռնէր։  
Մարդիզը ցաւ մը չզրաց . մարդ մը որ չսիրեր ալ չկրնար զզած-  
ուիլ ոչ աղտանքներէ , ոչ մանաւանդ արտասուքներէ ։ Անոջ մը  
համար անոր յիշատակներուն զզայուն կողմը զարնելու . մի միայն  
միջոցը՝ զան արհամարհէն , և անորմէ աւելի զօրաւոր և աւելի  
մոռացիոս երեխն է . մարդուն միակ վիրաւորելի կողմը ինքնաօի-  
րութիւնն է : Գրեթէ բոլոր երեխէ ինկած կիները՝ կ'անգիտեն այս  
Ճշմարտութիւնը . փայտակյաներ վառելով՝ ճնոկաստամի այրի կի-  
ներուն նման կը զգնուին 'ի յիշատակ իրենց ամուսնոյն՝ որ իրենց  
համար մեռած է : Մորմոփի այդ խունկը զոր անոր առ ջե կը վա-  
ռեն՝ իր հսկարատութիւնը կ'ողոքէ , զինքը աւելի վայրադ կ'ընէ ,  
և իր հրաշալի վեհանձնութեան ամենավսեմ ներդործութիւնը՝ ա-  
նոնց կարեկցին է միայն ։ Գթութիւնը ստեղ ապերախտութեան  
կերծին կերպարանքն է ։

Մարդիկը Պէտքիսի զի՞ղողութեանց սասրս խսկլով է լուսաբանութեանց մոտածելու թէ արդեօք բնդունելի՞ է ին անոնք, զգաց, առանց բնաւ մոտածելու թէ արդեօք բնդունելի՞ է ին անոնք, կամ թէ չէին վիրաւորեր իր և մասնաւորապէս կսկանը արժանապատուութիւնը։ Ամեն բան իր տրիփին հասուածակումովը դիմելով այս պատրիչ կրկներեւոյթին մէջ հեշտութեան կեանք մը նըւշ-մարեց, ուր մարդիկու հին պատշաճութեան համար կը մտնէր, և իր ներքին կեանքի մեացեալ մասը անցայտ պիտի մնար աշխարհէ, և միայն իրեն համար տեսանելի պիտի ըլլար։ Աշխարհակաները յաղթութեան մը ընծայած դժուարութիւներն բանի մը տեղ չեն դներ, բաւական է որ այդ յաղթութիւնը տանին։

— Քաջ է, տիկին, պատուսխանեց նա: Եթէ երկոր տաենէ հետեւ, այդ կերպը գործածէիք, մեր ներքին կեանքի մէջ կոկիծները շատ աւելի նուազ պիտի ըլլային:

— Ի՞նչ, յարեց տարարազգ կիսը վիշտերէ հեղձուած, ի՞նչ, իրապէս կ'ուզէք այդ բանը, կ'ուզէք Փլավին մայորը օտարական մը, անարդ մէկը ընել: Կ'ուզէք զատապարտել ան որ ձեր անունը կը կրէ, ան զօր այնչափ սիրեցիք, զի սիրեցիք զիս, պարոն. կ'ուզէք զիս դատապարտել, կ'ըսեմ, որ զլուխս օտարականի մը, իմ ստորինիս առջև ծռեմ. կ'ուզէք որ ձեր և զաւակիս վրայ ունեցած իրաւունքներէս հրաժարիմ: Ո՛չ, ո՛չ, ո՛չ, մեռցուցէք զիս, այս, մեռցուցէք, այլ մի նուաստացընէք, ոսնակոխ մ'ընէք զիս, ձեր ծառաներէն, ձեր տարիուհիւն ու թերես ձեր զաւակէն ալ արհամարհիւ մի տաք ձեր կինը: Այս, վերջացուցէք կեանքս, տառվ երկայն տան ջանքէ մ'ազատած կ'ըլլաք զիս:

Տկար հոգիի մը մէջ սիրոյ ընթացքը այսպէս է: Սկզբան կը հրամայէ, յետոյ կը նուաստանայ: Սէրը այս աշխարհիս ամենէն մեծ տկարութիւնն է՝ երբ ամոր ամենէն մեծ զօրութիւնը չըլլայ: Կարող է այն տիեզերը վերցընել, կամ զմեղ ամենազ ձուձ վիճակի մ'իջեցնել: Աւելի կամ նուազ բերրի երկրի մը վրայ իյնող ցորենի հատիկին յասիտենական առանի է այն:

— Ո՛չ, սիրելիս, պատուսխանեց Ամէտէ այս տեսարանին վերջ տալու անհամբեր, ամեն ինչ ախուր կերպով կը տեսնէք: Որ և է մէկը սպաննելու վրայ ո՛լ կը խօսի ձեզի: Ո՞վ կը խօսի ձեզի արհամարհանքի և նուաստութեան վրայ: Ընդհակառակը ձեր հաշակին համեմատ ապագայ մը կ'առաջարկեմ. ձեր չորս կողմը ամեն մէկը ձեզի համելի երեւելու պատրաստ պիտի զանէք. ալ ո՛չ ցաւ պիտի ունենաք, ո՞չ հոգ և ո՞չ նեղութիւն. ձեզ սիրելի ընկերութեանց մէջ պիտի նետուիք, աչքերնուդ առջև պիտի ունենաք ձեր աղջկան դաստիարակութիւնը, անոր կը թաթեան ծաղիկները պիտի քաղաք առանց ո՛ը և է փուշի. սիրող, ուշագիր և ամեն բանի մէջ կամակատար ամուսին մը պիտի ունենաք յիս, ըստ որում գիտեմ քր միմայն պատռառոր բան կընաք ընել և ուզել. մանաւանդ ջշմա-

ըիտ բարեկամ մը պիտի ունենաք՝ որ պատրաստ պիտի ըլլայ ձեզի անսահման սիրոյ ամեն կարելի եղած ապացոյցները տալու: Ո՞ր կրնաք ապագայի մասին աւելի մեծ ստոդութիւն մը դանել: Հաւատացէք ինձ, սիրելի Պէտրիս, կեանքը եղածին պէս տեսէք. զոյեցէք ալ երիտասարդութեան վիխասանութիւնը. տան և չորս՝ զրեթէ տաննեհինդ տարի է որ ամունացած ենք, ալ ժամանակն է որ իրական զաղափարներու հանինք, և պէտք չէ որ Ճանրուն վրայ քարեր ցանենք, քանզի ինքնին բաւական կ'իյնան: Տեմէմ, զրկեցէք զիս, տուեք ինձ ձեռ ձեռքը, սրբեցէք աչքերնիդ, մոռցէք այդ խենթութիւնները, վստահացիք ինձ, թողէք որ հանգիստ ապրինք թէ դուք և թէ ես, յարեց նա բանագատեալ ժպիտով մը, միթէ շատ գժուարին բան մ'է աս:

— Ո՛չ, Ամէտէ, Ամէտէ, կ'ուզէք որ մեռնիմ, կ'ուզէք որ անցեալս և զմեզ միացընող կասղը անիծելով մեռնիմ, լաւ ուրեմն զոհ պիտի ըլլար:

— Դարձեալ տղայական խօսքեր: Ո՛չ միայն չպիտի մեռնիք, այլ հիմակ շուտով մը զեղցիկ և չնորհալի կերպիւ պիտի զարդարուիք հիմակ շուտով մը զեղցիկ և չնորհալի սորտ թեան սրահը պիտի զանուիք: Այսօր և ժամը երկուքին խօսակցութեան սրահը պիտի զանուիք: Մուրկի հովիտան անցնելով Էսէրասահպուրիկ մէջ պիտի հաշնք. բոլոր ընկերութիւնը պիտի զանուիք հօն, զուք ալպէտք էք գտնուիլ:

— Դուք պիտի երթալու քաջութիւնը չպիտի ունենամ:

— Ենշու զնեղ սիտի զամ զանեմ հօն. չեմ ուղեր վախերնիք աւելցընել: Նախ Ռօպէրը հետերնիդ առելք, նա զնեղ կ'առաջնորդէ, և ես ձեզմէ առաջ հովիտը զտնուելու խօսք կու տամ:

— Բայց ինչու միասին չերթանք:

— Զպիտի սրգողիք ինձ, այնպէս չէ, Պէտրիս: Այնպէս որ ըոշած ենք որ այսօր մէկ մէկու ամեն բան ներենք: Խօսք տաի գքու հիին որ իրեն հետ այսօր ձի հեծնեմ. մեր որոշման համատ պիտի սպասէ ինձ, և անոր հետ ի միասին ժամադրութեան աեղը պիտի զանք:

— Վստուած իմ, Վստուած իմ, քրթմն ջեց մարդիկուհին կահղնելով, ուշագ գյբաղի եմ:

— Դուք, սիրելի Պէաթրիս, ձեր բնութեամբ դժբաղդ էք, տրախ եղիք, խնդայէք, ով ձեզմէ աւելի կրնայ երջանիկ ըլլալ:

Երբէք տեսած չեմ մարդ մը, որ կին մը կսկիծով մեռցնէ առանց անոր ուրախութիւն ապսպելու: Տրտութիւնը անոնց խղճի խայթ կը պատճառէ, և համբ յանդիմանութիւն իսկ չեն ուզեր ընդունիլ:

Պէաթրիս հնաղանդիլ ուղեց. կապտագոյն մնդուսով պատած և վշնակներով զարդարուած՝ Հնդկաստանի գեղեցիկ նրբամել սպատմուան մը ստիպուեցաւ հաղնիլ. միտքը դրաւ աշխատիլ մատելու, և շողշողուն և պշրու խօսակցութեանց մէջ մանելու, ծածկելով իր վիշտերը. ի՞նչ ամենադառն տանջանք սրտի համար: Ուղեց ՚ի գործ դնել այս հնաղանդութիւնը, այս կրասորական և բացարձակ հպատակութիւնը:

— Եթէ չմունիմ, կը կրկնէր նա իւրովի, գուցէ Ամէտէի սիրա մը շարժեմ:

Մարդիզը՝ Ռօպէրին հետ անոր կառք հեծնելը տեսաւ, աչքովը մինչև անոնց անհետիլը գիտեց, յետոյ՝ իր սենեկապանին գառնաւ լով՝

— Օրիորդ Քրիստինի խուցը ելիր, հրամայեց, և աղաւէ զինքը որ շուտով մը սենեակս դայ:



իէ

Մէնդա:

Մարդիզին հրամանը ընդունելով՝ Քրիստին հնդանդելու փութաց: Նա կ'սպասէր վւնտուիլ, և մտքէն իսկ չէր անցըներ թէ իր տէս պիտի որոշուապանէք զինքը: Ուստի սկզբան իր վրայ արժանապա-

տուոթեան ամենացուրտ և ամենասէդ հովմ' առնելով՝ կանչուած տեղ զնաց: Ամէտէ զինքը տեսնելով՝ գունատեցաւ, և կրկին զգաց իրեն համար անձանօթ այն տարօրինակ յուղումը՝ որ տղէտ ժամանակներ իրը դիւահարութիւն մը պիտի նկատէր:

— Հաճեցէք նստիլ, օրիորդ, և վայրկեան մը ինձ մովիկ ըրէք: Քրիստին լուութեամբ խոնարհեցաւ, և աթոռ մը առաւ:

— Այս զիշեր տիկին Մօնղան ձեզի հետ գոյզն ինչ աշխոյժ կերպիւ խօսեր է, այնպէն չէ: Կ'աղաշեմ որ անցածը մոռնաք, և ալ մէյ մ'ալ չյիշէք: Ես ամեն բան կարգադրեցի: Այնպէս որոշեցինք որ գուք երբէք մեզմէ չբաժնուիք, եթէ կը հաճիք ընել մեզ այս շնորհը, և երկայն ժամանակ և ամենամտերիմ կերպով մեզի հետ ապրենիք կը ինդրենք ձեզմէ: Մարդիզուհին կը փափաքի իր բոլոր ներքին հոգերը, ինչպէս նաև Գլավիի կրթութիւնը ձեզ թողուլ: արդեօք կը նամք այս ամենը յանձն պոնել:

Թէպէտե Քրիստին ամեն բանի պատրաստուած՝ սակայն այս տեսակ խօսակցութիւն մը լսելէ շատ հեռի կը գտնուէր. ուստի պահ սակ շուարեալ մնաց, բայց իր սավրական կորուլամտութիւնը շրւտով մը զինքը այս վիճակէն հանելով՝

— Տիկին մարդիզուհին և գուք շափէ դուրս կը պատուէք զիս, պարոն, ըստաւ. ինքզինքն ձեր տրամադրութեան տակ գնելէ զատ որիշ միջոց չունիմ իմ երախտագիտութիւնս յայտնելու:

— Կը խոստանաք ուրեմն մեր առաջարկութիւնը ընդունիլ, և կը կին մը մէջ ընակիլ: Զզիահեմ ինչպէս ձեզմէ շնորհակալ ըլլամ: Պէտք շունիմ ձեղ ըսելու թէ տիկին Մօնղա կատարելապէս կ'անդիտէ ձեր ինձ վստահած գաղանիքը, և աւելի աղէկ է որ մինչև վերջը շզիտնայ: Սակայն ձեզի համար ամենակարևորը յանդուզն և ամեն բանի կարող մարդու. մը հալածանքներէն ինքնզինքնիդ ծածկելն է: Ամենալաւ միջոցը այն է որ նոյն իսկ այսօր մեկնիք ասկէ, և ձեր Ամենալաւ միջոցը այն է որ նա չինայ դժնել: Տետրն այնպիսի կերպին մը պէտք էք պահէլ որ նա չինայ դժնել: Աչա այս բանիս համար ուզեցի այս առաւու ձեզի հետ խօսիլ:

— Մեկնիլ, բայց քիչ մը յառաջ ըլլակը որ . . .

— Մեղի հետ պիտի ապրիք, անշուշտ: Ուստի ամենքս ալ պիտի

մեկնինք : Մարդիլուհոյն բացակայութեան ժամանակը՝ որ բոլոր օրուան համար գուրս ելած է, առ առաւելն շարթուան մը ճամարդութեան համար պէտք ելած պատրաստութիւնները ըրէք, պարոն ժօսլիւր ինչպէս որ է պիտի խարուի, բատ որում մեր ծառաները և մեր կահերուն մեծ մասը հոս պիտի թողունք : Խնձմէ և ձեղմէ զատ մեր հանրութեան նախատեսակը ոչ ոք պիտի զիանայ : Գաղղիա պիտի գառնանք, Ինը կրկն պիտի անյնինք, Աւաս և երթալու համար :

— Շատ լաւ, բայց եթէ մեղի հետեւի :

— Մեղ չպիտի հետեւի, այլ պիտի սպասէ, կ'ըսեմ, ըստ որում առանց երկար և ամենամեծ զկուշութիւններու չկրնար նա Գրանսա վերաբառնալ : Տարակոյս չունիմ որ մեղի հետեւելու համար բոլոր միջոցները ՚ի գործ պիտի դնէ, այլ եթէ յաջողելու իսկ ըլլայ՝ մնաք Գաղղիայէ մեկնած կ'ըլլանք :

— Աւը պիտի երթանք :

— Մօնղա . այո՛, հոն պիտի երթանք, և ոչ ոք պիտի կասկածի հոն զանուելնիս : Բոլորովին ամայի և իմ բոլոր ծանօթներէս անյայտ է այս դղեակը, և զայն պահպանեն ալ գիւրին : Պարոն ժօսլիւր երկու փարասխ հեռուն զանուած ժամանակը՝ իսկոյն աեղեկութիւն կրնամ առնուլ : Երկար մասածեցի, ամեն ինչ կըուեցի, հոն պէտք է երթալ : Աւը մն պատրաստեցէք ամեն ինչ, օրիորդ, որ այս իրիկուն Եպէրստէյնէ զարձած ժամանակնիս՝ շուտով մը կառքը հեծնենք :

— Բայց տիկն մարքիլուհին ինչ պիտի ըսէ :

— Պիտի ըսէ . . . ինչոր պէտք է ըսել . գուք մի վախնաք Պահաւանդ թողէք որ իմ քմածին հաճոյքիս դէմ դոչէ . գուք բոլորովին օտար մնացէք, կ'ո զեմ որ միայն զիս ամբաստանէ, ասմիկա կարեւորն է : Վանզան սոսկալի կերպիւ կ'ատէ նա, մահու չափ կը խորշի անկէց, և իրեն խոստայած էի որ հոն երթալու զիտաւորութենէս հրաժարիմ : Կը այս յաղթութիւնը ամենուն իւմայուց նա, և այս պարագաս մեր ապահովաթիւնը կ'աւելցընէ :

— Բայց ինչպէս կրնամ այս ամեն բարիքներու համար ձեղմէ

շնորհակալ ըլլալ, պարոն, ինչ բանի կը պարտաւորիմ այս անսական համարիս և անձնուէր հոգասարութիւն մը : Իրապէս խիստ բարի էք, պարոն :

— Խիստ բնական էր որ պէտք եղածին պէս ճանչնայի ձեր վստահութիւնը, օրիորդ, և այս խնամքները՝ զոր աղջկանս կը տանիք, գուք իմ պաշտպանութիւնս իննդրեցիք, և ես ալ նոյնը կը նուիրեմ :

— Թողէք որեմն որ անմիջապէս մեր ճամբորդութեանը վրայօք զբաղիմ, պարոն, և հաւասացէք, կ'աղաւեմ, իմ երախտաղիաական զգացումներուս զորս դացէ այս միջացիս զէշ կը բայցատրեմ, և զորս սակայն աշխուժիւ կղզամ . գուք զիս բոլորովին կը պարտաւորէք, և . . . :

— Բաւ է, բաւ է, օրիորդ, զձեղ պարտաւորելուս համար երջանիկ կ'զգամ ինքզնուք : Գայեք հիմա, վասն զի այս զիշեր պէտք է որ մեկնինք :

Պարոն Մօնղայէն բաժնուելով՝ Քրիստին ամեն ինչ հասկըցաւ : Զէր կրնար ալ մարքիզին գիմացը վրայ այնչափ անդամ տեմսուած նշաններու մասին խարսիլ, և անոր հրաբորքը աչքերը, յուզուած ձայնը, գողգոջուն շուրթերը իրեն կառկած մը չէին թագաք :

— Այս մարդը զիս կը սիրէ, ըստ նա, այս դղեակը կը տանի զիս որ հոն բոլորովին իրը ըլլամ : Գրաւ կը զնեմ՝ որ Յօնիւրը ոլիտի հեռացընէ անկէ : Ո՛՛, յետ այսորիկ գիրքն խիստ փափակ պիտի ըլլայ : Ամուսինին հետ մաքաւիլ՝ որու յայս մը չեմ կրնար թողուլ, առանց սակայն տմարդօրէն մերժելու վլնքը, կ'ո ջը նախանձութեան գէմ մաքառիլ, և Յօնիւրի հետ մաքատիլ, որ այս բաները անշուշտ քիչէն պիտի իմանայ, վերջապէս դուցէ Երկությունի հետ մաքառիլ, և յետոյ ունեցած առաւելութիւններս չկրտնցնելու համար ինքինքիս գէմ իսկ մաքառիլ : Ո՛՛, ինչ զժուարութիւն, բայց սակայն պիտի աշխատիմ, զի եթէ չաշխատիմ՝ կրնամ ապակաս կորմնայը կորմնայընել : Գործենք ուրեմն, և Աստուած թողլ պաշտպանէ զիս :

Ամեն բան պարոն Մօնղայի փափաքած ին համեմատ կատարուել

ցաւ : Օրիորդ Օրթէղ իր սովորական ուշիմութեամբը՝ բոլոր կահերուն մէջն կրցաւ ընտրել այն կտորները որոնց մարքիզուհին կինար պէտք կամ քմաչաճութիւն ունենալ :

Իր աշակերտուհիոյն ճաշել տալէ ետքը՝ հաղուեցուց զան, և երկուքը միասին սրահը իջան, ուր պատրաստ կ'սպասէին որ պատրն և տիկին Մօնղան ընդունին, որոնք զիշերուան դէպ ՚ի ժամը տասին միջոցները կոմսին հետ հասան : Պէտքիս Քրիստինը տեսնելով դժուարաւ կրցաւ ինքզինքը զսպել, այլ սակայն քաղաքավար կերպիւ մը բարեկեց զան : Պարոն աը Մօնղա կնկանը ձեռքէն բռնելով դէպ ՚ի պարափին դուռը առաջնորդեց :

— Սիրելիդ իմ, զելեցիկ և վսեմ զիշեր մ'է այս զիշեր, այնպէս չէ :

— Հրաշալի :

Այսպիսի զելեցիկ եղանակի մը ճամբորդելը կը փափաքիս, այնպէս չէ :

— Անշնչած, բայց ինչո՞ւ այսպիսի հարցումներ կ'ընես, յարեց մարքիզուհին վախնալով և առանց վախնալուն պատճառը զիտնալու :

— Անոր համար որ քեզի փոքրիկ ճամբորդութիւն մը պիտի առաջարկեմ :

— Այս զիշեր :

— Կոյն իսկ այս ժամուս :

— Ուր կ'ուզէք երթալ :

— Սախուած եմ մէկ քանի օր Պատէնը թողով . . . շատ մը պատճառներու համար՝ զոր քեզի պատճելը երկայն կ'ըլլայ : Ուստի կը յուսամ որ չես մերժեր Ֆլավիին և օրիորդ Օրթէղին հետ ինձ ընկերանալու :

— Աստուած իմ, կը սոսկացընես զիս, Ամէտէ : Ի՞նչ տարօրինակ համոյք է այս :

— Պէտք մ'է, ինչպէս որ ըսի :

— Եւ ուր պիտի երթանք :

— Ոիսի տեմնես, Գաղղիա պիտի դառնանք : Իսկ դու, Բօպէր զմել հոս կ'սպասե՞ն :

— Ինչո՞ւ ձեղի հետ չգամ:

— Զէի համարձակեց քեզ աղաչելու, զարմիկս, գուն հոս կ'ըզ քունուս, և իմ գործերս քուկդ չեն, յարեց մարքիզը դժկամակութեան յայտնի շեշտով մը :

— Եթէ կ'ուզէք թոյլ տալ՝ զարմուհիներէս չպիտի բաժնուիմ: Այս տեղի զբօսնիները ինձ համար համ մը չտնին, և ձեր անձանօթ յատակադիծը ինձ համոյք կը պատճառէ . ուստի ես աշեղի հետ ճամբայ կ'ելնեմ, ինչ կ'ուզէք թող ըլլայ :

— Եկոնք ուրեմն մեղի հետ, ըստ մարքիզը հառաչելով:

— Բայց պատրաստութիւնները, հարցուց մարքիզուհին :

— Պատրաստութիւնները եղած են, միայն կտոք հեծնել կը մնայ մեղ. պէտք եղած հրամանները առտուլնէ տուած եմ :

— Զիերը . . . :

— Ապսպրուած են, եթէ հիմա հոս չեն՝ անշուշտ պահէ մը պիտի համենին :

— Ալ յուսամ որ ժամանակ պիտի տաք ինձ ճամբորդութեան պարեզօտ մ'առնելու :

— Անկողնոյդ վրայ բոլորովին պատրաստ պարեզօտ մը պիտի գանես :

— Աստուած իմ, այս ո՛րչափ ուշադրութիւն է : Ո՛չ, մտածեց խեղձ կինը, ուր կը տանի զիս : Այս խուճապեալ ճամբորդութիւնը՝ վտանգ մը, վիշտ մը կը պահէ . կ'զգամ և կը գուշակեմ այս պէս ըլլալը, բայց չեմ կրնար արդիւել և ճակատագիրս զիս կը պէտք կը տանի : Զեմ զիտեր թէ ինչ կ'զգամ, տարօրինակ բան մ'է այս : Ո՛չ, թող երկնեղ դթայ իմ վրայ :

Ամեն մանուկներու նման տեղափոխութեան մը վրայ ուրախացած Փլավի մօրը հետեւցաւ և անոր զարդարանացը ներկայ դոնուեցաւ : Եր շաղակրաստութիւններովլը ու զգուանօքը զան զբօսընել կը տքնէր . իսկ Պէտքիս հաղիւ թէ կը ժամտէր . այն օրէն 'ի վեր տեսքնէր, իսկ Պէտքիս հաղիւ թէ կը կրէր իր վրայ, որ իրմէ սակ մը անորոշ նախազդացութիւն կը կրէր իր վրայ, որ իրմէ չբաժնուելով կենացը վրայ մե քող մը ծածկեց :

Ինչպէս որ եկած էին՝ այնպէս ճամբայ ելան. միայն թէ մարքիզու

Հին Գլավին և անոր զատուիարակուհին իր հետն առաւ , և՝ քնա-  
նալ կերծելսվ՝ բոլոր զիշերը բառ մ'անզամ չարտասանեց : Իէնը  
անցնելով՝ Սդբազմութի հասան , ուր օր մը հանդստանալէ ետքը՝  
հետեւել օրը կառքերը կրկին պատրաստուելով՝ Գերմանիոյ ուղին  
բռնեցին :

— Ինչու քէլ կը վերադառնանք, հարցոց մարքիզուհին:

— Ըստ Ենաւ մանելով գետէն դէպ 'ի վեր ելնելու համար :

— Եւ ուր պիտի տանի մեղ շողենաւը, եթէ հարցունելս չափանդ հետաքրքրութիւն չէ:

— Զմել ԳըանիքՓօրդ պիտի տանի, ուսկից զավելքա պիտի ուղևորինք :

— Ա՛Հ, տէր իմ Աստուած, Մօնղան պիտի երթանք :

— Այս, սիրելիդ իմ, Աօնզա պիտի երջանք. միայն այս միշոցը դապիչ որ զբեղ հնան առաջնորդեմ։ ուշաք էր որ հնան երթայինք։

— Աօնղա՛, Աօնղա՛, կը կըկներ ռէաթըիս չեծկլտալով. Աօնղա՛ :

— Ճշլարիտ տարօրինակ բան է : Պէտքը իս, տեսնել դքեզ որ  
այսպիսի չնչին բանի մը համար կ'արտասուեն : Եթքեմ այս գղեակը  
կը պաշտելիր գու, և ուղեցիր որ Ֆլավին հոն ծնի, հիմայ՝ մէկէն  
’ի մէկ՝ անիրաւ տեղը կ'ատես զայն : Յիւաւի այդ ըրածդդ երես ելած  
աղջկան քմածին հաճոյը մ’է, որ քու տարելքդ ունեցողի մը համար  
ստուգիւ տարօրինակ բան է : Բարեքաղդաբար Ֆլավին և Տօպէը  
ներկայ չեն, ինչպէս նաև օրիորդ Օրթէզը :

Տիկին Մօնղա չպատասխանեց . քողը դեպի ի վար ի ջեցուց , կառ-  
քին մէկ խորշը խորասուզեցաւ . և բոլոր ձամբորդութեան միջնցին  
բառ մը անդամ չարտասանեց :

Քրիստին մէկ քանի անգամներ այս համբ թափառթիւնը պիտի թարելու փափաք ունեցաւ, սակայն չհամարձակեցաւ։ Ասկէ զատինչավես որ արդէն ըստիք, մարգիղուհին ամենափոքր համակրութիւն մը իսկ չէր ներշնչեր իրեն։ Անոր նկատմամբ հաճելի ըլլաւ կը գննէր, սակայն իր բնութիւնը այս բանիս չէր մէջ զինքը, և ինչ

որ կ'ընէք՝ երբէք սիրով կամ ներշնչութեամբ չէր, այլ մի մի-  
այն հաշիւով։ Այս պարագայիս մէջ անոր նեղութեան պատճառը  
ինքն ըլլալը ներքիալիք զիանալով տեսակ մը պատկառամք ևս զին-  
քը արդիւեց։

Տիւ և զիշեր ճամբռոգելով՝ վերջապէս գեղեցիկ և տաք իրեկուն  
մը գլեակին գիմացովը՝ Գանուբի եղերքը հասան։ Այս կողմերը  
բնութիւնը հրաշալի էր, եղեւնաերու և ցարասիներու ընդարձակ  
անտառներ լեռները կը ծածկէին, որոնց վրայ արեւը իր վերջին  
Ճառապայմները կը սփռէր։ Անբաւ մարդագետիններ գետին եղերքը  
տարածուած՝ անոր ափունքը դեղեցիկ կերպով կը զարդարէին։  
Գտնուած տեղերնին Գանուբը կը նեղնար, և մինչև ջրին երեսը  
բարձրացող խութ մը կը ներկայացընէր։ Այս տեսակ խութեր ստէպ  
կը տեսնուին սոյն գետին ընթացքին մէջ, որք անոր նաև արկութիւնը  
դժուարին կ'ընեն։ Աւատի Ճամբան փոխեցին, և հեռուանց բարձրա-  
ւանդակի մը վրայ չին գլեակ մը նշանարեցին, ժայռաւոր աշտարա-  
կիկներով, որ հովհաններուն և գետին կը տիրէր, և որուն անառիկ  
պարիսպները մինչև ամպերը կը բարձրանային։ Իր չորս կողմը քանի  
ուղղատիկ հիւղեր կը տեսնուէին։ Մօնղայի դղեակը և իւր զիւղն  
էր այն, ժամանակաւ Ֆիւզսպէրի, և որու նոր անունը սերունդէ  
սերունդ պիտի յաւերժացընէր իր վերջին կնքահայրը եղող գիւցաղ-  
նին փառքր։

— Ահա այս ահռելի տեղը, բայց, ըստ մարդկության գետին  
զնելով: Զարմուհիդ միթէ յիմար չէ որ այսափի վախ կ'զայ, մի-  
թէ կայ աշխարհիս մէջ ասկէ աւելի զեղցիկ աեղ մը:

— Խրողութիւնը այս է , Պէտք թիս , որ իրաւունք չունեն , յարաց գեռահաս երիտասարդը իր չորս կողմը հայելով . Հիսոնավի տեղ մ'է այս :

— Գիտեմ, զիտեմ, զարմիկս, բայց չեմ կըսար բայսար՝ և ուսկից առաջ կու զայ իմ խորշումն այս եղկրէն, զոր սակայն հրաշալիք գտնեմ: Ամէն անդամոր հոս կու զամ կ'զգամ թէ երակշալի կը գտնեմ: Առաջն անդամոր հոս կու զամ կ'զգամ թէ երակներուս մէջ սառ ցրտութիւն մը կը թափանցէ: Առաջն անդամ տաքս դետին դրած ատենս այս տալաւորութիւնս զգացի, երբ զիկզ

արդանդիս մէջ կը կրէի , խեղջ ֆլավի : Ահա այն ժամանակէն՝ ի վեր երբէք չկըցաց այս խորշամիս յաղթելու :

— Պէտք ես խնդիրներ յաղթել , Պէտքիս , այդ ըրածդ ճշմարիտ աղայութիւն մ'է , Ամէտէն չկրնար ներել քեզ այդ տկարութիւնը :

— Դու ալ , Բօպէր , այսպէս կը խօսիս :

— Գիտես , զարմուհիս , որ չեմ կեղծեր քեզ , երբէք կեղծած չեմ , և ստուգիւ շնորհքով բան մը չէ այս փառաւոր յիշատակարանը քամահելը : Անշուշտ պէտք է որ այս հին աշտարակներուն վրայ շատ գեղցիկ պատմութիւններ ըլլան :

— Ո՛չ , այո , մանաւանդ սոսկալի և արխնամի պատմութիւն մը կայ , որ երբ միաքս գայ՝ սոսկումէս կը սառիմ :

— Պիտի պատմե՞ս մեզի այդ պատմութիւնը :

— Ոչ , ես անկարող եմ , բայց Պ. Մօնղա հիմաւոր կերպիւ զիաէ և անթերի կերպիւ մը կը պատմէ :

— Ուրեմն պահէնք զայն առաջին անձրեսու դիշերուան մը համար . սաստիկ վախ մը պիտի ունենանք որ համավ պիտի ըլլայ :

Մօնղայի այս դղեակը յիրաւի մրջին դարու ճարտարապետական ամենագեղցիկ մացորդ մ'էր : Եօթը փոքր աշտարակներով ամրացած , որմածակերով զարդարուած , չորս կողմը խրամերով շրջապատուած , մէն մի կողմէն շարժական կամուրջով մը փառաւոր և հոյակապ զանդուած մը կը ներկայացրնէր այն : Քարերու կցուածներուն մէջ ոսկեզոյն շահպրակներու և վայրի կախաներու խուրձեր բուսած էին . աշտարակներէն մին՝ հսկայածե բաղեղի մը տակ՝ որ իր ոստերը մէկ ճակատէն միւս ճակատը տարածած էր , բոլորովին անսհետացած կը դանուէր : Այս աշտարակը , որ կոնաձև յարկ մ'ունէր իր վրայ , խիստ մեծ բարձրութենէ մը Դանուրը կը տեսնէր , և դշեակին մասին իր զամանակ պատմած կ'երեւէր , որու հետ մի միայն վանդակապատ մնացքով մը կցուած էր , որ անդունդին վրայ կախուած կը կինար : Հոն աշա եղած էր բազում ժամանակէ հետէ բերդակալ բամբիչներու բնակութիւնը : Պէտքիս՝ աւանդութիւններու հաւատարիմ մնալով՝ ինքն ալ հնակիլ տղեց :

Հառ ժամանակէ՝ ՚ի վեր անբնակ տան մը մէջ՝ յանպատրաստից՝ առաջին դիշերը անցընելը միշտ տիսուր և դժուարին կ'ըլլայ : Մարգիպը թէպէտե Սթրազպուրիէն դռնապանին զրած էր որ զինքը ամեն ժամ սպասէ , սակայն նամակը ուշ հասած ըլլալով՝ հազիւթէ քանի մը սենեակներ բացած , և քանի մը գտակիմներ պատրաստած էին : Ամեն մարդ իր բնակարանը ընտրելու համար ճըադ՝ ՚ի ձեռին բոլոր դղեակը պտըաւեցաւ : Բօպէր աշտարակներէն մին ընտրելով՝ որսորդութեան կազմածներն և զիրքերը հնա տեղաւորեց : Փլավի և իր գատտիարակուհին դղեակին միւս ծայրը , մարգիպին և մարգիպուհոյն մօտ բնակեցան , որոնց երկու սենեակները վանդակապատ անցքին միջոցաւ կը հաղորդակցէին : Սթրազը սեղանասունը երթալու համար՝ պէտք էր աշազին սրահներէ անցնիլ , որոնց պատերը Փիւդսպերիկներու պատկերներով և ամեն տեսակ զրահներով զարդարուած էին : Փլավի ապահով չէր զգար ինքվինքը , սակայն չհամարձակեցաւ յայտնելու և ինքվինքը բռնեց : իսկ Քրիստին իր տարրին մէջ կը գտնուէր . այն աւանդութիւնները , այն յիշատակները , այն մեծ ստուերները , այն զէնքերը և Օսմանեան դրօշակները՝ որք խաչակրաց ժամանակէն առնուած էին , իր երեսկայութիւնը կը բորբոքէին , և չէր կրնար Պէտքիսի տղայական վախերը հասկընալ :

— Եթէ Մօնղայի մարգիպուհի ըլլայի , կը մտածէր նա , բոլոր տարին հոս կը բնակէի . բայց Մօնղայի մարգիպուհին ես չեմ :

Այս մտածումը զինքը շամչցուց , ըստ որում իրեն համար մեղսալի կերպարանք մը չունէր այն : Նա ուրիշի մը աեղ կը դնէր ինքվինք , վասն զի իր փառափիրութիւնը կը տեհչար՝ եթէ ոչ այդ բուսածիւնը՝ զէթ ատոր նման մը : Բարձրամասալ կը ցանկար նա , կացութիւնը՝ զէթ ատոր նման մը : Բարձրամասալ կը ցանկար նա , բատ որում շատ նեղը կ'զգար ինքվինքը , նման թուչունի մը՝ որ իր վանդակին մէջ թեները պարզելու միջոց չգտներ :

Նոյն դիշերը դղեակին մէջ բայց ՚ի փոքրիկ աղջիկէն ոչ ոք ննջեց : Այս հասակը ունեցողի մը համար հոգին այնչափ քիչ աեղ կը բռնէ կինաց մէջ , որ զգայարակներու պատկան հըճուաններով կ'ապրի նա բերկրալիր , Անկողինը մտած ատենը իր վեր ջնի խօսքը այս եղաւ :

— Իմ սիրելի վարժուհիս, դիտե՞ս որ հսս ծնած եմ, այն միևնոյն սենեակը՝ ուր այժմ մայրս սիտի ննջէ . ո՛չ, անդորր կերպով թող հանդի իմ բարի մայրս, ըստ որում ժամանակաւ շատ տաճն ջուեր և շատ հիւանդութիւններ քաշեր է հօն : Աստուած իմ, պաշտպանէ իմ բարի մայրս :

Ինչու արգեօք այս աղջիկը նոյն զիշերը սովորականէն աւելի իր մօրը համար աղօժելու պէտքը կ'զգար :

— ՅՈՅ —

ԻԲ

Պատրիառենէն :

Քանի մը որ անցնելէ ետքը՝ ամեն մարդ աեղաւորուեցաւ, ամեն մարդ իր հանգստութիւնը և իր սովորութիւնները ստացաւ, և բաց ՚ի ռէաթրիսէ՝ իւրաքանչիւր ոք իր նոր բնակարանէն զոհ կ'երևէր : Սակայն այս տարբեր անձերու իրարու նկատմամբ բըսանած դիրքը արդարեւ տարօրինակ էր . ամեն մէկը դաշտնիք մ'ունէր՝ զոր զգուշութեամբ կը պահէր : Իւրար կը զիտէին, մէկմէկէ կը վախնային, կեղծիքով կը վարուէին իրարու հետ . մտածումներու իրական կոիւ մ'էր այն, կոիւ մ'որ բէրնէ փախած բառերով, նոյն հետայն զապուած նայուածքներով և շարժումներով կը յայտնուէր :

Իրիկուն մը՝ օդը մրրկալի էր . մարքիզուհոյն սենեակին քով պատշաճին վրայ աթուներ բերել տալով նստան, և գետին զովարար օդը կը չնչէին : Լուսինը իր արծաթափայլ ճառապայթներով՝ գետին սրբնթաց յորձանքները, ծառերուն դադաթները և ողարիսակներուն աստամնաձև ժայռերը կը ըուսաւորէր : Գիշերային

քանի մը թռչուններ գլեակին աշտարակին մէջ կ'երդէին, և մերթը ընդ մերթ չըերու հեռաւոր ձայները քաղցր զեփիւռով մը մինչեւ իրենց կը հանեէին : Մելամաղձոտ իրիկուն մ'էր այն՝ որու գեղեցիութիւնը գերմանիոյ երկինքով կը կրկնապատկուէր . հան գանուղղք կարծես թէ ակամայ կ'երազէին . Երազումը ամենուրեք էր, օդին մէջ, զետին վրայ, ցողալից փայլուն մարդադետիններուն վրայ : Ըամարանթ կոմուն նոյն իրիկուն մեծ հրձուանք կ'զգար իբր սիրահարեալ մարդ մը՝ որ իր սիրուհոյն քով նստած՝ կ'ստիպուի զգացածը ծածկելու և սրտին խորերը մղելու յուզմունք մը որ կը յորթի:

Ոչ ոք կը խօսէր, Գլավի քնացած էր . Յօպէր այս լուսթիւնը խղելու պէտքը զգաց, և մարքիզին դառնալով՝

— Մեզի պատմութիւն մը պատմել խոստացած էր, Ամէտէ, ըստու, և ասկէ աւելի զեղեցիկ առիթ մը չես կրնար զանել : Ամնքու ալ վախնալու հակամէտ ենք, այնպէս չէ, զարմուհիս :

— Ես արգէն կը վախնամ, յարեց ռէաթրիս իր շալին մէջ ծածկուելով :

— Իսկ զո՞ւք, օրիորդ Օրթէղ :

— Ո՛չ, իմ ալ ուզածս վախնալ է, և եթէ սպարոն մարքիլը համի զմել աշաբեկել ստուգիւ գոհ պիտի ըլլամ :

— Զեմ կրնար այսքան համակամ աղաչաններ մերժել : Ուշադիրեն ըրեք ուրեմն, և զիացիք թէ բան մը չեմ հնարեր, թէ ձշմարիտ պատմութիւն մը պիտի լսէք, և թէ այն միւնյոյն տեղը կը զանուիք՝ ուր այս աղէտալի վէպս տեղի ունեցած է : Այս բաղեղը ականաասես եղած է հաւանականաբար պատմելիք դէպիս :

— Ո՛չ, ինչ ձարտար պատրաստութիւն . ահա բոլորովին նշանաւոր նախարան մը :

— Կարի ներողամիտ ես, Յօպէր, վերջը սպասէ : Ամենքդ աղաւութիւններ ականջ մատուցեք ինձ, ըստ որում այս պատմութիւնս թագուհոյն մը ուշագրութիւնը և յանցանաց սպասիմը, հետաքրքրութիւնը և անակնուննելին :

— Պատմութիւնը, սկառմութիւնը :

— Աչաւասիկ : Սրահին մէջ նշմարած էք անշուշտ տաճկական դրօշակ մը՝ որ հսկայաձեւ կիսալումնով մը զարդարուած է :

— Անշուշտ :

— Լաւ ուրեմն, այդ դրօշակը Կոսամնդնուպօլէն բերուած է, Ֆիւդսերի ասպետի մը ձեռքով, երբ խաչակիրք նոյն մայրաքաղաքին տիրեցին : Այդ ասպետը ամրող խումբի մը ձեռքէ յափշտակեր է զայն, և կայսրէն հրաման սատցեր է որ իր հարցը դղեակը նոյն դրօշակով զարդարէ : Սակայն Բոտոլֆ Ֆիւդսերի որ քաջն արի և գեղեցիկ երիտասարդ մ'էր, այդ դրօշակը միայն չէր բերած իր հետ . յոյն գերի աղջիկ մ'ալ բերած էր նա, իրէն անունով և հրաշալի գեղեցկութեամբ : Բոտոլֆ ամենաբուռն սիրով կը սիրէր զան, և ինքն ալ սիրուած էր աղջիկէն : Բոլոր Ճամբարդութեան միջոցին անոր վրայ հսկելով չէր թողուր որ մէկը անոր մօտենայ, և հոռ համենէ ետքը՝ սոյն այս աշտարակիկը շինեց՝ և անոր անունը Իրէնդրաւ, որպէս զի իր սերունդին մինչև վերջը իրեն սիրելի այս անունը յաւերժացնէ :

Այն անմատչիլի բնակարանը որ իր տեմնէք, իրեն ապահով տեղ մը բնուեցաւ, իր զանձը պահպանելու արժանի : Իր սենեակիէն և անոր կից զաւթէն միայն կրնար անցնուիլ հոն, և այսպէս ամենամեծ ապահովութեան մէջ կարծելով ինքզինք՝ սկսաւ անկասկած իր որսորդութեան համայիցը զբաղէլ, որ զինքը իր տարփուէլէն կը հեռացնէր : Սակայն ամեն բուռն սիրահարներու նման նախանձու ըլլալով՝ միկնած ժամանակը անոր սենեակը կը փակէր և բանալին հետը կ'առնուր, չքնաղ կալանուհետոյն իր արշաւանքը դիտելու իրաւոնքը թողլով, իրաւոնք՝ զար սիրուհին հանապաղ՝ ի դործ կը գնէր, կ'ըսէ աւանդութիւնը :

Իրէն կատարուն կերպիւ վին կը նուադէր, և յաճախ այս մարմարեայ պատշաճին վրայ նստելով՝ իր հայրենիքին երկերը կ'սկսէր երգել : Այս ցուրտ երկինքը իր հրեղէն երկրին իբր մէկ տժզոյն օրինակութիւնը կ'երենէր անոր, և անփայլ աստղերը՝ իր շողշողուն աստղերուն իբր մէկ նսեմ ցոլացումը : Գեղեցիկ գլուխը երբեմն

գէպ ՚ի ետև ձգելով՝ դետին արձադանիքներուն անծանօթ ձայներ և բառեր կ'արձակէր : Գիւղացիք վան տեմնելով՝ դիւթութիւն մը մը սպատրաստող կամ խորհրդաւոր աստուծմէ մը ներշնչուող կախարդուհիի մը տեղ կը գնէին, և երեսնին կը խաչակնքէին :

Գետին միւս կողմը՝ ուր զոթական զանգակատան մը սրածայր գագաթը գեռ կը տեսնէք, հռչակաւոր վանք մը կը գտնուէր Աէնգականուա անունով : Այն ժամանակի զիստնական կրօնաւորները՝ իւրեաց իշխանական իրաւանցը համեմատ՝ ըստ որում երկնից այս սպատառուրները ամենամեծ իշխանազուններ էին, կեանքերնին որսորդութեամբ և ուստոնքով կ'անցընէին : Նորընծայներուն մէջ զեռաշատակ եղայրը մը կը դանուէր, որ մօտակայ ասպետի մը կրասեր որդին՝ ծնած օրէն վանական կենաց սահմանուած էր իր հօրմէ, թէ եւ առանց քննութիւն մ'ըլլալու թէ այդ կոչումը ունէր արդեօք : Մատաղ հասակի մէջ զան վանատուն դրին՝ որուն արբայն իր հօրեղբայրն էր, օր մը անոր յաջորդելու յուսավլ :

Մենաստանին մէջ ամենքը կը շոյէին, կը սիրէին այս տղեկը, ոմանք փառափիրութենէ և ոմանք բարեկամութենէ շարժեալ, ըստ որում սիրուն զաւակ մ'էր նիւթէր : Անայլայէրի բնաւորութիւն մ'ունէր, ընդհանրապէս տիսուր սակայն միշտ քաղցր : Անդադար սանտառներու և ծառաստաններու մէջ կը թափառէր, ոչ թէ ուսանելու կամ յովազներու ետևէ վաղելու համար, ինչպէս իր դասընկերները կ'ընէին, այլ այս աշխարհը, զոր երբէք չըլիտի Ճանչնար, հեշտեաւ երազելու համար, սիրոյ, փառաց, հարստութեան, պատերազմի և գեղեցիկ կիներու վրայ առանձնակի խօսելու համար :

Օր մը փոքրիկ մակուկով մը զետին վրայ կը պտղաւէր, իրական հաճոյք մը, քաղցր յուզմունք մը զգալով՝ դետին սրբնթաց հոսանքներու վլտանզը արհամարհել, առանց անոր գէմ մարտնչելու բնաւ : Զրերուն շառաչման մէջ օտար ձայներ իր ականջը կը համնէին, իրը թէ երկնքին իշնէին այս ձայները՝ որ քաղցր կը համնէին, իրը թէ երկնքին իշնէին այս ձայները՝ որ քաղցր և միանգաման թափանցիչ բան մ'ունէին : Նիւթէր կը հրձուէր առանց պատճառը զիստնալու, և երբ իր մակոյիկ վլտանզալի տեղն անցաւ և դղեկին ուոքին տակ սկսաւ շարժիլ հանդարտ, աչ-

Քերը վեր վերցոց և իրմէ շատ բարձր՝ անդունդին մէջ իրը կախուած, սպիտակ տեսիլ մը տեսաւ, որ դէպ ՚ի առջե ծուած էր, և որ արեւո ճառագայթներով շողզողուն զգեստ մը կը կրէր: Կիւնթէր զան տեսնելով՝ զարմացումէն շուարեալ մնաց: Օդային ձայշնը կը շարունակուէր միշտ, և աւելի որոշակի կը լսուէր. վերջապէս համոզուեցաւ որ այս ձայնը այն անորոշ էակչն կու գար՝ զարինքը՝ իր աննենդ պարզութեամբը հրեշտակ մը կարծած էր:

Իր մակուլու վարելով զետեզրը հասաւ և հոն ձկնորսի մը հանդպեցաւ:

— Ի՞նչ կայ հոն վերը, ըստ անոր:

— Այն, վերապատուելի եղբայր, Գիւգսպէրկ սեպուհին ոզին է:

— Ողի՛ մը, աէր ողորման: Եւ չես վախնար դուն, և առանց երեսդ խաչ հանելու կը խօսիս:

— Ո՛չ, սովորած ենք անոր, չար ողի մը չէ նա: Այսպէս պատուհանը նստելով կ'երգէ, որշափ ժամանակ որ ասպետը բացակայ դանուի, յետոյ ալ չտեսնուիր բնաւ, մինչեւ որ Տօտոլֆի իշխանը իր որսին վերագառնայ: Ողին շինած է այս աշտարակը, ուր կ'ախործի բնակիլ, և իրեն նեղութիւն չտալէ վերջը՝ իրմէ վախնալու բան մը չկայ:

— Այդ սատանան կարի աշուելի պէտք է ըլլայ:

— Ահոելի՛. ո՛չ, Աստուծոյ ստեղծած ամենէն զեղեցիկ արարածն է նա:

— Դու տեսած ես դինքը:

— Հարիւր անդամէն տելի:

— Աւրեմն առանց մեռնելու . . . և առանց մեղքի մանելու կը նայ մէկու տեսնել զայն:

— Առանց մեղքի մանելու . . . այդ չեմ դիտեր, բայց առանց մեռնելու՝ այս:

— Ո՞ւր տեսար զինքը:

— Անտառին մէջ ժայռէ փոքր բարձրաւանդակ մը կայ, ուսկից իստարելապէս կը տեսնափ նա: Ամբողջ ժամբ անցուցած եմ հոն յուղակիի:

— Եւ նա . . . չտեսներ զքեղ:

— Ո՛չ:

— Կրնամ զիս առաջնորդել:

— Անշուշտ, հիմակ եթէ կը հաճիք. միայն թէ Ճամբանները դժուարին են. զգուշացէք որ վերարկունիդ չպատռէք:

Վերապատուելի եղբայրը ձկնորսին հետեւլով՝ երկուքն ալ միասին նշանակուած տեղը հասան: Հոն սոտալից տերեներու մէջէն նրէն սոտովիս կը տեսնուէր, և Աիւնթէր այս հրաշալի երեսյթին առջեւ ափշեալ մնաց: Մտիկ ըրաւ, դիտեց, աշխարհը մոտցաւ, և մի միայն այդ երազին վրայ մտածելու համար՝ իր բոլոր երազները մէկի բրաւ. նոյն կէտին ձև մը, իրութիւն մը տուաւ անոնց, և այն օրէն սկսեալ՝ զեռահաս երիտասարդը՝ անտառներու մէջ Գիւդսպէրկ սապետին եղջիւրներու հնչիւնը լսելուն պէս՝ շուտով մը իր սիրական տեղը կը վազէր, և ո՛քչափ ժամանակ որ զեղեցիկ չելլենուհին կը հաճէր ինքզինք ցուցընել՝ կը մնար հօն: Եթէ երբեմն օղին գէշութիւնը և կամ ուրիշ պատճառ մը Բօտոլֆի որսորդութիւնը արգիլէր՝ նորընծայն տիրութեամբ մը ժայռին վրայ նստելով աչքերը պատուհանին վրայ կը յառէր, և երջանիկ ի՛ւլը լսը երբեմն երբեմն ծփուն երիզի մը ծայրը կամ շըարշեայ քողի մը ծալքը նշարելով: Իրիկոնը բոլորովին մտախոհ վանքը կը դառնար, և այս տարակայ տեսիլը իր աղօթքներուն կ'իշխէր իր, կեանքին:

Ճամանակը այսպէս անցաւ, և Բօտոլֆ անոր հետևանքները կը եղ. սկսաւ նա իր չորս կողմը նայել, իր աղաղային, իր հարստութեան և իր անտառնը վրայ մտածել, զոր պէտք էր յաւերժացընել: Իրեն ամուսնութեան վրայ խօսեցան. նախ մերժեց անիկա, յետոյ աւելի ուշ շաղրտ թեամբ մտիկ ըրաւ, յետոյ առաջարկուած ծալկահաս ալշիկ տեսնելու զիջաւ, յետոյ անոր հօրը ստացուածքները հաւնեցաւ, յետոյ զան զեղանի դուաւ, յետոյ հուսկ ուրեմն ընդունեցաւ, առաջարկութիւնը, սակայն առանց վարաման չէր այս, ըստ որում Իրէնն ալ նոյնակ զեղեցիկ էր, Իրէն սիրող սիրու մ'ունէր, Իրէն միայն զինքը ունէր աշխարհի մէջ:

Մէկ շատ մտածելէ եարը՝ կարգադրելու միջոցը զանել կարծեց,  
և Իրէնի քով երթալոյվ ըստ անոր որ եթէ անդամ մը միայն իր  
աշտարակէն գուրս ենել փորձէ՝ իրենց երկուքնուն ալ ամենամեծ  
վտանդ մը կ'սպառնար, թէ ամեն օր զինքը տեսնելու պիտի գար,  
բայց թէ ինչ որ ալ ըլլայ՝ լնաքը պէտք չէր որ գրան սեամէն ոտ-  
քը գուրս համեր : Խեղճ աղջիկը ամեն բանի մէջ անդէտ՝ առանց  
վարանելու հաւատաց անոր, և Քրիստոսի և իրենց սիրոյն վրայ  
երդում ըրաւ. որ անդադար զինքը պիտի սպասէ և եթէ նա չկայ  
անդամ՝ երբէք զան փնտուելու չպիտի ենէ : Բօտոլֆ աւելի ապա-  
հով ըլլալու համար զբան բանալին իր քով պահէց և այսպէս  
ինքզինքը բոլորովին ապահով կարծեց :

Միենոյն ժամանակ նշանածին պատմեց որ արևելքի մէջ մողական ուսումներու խելամուտ եղած ըլլալով՝ դալսնածածուկ յարկ մ'ունէր ինք, ուր ոչ ոք կրնար ոտք կոխել առանց մահ զանելու, թէ միայն իր ընտանի սարանը, իր պաշտպան ողին կ'երևէր հոն ստէպ, և թէ հօն մանելը կ'արդիլէր ոք և է մէկու։

— Աեր զաշնաղը ութիւնը այսպէս է, բայց Խօսով՝ և եթէ ամհնափոքը անհնաղանդութիւն մը զործեմ՝ կրնամ զան կորմնցը նել։ Օմնամմծ դժբաղդութիւններ կը չետելին ասկէ։ Զես դիմեր, օրինորդ, թէ այս զօրաւոր ողիները ո՞րչափ երկիւղալի են։

Օրիորդ ծերդիթւտ որ զօրեղ միաք մ'ունէր , այս առասպելական պատմութեան հաւատալ կեղծեց , և միտքը զրաւ իր ոսոխուհին ամեն կարելի եղած միջոցներով հեռացընել և ինքը միայն մնալ տիրուհի բերդին և բերդակալին : Ուստի , իր մտքի ուշիմութեամբ թէե գեր՝ի վեր նոյն զարուն նախապաշարումներէն , այլ սակայն Յօնոլֆի սուտերէն առ երեսս խարուիլ ցուցոց : Հարսանեայ օրը Գիւդսպէրի հասաւ նա , և հեռուանց դաշնաձածուկ ահարկու աշտարակը նշմարելով սկսաւ բոլոր մարմնովը գողզդալ , սակայն և այնպէս կատարեալ հանդարտութեամբ ամեն մշկուն յարդանքները ընդունեցաւ , առանց ամենափոքր դիտողութիւն մ'ընելու :

Երեն առանձնութեան մէջ՝ իր զոնտոր աղակափեղիերուն տակ

պահուած՝ գեղեցիկ լսյսեր, կիներ և աղջիւ մարդիկներ տեսաւ, երգերու ձայներ լսեց, և աչքովը զուարթ կաքաւները դիտեց : Իօ-  
տուղի իմացուցած էր իրեն որ պարահանուէս մը պիտի տար և թէ-  
քանի մը օր դուցէ զինքը չպիտի աւեսնէր, ուստի աղաւեր էր Իրէնի  
որ անյայտ մնայ և իրներկայտթիւնը չյայտնէ : Սիրոյ և նախանձու-  
թեան անունով՝ ամեն ինդիրները բնդունիլ տուաւ ծաղկահասակ  
թիւն անունով՝ ամեն ինդիրները բնդունիլ տուաւ ծաղկահասակ  
օրիորդէն : Սակայն ուրիշ սիրտ մը ևս մոթին և լուռթեան մէջ  
կը հսկէր, ուրիշ սիրտ մը ևս այս հանդէմներու և այս շքեղու-  
թեանց մէջ տառապէր և կը սիրէր . Կիւնթէր սրտի զգա-  
ցումներէն դաս առած՝ կը հասկընար վերջապէս թէ ովկէր Իրէն  
և թէ ինչ էր անոր գիրքը Ռոտուղի դիմաց, իմացաւ նա այս վեր-  
ջինին ամուսնութիւնը, և աչա այն ժամանակը լքեալ սիրուհոյն  
վիշտերը իրը եղան : Իր հօրեղօր ներողամտութենէ երես առած,  
ամբողջ օրեր վանքէն բացակայ կը զանուէր, և ոչ ոք ուր լլւա-  
լուն վրայօք հաշիւ կը պահանջէր իրմէ : Բոլոր ժամանակը իր սիւ-  
րոյ առարկան դիտելով կ'անցընէր, և շարունակ անոր վրայ կը  
հսկէր, զան ամեն վտանգէ որպէս թէ աղաւելու համար : Քիշ մը  
ետքը ալ օրերը չէին բաւեր իրեն . գիշերները վանատունէն փախ-  
չելու միջոցը զտնելով առանց օր և է վտանգէ երկնչելու՝ Դամու-  
լին միւս կողմը կ'անցնէր, և իր գիտանոցը կը զառնար :

Աւաղ, խեղջ իրէնը ամբողջ զբանը տառ է առ առ ամբառ արտասուելով կ'անցըներ, իր հայրենիքին տիսուր երգերը վրայ արտասուելով կ'անցըներ, աշնան ամպամած երկինքը կը դիմէր, զի ասկերախտ կ'երգէր, աշնան ամպամած երկինքը կը դիմէր, զի թաց ՚ի թխաղոյն բօմոլֆը աղ չէր զար զինքը միալճարելու, զի թաց ՚ի թխաղոյն բարեին՝ որ իր կերակուրը կը հողար, ուրիշ թան չէր տեսներ իւրեն՝ թայց միայն երկինքը և զետին կոհակները՝ որ գէպ ՚ի Անձովը կ'իջնէին, իրենց հետ տանելով իր ցաւերը, իղձնը և արտասուքները:

Երիկուն մը իր վշտապին զանգատաները չովորուս առաք-  
մանակը՝ ձայն մը լսեց՝ որ կը սպասասխանէր իրեն, և առ ջի բե-  
րան վախառըն եա քաշուեցաւ. սակայն այս ձայնը իր մայրենի  
լեզուն կը խօսէր, եթէ ոչ կատարեալ դէ՛թ ինքովինքը հասկըցը

նելու չափ : Այս ձայնը խանդակաթ , քաղցր և միմիթարութեամբ լի էր . բարեկամ մը , պաշտպան մը , յոյս մը կը նու իրէր , առ պագայ և ազատութիւն կը ցուցընէր : Իրէն մտիկ ըրաւ , յետու պատահանեց , վերջապէս հարցափորձելով՝ նախ իրեն հետ խօս սղին անունը իմացաւ , յետոյ իմացաւ թէ նա դիմանական կբօնաւորներէ դաստիաբակուած րլլալով՝ արե ելեան լեզուները սորված էր անոնցմէ , ըստ որում նոյն գարուն մէջ խաչակիներու և յունական պէտութեան պատճառաւու համբորգութիւնները և երկու աղդերու յարաբերութիւնները աւելցած կը գտնուէին : Յետոյ ուղեց Բոտոլֆի վրայ քանի մը տեղեկութիւններ ստանալ , ստիպեց Կիւնթէրը , որ համր կը կենար , և որ իր սիրածը չվշտացընելու վախով բերանը կը դոցէր : Իրէն սաստիկ թախանձելով՝ Կիւնթէր ամեն բան խոստովանեցաւ , պաղատելով՝ Իրէնի որ ինքինքը յաւսահատութեան չմատնէ , հախախնամութեան և ժամանակին ասպարինի : Իրէնի պատասխանը այս եղաւ միայն .

— Վրէ Ժինդրութիւն :

Այս բանս մէկ շատ տեսութիւններէ ետքը տեղի տնեցաւ , երբ որ կալանուհին կը ձամշնար արդէն իր տարօրինակ բարեկամը , անոր այցելութիւններուն կը սովորէր և միշտ անհամբերութեամբ կսպասէր : Իր բարեկամը գեռ սիրոյ վրայ չէր խօսէր , սակայն ամենայն ինչ անոր վրայ այնպիսի Ճշմարիտ , այնպիսի բուռն սէր մը կը յայտնէր՝ որ գեւահաս Հելենու հինգըր կատարալուալէս հառկցաւ : Իրենց տեսութիւնները միայն զիշերները տեղի կ'ունենար . ցերեկներ զիրար կը գիտէին միայն և նշաններով մէկ մէկու կը խօսէին , ըստ որում կը վախնային որ չյայտնուին :

Այն օրէն որ Իրէն Բոտոլֆի մասնութիւնը իմացաւ , մի միայն միջոյ մը կը խորհէր նա , այն է երիտասարդ նորնը այն իր քովը ունենալ , իր մտածումները անոր հալորդել և զան իր գիտաւորութեանցը մեղսակից և գործադրիչ ընել : Իր երկար զօտիները մէկմէկու կիցերով՝ պատշաճին կազեց և անդունդին վրայ կախեց , և որովհետեւ այսքանը չէր բաւեր՝ իր սրահակներու , վարագոյններու լարերը խլեց , իր զիետաներուն ուկի զարդերը քակեց , և այս ա-

մեն բաներով սիրուն սահնդուղ մը շինեց , զոր իր զօտիներուն կցեւլով՝ վերջապէս նպատակին հասաւ :

Միւննոյն գիշերը Կիւնթէրի առաջարկեց որ հեղեղատին յատակը իջնէ՝ ուր այն գիւրաբեկ կաղմածը կ'սպասէր , և մինչեւ իրեն ելնէ : Որչափ որ մէկ մէկու քով կը զանուէին , ըստ որում պատահանը ժայռէն քիչ հեռաւորութիւն անէր՝ ինչպէս որ կրնաք մակաբերել , անդունդ մը զաննք կը զատէր իրարմէ : Պէտք էր մէկը սիրահարած ըլլալ , քսան տարեկան հասակ ունենալ , անգիտակ և արհամարհէլ վասնգները , որ իր կեանդը այսպիսի թեթէե յենակի մը նուիրէ : Կիւնթէր չվարանեցաւ . ուրախութենէ արդելքներէ անցաւ , երանելի սանդուղը գտաւ , առանց անոր զօրութիւնը փորձելու խոկ վրան ելաւ , և քանի մը մանրերի կրողդէ ետքը պատշզամը հասաւ՝ ուր Իրէն զինքը կ'սպասէր :

Հելենուհին ուրախութեան հրեշտակի մը նման ընդունեց զիվիններէր , իր վշուացեալ սիրու տեսակի մը սիրում ունեցաւ , ըստ ուրում զան իր բարկութեան մանակից ընելու յոյսը ունէր , ասկէ զատ շատ աւելի հեշտեաւ պիտի հարցափորձէր իր բարեկամը : Կիւնթէր յուզեալ , շուարեալ , հազիւ թէ կը պատասխանէր , իր սէրը կը խեղդէր զինքը : Առաջնն անդամն էր որ կոտջ մը ձեռքը կը բռնէր նա , այս երջանկութիւնը իր զլուխը զարնելով՝ որիշ բան մը զգալու անկախութիւնակի մէջ կը գնէր զինքը : Խօսեցաւ նա , ինչ որ իրմէ կը խնդրուէր՝ խոստացաւ , առանց սակայն իր խօսեցածը և խոստացածը գիտնալու :

Այսպէս քանի մանդամ աշխարակին մէջ մանելէն ետքը՝ սկսաւ ամեն օր երթալ : Տակաւ առ տակաւ քաջալերուելով՝ իր սէրը խստովանելու համարձակեցաւ : Իրէն թողուց որ խօսի , սակայն շխոտացաւ , զեռ չէր զիտեր թէ կը սիրէր զան : Թէպէս զեղացիկ , հաւատարիմ և քաղցր կը գանէր զիւնթէր՝ բայց Բոտոլֆի յիշատակը այս նոր զլացման հետ կը մաքսուէր , և ամեն բանէ տեղի՝ վրէ մինչըս թեան փափաքը ուրիշ ապադայի մը թէ պէտը և թէ ափնկալութիւնը կը լոեցընէր իր սրախն մէջ :

Կիւնթէրի թախանձանքներէն և թերեւս իր անձնական հակամիքն 6

առութենէ յաղթուած՝ Խրէն զինքը քաղցրութեամբ մտիկ ընելու, սիրելու, և իրը ըլլալու խօսք տուաւ՝ եթէ նենդաւորէ մը իր վրէժը լուծելու ըլլար՝ Աւրիշ Օրէսդի մը քով նոր Հերմիօն մ'էրնա, որ իրը հաւատարմութեանը դրաւական՝ արիւն կը խնդրէր՝ նորընծան բանէ մը չէր վախնար, սակայն արիւնահեղութիւնը սոսկում կ'աղդէր իրեն. ասկէ զտա՛ իր երջանկութիւնը այն անիրաւութեան կը պարտաւորէ՛ որու մասին կը գանդատէր Խրէն՝ խնդրելով որ վրէժինդիր ըլլայ՝ Նախ գործը երկարելու տաստառանիք ներ յառաջ բերաւ, զոր ծաղկահաս Հելլենուչին ընդունեց. յետոյ սկսաւ քիչ քիչ այս տեսակ ոճիրի մը դժնդակութիւնը ներկայացընել անոր, յետոյ համոզեց զանի թէ այս վրէժինդրութիւնը աւելի աններելի սիտի ըլլար. բայ որում այն բարկութիւնը որմէ շարժեալ՝ ի գործ պիտի գրուէր այն, որ ըստ օրէ կը նուազէր՝ ժամանակ անցնելով խոստովանեցաւ Խրէն թէ ըրած փոխանակութեանը մէջ չէր կորսնցըներ, թէ երբէք այսչափ երջանիկ չէր եղած, և թէ կը վախնար այն ամեն բաներէն՝ որք կրնային իր ուրախութիւնները վճացընել, ուսաի ինքնին իր տարիածուն որ ամեն բան մոռնայ:

Վերջապէս Կիւնթէր իր փափաքները բոլորովին կատարուած տեմնելով ուրիշ բանի վրայ չէր մտածեր ալ՝ բայց եթէ զաղփաշ փուն հիմանց վրայ հաստատուած այս յարաբերութեան տեղուաթիւնը ապահովէլ: Խր ուխտագրութեան ժամանակը կը մօտենար. ընտանիքը ժամանակէ մը՝ ի վեր անոր վրայ տեմնուած աշխարհային տրամադրութիւններէն վախցած՝ ստիպեց զինքը որ որոշումը տայ: Միւս կողմէն Խրէն չէր կրնար այսպէս դղեակին մէջ յաւիտեան փակուած մնալ Տօոլովի իշխանութեան տակ՝ որ բոլորովին զինքը թողած ըլլալով հանդերձ՝ առաջուան պէս խիստ պահպանութեան ներքէն կը դնէր զինք: Երկու տարիածուները ալ որոշեցին որ պէտք էր փախչի և միասեղ ամեն պատշաճ եղած միջոցները սահմանեցին: Մէջերնին համաձայնեցան որ Խրէն ամեն օք կիսնթէրի բանի մը կտոր իր զարգերէն պիտի տար, և այս վերջինը վանքին աշխատաւոր եղբօր ձեռօքը՝ որու վրայ վստահութիւնը

ունէր, մօտակայ քաղաքը ծախել պիտի տար զանոնք: Այդ եղբայրը իրենց երկուքնուն համար զիւղացիի զգեստներ պիտի դնէր, նաւակը պիտի մտնէին և այսպէս իրենց ետել հետք մը թող չտալով գետին ուղղութեամբը մինչև Սև ծով և Պօլս պիտի իջնէին՝ ուր Խրէն ազդականներ ունէր, և հոն պիտի ամուսնանային:

Գործակրութիւնը գերբին այս զեղեցիկ յատակաղիքը յղանալէ վերջը՝ ուրախութիւնը սիրահարներու սրտին մէջ մտաւ: Ա՛լ մի միայն ապաղայն կ'սպասէին, հազարաւոր ոսկեզօծ խորհուրդներ կը յղանային, հազար անդամ աւելի սիրեցին զիրար, եթէ կարելի է այսպէս ըսել, տեսնելով թէ միշտ կրնան սիրուիլ, սակայն սպատակեցաւ որ . . . .

Ծարքիզը յանկարծ կանկ առաւ:

— Ի՞նչ պատահեցաւ, հարցուց Ռօպէր:

— Վաղը պիտի տեղեկանաս, միրելի բարեկամն, պէտք է որ այս զիշեր հանդստանանք:

— Ա՛չ, հաշիւովզործ կը տեմնես, զարմիկս, հետաքրքրութիւնը ի կախ կը թողուս: Ապամենք ուրեմն:

Հետանեալ օրը՝ Ռօպէր՝ նոյն իսկ պատահած տեղին վրայ պատմուած սոյն պատմութեան կարի հետաքրքիր եղած՝ թախանձանօք պատմութեան շարունակութիւնը ինսդրեց, և մարգիզը՝ պատմողներու սովորութեան հակառակ՝ միայն քանի մը վայիկեան զինքը աղաչել տուաւ: Պէտք թիսի զալով ախրութեամբ մը մտիկ կ'ընէր այս պատմութիւնը և կարծես թէ սոսկումով մը անոր մէլամաղճատ ստուերներուն կը հետեւէր: Օրիորդ Օրթէզ, զեղեցիկ երկրի մը մէջ և հիմասկ զեշեր մը՝ յափշտակութեան հմայքին կու ատար ինքզինք. նա հին աշխատանքները և մասցածին պատմութիւնները կը սիրէր և իր յանդուզն միաքը ամեն աեղ կենցաղավարութեան դասեր կը փնտուէր: Տարբեր տրամադրութիւններով ողեկորտած այս ուկնդրաց ժողովակը Ամէտէի չորս կողմը բոլորուեցաւ:

Ամէտէ այսպէս շարունակեց.

— Մեր սիրահարները, ըստ որում կը յուսամ թէ անոնց վրայ համակրութիւն մը կ'զգաք, մը սիրահարները, ե՛սսմ: ա ին ուշ

կարդադրած, ամսն բան նախատեսած էին, բաց ՚ի մէկ բանէ, այն է ժէրդիւտի նախանձութիւնը և չարափրութիւնը: Երենց դաղունքը բոլովին ասրահով կը կարծէին, սակայն այն դաղունքը արդէն յացանուած էր: Երկար ժամանակէ ՚ի վեր ամսնց վրայ հսկողութիւն կ'ըլլար. գիշերային քաղցր տեսութիւնները վարձկան անձերէ լրտեսուելով՝ բերդախալուչոյն կը պատմուէր, որ բոլոր կորովի բնութիւններու նման համբերով՝ կ'ապասէր որ գաւը աղեկ մը յառաջանայ, որպէս զի իր զործը աւելի ապահօվ ըլլայ, և երբ բոլորովին պէտք եղած համալումն ունեցաւ իրիկոն մը Քօտութիւն այս մեր եղած միենայն տանիքին վրայ պտոյտ մ'առաջարկեց: Աշտարակին մէջ ակար լոյս մը տեսնելով՝ երիտասարդը աչքերը զէպ ՚ի հոն դարձոց, և սրտին մէջ յիշատակները և իրաքի խայթերը արթնցան: Ժէրդրիւա՛ որ բան մը չէր փախցյներ, նշարեց այս բաները և ալ ժամանակը քաջայարմար գտաւ վերջնական հարուածը տալու:

— Այս փաքրիկ աշտարակը տենչանօք կը դիտես, Քօտութիւն ըրած զոհալութիւնդ զուցէ շատ մեծ է, կը հաւանիմ, և խոստունքի ձշմարդու ասպետի մը նման բանեցիք՝ այդ դաշտախորհու աշտարակը ըստանալով: Անշաւշան խեղճ ընտանի ու զին կը հալի ու կը մաշի դքեզ հոն շտեննելով, գուն ևս քանի մը շարալէ ՚ի վեր աւելի տիսուր կ'երեւիս. խօսակցութիւնդ ինձ նուազ աշխոյդ կ'երեւի, ինչպէս նաև նայուածքդ աւելի տարսամ: Դուցէ կը ձանձրանաս . . . :

— Ես, սիրելիս, ես բարդ ձանձրանամ. ո՛հ, երբէք:

— Սիօրինակ երջանկութիւնը շատ անզամ ձանձրութիւն կը պատճառէ, իմ զեղեցիկ ասպետու. և ես՝ որ ամսն բանէ առաջ կ'ուղեմ զքեզ և երջանիկ առնենց ամբողջ իրիկոն մը առջի ժամանակներու զբաղմանքներուդ պիտի թողում զքեզ, եթէ ասին կա կրնայ քեզի հանելի թուիլ:

Քօտութիւնի սիրաը այս խօսքերուն վրայ կարի ուժզին կը տրօփեր: Երէնը դանել, իրենց յարաբերութեան տոջի օրերուն նման զան սիրող, խանդական. և զեղեցիկ տեսնել, անոր արտաստիները իր հողմոյներուն տակ չորյունել, երդուու անոր որ զեռ զինքը կը

սիրէ, և իրեն ասղագային համար փոքր ինչ քաջալերութիւններ տալ, քաղցր բան մէր այս: Նախ չհամարձակեցաւ ընդունիլ, բայց սակայն մերժելու զօրութիւնն ալ չունեցաւ: Կամոզին գործ վի մը միջոցին՝ կողջը թախանձանքներուն տեղի տալով՝ իր ասուետի խօսքը տուած էր որ տարի մ'ամրողջ իր մողական գահիքը չփփոխ գառնար: Թէպէսև այս խօստման վրայ կարի յայծ զղաց նա՞ սակայն այն ժամանակները երդումը այն աստիճան յարգելի բան մ'էր՝ որ զան դրժել չպիտի իշխէր բնաւ: Այժմ Ժէրդրիւտ օրուան մը համար իր խօստումն կ'արձակէր զինքը, և փորձութիւնը կարի մեծ ըլլալով ընդունեց:

Ժէրդրիւտ ամուսնոյն թեր մասձ՝ իր ամենաչքնաղ պչրասիրութիւնները՝ ՚ի զործ կը զնէր, սիրոյ ասեանը հանուած տեսակ մը ինդիքներու վրայ խօսակցելով՝ անոր հետ, զորս երկուքնին ալ իրենց քմացը համեմատ կը լուծէին:

— Ասպետ, ըստ նա զեղեցիկ ձեռքը անոր ուսին վրայ տարածելով, զքեզ խարոզ կնոջ մը ինչ կ'ընէ իր:

Քօտութիւնի կարմրեցաւ:

— Եթէ կինս զիս խարէ՝ կ'սպաննեմ զան, յարեց:

— Բայց եթէ քու բան կինդ ըլլար զքեզ խարոզը, եթէ տարփուհի մը ըլլար, ինչ կ'ընէ իր:

— Տարփուհի մը որ շատ սիրած ըլլայի, և որ արժողութիւն ունենար՝ նմանապէս կ'սպաննէի, սակայն հասարակ սիրուհի մը կ'արհամարհէի:

— Եւ ոսսիդ ինչ պատիժ կը սահմանէիր:

— Կը կարծես թէ միայն կիները զիտեմ պատմել: Զինքը խօյն ասպարէզ կը կոչէի, և մեր երկուքն մէկուն զիակը զեանին վրայ կը տարածուէր:

— Ասպետի մը հետ անշուշտ այդպէս կը վարուէիր, բայց . . . բայց օրինակի համար՝ կրօնաւորի մը հետ:

— Ո՛հ, կրօնաւոր մը. . . Գանուբը ահա հոն է . . .

— Ըստ աղեկ պատասխանեցիր, Քօտութիւն և արի ասպետ մ'ես դու, քեզի գէմ եղած նախատինքները զիտես պատմել:

և իմ որդիս աղնիւ հայր մը պիտի ունենայ : Ուրեմն զիւթական գործողութեանցդ սկսելէ յառաջ, մնանք վայրկեան մը սենեակենիս և իմ անկողին մանելու ներկայ գտնուէ :

Այսպէս խօսելով միշտ ժպառո՞ն՝ իր ամուսինը քաշելով կը տանէր . սա այնպիսի մատրադ կերպով մ'ետեւէն կ'երթար, որ ժէր դրբւտ իր ոստուհին կատարեալ վրէժ մ'առնելու երդումըրաւ, և ինքզինքին խոստացաւ սուղ վճարելտալ այն սիրոյ քաղցր վայրկեանները՝ զոր իրմէ կը յափշակէր : Յօտօլֆ կէս զիշերէն քիչ մը յառաջ բաժնուեցաւ անորմէ . մոլորակներու դիսողութեան նպաստաւոր ժամն էր այն, և պէտք չէր որ կորսնցընէր : Ժէրդրիւտ կատարեալ յաջողութիւն մը շնորհաւորեց իր ամուսնոյն, որ այսպէս երջանիկ բաժնուեցաւ :

Այս միւնոյն միջոցին, Կիւնթէր և Իրէն քանի մը վայրկեանէ ի վեր միայն իրար գտած ըլլաշով զիրկընդիմաւն պատուհանին քով կը կենային իրենց սիրելի դիմաւորութեանց վրայ խօսակցելով և ապագայի յատակագիծեր պատրաստելով : Ամենափոքր վախ մը չէին զպար անոնք, և մէկը վրայ չգալու մասին բոլորովին վստահ տարագէտ յայտնութեան մը դէմ բնաւ զդուշութիւն մը չէին ըներ : Յօտօլֆ դուռը բաց գտնելով՝ առաջին սրահը մտաւ, և նոյն իսկ մտած կ'տին՝ երկու ձայներ լսեց անկէ, և լուսնի լուսով՝ երկու զիրկընդիմաւն ստուերներ նշմարեց : Նախ երազի մը խաղաղի ըլլաշը կարծեց նա, և եղած տեղը անշարժ մնաց : Քանի մը բառեր մինչև իրեն կը համնէին, յունական լեզուի այն քաղցր բառերէն՝ որոնց Իրէն այնչափ շնորհ կու տար . այս բառերը ուրիշ մը կ'ուղղուէր, բայց որո՞ւ, մ'ծդ Աստուած : ո՞վ էր այն երկինքէն ինկած կամ զմոխքէն եկած ուրուականը՝ որ այս անմատչելի բնակարանը կը ըցած էր մտնել : Երիտասարդ ասպետը ոստումով մը անոր առ ջն գտնուեցաւ, ուժով մը թնեն բռնեց, և բոցափայլ աչքով մը զան զիսեց :

— Կրօնաւոր մը, զոչեց նա . ո՛չ, Ժէրդրիւտ ամեն բան զիտէր ուրեմն : Լաւ, յարեց նա կատարութիւնէ ունալով, բածս պիտի ընեմ :

Խեղձ սիրահարները այնչափ խոռվուած էին՝ որ գեռ չէին կարող վտանգը հասկնաւ : Իրէն Յօտօլֆը ճանչնալով՝ սուր ձայն մը արձակեց և անոր առ ջն վազեց : Եստուած միայն զիտէր այս միջոցին այս կնոջ սրտէն անցածը : Գուցէ իր առաջին մէրը որ լքումէ և բայցակայտ թենէ ջն ջուած էր, սիրելի առարկայն տեսած ժամանակը վերստին արթնյաւ . դուցէ սոսկումը միայն իրեն այս շարժումը թելադրեց : Խեղձ Վիւնթէրը իր բոլոր երավներուն փնանալլ տեսաւ . ինքը՝ թէկ առանց փորձառովլեան նորընծայ մը որ երթէք ձեռքը զէնք առած չէր, այս մարդուն հետ մաքառելու կը պատրաստուէր, որ գաշոյն ՚ի ձեռին իրեն կը մօտենար : Քաջ և զօրաւոր էր, մանաւանդ միծ փայթ ուներ իր սիրուհին պաշտպաննելու . բան մը չչաշուեց նա, բայց, աւազ, որ պատերազմներու և մրցումներու վարձ այս զինուորին մէ կ շարժումը միայն պարզվիտ շահատակը գետին տապալեց :

— Յօտօլֆ, զոչեց Իրէն անոր թենը արգիլելով որ արդէն զարնելու պատրաստ էր, Յօտօլֆ, մի սպաններ, ո՛չ, մի սպաններ զան . տղայ մ'է, կրօնաւոր մ'է նա :

Կիւնթէր իր ալքթքը կը մրմնար, Իրէնը կը դիտէր և մահուան կ'սպասէր :

— Ճիշդ է, պատասխանեց ասպետը, պէտք չէ որ այսպէս ըլլայ : Առք ելիքը, քահանայ, և մեկնէ :

— Քահանայ չեմ ես, կրօնաւոր չեմ, քեզի նման ազնիւ մ'եմ, ինձի սուր մը տուր և պիտի տեսնես :

— Առանց զէնքի ազնիւ մը, պատասխանեց ասպետը դառն ժպիս տով մը :

— Մի հաւատար անոր, Յօտօլֆ : Դիտէ զինքը, զիտէ անոր սպիտակ պատմուանը . զիտէ իր դէմքը, տղայ մ'է, նորընծայ մ'է : կ'ըսեմ քեզ : Թողլ մեկնի նա, ես կը մնամ :

— Իրէն, չպիտի բաժնուիմ, կրկնեց Վիւնթէր . այս մարդուն հետառանձին չպիտի թողլում զքեզ : Կամ կը սիրէ նա, կամ իր վրէ պիտի լուծէ, ասոնց ո՛չ մէկը և ո՛չ միւսը ներելի չեն իւրեն :

— Ո՞չ, մեկնէ, մեկնէ, կը պաղատիմ քեզ: Եթէ կ'ուզես որ կրկն զիրար տեսնենք, եթէ քու երդմանդ վրայ հաստատ ես, մեկնէ: Հանդարտ եղիր, զօրութիւն ունիմ ես, և նա զիս չփրեր:

— Ուսկից կու գաս, կրօնաւոր, հարցոց ասպետը որ կեղծ հանդարտութեամբ մը զանոնք մտիլ կ'ընէր:

— Քեզի ի՞նչ, յարեց Կիւնիմէր հպարտութեամբ մը:

— Ասկէ կու գայ, ըստ գեռատի աղջիկը, ամուր և հաստատոն սանդուղը ցուցընելով որ դեռ պատշաճին վրայ կախուած կը մնար:

— Ասկէ կու գայ: Լաւ ուրեմն, թող աձապարէ միւնյն Ճամբէն ետ դառնալու, ապա թէ ոչ ամորմէ առաջ զբեղ վար պիտի նեաեմ:

Եւ մոածման նման արադ ու խիստ շարժումով մը Իրէնը բռնեց, իր մէկ թեսով վերցուց զան, և անոր կու թքին վրայ դաշոյն մը զեաեղեց:

Կիւնիմէր գէող 'ի անոր ոստեց:

— Եթէ քայլ մը ևս առնես՝ պիտի սպաննեմ զինքը: Սեկնէ, մեկնէ, կ'ըսեմ քեզ:

— Աստուած իմ, կը կրկնէր կրօնաւորը դլուխը պատերոն զարնելով, Աստուած իմ, առանց զէնքի կը զանուիմ, չեմ կարող զան ազատել: Կամ հնազանդիլ պէտք է, կամ իմ առջևս անոր մեռնիլ տեսնել:

— Մեկնէ, կրկնեց ասպետը, մեկնէ, ալ ձանձրացայ սպասելու, թեթև մը երկաթը միեց. Իրէն անձկութեան ձայն մը արձակեց:

— Ո՞չ, մեկնէ:

Գեռատի երիտասարդը յուսահատութենէ կատղած, վրէմինդրեւթեան սոսկալի երդում մը արտասանեց, սիրուհւոյն վերջին բարե մը դրկեց և աներեւութացաւ: Յօտոլֆ քանի մը մանրերկրորդ երդը իր զէնքը ետ քաշեց, և գողդոջուն Իրէնը վերցընելով զան երկու ձեռացը մէջ առաւ, և կատաղութենէ մարած ձայնի մը ըստ անոր:

— Իրէն, զիս մատնեցիր, այդ մարդը սիրեցիր, թողուցիր որ նա մեր սրբավայրը ապակամնէ: Եւ երեւէք զան չպիտի աեսնես, երջանկութիւնը դտած այն միւնյն տեղը իր մահը պիտի զանէ: Անոր համար ալ ամեն բան լինցած է:

Այս ըսելով գէպ 'ի պատուհանը ոստեց, և իր դաշընին յետակողով անդունդին վրայ կախուած դիւրաբեկ լարը կտրեց: Երկու Ճիչ լսուեցան, յետոյ ժայռերու վրայ իյնող մարմնին մը ձայնը, յետոյ ալ բան մը շլսուեցաւ: Իրէն նուաղած էր: Ժէրդը դրիւտ ամուսնութեան ետևեն կէսը կասարտած ըլլալը հասկըցաւ նա, սակայն ամենէն դժուարը կը մնար: ուստի իր բոլոր ուշադրութեամբը ոկատ մակիկ ընել:

Յօտոլֆ Իրէնի քով եկաւ, որ գետինը տարածուած կը մնար: զան վերցուց, անկողնին վրայ դրաւ, և պահ մը դիմեց զան, որ անմռունչ կը մնար, և բոլորովին դեղնած էր:

— Այդ վիճակիդ զբեղ սպաննեմ, ըստ նա: Ո՞չ, ըստ մը չպիտի զբայ և կարի շտապեւ է այս: Եյս իինը որ այնչափ սիրեցի, երկրի վրայ իրատէս սիրած այս միակ կինս զոր դեռ կը սիրեմ, ահա որիշ սէ րով մը պղծուած է: Պէտք է որ ջնջեմ այս պաշտելի գեղեցիկութիւնը, պէտք է որ այսնայուածքը մարեմ, և սրաին այս բարախմունքները դադրեցընեմ, որք ալ ինձ համար չեն: Պէտք է ընել զայս, եթէ ընեմ: Ժէրդը դրիւտ զիս վաստ պիտի անուսնէ, և ինձ դէմ եղուծ անսպատութիւնը կիսովին ջնաջուած պիտի ըլլայ:

Դաղկահասակ կիմը շարմում մ'ըրաւ:

— Ո՞չ, քանի՛ զեղեցիկ է, միմևաց Յօտոլֆ: Ճիմա ինքզինքին պիտի գայ, ձեռք առնենք ուրեմն մեր քաջարտութիւնը և արդարացի բարկութիւնը: Իրէն, պէտք է որ մեռնիս:

— Սպաննէ ուրեմն զիս, մարդասպան, յարեց Հելլենուհին որ կը խելաբրէր. շուտ սպաննէ զիս, ըստ որում ոսսկում կ'զգամ քեզ համար:

— Իրէն, զիս մատնեցիր:

— Այո՛, սպաննէ զիս :  
— Իրէն, ընդունեցիր, սիրեցիր այդ մարդը :  
— Այո՛, ըսի քեզ, սպաննէ զիս :  
— Իրէն, մատղաշ տարիիդ և սիրոյդ զանձերը այդ մարդուն շռայլեցիր :

— Այո՛, զիս թող տալուդ համար վրէս լուծեցի : Այժմ լուծէ դու ալ վրէժդ անհաւատարմութեանս համար :  
— Ո՛չ, յարեց Քօտոլֆ սոսկալի կատղութեամբ մը որ խննթուշ թեան կը մօտենար, ո՛չ, դու կը սիրեմ զան և զիս ալ չե՞ս սիրեր :

— Սպաննէ զիս . զան գտնելու պիտի երթամ :  
Քօտոլֆ սոսկալի հարուած մը իջեցուց : ողորմելի աղջկը մէկէն ի մէկ կանդնեցաւ, իր կուրծքին մէջ երկաթին թափանցելով զգալով, և արեան հոսիլը տեսնելով՝ որ իր հագուստները կըներկէր, անկողինէն դուրս ցատկեց, և ակաս սոսկալի ձայներ արձակելով սենեկին շուշը պտղիլ : Կեամքը պահպանելու բնազդումը արթնացած էր իր սրտին մէջ :

Քօտոլֆ արեան տեսիլէն զրդուուած ամեհի գաղանի մը նման զան կը հալածէր, մէն մի անդամ որ կընար համնիլ՝ զարնելով, այս սոսկալի արինչեղութենէ կատղելով, և առած հարուածներէն գամ քան զգամ զայրանալով : Իրէն գոներու և սնառուիներու ետե կը պահուէր, սակայն Քօտոլֆ զան գտնելով անողորմաբար կրկին կը հարուածէր : Սակալի տանջանք մ'էր այս, նկարագրելու մանկարելի աեւարան մը՝ զոր երեւակայութիւնը չկրնար ըմբռնել, վերջապէս աեւարան մը որու նմանը ամբողջ դարի մը մէջ հավիւ հավկը տեսնուի :

Քօտոլֆ զարկաւ մինչև որ իր զոհը՝ ուժաթափ՝ պատուհանին քով ինկաւ : Այս սրահը որ այնչափ յիշատակներով լեցուն է, և այն չափ խնամքով զարգարուած՝ արինալի գերեզման մը կը ներկայացընէր : Քօտոլֆ այդ արեան մէջ թաթխուած, նկուն աշքերը դէպ ՚ի գուռը դարձուց, և հոն սեամին վրայ իր կիսը նշմարեց, որ զինքը ծանրութեամբ մը բարեկելով ըստ :

— Քահանան Դամուրի մէջն է, տարփուհին իր պատիմը ստա-

ցաւ : Արի և քաջամիրս տսպետ մ'ես, քեզի դէմ եղած նախատիւքը զիտես պատմել, և որդիս ազնիւ հայր մը պիտի ունենայ :

Սակայն Քօտոլֆի կատղութեան և մոլեզնութեան տեսնդը տակաւ առ տակաւ աներեւութեանալ զործած ոռչիրը իր բոլոր ահսելի կերպարանքովը կը տեսնէր այն սատանան որ այս ոճիրին առաջին պատճառը եղած էր, այս զարհութելի վայրկիսնին մէջ կը տեսնէր զանդառ և զանդառ հանդարտ և զրեթէ ժգուուն, այն ժամանակը իմացաւ թէ իր զանդառ ինչ տեսակ ընկեր մը առած է : Իր աշքերը դէպ ՚ի դրադաղդին վրայ դարձուց զոր այնչափ բարբարոսաբար սպաննած էր, և մետաքուեայ ծփուն լարին վրայ՝ զոր հովը իր երեսին կը բերէր : Սիրալ ճայթելու պատրաստ զգայ, խղճի խայթը զինքը խորտակեց, ծունկի վրայ եկաւ և սկսաւ գառնապէս արտաստել :

— Ըստուած իմ, ըստ նա, թողութիւն տուր, թողութիւն տուր ինձ, ըստ որումգազան մ'եմ : Արդեօք ունիս թողութիւն մը ինձ համար, թողութիւն մը այս զործած վատ, անիրաւ և անողորմ յանցանգիս : Խոկ գու, իմ իրէնա, դու իմ ամենասիրելիս, գու որ զիս այնչափի զրովագին սիրեցիր և զուցէ տակաւին սիրէիր՝ եթէ ես ուզելու ըլլայի, զիս անիծելով մեռար : Ո՛չ, եթէ սիրսու կը տեսնես գու, և յուսահասութիւնս ու ապաշաւս կը նշմարես՝ զիտես թէ ասիկէ վերջը ինչ տանջանքներու պիտի ենթարկիմ : Հոս քու պաշշակէ մարմնոյդ առջև՝ որ զեռ կը բարախէ, կ'երդնում որ ասիկէ վերջը աշխարհի վրայ և ոչ մէկուն պիտի կապուիմ, կ'երդնում որ ապաշաւելու պիտի նուիրեմկենացս մնացորդը, կ'երդնում որ երեկք չպիտի բաժնուիմ քու թանկազին նշմարեկ զոր պիտի միայնեմ այն չպիտի բաժնուիմ քու թանկազին նշմարեկ զոր պիտի միայնեմ այն չպիտի չպիտի միայնեմ անոնք՝ որք Ֆիւդսպէրի անունը պիտի կրեն, ինչպէս ամեն անոնք՝ որք Ֆիւդսպէրի անունը պիտի բնակին : Աստուծոյ արգարութեան ժամանակին է ալ, և երկրի վրայ աշկէ վերջը զիրար պիտի չտեսնենք :

• • • : Ո՛չ, թշուառական Քօտոլֆ, ձեռքերդ արեամբներկեցիր քու սերունդու անպատուեցիր, թող սերունդու ալ քեզդ ուրանայ : Տիկին, յարեց նա, առանց ձերգրիւտը զիտելու, այս օրէն սկսեալ՝ ամուսինը չունիս, որդիդ հայր չունի ալ : Եւ ճշմարիտ կ'ըսեմ, սպաննութիւնը չունիս, որդիդ հայր չունի ալ : որդիդ անիծուած է, մինչև վերջն սերունդը պէտք է քաւուի . որդիդ անիծուած է, ինչպէս ամեն անոնք՝ որք Ֆիւդսպէրի անունը պիտի կրեն, ինչպէս ամեն անոնք՝ այս պատերուն մէջ պիտի բնակին : Աստուծոյ արգարութեան ժամանակին է ալ, և երկրի վրայ աշկէ վերջը զիրար պիտի չտեսնենք :

Դրէնի գիտկը բռնեց, զան համբուրեց, իր ուսերուն վրայ առաւ, և դահլիճէն գուրս ելլելով աներեւութայցաւ: Ապակետը երկիւլածութեամբ իր ուխտը կատարեց, մատուու մը և չգնարան մը շինել տուաւ, որոնց քանի մը աւերակները գեռ հոս կը գտնուին, այս գեղակին տակ, գետին եկերքը, ձիշդ այն անեղ՝ ուր նիւնթէրի անզգայեալ մարմինը գտնուած էր: Մատուուին մէջ երկու սիրահարները կը հանդչին, և իրենց սպանիչը մինչև իր վերջին օրը զանոնք պահպանեց, առանց այս սրբալայրէն ենելու, առանց մարդ մը ընդունելու, առանց բառ. մ'արտասանելու, բայց միայն խոտուվանելու և ալօմելու համար: Իր կերակուրը բոյսեր էին, փուշ փուշ խարազմնով մը ինքինքը ամեն օր կը ծեծէր, ապաշխարութեան սաղմոսը խօսելով և մեռելոց պաշտօնը կատարելով: Սրբութեամբ մեռաւ նա, և անոր ոսկիները հրաշադրութիւններ ըրին:

Գուշակութիւնը ծայրէ՝ ի ծայր կատարուեցաւ: Իր որդին՝ այս օրինակ պարագաներու մէջ ծնած՝ վայրենի բնազդմամբ և տեսակ մը ընդհատ խենթութեան հիւանդութիւնով ծնաւ: Իր խելազարութեան մէկ բուռն միջացին իր մայրը սպաննեց, և ասիկա իբր Աստուծոյ մէկ արդարութիւնը նկատուեցաւ, և ինքը որսի մը մէջ անձանօթ ձեռքէ նետուած սլաքէ մը մեռաւ: Իր տոհմը երկար չտենեց, իր որդիքը և թոռունքը նոյնակէս գժբազդ և բուռն վախճան մը ունեցան. վերջապէս վերջին շառակիլը մնամարտութեան մը մէջ հեծելազօրներու հարիւրապետէ մը սպաննուեցաւ, զոր նախատած էր:

Դղեակին զալով՝ զիտէք թէ ինչպէս մղի տրուեցաւ այն: Կը յուսամթէ անէծքը հօն կայ պիտի առնու, և թէ իշխանական ժառանգութեան այդ վասանդաւոր մասը առած չենք: Մոռցայ ըսելու թէ զիշերները յաճախակի, ինչպէս կըսէ աւանդութիւնը, բայց մասնաւորապէս Ամնայն Սրբոցի զիշերը, որ ոճիրին տարեդարձնէ, չեղեղատին մէջ ձայներ կը լսուին, մատրան աւերակներուն չորս կողմը բոցեր կըտեսնուին, և իրէնի ստուերը կըդեքերի արիւսնաթաթաւ փոքր աշխարակին սենելին մէջ: Մինչև ցայսօր մարգիւ

զու հին այս տեսակ բան մը չտեսաւ, սակայն գուցէ կը վախնայ օր մը լսելու չքնաղ Հելենուհւոյն իր անկողնոյն քով գուշելը: Շնորհ: Եւ այս զեղակին համար իր ատելութիւնն ալ ասկէ յառաջ կու զայ:

Ահաւասիկ ձեր իննդրած պատմութիւնը: Ներողութիւն շնորհեցէ հեղինակին թերութեանցը, ինչպէս որ հին զիբքերը կ'ըսեն: Եթէ զոհ եղաք՝ աշխատանք վճարուած է:

—Պատմութիւնդ սովորակի է, մարդիկ, և բու Ֆիւդսպէրկասպետդ կատարելապէս արժանի է աղնուաթետական կարգէ ինալու: Ան մը սարանել, այս կերպով սպաննել, բուռն հոգեվարդի մ'ենթակայ ընել զան վատութիւն մ'է և ոչ ուրիշ բան: Գահիճներու ձեռքը լսաւ մը խարազանուիլ պէտք էր այդ սպակետը:

—Դարերու տարբերութիւնը նայեցէք: Մեր օրերը այս տեսակ զարհութելի ոճիր մը գործող ազնուապետական մը ինքզինքը կ'սպաննէր որ կախաղանին անպատութենէն ազատի: Խոկ այն ժամանակ՝ ները՝ ապաշխարութեան կու տայ ինքզինք, և իր ապրած տեղերը սուրբի մը տեղ կ'անցնի: Ո՞րը աւելի աղեկ է:

—Ամնէն երկայն տան ջանքը ամնէն աղէ կն է: Զան պատմելու համար բաւական մեծ պատիժ մը չեմ ճանչնար: Կրցած ես երբէք հասկրնալ որ կին մը սպաննեն, հարցուց բօպէր:

—Երբէք, կրկնեց պարմ Մօնպա գողդլալով, և սակայն . . .

—Եւ սակայն շարայրեց Պէաթրիս, յիշէ անգամ մը մեր խեղճ Սօֆի Հէրվիէն, յիշէ այն զազան երնէսդը, որ շատ աւելի զատապարաելի պատճառի մը համար այն խեղճ աղջիկըսպաննեց, այսինքն ստակի համար . . . : Եւ իմ բարի ինամակալս: Ո՛Տ, Ամէտէ, գէշ ըրիք այս պատմութիւնը պատմելովդ, որ կսկծեցուցի յիշատակներ միտք կը ձգէ: Բոլոր զիշերը չպիտի ննջեմ, և վիս վախցընող ուրուականները պիտի աեսնեմ:

Էրնէստի անունը լսելով Քրիստին գողդղաց, և իր նայուածքը Ամէտէի վրայ զարձուց, որ չասկընալ ձևացուց: Թէպէտե աեղեկ կութիւններ հարցընել կը փափէր վարդուհին, բայց չհամար ձակեցաւ: մարքիլուհին պատկառանք կ'աղջէր իրեն, ուստի զանոնք աւելի ետքը ինանալ բրոշեց:

— Օրիորդ Օրթէղ, ըստ յանկարծ բօպէր, լնչ է ձեր կարծիքն իրէնի և Ժէրտրիւտի վրայ:

— Երես տղայ մ'է , իսկ Ժէրդըիւտ դազան մը :

— Ես ալ ձեր կարծիքէն եմ։ Սակայն լիրգիկը շատ բաներ ներելի կ'ընեն, շատ բաներ կը բացատրեն։

— Երաւունք ունիս , Քօպէր , մարդո ո՞րչափ որ կեամքի մէջ յառաջանայ՝ իր առջե նոր հորիզոններ կ'ընդարձակին , և նոր նոր ազգութեար երևան կը հանեն . իր մէկ տարիին մէջ մոքէն շանցուցածը ուրիշ տարիի մը մէջ կ'անցունէ : Կի՞րքը , մէկ շատ առեղծուածներու լուծումն է , առ երեսս անբացատրելի շատ մը զործողութիւններու ստոյդ բացատրութիւնն է : Ստեղ հանդիստ կեանքի մը մէջ այդ երեսյթներէն մին կը ներկայանայ՝ որ կը խորտակէ ու կը կործանէ այդ կեանքը , ստէպ մեր սրտին մէջ անծանօթ դդացում մը կը ծնի , որ կ'իշխէ մեր վրայ և որու տանն բան կը խոնարհի : Անձի մ'անակնունելի ներկայութիւնը , պէտք մը , ոչինչ բան մը , երբեմն աղէտքներ և ռձիրներ յառաջ կը բերեն այնպիսի մարդերու կողմէ՝ որք մինչ ցայն կէտ մի միայն անգորդութիւն և հանդարս առաքինութիւններ կը ցուցընէին : Ո՛չ , կենաց մէջ տարօրինակ զաղանիքներ կան :

Անսովոր եռանդով մը մարքիզէ արտասանուած այս խօսքերը տարբեր տարբեր տապաւորութիւններ կը պատճառէին զինքը մտիլ ընողներուն վրայ : Պէտքիս որպէս թէ նդրագլութիւն մը մօտեցած ըլլար իրեն՝ զգաց որ սիրութ կը ձմլուէր . իսկ Քրիստին ըստ :

— Այս մարդը բաւական գծուարութիւն պիտի սպառձառէ ինձ զի՞նքը զսպելու մասին . կըվախնամոր իր սրտին մէջ սոսկալի կիրք մը արթնցոցած չըլլամ:

Բօպէրի զալով առաջին անգամ մոդին մէջէն կասկած մը անցաւ :

— Ի՞նչ կը նշանակէ այս , արդեօք Քրիստինը կը սիրէ , իմ խեղջ զարմուհիս և ես արդեօք այս տեսակ անպատճռութեան մը պիտի ենթարկի՞նք : Ո՛չ , ո՛չ , ո՛չ , եթէ սիրէ իսկ , Քրիստին չպիտի սիրէ զան , եթէ սպաննեմիսկ զի՞նքը , ինչպէս որ Յօսոլֆ Իրենը սպաննեց :

Եւ կոմսը չէր հասկրնալ թե ի՞նչպէս կրնան լին մը սպաննել .

Անհաստատութիւն սրաի :

ԱՐԵՎԱՆԻ ՏԵՐ

Սեր չորս անձինքներու մէջ աեղ զնութեան մարտը ևս քան  
ս կը սեղմուէր, և Քրիստին բոլոր մտածումներու առարկան ըլ-  
լով իր բնաւորութեան զօրութիւնը՝ի մի ժողովելու պէտք ու-  
ր, որպէս զի գալանի զուացող այս փոճութիւն դէմ գնէ : Պէ-  
տրիս անոր վրայ ունեցած ատելութեանը դէմ այլ ևս չէր մա-  
տուեր, ասկայն դայն յայտնի ընկել ալ չէր իշխեր . Տօպէր, գե-  
ատի աղջկան բռնած ընթացքէն ատիպուած՝ միայն ընթիրի ժա-  
մանակ անոր կը մօտենար, և բալոր օրուան մէջ միայն մարդիդը ար-  
օնութիւն ունէր համարձակ աղջկանը սենեակը մտնելու, անոր  
ասերուն ներկայ զանուելու, և ըստ կամս զինովալու այն վաֆն-  
աւոր թոյնէն զոր իւր դժբաղդութեան համար կը ծծէր :

որ իբենց կարողութիւնը կը բաւէք՝ անոր հետեւթիւններու առ ջևն առնելով։ Խեղճ Պէաթրիսը ամենասուկալի կեանք մը կ'անցընէր։ միշտ առանձին կը մնար այն սենեկին մէ ջ՝ որու յարակից աւանդութիւնները և գուշակութիւնները անդապար մտացը առ ջև կը ներս կայանային, չունէր նա բարեկամմը որու իր վիշտերը խոստովանի, քանզի իր զարմիկը հազիւ թէ մտիկ կ'ընէր իրեն, կամ եթէ մտիկ ընելու ըլլար՝ իր նախանձութեան սպաժառուով մտայածին հրէշներ կ'ստեղծէր, զորս կը մեծցընէր ու կը մեծցընէր, և որք մարքիդու հւոյն երեակայութեան առ ջև ահուելի կերպարանքներ կ'առնուին։

Ամէտէ ընդհանուր գումարու մի ժամանակի միայն կը տեսնէր իր կինը. Գլավի միայն առտու քանի մը վայրկեան մօրը քովկ'երթար, և բոլոր օրը ալ մէյ մ'ալ չէր երեւը . իր տանը մէջ իբր օտարական հրաման մը չէր տար բնաւ, և ծառաները տեսքով միայն կը ճանշային զինքը : Դանուբի եղերքը կամ շրջակայ անտառներու մէջ երկայն պտոյտներ ընելով կ'անցըներ իր ժամանակը : Ընդրիքէն ետքը կ'ենէր հետը դիրք մը առած, ինչպէս նաև իր փոքրիկ Դրիբլզի շունը, այն միակ ընկերը՝ որ իրմէ բաժնուած չէր բնաւ, ոս իր տիրուհւոյն առ չեն կը վազէ՞ և իր ուրախութիւններովը ու ոստութիւններովը իրեն վայրկեան մը սփոփում կը պատճառէր : Տուն վերադարձած ժամանակի՛ կ'սկսէր երեւակսցական քոյրի մը նաև ակնկալի զրեց, և իր վիշտերը, նուաստութիւնները և տան ջանքները կը պատմէր անոր : Եւեայ պատասխաններ և առարկութիւններ կը շարագրէր անոնց վերստին պատասխաննելու համար : Բաղրում անդամ՝ զիշերտերը՝ իր սենեակը հին ուրուականներով լցոնելով զարչուրելի Տաճութիւն մը կ'զգար : Տօսոլֆի և Կրէնի մաքառման ներկայ կը դանուէր նա, արեան հոսելը և զոյհին անկումը կը տեսնէր, դահլիճին դրամ առ ջն բերդակալու հին կը տեսնէր՝ հրձուելու համար ոստիուհւոյն մահը սպասելով, իր ոսդիսուհւոյն, կ'ըսեմ, զոր զրկած էր ասպետին սէրէն : Միշտ իր կամ Սօֆի Հերլէի խօսք բերը տարաքաղաք նրէնի բերանը կու տար, մինչդեռ իր ամուսինը ասպետին կերպարանքը կ'զդենու, և օրիորդ Օրթէղ ալ՝ բերդակալու հւոյն : Եւեայ Խընէսդը Պօպէրը բոլոր առ բաներուն մէջ կը

խառնէց սուանց ինքն ալ սկտծապը զիսնալու ։ Եթ այս երանինը ըստ  
խելազարութեան մօս կերպ մը ցնորումնից եղան ։ Այս տարօրին-  
նակ երևայթներուն իրավէս կը հաւատար նա, և անոնցմավ իր նա-  
մակները կը լիցընէր ։

Քրիստին ամենուն նկատմամբ իր պարտաւորութիւնները անվիճէ պ  
կը կատարէք, անանկ ոք անկարելի էք անոր ամենափոքր ստգտանք  
մը իսկ ընել։ Ֆլավի կը պաշտօք իր դաստիարակուհին, ըստ որում  
զորովազին մօք մը նման կը հոգաց զինքը և պամանաձիշդ և ամեն  
նախիստ սկզբունքներ կը գրօշմէք իր միտքին մէջ։ Եր կը թութիւնը  
ամեն կերպի զարմանալի յառաջադիմութեան մը մէջ կը գտնուեք ք  
Գասերը միշտ իր կարողութեանը համեմատ տրուելով՝ անհուանալի  
կերպին մը իր յիշողութեանը մէջ կը տպաւորուեին։ Տակաւ առ  
տակաւ կ'սկսէք ընակիր երաժիշտ մը ըլլալ, և խիստ շնորհալի կերա  
պիւ կը զծագըք ։ Աեզրազիտութիւնը միենոյն համեմատութեամբ  
իր յառաջադիմէք, նոյն ինքն մարքիլուհին չք կրնար չխոստավանիլ  
թէ Ֆլավի իր յաջողակ դաստիարակուհոյն ձեռացը մէջ մեծամեծ  
օգուանքներ կը քայլէ։

Առաջ շատ կմնուի՞ գաստիքարակուհին և սանոնցին պայմանը  
կ'ընէին : Ֆլավի աղքարակը կ'երթար կաթ փամլու . և մարզագեռ  
տիններու վրայ կը վազվէքը : Ծաղկեփունջ մը կը ժողովէքը նա  
և երկիւլածութեամբ մօրը կը բերէք , բայց սակայն միշտ ամենաս-  
ե զեղեցիկ և հաղուապիտ երկու ծաղկեփունք զալանաբար հօրը և  
իր դաստիքարակուհին համար կը պահէք , որք իր սրտին բուռն  
սիրոյն երկու առարկաներն էին : Ուշաթըստ կ'անդիտէք այս նա-  
խայատութիւնը , բայց կը հասկընար , և զդացած վիշտը սրտնեա-  
զութեամբ և բարկութեամբ կը յայսնուէք : Ծաղկեփունջը կարա-  
սիի մը վրայ կը նետէք , որ շուտ մը կը թաւամէք այն , մինչ  
դեռ մարզիզը և Քրիստին փարբիկ նուիրատուին ընծան այնպէս մը  
կը ինամենքին որպէս թէ անզորդական բան մ'ըլլար : Ֆլավի հա-  
նալի կերպիւ կը դիտէք այս տարբերաթիւնները , որք իր մտացը  
մէջէն չէին ջնջուէք բնաւ :

Առաւօտ մ'իրենց սովորութեան համբատ գուրաւած լլլլլլլլ

մանկան խաղերէն մղուած՝ երկուքն ալ անտառներու մինչև խորեւը հասած էին : Քոլոր իրիկունը երկինքի վրայ պատրաստուած փութորիկ մը յանկարծ պայթեցաւ : Դաստիարակուհւոյն վախը մժեղաւ ըստ որումաշունը կը մօտենար, անձրւները ցրտագին էին, ո իր սանուհւոյն կենացը համար կ'երկնչէր : Հետզիւաէ ամեն ծառերուն տակ ապաստանեցան անոնք, սակայն իրենց ջղանցը հակառակ բոլորովին թրջուելու վրայ էին, երբ ձայն մը լսեցին որ զիրենք ճամբուն վրայ կը կանչէր :

Դեպ 'ի այն կողմը վաղեցին և տեսան որ պոռացողը մարքիզն էր որ դոց կառքով մը եկած էր հոն . իրենցմէ աւելի տժոցն էր նա, և բիւր հարցումներ կ'ընէր ու վերաբկուովը կը ծածկէր զանոնք, և անիմանալի՛ բան, առաջին անդամ մտածած անձը իր աղջիկը չեղաւ :

— Ի՞նչպէս զմեղ դտաք, պարոն մարքիզ, հարցուց Քրիստին :

— Չեմ գիտեր, սիրտս առաջնորդեց, զգայի որ այս կողմն էք :

Գլամիի համար կրնար հասկըցուիլ այս, և Քրիստին այսպէս կարծել ձեւացուց : Դեռահասակ աղջիկը յոզնած և թրջուած՝ հօրը վերաբկուին մէջ փաթուուած էր, և կառքին մէջ կը ննջէր : Դրեակը դառնալու համար ստրով երթալու ճանապարհը կարճ էր, բայց կառքերը լեռներու և ճանապարհներու անշահութեան պատճառաւ մծ շրջան մը պէտք էին ընել : Թէպէտև կառքը բուլորովին դոցուած էր, բայց անձրեւ առակիներուն կու զար կը զարնէր, որոստումը իրենց զլխուն վրայ կը դուար, և փայլակները ձիերը կը շլացընէին՝ որք խարաղանի՛ հարուածներ ուտելով երկու ստքի վրայ կը կանցնէին : Այս սոսկալի փոթորիկին և այս վտանգներուն մէջտեղ բոլորովին առանձին էին անոնք, ըստ որում փոքրիկ աղջիկը հանդարտութեամբ կը ննջէր : Փոքր վախերէ առատ միծցած՝ բնաւ երկիւղ չէր զգար նա, ինքինքը նստուծոյ և իր բարի հրեշտակին յանձնելով : Ամէտէի սիրտը այս միջոցիս իր կուրծքը խորտակելու չափ ուժզին կը տրոփէր : Քրիստին սովորականին համեմատ աժդոյն և հանդարտ՝ կառքին մէկ խորշը կծկուած :

Ճեռքերը խաչաձե՝ ցրտութեամբ մը փոթորիկը կը դիտէր և ապազալին վրայ կը մտածէր, ըստ որում այս յանդուկն միտքին համար ներկայ չկար :

Ցայտնի է թէ զէշ օդեր ըրած ժամանակի լեռներու ուղիները ուշափ գծուարին և նոյն խկ վսանդաւոր կը դառնան : Յանկարծ հեղեղ մը գիմացնին ելնելով՝ կառավարը հարցուց թէ ինչպէտք էր ընել :

— Անցիր, զոշեց մարքիզը, չենք կրնար հոս մնալ :

Չիերը ջուրին մէջ մտան, կառքը ծուռեցաւ, շարժումը ֆլավին կ'օրորէր առանց արթնցընելու, ըստ որում փոքր տղաքներու քոնցը գիւրութեամբ չխոռովիր :

— Ո՛չ, ըստ Ամէտէ, քանի՛ կը բաղձայի այսպէս մեռնիլ :

— Չեր աղջկան վրայ չէք մտածեր, պարոն մարքիզ, յարեց Քրիստին : Իր տարիքին մէջ կեանքը կարի գեղեցիկ ու քալցր է,

— Այո՛, բայց պիտի մեծնայ և այն ժամանակը կեանքը գառն պիտի ըլլայ : Ծաղիկ հասակին մէջ մեռնիլը միշտ բարիք մ'է, վասն զի ասով վիշաերէ և կիրքերէ կ'աղատի մարդ : Մեռնիլ, ո՛չ, մեռնիլ, հոն, քու քովդ, անոր քով, աշխարհիս մէջ երկու սիրականներէս շրջապատուած, ետևէս բան մը շթորուլ, իմփափած ամենէն մեծ երանութիւնս պիտի ըլլար :

Քրիստին չպատասխանեց և չհասկնալ ձեւացուց : Բայց արդէն ակզրնաւորութիւն մ'եղած ըլլալով իր բոլոր զօրութիւնները՝ ի մի ժողովնեց, ըստ որում յետ այսորիկ անխուսափելի մաքառում մը կը նախատեսէր : Փոթորիկը կը սաստկանար, հովը կարծես թէ ծաւերը արմատախիլ ընել կը տքնէր, այս տարբերուս խառնակութիւնը Պ. Մօնղայի մոլեգնութիւնը կը զրդուէր . նա կարծեց թէ զուցէ իր վերջին վայրկենին կը մօտենար, ուստի և չուզեց առանց իր սիրտը բանալու մեռնիլ :

— Մտիկ ըրէ, Քրիստին, ըստ նա, մինչեւ հիմայ՝ քու հիանալի հանձարովդ զգացածս հասկըցած ես անշուշտ : Զաւզեցիր տեսնել զայն, հազար անզամէն աւելի շուրթթերուս ծայրը եղած խոստվանութիւնը արգիլեցիր, բայց հոս ասուկալի վայրկենիս որ

անդունդին վրայ առկալսեալ կը զմնուինք, և վայրկենի մը մէջ կընանք միասեղ գաչակիմիլ, ալ չեմ լոեր։ Ասկէ զատ անլուր տառապանքներու ենթակայ եղայ ես։ Քրիստին, կը սիրեմ զքեղ, ամեն բանէ աւելի կը սիրեմ, զաւակէս աւելի, սրատիւէս աւելի։ այս աստիճան կը սիրեմ՝ որ զքեղ ստանալու համար ամեն զոհութիւն յանձն առած եմ, և չկայ բան մը, կը լսե՞ս, չկայ բան մը որ կարենայ այս ունեցած յօյսէս հրաժարեցնել զիս։ քու աւելութիւնդ իսկ կարող չէ այս բանիս։

— Պարոն մարքիզ։ . . .

— Ո՛չ, զիտեմ ըստ լիքներդ։ Քու դիրքի, նաև իմս, քու պարտաւորութիւնդ, քու ապագափ յառաջ պիտի բերես։ Պիտի երդնուն որ եթէ իմ սիրովս հալածեմ զքեղ տունէս պիտի մեխիս։ քու բարկալթեամբդ և ատելութեամբդ պիտի սպանաս ինձ։ Լառերեմն, այդ ամեն բաներուն կ'սպասեմ, այդ ամենը հոգս չէ։ Որոշումն ըրած եմ, գու իմն պիտի ըլլաս, կամ մար երկուքէն մին պիտի մեռնի։ Ո՛ր որ ալ երթաս՝ պիտի հետակիմ քեզի։ Եթէ ոռունէս մեխիս՝ ես ալ պիտի մեխիմ։ Եթէ ոսոխի մը հանդիպիմ՝ զան կ'սպաննեմ, եթէ վանքը ապանտանիս՝ զայն այրելով զքեղ կը յափշտակիմ։ մէկ խօսքով կ'ուզեմ որ իմս ըլլաս։ Գիտեմ բնութիւնդ, զիտեմ որ մինչեւ վերջին ծայրը կը մաքառիս, ըստ որում չես սիրեր զիս, և այս մասին ինքվնքս չեմ խարեր քնաւ։ Լաւ որմն, կը մաքառ ինք. տեմնենք թէ ով պիտի ըլլայ աւելի զօրաւոր, սէրը թէ ատելութիւնը։ Հիմա որ խօսեցայ, ինձ մտիկ ըրիր և որոշումն զիտես՝ մեծ բեռէ մը թեթեցած եմ։

— Աստուած իմ, զոհեց զատիաղակուհին։ մը վերջին օրն է այս։ փոթորիկը զարհութելի է։

Միենայն ժամանակ տեղի ունեցած որոտում ու փայլակ մը Քրիստինի այս ազաղակին առիթ տուաւ։ Կառքը ալ աւելի ծոռեցաւ, և վարժուհին դրեթէ մարքիզին վրայ իյնալով այս վերջինը զան իր թեսերուն մէջ առաւ և սրտին վրայ սեղմց։ Քրիստին պշտուժիւ մը հրեց զինքը։

— Պարոն մարքիզ, ըստ նա, եթէ իմ առանձնութիւնս և ձեր տան մէջ ունեցած դիրքս չէք յարդեր, զոնէ այս աղջիկը յարդեցէք որ ինձ յանձնուած է։

Օրիորդ Օրթէզի համեստութիւնը սյնչափ աղջիւ և այնչափ ընական էր, որ միշտ պատկառանք կ'ազդէր։ Ամէտէ ետ քաշուեցաւ։

— Ո՛չ, որչափ մեծ և զարմանալի կաղմութիւն մ'ես դու, յարեց զքեղով ով կրնայ չպաշտել։ Բայց զոնէ չե՞ս ուզեր պատասխանել։

— Պատասխանել, պարոն, բայց ի՞նչ կրնամ ըսել։ Ձեզ կենացս զարմանիքը խոսսովանեցայ, զիտէք որ սէրը ալ ինձ կարելի չէ, ինչու ուրեմն սէր կը ինդբէք ինձմէ։

— Եթէ զիտեմ, Միթէ զիտեմ ես թէ ուսկից եկած է այս կրակը որ զիս կ'այրէ։ Բայց սասց բան մը կայ, Քրիստին։ այն է որ զու զեռ սիրած չես, սէրը քու ներսի զիդ կը քնանայ։ քու բնութեանդ նման բնութիւն մը՝ երբ սիրոյ իշխանութեան տակ զանուի՝ բոլորովին ուրիշ կերպ կ'երե։

— Միթէ երնէտը չսիրեցի։

— Ո՛չ։

— Ո՛չ, երանի թէ այդպէս ըլլար։ Բայց սակայն՝ եթէ չսիրեցի, ո՞ր սատանան զըաւեց զիս։

— Դու չիրեցիր այս տեսակ մարդ մը, կ'ըսեմ քեզ։

— Կ'անէք թէ այս աեսակ մարդ մը չսիրեցի։ Ա՛չ, պարոն, չէք ձանցնար զինքը։

— Մի ստիպիկը զիս խօսելու, Քրիստին։ այնպիսի բաներ կան։ կ'անդիտես, և կ'ուզեմ որ միշտ անդիտես։

— Կը զարհութեցընէք զիս, պարոն։

— Այս չէ իմ դիտաւորութիւնս, և կը տեսմեմ թէ ամեն բան նի մէջ անյաջուղակ եմ. եթէ մէկը սիրելու ըլլայ՝ միշտ այսպէս անյաջողակ կ'ըլլայ։

— Պարոն, հիմա Գլավին պիտի արթնցընեմ։

— Այսպիսի փոթորկի մը ժամանակ ինչու այդ պատասխանին ար-

թնջընես, շատ երջանիկ է որ կը քնանայ, անդ թութիւն է զան արթնցընելը :

— Բայց սակայն չեմ կրնար ալ զձեղ մտիկ բնել . . .

— Ո՛չ, դու չես հասկնար երջանկութիւնս : Զքեզ, հնս, քովս ունենալ, բնութեան այս խառնակութեան մէջ առանձին քեզի սրտիս պարունակածները խօսիլ . և նայէ, Քրիստին, կառավարին, մէկ անշնորհքութեար, ձիերուն մէկ զայթումը զմեղ հինգ հարիւր ոսք անդունդին մէջ պիտի գահավիճէ, և միատեղ պիտի մեռնինք :

— Բայց Քլավին, Քլավին, միթէ Քլավին չէք սիրեր :

— Կը սիրեմ Քլավին, գոնէ այնպէս կը կարծեմ, ըստ որում ալ բան մը չեմ զիտեր, և կ'զգամ թէ սիրտս միայն քեզի համար կը բարախէ : Խնդիրնքիս դէմ մաքառեցայ, ամէհի կերպով մաքառեցայ, կարելի եղած ամեն տրամաբանութիւններն ըրի, յիշատակ և երկիւղ ամենըն ալ օգնութեան կոչեցի, սակայն 'ի զուր, բոլոր ասոնք անօգուտ եղան . կը խոնարհիմ, տեղի կու տամ այս անդիմագրելի յորձանքին . բայց աչքերով դէպ 'ի անդունդը կ'իշնեմ, բայց դու ալ հետս պիտի իշնիս, Քրիստին :

— Ո՛չ, զիակէք արդեօք, պարոն, թէ սոսկալի է այդ : Ի՞նչ, ըստ որում զիս կը սիրէք՝ իմ ապագաս պէտք է կորսուի : Ի՞նչ, միթէ պէտք եմ ձեր ճակատազրին ենթարկիլ : Գիտցիք ուրեմն, քանի որ պատասխան մը կը ինտրէք, վերջնական պատասխան մը պիտի տամ ձեզ . կը յոսամ որ երբ մտիկ բնէք ինձ՝ հարկաւ պիտի որոճաք ասոր վրայ : Գիտցիք ուրեմն որ երբէք սէր չունիմ, երբէք չեմ ուկեր ունենալ, զիտցիք որ ամուսինէս զատ ուրիշմէկէ մը այդպիտի պարզե մը չպիտի ընդունիմ բնաւ, եթէ երբէք դտնուի մէկը՝ որ սիալըւմիս կարևորութիւն շտալով հաճի իր անոնք տալ ինձ : Երկրիս մէջ ամենէն շատ սիրած Քլավին է . իմ բոլոր յոյսերս և իմ բոլոր փառասիրութիւններս անոր վրայ բովանդակած եմ, Քլավիի համար չկայ զոհողութիւն մը որ չընեմ . անորմէ չբաժնուելու համար՝ ձեր ներկայութեան պիտի հանդուրմեմ, թէ ձեր մասին համակրութիւն մը չզգամ բնաւ . Քլավիի համար տիկին Մօնղայի արհամարհանքը կ'ընդունիմ, թէ անիրաւ Քլավիի համար . . .

— Ա՛չ, քանի որ այդչափ կը սիրես ֆլավին, անոր հօրը վրայ զթութիւն պիտի ունենաս, ֆլավիի սիրոյն, զան յուսահատութեան չպիտի մատնես, զան ներկայութենէդ չպիտի մերժես, երբեմն մտիկ պիտի ընես անոր, և թոյլ պիտի տաս որ իր յիմար կիրքին վրայ իսուի քեզ, կիրք մ'որ ուրիշ բանի վրայ զբաղելու զօրութիւն թողած չէ իր վրայ : Խնձմէ փախչելու վրայ պէտք չէ որ մասձես, իմն պէտք է ըլլաս, Քրիստին . կը սիրես աղջկիս, լաւ ուրեմն, առնենք զան հետերնիս, և երեքնիս միատեղ աշխարհիս միւս ծայրը երթանք, և հոն հանդիստ և մի միայն մզի համար ապրինք : Քառ մը, բաւ մը միայն խօսէ, և կարողեմ պէտք եղած դրամագլուխողվել . կը մեկնինք հոսկէ և ուրիշ կիսագունտի մը տակ կ'երթանք կը զտնենք մեղ պակսածը, այսինքն սէր և ազատութիւն : Կ'ուղեն անսունս, պատրաստ եմ տալու, և զայն ընդունիլ համելուր համար շատ երջանիկ պիտի ըլլամ : Ո՛չ, եթէ այս անքակտելի շղթայն շկրէի, կը կասկածիս որ նոյն իսկ այսօր, հնս, զքեզ կ'ինս չկոչեմ : Աւաղ, կապուած եմ, ինչպէս թիապարտ մը կապուած է եր ընկերին, կապուած եմ ակամայ և յաւիտենական կերպով :

— Ինձ դող կը պատճառէք, պարոն, չեմ կարող, չեմուղեր ասկէ աւելի ձեղ մտիկ ընել : Ո՛չ, որչափ զժբաղդ եմ, Աստուած իմ . կը դուշակիմ, պէտք է որ իմ սիրելի զաւակս թողում, պէտք է փախչիմ, գուք զիս կը հարկադրէք այսպէս սընելու, ըստ որում Աստուածոյ առ ջեւ, և այս կայծակին առ ջեւ որ կարող է զմեղ մսիկը գարձնել, կ'երգնում որ երբէք ձեր տարփուհին չպիտի ըլլամ : Դարձեցուցէք ուրեմն այդ ունայն յարձակումները, իրաւոնք ճանչցու եղիք, թողէք որ՝ որչափ կարելի է՝ երջանիկ ըլլամ այս աշխարհի մէջ, ջանալով կ'երթել այդ դեռատի սիրալ, զարդարել այդ մատղաշ միտքը, և ես զձեղ պիտի օրհնեմ, պարոն :

— Արգէն քեզի ըսի, Քրիստին, որոշում անփոփխելի է, քու աղաւանքներուդ և քու ալտաստ թներուդ գէմ յառաջուղենէ զինեալ եմ : Յետ այսորիկ ուզես կամ չուզես մեր մէջ մաշու և կենաց կուս մը պիտի սկսի :

— Եւ մարդիկուհին, պարոն, իսկ ձեր կինը՝ որու համար դուք

ամեն ինչ էք, որ մի միայն ձեզմով կ'ասդի, կ'ուղէք որ վիշտերով մեռցնէք զինքը:

— Մարդիզուհին զիս իրմէ հեռացընելու փոյթ տարատ: Հաղարաւոր միջոցներ գործեցի, հարիւր անգամէն աւելի զինքը խրատեցի, իր գաղափարներուն և իր բնութեան անպատճառ թիւնը ցոյց տուի իրեն, նա չուղեց զիս մափկ ընել. իրն է յանցանքը: Պիտի միսիթարուի նա, հաւասացէք ինձ, մարդս ամեն բանի մէջ կը միսիթարուի:

Այս միջոցիս՝ սրարշաւ ձիւս մը քալուածքը լսուեցաւ, մէ կը եւ կառքին ապակիններուն զարկաւ, և ծանօթ ձայնով մը Սօնղա մարդիզին անունը տուաւ:

— ԱՇ, ըստ Ամետէ, ովէ է ան որ երջանկութիւնս խափանել կ'ուղէ, թող զգուշանայ ով որ է:

### Մայրը և դաստիարակունին

— Բացէք դուռը, բացէք դուռը, կը պաղատիմ, կ'ըսէք նորելը, որ անձեւներու հեղեղներա մէջն հազիւ հաղ կը աենուէք:

— Այսպիսի օդով մը ինչ կ'ուղես, սպասախանեց մարդիզը սրտնելութեամբ մը ապակին բանալով կիսովի:

— Հաւասականաբար կառքին մէջ տեղ մը կ'ուղեմ, զարմիկս, ըստ որում թրջուած եմ բոլորովին,

— Գիտեմ թէ թրջուած ես բոլորովին, և ճիշդ տառը համար չպիտի ընդունինք դքեզ, ըստ որում մենք ալ քեզի ալէս պիտի թրջուէնք: Ահա դղեալին կը մօտենանք, վաղցուր ճիզ, մեղմէ յառաջ կը հասիս և զզեսպներ փոխելով նախաշաշին սպատաստ

կ'ըլլաս: Յօպէրը այդ վրայ-զլու խով քովդ ունենալ չես ուզեր: այնպէս չէ, փոքրիկ Պլավի:

— Ո՛չ, անշուշտ չեմ ուզեր, զիս արթնցուց, այն բաւական է:

— Ո՛չ, տղայք առանց զիտնալու ի՞նչ վիրաւորով խօսքեր կը խօսին երբեմն, մը մնջեց Ամէտէ:

— Վայ, այս փոթորիկին և այս աղմուկին մէջ կը քնանայ իր, Պլավի:

— Կը նախանձի Քրիստինէն, մսածեց մարդիզը, անոր համար եկած է, բսել է որ կը սիրե զան:

Եւ ապակին զցելով ալ կոմին ուշադրութիւն չընել ձեացուց, սակայն աղմկալի մտածումներ կը յուղէին զինքը: Դէու ՚ի Քրիստին զարձաւ, և անոր ձեռքը ուժնապէս սեղմելով՝

— Կը սիրէ քեղայս մարդը, ըստաւ, աղատ է, հարուստ և ծաղկաչասակ, կարող է նա նուիրելու քեզի այն բանը՝ զոր պահանձաւ, այսինքն օրինաւոր ամուսնութիւն: Սակայն սա ըստածս աղէկ մը միաբդ պահէէ. Ըստուծոյ առ ջեւ, և այս կայծակին առ ջեւ, որ կարող է զմեղ մոխիր գարձենել, կ'երդնում որ եթէ այս մարդը կ'ամ որ և իցէ ուրիշ մէկը սիրելու ըլլաս՝ զան պիտի սպաննեմ իսկոյն:

— ԱՇ, ըստ Քրիստին զլուխը ձեռացը մէջ պահելով, անպատիւ և անսիրտ մէկն էք, պարոն մարդիկ: Ահա կը յայտնեմ ձեզ, երբէք սիրած անձիս չպիտի հասնիք գուք, և զան պատիւ և պաշտպանելու կարողմէկն եմես: զիտացիք որ չեմ վախնար ձեզմէ:

Այս միջոցիս դղեալի հասնելով ծառանները գէպ ՚ի կառքին գրանակը վաղեցին, Յօպէր ևս, որ ձիէն իջած էր արգէն՝ անոնց առ ջեւ եկաւ: Մարդիզը սա խօսքը միայն խօսեցաւ մեղմաձայն, ըստ որում Պլավին արթնալէ ՚ի վեր միշտ մեղմիկ կը խօսէր, թէպէտե այս վերջինը մտիկ ընել չուզէր ամեննեին:

— Այս խօսակցութիւնը վերստին պիտի նորողենք, օրիորդ:

— Երբէք, պարոն մարդիկ:

— Վայր, մայր, զուեց Պլավի մարդիզուհին տեսնելով որ դէպէ ՚ի գրան սանդուղքը կը յառաջանար, մայր, բոլոր փոթորիկին ժամանակ ննջեցի, վախիկոտ չեմ, այնպէս չէ:

— Սիրելի զաւակս, պատասխանեց մարքիզուհին տխուր ժպիտով մը զան պաղնելով, յետին աստիճանի անհանդիստ էի, և կը ահսանեմ որ իրաւոնք ունիմ եղե՞ս։ Ընդհակալ եմ քեզ, Տօպէր, որ զանոնք գտար և բերիր։ Սիրելի Ամէտէ, կ'ուշե՞ս սենեակս դալ։ Կարեօր նամակ մը ունիմ քեզ Հալրդելու։

Մարքիզը առանց պատասխանելու հետեւցաւ անոր, սա էր խուցը տարաւ և գրկեց զինքը լալազին։

— Ի՞նչ կայ, ի՞նչ ունիս գարձեալ, Հարցոց Ամէտէ։

— Մէ վախնար, մի տանջուիր, կը պատշախի՛ քեզ, բայց շուտով հրաման ըրէ որ նոյն իսկ այս զիշեր մեկնինք, Հայրդ կարի հիւանդ է։ Եր խելաբրած միջոցին մէջն է և զմեղ կը խնդրէ։ Հայրս, յարեց Ամէտէ ածգունելով։ Ի՞նչ ունի, ո՞ր է նամակը։

— Ահաւասիկ։

— Այդ ինձ ուղղեալ է, ինչո՞ւ բացիր, Պէաթրիս։

— Դրոշմը ձանցցայ, և ուղեցի Տօրդ վրայ տեղեկութիւններ ստանալ, միթէ բնական բան մը չէ այս։

— Ի՞նչ չող թէ ուսկից կու զայ նամակ մը, քանի որ քեզուղղեալ չէ՝ պէտք է քեզի համար նուիրական ըլլայ, տիկին։

— Ա՛ս, ինձմէ զալտնիքներդ կը սրահե՛ս, Ամէտէ։ Երբեմն ամն ինչ կրնայի տեսնել, ամն ինչ կրնայի կարդալ։

— Սիրելիս, վշտացած եմն անհանդիստ, ինձ հետ կոիւ ընելու ժամանակը չէ, թնդոր ընելիք համբորդութեանս վրայօք խորշիմ։

— Քեզի հետ կոիւ ընել ո՞վ կը մտածէ։ Ո՛րչափ անիրաւ ես։ Սիթէ չես զիտեր որ ամեն բանէ յառաջ զքեզ զոհ ընել կ'ուզեմ։ Ո՛չ, Ամէտէ, Ամէտէ, մեր երկուքին մէջ տեղ զտնուող չար ոզին կարի յոյժ յանցաւոր է։

— Գարձեալ այդ խօսքը։ Ո՛չ, խելքդ կորուսած ես, սիրելիս իմ հետս կու զաս, կը յուսամ։

— Եթէ մեզմէ պէտք չունիս, պատասխանեց Պէաթրիս Հաստատութեամբ զան զիտելով, կրնանք հոս մնալ։ Կարելի է որ

Հայրդ շուտով առողջանայ, և գու ալ կարողանաս զինքը թողլով մերագանալ, ըստ որում հոս գործերդ գեւ լմացած չեն։ Ասկէ զատ կորանցընելու ժամանակ չունիս, և զուցէ մնք ձանրան քեզ խոչընդոտ կ'ըլլանք։

— Ա՛ս, ա՛ս, յարեց Ամէտէ շատ աղեկ հասկընալով այն փորձը որու կ'ենթարկուեր, և հետեւ թեան գլխովին անտարբեր՝ միայն թէ իր կարքը կատարուեր, ա՛ս, ա՛ս, դուն որ հասարակօրէն իմ քայլերէս չես բամնուիր, դուն որ երկու օրուան բացակայութեան մ'իսկ թոյլտութիւն չես ըներ, հիմա ելքը այս անուել Մօնղայի մէջ ուր կը վախնաս, առանձին մնալ կուզես։ Սիթէ Տօրս մահուան անկողինէն կ'երկիչիս։ Սիթէ անոր մահուանը վրայ զիս միսիթարելով զալափարձը քեզի անախորժ կը թուի։ Դու զիտես, եթէ կ'ուզես մնացիր հոս, բայց ես աղջիկս հետս պիտի տանիմ։ Գուցէ անոր մեծ հայրը խնդրէ զան, այսպիսի ժամփ մը մէջ նոյն խեղճ ծերունոյն զրկում մ'ընել երբեք ներելի չպիտի համարիմ։

— Այս, կ'իմանամ, սիրտդ իխտ բարի է, և ուրիշները վշտացրնելէ կը վախնաս։ Վէկ ժամէն պատրաստ պիտի ըլլամ, և զիս ցընելէ կը վախնաս։ Վաղաշեմ հարկ եղած հրամանները տար դաստիարակուհոյն, որտէ զի ֆլավիի բան մը չպակախի, և ամեն բան կատարելապէս կարդադրուի հոս։

— Մինչեւ մեր վերադարձը, ըստ որում պիտի վերադառնանք։

— Ա՛ս, պիտի վերադառնանք։

— Անշուշու։ Ի՞նչ, կարծեցիր որ յաւիանան Մօնղայէն հրաժարած եմ։

Կոյն իրիկունը ընտանիքը կառք հեծնելով դէպ 'ի ֆրանսա ուղերեցաւ։ Խեղճ Պէաթրիսը յետ այսորիկ դժբաղդութեան մատնուած՝ այս բնակութեան վրայ երկար ակնարկ մը թողուց, որտէ այնչափ տխուր վիճակի մը մէջ կը բամնուէր։ Եր արտեանունքներու վրայ արաօսր մը երեսեցաւ, և թեերը ուժով մը կուրծքին վրայ սեղմեց։

— Ո՛չ, մըմն չեց նա, ալ բոլորովին կորսուած եմ։ Ա՛լ յոյս մը մնացած չէ ինձ։ Երբ հոս վերադառնամ ինչ պիտի ըլլամ։

Այս Ճամբորդութեան միջոցին սէդ Քրիստին ինքզինքին և իր սանուհւոյն համար տմնակատարեալ առանձնութիւն մը ինդրեց, անոր դասերը շարունակելու բարուրանոք, սակայն առաւել նս մարտիզէն հեռանալու համար : Ուշամբրիս զանոնք փոքր կառքի մը մէջ նստեցուց և ինը իր հետը մարքիղը և օպակը առաւ : Օրուան մէջ շատ անգամ ճաշէն վերջը Գլավին իր քովը կը կանչէր և զան ժամբով չէր թողուր . Գլավի անհամբեր դռնակէն կը նայէր, իր դաստիարակուհին կը կոչէր և միշտ անոր խօսքը կ'ընէր, և երբ զինքը թող տային՝ մեծ ուրախութեամբ գէալ 'ի անոր կը վաղէր :

— Ա՛, ըստ խեղճ մայրը վշտայեալ սրտիւ, ամեն ինչ յաշտակեց ինձմէ, մինչև անգամ աղջիան սէրը :

Անկարելի է երեակայել տիկին Մօնղայի ամենասոսկալի դիբը : Այս աշխարհիս մէջ զմեղ երջանիկ ընող ամեն բաներով շրջապատուած իր կենացը վրայ նետուած երանութեան շղթային միառ մի խորտակուիլը կը տեսնէր : Իր կրթութեան ինչպէս նաև իր բնութեան թերութեամբը, ընկերութեան և իր ընտանիքին մէջ տեղը բոլորովին կղզիացած կը դանուէր : Ամուսնոյն վրայ ունեցած անմիտ սէրը, որ իր հոգւոյն միակ զդացումը եղած էր, իրեն բարեկամ մը չէր թաղած՝ որու կարենար դիմել իր դժբաղդութեան օրերուն մէջ : Իր մուաչողութիւններով և մշտատե նախանձութիւններով ամեն պարզ ծանօթները իրմէ հեռացուց, և վերջապէս միայն ընկերութեանց մէջ փոքր ինչ շրջապատուած կը դանուէր, ուր բազմութիւնը սրտերու խորամոխ լինիլը կ'արգիլէ : Տուն դարձած ատեն իշխանութիւն մը կը դանուէր, ոչ թէ հաւասար այլ գերագոյն, զոր ինքն անձամբ հաստատած էր և զոր կործանել ալ անկարելի էր : Իր ամուսինը, աղջիկը, ծառաները, ինչպէս նաև իր զարմիկը, իր պաշտպան մոլորակին չորս կողմը կը դառնային . մինչեւ իր առանձնութեան մէջ քաշուած՝ կ'արտասուէր դառնադին : Հատ ուշ իմացաւ, նա իր թերութիւնը, ամուսնոյն նախատեսութիւնները յիշեց, որոնք այնչափ անփութորէն մերժուած էին իրմէ : Աւաղ, շատ ուշ էր ստուգիւ :

Իշխանին քով արագօրէն հասնելու համար տիւ և դիշեր ճամ-

բորդեցին, ըստ որում անոր տարիքը և տկարութիւնը մեծ վախ կու տար իրենց : Կառքէն իջնելով մարփիզը իր սպասաւորները հարցափորձել չհամարձակեցաւ, կը սէրէր նա իր հայրը, կամ աւելի ձիշգ ըսելու համար՝ զան ողջ տեսնելու սովորած էր, և միու կողմէն մահը սոսկալի է միշտ և մարզս անփիփ ծայր կ'ազդուի անհետ կէ : Իր չորս կողմի հանգարա դէմքերը ապահովցուցին զինքը :

— Իշխանը աւելի աղէկ է, փութայ ըսելու ծեր սպասաւորը, բայց ձեր ազնուութիւնը տեսնելով կարի դոհ պիտի ըլլայ :

— Ուրեմն իր զգաստ ժամերուն մէջն է նա :

— Այո, պարուն : Այս վերջին օրեւս միայն Մօնղա մեկնելու և զեղ յանկարձակի զտնելու վրայ կը խօսէր . պիտի զարմանաք զինքը այնչափ լսու վիճակի մէջ տեսնելով :

— Ա՛, աւելի աղէկ : Գլավի, վազէ մէծ հայրդ գրկէ :

Գլավի երկու անզամ կրկնել շտուաւ այս հրամանը : Բարի զգացումներով լեցուն իր սիրառ զինք գէալ 'ի այն կը մղէր : Ծերունին մի շատ համբոյներ տուաւ իր թոռին, հաբիւր անզամ իր սիրելի զաւակը կոչեց զանիկա, և միայն մարքիզի թերուն մէջ նետուելու համար վայրկեան մը բաժնուեցաւ անորմէ : Տեսակցութիւնը խիստ սրտառու չեղաւ . Պէաթրիս իր ամենաընտիր բնազդումները, իրական բարութիւնը կատարեալ անձնուիրութիւնը սրտին մէջարթնյած գտաւ : Արտասուելով ապահովցուց իր սկեսրայրը թէ ինթէնյած գտաւ :

Երբ ծերունոյն օրիորդ Քրիստինը ներկայացուցին՝ անոր ձեռքը բռնեց, և իր հին ժամանակներու հաստատ և զննողնայուածքովը գիտեց զանի : Քրիստին առանց վարանման և առանց խոռվելու այս նայուածքին գիմացաւ :

— Օրիորդ, ըստ իշխանը, ձեր վրայ դիւշազնուհի մը ըլլալու կազմութիւն մը կը տեսնեմ : Չեմ դիտեր թէ յաջողակ դասաւիարակուհի մ'էք, կը փափաքիմ այնպէս հաւատալ, սակայն այս պանաստոյդ է թէ մեծ բնաւորութեան և զօրաւոր կամքի տէր անձ մ'էք դուք :

— Օրիորդը թէ իր բնաւորութեամբը և թէ իր սրտի և մոքի յատկութիւններովը նշանաւոր մէկն է, Փլավին իրեն յանձնելնէ ա'ի վեր զարմանալի յառաջադիմութիւններ ըբաւ, փութաց ըսել մարդիզը:

— Լաւ, լաւ, շարայարեց մարաջախտը. բայց խեղճ գէաթրիսս, ինձ այնպէս կը թուի թէ խիստ գեղանի է վարժուհին:

Այս վերջին բառերը սենեկին մէջ ամենքն ալ լսեցին, թէպէտե ցած ձայնիւ խօսուած ըլլային. ամենուն վրայ տեսակ մը շփոթութիւն տեսնուեցաւ: Առաջին վայրկեանէն ծերունին մատը վէրքին վրայ դրած էր: Պէաթրիս հաւաչեց, Ռոպէր շուրթերը խածաւ, Ամէտէ տժունեցաւ. իսկ Քրիստին Փլավիի կը յանդիմանէր թէ ինչո՞ւ առանց զգակը խնդրելու իր զլխարկը կը հանէր, ըստ որում հարբուխ ունէր:

Համարէ թէ իր զսաւակները տեսնելու ուրախութիւնը իշխանին անզօր ուղեղին վրայ մեծ ներգործութիւն մը ունեցած ըլլար, համարէ թէ իր զզաստ ժամերը անցած ըլլային, հետեւել օրը, արթուցած ատեն, միենոյն վիճակին մէջ չզանուեցաւ: Սովորութեանը համեմատ սկսաւ իր անցեալ կեանքին մէջ զեքերիլ, և ալ մարդ մը չէր հանաչեր:

Իր որդին Նարօլէոնը կարծեց, հարսը ժօղէ Փինի, օրիորդ Օրթէզը Մարի-Լուիզի, և Փլավին Հռոմայի թաղաւորին տեղդրաւ: Ռոպէրի զալով՝ կարդ ըստ կարդէ Լանի, Մասէնայի, Պէրդիէի և պէտութեան բոլոր գիւցազուններուն անունները տուաւ անոր: Իր խօսակցութիւնը տակաւ առ տակաւ կըթական և զուարձալի կ'ըլլար. անոր մտացածին զիւտերն և ժամանակադրական վրիպակներն ընդուանելով՝ գողցես այն պանծալի ժամակներու մէկ ներկացման հանդիսատես կ'ըլլար մարդ: Քրիստին կարիյոյժ կ'ախորժէր, իր երեակայութիւնը մէկէն 'ի մէկ այս ողբերդութեան մէջ մտնելու օգնեց իրեն, և սկսաւ յարմար պատասխաններ տալ, իբր թէ իր բոլոր կենաց մէջ այս ըրած ըլլար: Կարի ճարտարութեամբ կը յաջողէր նա մարդիկին հետ առանձին տեսնուելէ փախչելու. սա 'ի զոր բոլոր երեակայելի խորամանկութիւններն 'ի զործ կը դնէր. Քրիստին ա-

ռանց յայտնի ընելու միշա'ի գերե կը հանէր զանանք: Այս ընդդիմաց գրութիւնը վերջին ծայր յուսահատութեան մէջ թողարկ զպարոն Մօնղան, որ յաղթելու միջոց մը գտնելու համար սկսաւ յառաջութնէ աւելի Քրիստինի վրայ զբաղել:

Պարոն Շամպարանթի սիրահարութիւնը ևս օր ըստ օրէ կ'աճէր. իմացաւ նա թէ գաստիարակուհւոյն հետ զաղանի յարաբերութիւն ունենալ անկարելի է. կը կարծէր թէ սիրուած էր ինը, և թէ Քրիստինի առաքինութիւնը և անոր բարոյականը միայն կ'արդիլէր զանի իր սէրն յայտնելու: Իր յարդը և զարմացումը այս վատահութեամբ աճելով՝ ամուսնութեան զաղափարը զոցէ իր կամաց հակառակ իր մտացը յոլավակի կը ներկայանար: Հարցուց ինքնովի թէ արդեօք կարելի էր զեռատի, զեղեցիկ և իմաստուն աղջիկ մը՝ որ լի էր աղնուութեամբ և արժանաւորութեամբ, մեծ աղջիկ մը և ծոխ գիրքի մը հետ միացընել: Խնդիրը անդամ մը մէջ տեղ գրուելէ վերջը՝ անոր լուծումը գժուար չերեցաւ իւրեն: Շատ և շատ մտածեց, մինչեւ վերջը կը մտածէր, սակայն Քրիստին չէր համարձակեր այս բանս հաւատալու:

Իշխանին տան մէջ ընտանեաց տեղաւորուելէ ամիս մը ետքը, պատոն Մօնղան խիստ կարենոր նամակներ ընդունեցաւ, որք Բարիզի մէջ յաջողակ և հաւատարիմ զործականար մը կը խնդրէին. պարոն Մօնղայի առաջին մտածումը ինքը անձամբ երթալ եղաւ, բայց եկն մտածումը ինքը անձամբ երթալ եղաւ, և տես որ հայրը իր ներկայութենէ կարծես թէ հոգի կ'առնուր, և ինքն ալ առանց զիսնալու թէ ինչո՞ւ չէր կը կը կը զան վայրկեան մը չտեսնել, և եթէ քովէն հեռանար՝ կ'սկսէր արտասուել: Ամէտէ այս պարագայէն սիրաը նեղացած կ'երեւէր, ըստ որում երկու հարիւր հաղար ֆլամագի զործ մ'էր այն, և երկու ժամուան խօսակցութիւն մը կը հանար այդ մեծ զումարը աղատել:

Ռոպէրի առաջարկեց որ իր տեղը երթայ, բայց նա հազար պատառ յառաջ բերաւ, որոնց ամենէն մեծը զործերու մտածին իր անտեղեակ ըլլալն էր, ինչպէս նաև իր անձնական ատելութիւնը այն զործակատարին զէմ՝ որու պէտք էր զիմել:

— Գիտես թէ որշափ աշխայց եմ, յարեց նա, ամեն բարի յօ-

Ժարութիւնով մէկտեղ՝ եթէ այդ մարդը ինձ անհաջոյ դիտողութիւն մը ընէ՝ զինքը զող կ'անտանեմ, չեալ կ'աւրուիմ և դործն ալ բռուրովին կ'աւրուի այն ատեն :

Ճիշդը ըսելու համար օրիորդ Օրթէզը առանձին Ամետէ՛ք քով թող տալու դաղափարը երբէք հաճելի չէր իրեն, և նախամեծար կը համարէր, կարծեմ, երկու հարիւր հազար Փրանքը ինքը իր քսակէն վճարել: Կախաճաշի համար սեղանի վրայ կը գտնուէին, պարոն Մօնղա կը մտածէր, մէկէն 'ի մէկ գէոլ 'ի Քրիստին դարձաւ:

— Օրիորդ, երէկ ըսած չէիք ինձ որ Ֆլավիի համար զրեր և երաժշական տեարակներ պէտք են:

— Այո, պարոն, ինչպէս նաև քանի մը փոքր ձեռադործներ:

— Լաւ, կրնաք անձամբ երթալ և միենոյն միջոցին ինձ մեծ ծառայութիւն մ'ալ ընել:

— Անշուշտ, պարոն, եթէ այդ ծառայութիւնը իմ զօրութենէ սվեր չէ:

— Երրէք: Դուք յաջողակ եք, հաստատ եմ որ իմ երկու հարիւր հաղար ֆրանքը պիտի ազատէք: Կրնաք այսօր երկաթուղիով մեկնիլ, այս իրիկուն Բարիկ կը համնիք, մեր տունը կ'իջնէք, գոնաւ պահը ձեր ճաշը կը պատրաստէ, ապա կը ննջէք: Վաղը առաստանը ինսին միջոցները իմ մարդս գրասենեակը կը գտնուի, զինքը կը աենաէք, տմեն ինչ կը կարգադրէք, և ետքը ձեր պատրաստութիւնները տեսնելով իրիկունը վերջն շողեկառքով կ'ըլլաք: Կրնաք այս ընել:

— Եթէ դուք և տիկինը կը հրամայէք որ երթամ, պարոն, զնեղ զոհ ընելու պիտի աշխատիմ:

Պէտքը իս, զոհէ օր մը առանձին մնալուն խիստ ուրախ եղած՝ իր հաւանութիւնը փութաց տալու, և ինչպէս որ որոշած էին, օրիորդ Քրիստին մեկնեցաւ 'ի մեծ ցաւ Շամարանթ կոսմին, որ խիստ դժգոհ եղաւ բարիկ չերթալու համար այնշափ զօրաւոր պատճառներ դանելուն:

Երբ Ֆլավի իմացաւ թէ օրուան մը համար իր գաստիարակուչիէն պիտի բաժնուի, սկսաւ արտասուել: Քրիստինի իրատուցը

հակառակ չէր ուզեր բան մը մտիկ ընել, և անդադար կը կրկնէր.

— Ես ալ ձեղ հետ կու զամ:

— Տիկին մօրդ քով պիտի մնաս, Փլավի, անոր քով պիտի աշխատիս:

— Մայրս դասս կ'ակսի տալ, և ամենակարեսոր տեղը հասած ժամանակիս երեսի վրայ կը թողու, ինչպէս որ միշտ այսպէս ըրած է, որպէս զի պատմուժանս ծուռ հազար ըլլալուս համար զիս յանդիմանէ: Սակայն հայրս զիս պտըտելու պիտի տանի, այս պէս չէ:

— Այս, եթէ մայրդ թողու:

— Լաւ ուրեմն, յարեց Փլավի հառաչելով, ձեր վերադարձին պիտի սպասեմ, քանի որ անպատճառ պէտք է:

—○—

10

Ի Բարիկ:

Քրիստին վստահ և անվախ մեկնեցաւ, ապահով ըլլալով որ մեծ և փափուկ դործ մը կատարելով իր սիրելի սանուհւոյն հարստութեան մէկ մասը պիտի ազատէ: Այս յոյուր իրեն նոր զօրութիւն մը կու տար, ըստ որում Գլավին թէ իբր սիրական տղեկ մը կը նկատէր և թէ իբր ապակայի գործիք մը: Միանգամայն պարոն Շամարանթի կերպերուն մէջ ալ քանի մը ժամանակէ 'ի վեր մեծ փոփոխութիւններ կը տեսնէր, այսինքն ծանրութիւն մը, շարունակ ուշադրութիւն մ'որ իբեն բարեգուշակ կ'երեկը: Կնքալիսը աւելի թեթևուն և աւելի զուարթ կ'զգար Քրիստին, և հինէսդէ բոլորովին ազատած վերջապէս իր այնշափ երազած տեսնալիս նաւահանգիստը հասած ըլլալ կը կարծէր:

Ժամը ինսին միջոցները բարիզ հասնելով՝ Մօնղայի ապարանքը իջաւ, որ թէե բոլորովին ամայի էր, սակայն իրեն համար հետ եղաւ իր սենեակը բանալ տալ. գոնապանները կառնադրան քով առանձին սենեակի մը մէջ կը բնակէին. ապարանքը պարտիվին և զաւիթին մէջտեղը՝ բոլորովին կղզիացած էր. Քրիստին ամեն վախերէ գեր՝ ՚ի վեր՝ առանձին ննջելու դժուարութիւն մը չկրեց. գոնապան կնոջ պատրաստած փոքրիկ ընթրիբը ընելէ ետքը՝ պարտէ զը պարտեցաւ, յետոյ յոդնելով՝ նստարանի մը վրայ ընկաւ և ննջեց:

Վեր վար երկու կամ երեք ժամ ետքը՝ սենեկին փականքին մէջ բանալիի մը դառնալու ձայնը լսելով արթնցաւ Քրիստին. մէյ մ'ալ յանկարծ դուռը բացուեցաւ, թէպէտե նիդը դրած ըլլար ։ Առք ելաւ ահարեկ, և ձեռքը ճրադ մը բոնած մարդու մը հետ գէմ առ դէմ զանուեցաւ։

Այս մարդը մարգին էր։

— Տէ՛ր Աստուած, զոչեց Քրիստին բնազդմամբ մը իր զիշերա յին հաղուստը կուրծքին վրայ զոցելով, ի՞նչ կայ, ի՞նչ կ'ուզէք ինձմէ, պարոն։ Արդեօք զղեակը դժբաղդութիւն մը պատահեցա՞։ Ֆլավին . . .

— Ֆլավին քաջառողջ է, ինչպէս նաև ամենքը, օրիորդ։ Իմ ներկայութիւնս ուրիշ բանի մի՛ ընծայեր, այլ միայն այն պատճառին որ առիթ տուած է անոր։ Գիւղը ինձմէ կը փախչէիր. չէի կրնար քեզի մօտենալ, ուստի զքեղ բարիզ բերել տուի, որպէս զի հարկադրեմ զիս տեմնելու, աշա եղելութիւնը։ Բարեսպատեհ առիթը պատրաստեցի, և չեմ ուզեր զան կորսնցնել։

— Ի՞նչ կ'ուզէք ինձմէ, պարոն։ Միթէ մեր մէջ ամեն բան լմնցած չէ։ Միթէ իմ անխուսափելի որոշումն չէք զիտեր։ Դեռ չեմ ատեր, մի ստիպէք ուրեմն որ ատեմ զձեղ, ըստ որում այն ժամանակը ատելութիւնս ձեղ ապացուցանելու համար աշքիս բան մը չպիտի երեխ, մինչև անդամ իմ ամենասիրելի ֆլավիս պիտի թողում, աշխարհիս մէկալ ծայրը պիտի փախչիմ։

— Միթէ չյայտնեցի քեզի թէ որ որ ալ երթաս ետեկ պիտի զամ։

— Է՛ս, պարոն, ամեն բան սահման մը ունի. ի՞նչ, միթէ կընանք զիս ստիպել որ ակամայ զձեղ սիրեմ. զիս ստիպող այդ տեսակ օրէնք մը չեմ ձանչնար ես։

— Ո՛չ, Քրիստին, չես զիտեր թէ ինչ կ'ընես, չես զիտեր թէ ինչ աստիճան յուսահասութեան կը մղս զիս։ Մտածէ, հոս առանձին կը զտնուինք։ Բոլորովին իմ իշխանութեանս ներքեն ես, և չես կարող ինքնինք բոնաբարութենէ մը աղատել, եթէ զիս մինչև այդ աստիճանները մղես։

— Բայց Աստուած կարող է զիս աղատել, պարոն. նա կը տեսնէ և կը լսէ զմեզ, և զուցէ պատիւդ և խիղջդ ալ իմացընեն պիտի քեզ թէ որչափ անիրաւ բան մ'է կին մը անպատուելլ։

— Քրիստին, ի՞նչ ըլլալս կամ ի՞նչ ընելս զդիտեմ, ուստի ներէ ինձ։ Սիրոդ շարժել ուզած ժամանակի՝ կը վշտացընեմ զքեզ։ սակայն եթէ զիտնայիր թէ որչափ կը տառապիմ։ Եթէ զիտնայիր յիր թէ սեսակ սիրով կը սիրեմ զքեզ։ Խնդրէ ինձմէ, ո՛չ, յիր թէ ինչ տեսակ սիրով կը սիրեմ զքեզ։ Խնդրէ հարստութիւնս, խնդրէ ամեն տեսակ զոհողութիւններ, խնդրէ ամեն ինչ, սակայն սիրէ զիս։

— Զեմ կրնար զձեղ սիրել, պարոն, պատասխանեց Քրիստին արհամարհական կերպիւ մը։

— Զեմ կրնար զիս սիրել. . . չես կրնար զիս սիրել, կրկնեց մարքիզը անոր ծունկերուն իյնալով. բայց ինչո՞ւ չես կրնար սիրել զիս։ Միթէ երիտասարդ չեմ։ Միթէ հարուստ չեմ։ Միթէ վայելչութիւն մը կը պակսի ինձմէ, միթէ խելք չունիմ, վերջապէս միթէ քեզի արժանի չեմ։

— Ո՛չ, արժանի չեք ինձ, քանի որ կը հարցընէք։ Կենացս մէջ անդամ մը ճշմարտութիւնը պիտի խօսիմ, անկեղծօրէն պիտի խօսիմ, սիրոս պիտի բանամ, և այս ինձ օդուտ պիտի ընէ, ինչու որ աղատօրէն պիտի չնչեմ։ Ո՛չ, ինձ արժանի չեք դուք, ըստ որում ինձ իշխելու համար չունիք ո՛չ մտային բարձրութիւն և ո՛չ պրտի աղնուութիւն։ Եւ ես, կը յուսաք թէ իմ ստորինս և զերիս եղող անձ մը սիրեմ։ Կը յուսաք թէ հարաբառութիւնս նուազ-

տայընեմ հնազանդելով այնպիսի մէկու մը՝ որ իմ արժէքս չունի։ Դուք, բայց դուք ի՞նչ եք։ նորաձեռութեանց պաճուճապատամք մը, ժօքէ-Քլըսի անգամ մը, անզօր և տկար էակ մը։ ինչու որ ըսկի՝ վայելու անձ մ'էք դուք, վայելու անձ մը՝ որ միշտ ընտիր ձեւնոցներ կը գնէ և որ զուարժախօսութեան ձիրքն ունի, ձիրք մը՝ զօր չունեցողը կարի գիւրութեամբ ձեռք ձգելու կերպը կը զանէ։ ինձ համար ի՞նչ կը նշանակէ այդ տեսակ արժանիքը։ ի՞նչ, միթէ զիս տկար և թեթև կի՞ն մը կարծեցիք, զձեղ շրջապատողներուն նման։ Սիրել։ բայց եթէ մարդ մը սիրեմ՝ զիտէք թէ ի՞նչ պէտք է ըլլայ ինձ համար։ կամ զործիք մը կամ Առատուած մը։ Դուք ոչ մին և ոչ միւսը կրնաք ըլլալ։ Չեզի հետ յարաբերութիւն մը ուր կը հասցընէ զիս, լքման և անպատուութեան։ Պարտաւորութիւնն ներկայացընող կրնն եմ ես, թէկ անգամ մը մեղանչեցի գիւթուելով այնպիսի մէկէ մը որու կազմութիւնը իմինէս զեր՝ի վեր էր։

— Եւ այդ գերազոյն և հիանալի մարդը որու յանձնուեցար, զիտեն թէ ի՞նչ էր։

— Անսիրու և անզամ մարդ մը, զիտեմ, և այն վայրկեանէն որ իր բուն բնաւորութիւնը ինձ յայսնուեցաւ ես դադրեցայ զինչը սիրելէ։

— Դու կը կարծես զիտանալ իր խուական բնաւորութիւնը։ Լաւ ուրեմն, զիտցիք, քանի որ կ'ստիպէս զիս խօսելու։ այն մարդը որ քեզմէ գերազոյն է կ'ըսես, այն մարդը խարեբայ, առազակ, մարդասպան և հայրասպան մ'է։

— Ո՛չ, Տէ՛ր Աստուած։

— Այն մարդը իմինէսդ տը Սահ-Սերմն է, կնոջս ազգականը, որու չարագուշակ պատութիւնը լսած ես հարկաւ։ Այդ մարդը իր ոճիրներուն համար մահուան դատապարտուած է։ հիմա կը սիրես զինքը։

Գրիստին պատանի մը նման տժզոյն ոտքի վրայ ելաւ։

— Ըսածիդ վրայ հաստատ ես, պարոն, հարցուց։

— Ինչպէս որ հաստատ եմ թէ քեզ կը սիրեմ։

— Ո՛չ, ըստ Գրիստին, ուրեմն վատանուն մը և բոլորովին կորսուած անձ մ'եմ ես, ըստ որում այս տեսակ մարդու մը սէրը կեղս մ'է։ Մարդասպան մը, աւազակ մը, հայրասպան մը։ Եւ այս մարդը կրնայ ըսել թէ իրը եղած եմ։ Եւ ինձ ըստ այս բանը, և ես ապակայի և երանութեան յոյս ըրի։ Ո՛չ, պարոն, ի՞նչ ըրի ձեղ որ այս տեսակ գէշութիւն մը։ կը հասցընէք ինձ այս միջոցիս։

— Աերէ ինձ, Գրիստին, քու յանդիմանութիւններէդ և բաղը դատութիւններէդ դառնացած նախանձութեան մը գէմ չկրցայ ինքը վինքը զսպել։

— Եւ ձեր ներողութիւն խնդրելը ի՞նչ կարեւորութիւն ունի ինձ համար։ Սիթէ ինձի համար բան մ'էք դուք, կրնաք միթէ անցեալը գարմանել, կրնաք ինձ անուն մը և զիրք մը նուիրել, որ իմ անպատութիւնս ջնջէ, կրնաք զիս ձեր քովը նստեցնել այն ընկերութեան մէ ջ՝ որ զիս կ'արհամարհէ, և զոր ես առ ոչինչ կը զրեմ, կրնաք զիս Մօնղայի մարքիդուհին ընել։ Ո՛չ . . . ։ Ու ըեմ ի՞նչ կ'ուզէք ինձմէ։

— Կ'ուզէմ թուղուս զիս որ կեանքս քեզի նուիրեմ, կ'ուզիմ որ ընդունիս ի՞նչ որ բուռն սէր մը և ամենակասարեալ անձնութիւն մը կրնան տալ, կ'ուզիմ վերջապէս որ ինձ պարտաւորիս առն բան, հարստութիւն և երջանկութիւն։

— Յիրափ, պարոն մարքիզ, կը զարմանամ ձեր վրայ, և դուք խելքերնիդ թուղցեր էք։ Ինձ վճարել, հարստութիւններ նուիրել կ'ուզէք, ի՞նձ՝ որ տէրութեան մը զանձերը մերժեցի։ Ո՛չ, կը կրնեմ ձեղ, համեստ կրն մ'եմ ես, ամուսին մը կ'ուզիմ։ ամուսին մը՝ որ սիրեմ, կամ ամուսին մը որ ինձ այն տեղը հասցը նէ, որու համար ծնած եմ։ Եմէ աղաս ըլլացիք չեմ զիտեր թէ ի՞նչ կ'ընէի, և անօդուտ բան է այս ենթադրութիւնն ընելը աննիք ու համար անուն մը կը կրէք, այնպիսի գիրք մը ու նիք, որ ձեր միջոցով՝ զլիսի տէր կին մը կրնար բարիզի, զուցէ նիք, որ ձեր միջոցով՝ զլիսի տէր կին մը կրնար բարիզի, զուցէ նիք, ու ապակայի իսկ իշխել։ սակայն բարեմիտ և զեղեցիկ կին մը ու նիք՝ որ կը սիրէ զձեղ, որ արժանի է ձեղի, և ստուդիւ մէկ մէ-

— Բառ մը, բառ մը, Քրիստին . եթէ աղաս ըլլայի . . . . Աւազ, հոս քեզի հետ անդժկելի հիւսնդի մը նման կը խօսիմ, Հոգեվարքս երկարելու համար ցնորք մը կը ինդրեմ, եթէ աղաս ըլլայի՝ պիտի սիրէի՞ր զիս:

— Սիրել՝ ոչ . ընդունի՝ կարծեմ այս . ըստ որում այդ փառքը, այդ զօրութիւնը, այդ փառասիրած խնդութիւնս ես պիտի տայի ձեղ, ես՝ խեղճ և շնչին էակս: Ձեր անուամբ՝ պիտի ընէի այն բաները՝ որ դուք ինքնին չկրցեր էիք ընել . հիւսած պսակներս ձեր զլիուն վրայ պիտի հաւաքէի: Ուրիշներու կամավը շարժող մեծ մարդ մը ներկայացնելու ամեն պէտք եղածները ունէիք դուք: Ներեցէք ինձ, պարոն մարքիզ, անկեղծ եմ, դուցէ շատ իսկ. սակայն դուք ինդրեցիք: Բնու թեանս մէջ մեծ կոպտութիւն մ' ունիմ . չեմ կրնար կրել ոչ անիրաւութիւն և ոչ բոնաւորութիւն մը՝ առանց անոր գէմ խիզախնելու: Ասկէ զատ երջանկութիւն մը կ'զգամ Ճշմարտութիւնը խօսելով. այդ իմ ծագմանս մէկ մնացորդն է՝ զոր աշխարհի քաղաքավարութիւնը գեռ չէ կրցած շափառորել:

Այսպէս խօսած ժամանակը սենեակին մէջ տեղը ոտքի վրայ կը կենար Քրիստին, ոլուխը բարձր բռնած, աչքերը բոցափայլ, գիրքը վսեմ, զեղեցիկ թեւերը թեզանիքներէն կիսովի՞ուրս ելած, սեաւ մազերը իբրեւ թագ զլիուն վրայ բոնուած . այս աննկարազրելի էակին վրայ անընդզիմակայ հմայութիւն մը կար: Մարքիզը կը գիտէր, և աչքերով կ'ուտէր զան, եթէ կրնանք այսպէս ըսել:

— Ո՛չ, որչափ զեղեցիկ ես, ըստ նա վերջապէս:

Այս խօսքը, այս նազարաթը՝ որ անդադար կը կրնէր, կատարելապէս իր մտածումը կը թարգմանէր: Ամեն բանէ ուեր Քրիստինի զեղեցիկութիւնը կը սիրէր նա, գշխոյի այս զեղեցիկութիւնը իսրեն համար Քրիստինի բնութիւնը և միտքը կը բովանդակէր: Եթ զգայարանքներուն ասպարութիւնները շատ աւելի կը համկընար նա քան թէ ինչ որ իւր խելքին կը խօսէր:

— Ինչպէս եղաւ, պարոն, յարեց Քրիստին վայրիկեան մը լուելէ եաքը, ինչպէս եղաւ կ'ըսեմ, որ դուք այնչափ ժամանակ քովս զանուեցաք, առանց զիս զիտելու: Ինչպէս այդ անակնկալ սէրը ծագեցաւ և ով ծնունդ տուաւ անոր:

կու համար ծնած էք դուք . նա կը կարծէ թէ ձեր կինը ըլլալու պատիւն հաւասար բան մը չկայ բնաւ . ուստի դուք ալ յարեցէք այդ շղթային, և մի փնտուէք ձեղի համար ու բիշ ծանր շղթայ մը: Թողէք զիս որ եռ ալ իմ զծած շրջանակիս մէջ ապրիմ: Մի ստիպէք որ անմատչելի տեղ մը փախչիմ, ուր իմ ապաղատ և ձեր կամը պիտի խորտակուի: Իրաւ որ հասարակ աղջիկ մ'եմ. ոչ նախնիք ունիմ, և ոչ աղղատոհմ, բայց իմ արժողութեանս դիտակցութիւնն ունիմ և չեմ ուզեր որ մեծ իշխանի մը ասարփուհին ըլլամ, չեմ ուզեր և չպիտի ըլլամ:

— Բայց ինչ է երազածք, Քրիստին, ինչ կը ինդրես դու, կրինեց մարքիզը յուսահատորէն:

— Խնդրածս, երազածս՝ մեծ և աղջիւ սէր մ'է, այնպիսի մարդ մը կ'ուզեմ՝ որ մեծ և աղջիւ դործեր կատարէ . այնպիսի մորդ մը՝ որ իր արժանաւորութեամբը պատիւներ ընդունի . այնպիսի մարդ: մը՝ որուն անունը աշխարհիս չորս կողմը հուչակուի . վերջապէս այնպիսի մարդ մը՝ որ իր դարուն իշխէ, ինչպէս որ իմ սրտիս պիտի իշխէ: Ո՛չ, այս տեսակ մարդու մը համար առանց մտածելու և առանց որ և է ցաւ մ'զգալու ապաղատ, կեանքս, համբաւս, և որ աւելին է՝ պատիւս զնչելու պատրաստ եմ:

— Քեզի համար այդ ամեն ըստածներդ կրնամ ըլլալ . կրնամ քու ձեռքովդ քուկդ ըլլալու արժանի ըլլալ . խօսէ, խօսէ բառ մը, և ինքինքս ամենադժուար ձեռնարկութիւններու կարօղ պիտի զդամ, խօսէ և . . . .

— Դո՞ք կարող: Եւ ինչ կերպ նայուածք մը ձգեց անոր վրայ: Դո՞ք, դո՞ք որ մինչև այսօրս ցանկապատները ձիուլ անցնիլ, թատրոնները վաղել, հասարակ կիներու քծնիլ, և ձեր կինը՝ որմէ կը վահնաք, տանջելու միայն կարող եղաք: Դո՞ք՝ որ անզօր և տկար մարդը կը ներկայացնէք, և որ խելքի նշոյլը չունիք, դո՞ք որ հարստատ ուամիկ մ'էք միայն, և սոսկ անուն և հարստութիւն մ'ունիք, դո՞ք, երազներուս տեսլական ըլլաք: Ո՛չ, մէկդի ըրէք այդ կեղծ մտածումը:

— Յիրաւի կարի՛ թանկագին, կրկնեց Քրիստին դառն ժպիտով  
մը: Եթէ կ'ուղէ բնա ապացուցանել այդպէս ըլլալը, մեկնեցէք  
շուտով մը այս սենեակէն, մեկնեցէք, կը պաղատիմ ձեզ:

— Գոնէ հնապանդութեանս համար շնորհապարա ակիան ըլլանս  
ինչ:

— Պարտաւորութիւն մը կատարելուդ համար կրնամ շնորհա-  
պարա ըլլալ:

— Մնան բարեաւ ուրեմն, մնան բարեաւ, անսահմանելի էակ,  
որ այսպէս աիրաբար կ'իշխես վրաս: Մնան բարեաւ, կը աեսնես  
թէ առանց նորէն հրամանդ կրկնել տալու կը մեկնիմ, ըստ ո-  
րում գթութեանդ վրայ յոյս ունիմ: Զիս պիտի վարձատրես,  
այնպէս չէ, զիս պիտի յիշես, չպիտի թողուս որ երկար շարաթ-  
ներ առանց քեզի հալիմ ու մաշիմ: Մնան բարեաւ, ո՛չ զօրու-  
թիւն և ո՛չ կամք ունիմ, ամեն ինչ քու ձեռքդ է:

— Երթաք բարեաւ, սկարոն, շարայարեց Քրիստին դուռը բա-  
նալով, ձեր խօսքին կը վստահիմ և կը հաւատամ թէ գդեակը  
պիտի վերադառնաք: Ասիկա զիտնալը խիստ կարեոր է, ըստ ո-  
րում այնպիսի սենեակի մը մեջ կը զտնուիմ՝ ուր ապահովութիւն  
չկայ բնաւին:

— Այս պահուս իսկ կառք պիտի մանեմ, զքեզ աեսնելու  
համար երջանիկ կը մեկնիմ, սակայն միենայն ժամանակ կարի ար-  
խուր՝ զքեզ այս աստիճան անողորմ զտնելուս: Ո՛չ, Քրիստին,  
Քրիստին, իմ վրաս ինչտեսակ զօրութիւն ունենալդ չզիտես դու:

Աւզեց աղջլան ձեռ քը համար պէտք է որ մեկնիք, ձեզի և ինծի համար պէտք  
է: Գղեակը ձեր բայցակայութիւնը պիտի նշմարեն, տիկին Մօնղա-  
իրաւամը պիտի կասկածի, զիս պիտի ամբաստանեն, այս, պիտի  
ամբաստանեն զիս, կ'իմանաք, պարոն: Հարկ պիտի ըլլայ ձեր աղջ-  
լէն բաժնուիլ, պահուիլ, հարկ պիտի ըլլայ ամեն բանէ հրա-  
ժարիլ: Ո՛չ, կարծեմ թէ այն ժամանակ կ'սպաննեմ ես զձեզ:

— Գղեակը և ոչ մէկը իմ բայցակայութիւնս պիտէ: Գիշերուան  
շնորհառով եկայ, առաւօտեան շողեկառքով պիտի մեկնիմ, և  
այսպէս պարաելէ զարծածի պէտք տուն պիտի մանեմ: Ամեն պէտք  
եղած զգուշութիւնները ձեռք առած եմ, ինչու որ համար  
բաւդ կարի թանկագին է ինձ համար:

— Դուն, քու ըրած յայտնութիւններդ: Զքեզ անմատշելի  
կարծած էի 'ի սկզբան. ուրիշի մը յաջողիլը իմանալով յուսացի,  
և յոյսը կիրքի փոխուեցաւ: Հրեշտակը կին ըրի, կիներէ ամենէ  
պաշտելին, ամենէ հմայելին. սիրեցի զան, և աւաղ, կը սիրեմ  
տակախին:

— Այժմ, պարոն մարքիզ, զքեզ համրերութեամբ մտիկ ըրի,  
թէ և ոչ այն քաղաքավարութեամբ՝ որու սովորած էք, կը ինդրեմ  
ձեզմէ որ թոյլ տաք ինձ քաշուելու: Արդէն տարօրինսակ կասկած-  
ներ տուած էք գոնապաններուն այսպէս իմ հասած օրս դուք ալ  
դալով. չեմ ուզեր գէթ այդ կասկածները արդարացընել: Մեկ-  
նեցէք և թողէթք զիս առանձին: Զէք զիտի թէ որչափ մլաս կընաք  
հայցընել ինձ:

— Ո՛չ, հանդիսատ եղիք, մարդ չտեսաւ զիս, պարտէզէն եկայ,  
փոքրիկ դրան բանալին ունիմ: Ի՞նչ, կը կարծես որ կ'ուզեմ ձեր  
անուան արամ մը բերել:

— Ձեր այդ զզուշութեան համար շնորհակալ եմ, սակայն կը բ-  
նայիք այդ ձեր բանալիով սենեակս չմտնել. ձեզի և ինծի համար  
արժանաւոր բան մը չէր այդ:

— Ո՛չ, իմ բոլոր որոշումներս կը կործանես. նայուածքիդ  
տակ կը խորտակուին անոնք, երբ քեզ կը տեսնեմ՝ բան մը չեմ  
համարձակիր ընել: Ես այսպէս ձգել երթալու համար եկած չէի  
հոս:

— Բայց սակայն պէտք է որ մեկնիք, ձեզի և ինծի համար պէտք  
է: Գղեակը ձեր բայցակայութիւնը պիտի նշմարեն, տիկին Մօնղա-  
իրաւամը պիտի կասկածի, զիս պիտի ամբաստանեն, այս, պիտի  
ամբաստանեն զիս, կ'իմանաք, պարոն: Հարկ պիտի ըլլայ ձեր աղջ-  
լէն բաժնուիլ, պահուիլ, հարկ պիտի ըլլայ ամեն բանէ հրա-  
ժարիլ: Ո՛չ, կարծեմ թէ այն ժամանակ կ'սպաննեմ ես զձեզ:

— Գղեակը և ոչ մէկը իմ բայցակայութիւնս պիտէ: Գիշերուան  
շնորհեկառքով եկայ, առաւօտեան շողեկառքով պիտի մեկնիմ, և  
այսպէս պարաելէ զարծածի պէտք տուն պիտի մանեմ: Ամեն պէտք  
եղած զգուշութիւնները ձեռք առած եմ, ինչու որ համար  
բաւդ կարի թանկագին է ինձ համար:

— Ո՞վ ես դու, հարցուց մարդիկը ատլանտակ ու առաջային աշխատավոր է :  
— Կեցիք նայինք, յարեց մարդը, այդչափ մի աճապարիք :  
— Աստուած իմ, գոչեց Քրիստին ձեռքերը իրար միացընելով, ով է այդ մարդը :

## ԼՅ

Դաս :

Երկու մարդիկները իրարու դիմաց եկած ատենանին ձայն մարդակեցին :

— Ամէտէ՛, ըստու մին :

— Երնէսդ, ըստու միւսը :

— Ա՛՛, մաս վկայ, մարդիկ, այս բարեբաղդութիւնու չէի յաւսար . զքեղ հոսկէ շատ հեռի կը կարծէի, և մաքէս խալ չէր անցներ որ այս փոքրիկ դրան քոյլ կրնաք զտնու իլ :

— Դո՛ւն հոս, թշուառական :

— Բայց ինչո՞ւ կ'ուզէք որ հոս չըլլամ :

— Միթէ կը մոռնամ . . .

— Իմ գատապարտութիւնու : Ի՞նչ հոգս . այն ձեզի կը վերաբերի, և ո՞չ թէ ինձ : Ազգատօհմիս զործն է այն և ո՞չ թէ իմն : Այսպէս կամ ուրիշ կերպ մեռնի՛ քանի որ դործը հոն պիտի համանի, հաւատաւ որ հոգս չէ բնաւ : Ասկէ զատ անհափ աղէկ ծաղանալ եմ՝ որ ձերինէն ուրիշ աշք մը շպիտի հանչայ դիս : Բայց ստուդիւ կարի արթուն մէկն էք դուք, և ոստիկանութիւնն ընտիր պաշտօնեայ մը կրնայիք ըլլալ :

— Ի՞նչ ընելու եկար հոս :

— Հաւատնականաբար ինչ որ դուք կ'ընէիք, այսինքն բարեկամ մական փոքրիկ այցելութիւն մը :

— Ապարանին մէջ մարդ մը չկայ :

— Մարդ մը չկայ, այդ սայդ է, այլ օրիորդ մը կայ . այն որու հետ դուք և ես դործ ունինք :

— Խօսքէդ բան չեմ հասկընար :

— Ո՛չ, ընդհակառակիը որչափի կատարելապէս կը հասկընաք խօսքս : Այսպէս զաղնաբար փուռ տեղը հոս եկած չէք դուք : Զեզմէ աւելի համարձակ պիտի ըլլամ, և Ճշմարտութիւնը պարզապէս պիտի խօսիմ . Քրիստին հոն է, առանձին կը գտնուի, և ես՝ իմ մասիս՝ կ'ուզէի զան յափշտակել :

— Դժուն :

— Քանի որ ամեն բան դիմելք, ասիկա ձեզի տարօրինակ պէտք չէ երեկի . ինձ այնպէս կը թուի թէ այդ բանն ընելու համար քանի մը իրաւոնքներ ունիմ :

— Այդ իրաւունքներդ Քրիստին չհանչնար բնաւ :

— Կ'երեկի թէ ձեզ կը շնորհէ զանոնք . . . և ստուդիւ խիստ զովելի բան մը կ'ըլլայ այդ :

— Պատույս վրայ կ'երդնում թէ օրիորդ Օրթէզը բան մը շնորհած չէ ինձ :

— Ցիրաւի : Այն ժամանակը յուսացածէս աւելի տխմար մ'էք : Մարդիկը կը մոտածէր որ ամեն բանէ յառաջ պէտք էր այս մարդը հեռացընել Քրիստինէն : Այս տեսակ բնութեան մը հետ խորամանկութիւն միայն 'ի զործ կրնար դրուիլ, և այն ալ այնպիսի ճարտարութեալիք պէտք էր 'ի զործ դրուիլ որ յայտնի չըլլար բնաւ, ըստ որում ինքը կընէսդ կարի խորամանկ մէկն էր : Ամէտէ նախ կատարեալ պաղպաթեամբ մը գուռը գոյեց և բանալին զրուանը դրաւ, մեծ փոյթ ունենալով երկու փոքրիկ ատրճանակները ձեռքէն չթողուլ :

— Ի՞նչ հրացանով պիտի խաղանք, յարեց Երնէսդ, և ալ նոյնը ընելու պատրաստ եմ :

— Կ'երդնում որ իմ գիտաւորութեանս վրայ կը խարուիք, ատրճանակ բռնելուս պատճառն այն է որ այս փողոցը ամայի է, ժամանակն ուշ է, և յոտի հանդիմումներէ կը վախնամ :

— Կարի՞ քաղաքավար է՞ք :

Այս ըստ կով երնե ոդ մարքիզը բարեեց :

Պատին երկայնութեամբը կը քաշէին անոնք : Ամէտէ միշտ միշտ մը կը փնտռէր որ այս վտանգաւոր հակառակորդէն աղատի, մինչդեռ նա՝ բոլորովին հանդարտ՝ որպէս թէ իր սենեակին մէջ ըլլար, կ'սպասէր որ խօսակցութիւնը շարունակուի :

— Երնէսդ, ըստ վերջապէս Պ. Մօնզա ամեն զոհողութիւն ընելու յանձն առաջ, վարած կեանքէդ ձանձրացած չես միթէ :

— Երբեմ կը ձանձրանամ, բայց սակայն յուսացածէդ աւելի զուարժութիւն ալ կը գանեմ : Զիս ստակով վաստկիլ կ'ուզես, ըստ նա միկուի, հանդարտ եղիր, այս խիստ սուղի պիտի նստի քեզ, և այս ալ կայ որ ամեն կատարուած սակարկութիւն չգործադրուիր : Ժամ է որ խոչեմութեամբ շարժինք :

— Մարէդ չես անցուցած երբեմն որ խաղաղ և հանդարտ կեանք մը, այնպիսի քաղաքի մը մէջ ուր ամեն վախերէ ազատ պիտի ըլլաս, կրնայ քեզի յարհարիլ :

— Ե՛ս, Ե՛ս, զոյցէ . . .

— Լաւ ուրեմն, եթէ խոչեմ ըլլայիր՝ բան մը կայ զոր կ'անդեսես, և զոր ես կրնայի իմացրնել քեզի :

— Եթէ լաւ բան մ'է այդ՝ կարի շնորհապարտ պիտի ըլլամ ձեզ :

— Հայրդ կտակիդ գաղտնի յաւելուած մը ըրած է :

— Իրան կ'ըսէք :

— Այս յաւելուածը ձեռացս մէջն է :

— Եւ ի՞նչ կ'ըսէ :

— Քեզի Տարիւր հաղար ֆրանքի գումար մը կը յատկայընէ . եթէ սակայն ուզես իր յիշատակին արժանի կեանք մը վարել :

— Ուր են այդ հարիւր հաղար ֆրանքը :

— Անդդիա . սակայն իմ մէկ ընկալազրովս կրնան յանձնուիլ, ալ այն որայմանաւ՝ որ Միացեալ-Նահանդաց սեղանատան մը մէջ անվաճառելի կերպով քու անուանդ դրուին :

— Այդ մասձութեան կը կարօտի, զարմիկս, և դուք իրապէս

պատուաւոր անձ մ'էք որ այդ մեծկակ դումարը ձեզի չպահեցիք :

— Մասձէ անդամ մը, երնէսդ, մտածէ հոս քու դիբքդ, այն վլուանդներն որոց ենթարկուած ես, մտածէ ոճիրը զոր գործեցիր, հօրդ զարհուրելի մահը : Ի՞նչպէս կրնաս յանձնառու ըլլալ այս պիսի սոսկալի հեաւութիւններու :

— Հօրս մահը . . . ատոր յանցանքը իմն չէ, և կարի յոյժ զարմանալի գայ դայն : Բոլորովին տարբեր գիտաւորութիւն մը կ'սպասէի անոր կողմէ, և եթէ փախչելու պէտքը չունենայի, կարի մեծ պէտք մը, զոր զուք անձամբ կրնաք վկայել, հաւատացէք որ այնպէս զինքը առանձին դեանի վրայ տարածուած չէի թողուր երամար . այս մասին անկասկած եղիք :

— Գիտենք որ հօն ներկայ էիր, Պապեդ մեզի պատմեց այդ սոսկալի գէպէքը, յարեց մարքիզը ակամայ զզուանք մը ցուցընելով :

— Իմ ոճիրիս զալով դուք ուզանուդ պէս կը խօսիք : Զէք զիտեր թէ ինչ նեղ վիճակի մէջ կը զանուէի այն միջոցին, և թէ ինչպէս գործերը հօն հասան :

— Ամեն բան կը հասկրցուի, ամեն բան կը բացատրուի, բայց ոճիր մը :

— Ոճիր մը առանց պատճառի չըլլար, սիրելիս, և կրնաք հաւատալ թէ երբ մէկը կիրքով մը յափշտակուած է, շկրնար երբէք բանի մը պատասխանատու ըլլալ, նա մանաւանդ ինքզինքին :

— Բայց սակայն կը կարծեմ որ մարդս պատռաւոր մասլու մասին միշտ ապահով է :

— Կը կարծեք : Կը խարուիք, զարմիկս : Տեսակ մը բնութիւններու մէջ կիրքը հրգեհ մ'է, որ կը լափիղէ անդադար և որ շմարիր բնաւին : Արջասպի կրակի մը մէջ որչափ ջուր թափէ մարդ այնչափ կ'արծարծի այն : Տառապեցայ ես այն ժամանակ որչափ որ մարդս կրնայ տառապիլ, կուռեցայ, մաքառեցայ, բայց յաղթուեցայ, պէտք եղաւ՝ շարունակ զիս չարչարող զաղափարին յանձնուիլ : Թուղթ կը խաղայի, կը միշէք . կը կորմացընէի, ըստ որում երբէք հաճած չեմ բաղդը սրբազրել, այդ բանը ստորնութիւն կ'երկի ինձ, աշխարհիս մէջ ալ բան մը չունէի, և ամեն օր Հերվէ

սեղանաւորին տունը, ոսկիի կոյաբեր կը տեսնէ ի և կը շօշափէի : Այս  
սատակներուն կէսովը, կ'ըսէ ի ինքնին՝ հարտուոտ կ'ըլլամ, թուղթ  
կը խաղամ, անշաւշտ կը շահէմ, և յետոյ իմ անփոյթ կեանքս  
կը շարտնակեմ : Այս զաղափարը ՚ի սկզբան մէկ հեղ ներկայացա-  
մաքիս և վանեցի զան, կրկին ներկայացաւ, յետոյ ամեն օր, յե-  
տոյ ամեն վայրկեան և ալ վերջապէս մերժելու արիտթինը չու-  
նեցայ : Աւզեցի համաձայնիլ աղջկան հետ, իրաւախոհ ըլլալու  
կերպեր գնատեցի, սակայն նա չուզեց բան մը մափկ ընել . ինձ սատակ  
պէտք էր, որ սկզբ միջոցով մը պէտք էր ինձ : Սօֆի հրեշտակի մը  
նման անոյշ և գեղեցիկ էր, ու զիս պաշտելու չափ կը սիրէր .  
այս սէ ըլ իրը զործիք պիտի ծառայէր ինձ, ամենէ բնական ճամ-  
բան էր այս :

— Ի՞ե՞ղձ աղջիկ :

— Այս՝ ինքը աղջիկ, ստուգիւ ատկէ աւելի լաւ բարդի մը  
արժանաւորութիւն ուներ նա : Եյն միջոցին ուր գեռ կը վարանէի,  
դուն ինձմէ երկու հազար սակի շահեցար : Պէտք էր այս ստակը  
վճարել և ալ չլարանեցայ : Սօֆիի հետ ժամադիր եղայ, զիտէի  
որ հայրը բոլոր իրիկոնը բայցակայ պիտի ըլլար, և թէ արկիզը  
գրամով լեցուն էր : Աերպեր գործածեցի և առաջարկեցի որ ի՛՛  
հօրը ստաներովիք ինձ հետեւի : Երկիւզ զգաց ինձմէ, մի շատ  
յանդիմանութիւններ ըրաւ, ուզեց զիս վանաել, սպառնացաւ իսկ  
որ պիտի մասնէ զիս, բայս որում սաստիկ զայրացած էր ըրած  
առաջարկութեանս համար . ուստի և չէի կրնար թողուլ որ ապրի:  
Ոսկին հօն էր, անոր երեղիթը կը հմայէր, և զայն ձեռք ձերել  
իմ կեանքս էր, իմ և ոսկիին մէջ տեղ նորափթիթ աղջիկ մը կը  
գտնուէր միայն, այս աղջիկը պէտք էր անհետանալ . կիրքերու-  
կամքը ամեն բան կը խորտակէ :

— Աստուած իմ, կի՞ն մը սպաննել, մրմռաց մարքիզը ձեռքեւ չը իրար միացընելով:

— Ակը մի մէկ կին կը ճանչնաց . արգելք մը միայն կը տեսնէ և դայն կը խորտակէ : Ո՞չ , այս միջնորդիս ոսկիին համնելու համար ելէտ՝ առ ջիս կը բակ իսկ ըլլար՝ մէջը կը նետուէի որ ոսկոյն համ-

Նիմ, ոսկի ոյն՝ որ իմ սէրս, երջանկութիւնն և ասստածու էլլ պաշտել ինչպէս որ սովոր, եմ ուղել, և բան մը կարող չէր դիմ արգիշել:

— Յետոյ, հարցուց Պ. Աօնդա, բոլոր ուշադրությունը  
պատմութեան գարձոցած :

— Յետոյ , Սօֆիկին կրկին աղաչչի որ իսձ օկտ և սմահ գոյ .  
անոր վերստին մերժելուն և դանդատներ ընթլուն վրայ , իրեն ի-  
մացուցի որ պիտի մեռցընեմ դինքը և առանձին սլիփի ձղեմ եր-  
թամ : Սպառնալիք ըրաւ թէ պիտի պոռար և օվնութեան պիտի  
կանչը . ուստի ես ալ բերանը թաշկինակ մը գրի , խորհուրդիս  
գործադրութեան սկսայ :

— Библио:

— Թաշկինսակը հանելու յաջողեցաւ և ճայն մը արձակց, և առքա  
բերնին վրայ դրի որ չկինայ պոտալ. նորէն թաշկինսակիվ ձայնը ար-  
գիւել ուզեցի, դաշոյնս կուրծքին վրայ դրի և ըստ իրեն որ եթէ  
շարժում մը ընէ՝ զինքը կ'սպաննեմ. Արիութեալք ուզեց կանգնիւ,  
այն ժամանակը իմացայ որ կորսուած եմ՝ եթէ զան ՚ի կօրուատ  
շմաննեմ, և հարուածով մը, առանց մեծ գժաւարութեան, զան  
անցան թողոզի, որպէս զի ինձ չկրնայ վիստել:

— Ի՞նչ, շարժում մը չըբան, սոսկալի հօգեվարքի սը սորդայ

— Ո՞ւ քննաւ շարժում մը չըրտաւ եա, ո՞ւ  
է կին մը սպաննելը:

— Առաջնակարգութեան, առաջ դժու

— Այս, առանց որեւէ զիմապրոլետական ։ Զարդարված է առանձին գույքունութեան համար ։

կորմնացոցի : Զայները կը մօտենային , պէտք էր խոյս տալ , վարանելու ժամանակ չէր , ուստի սոսկալի ապացոյցը հոն թողղով կծիր կը դրի : Սակայն ուկին ձեռքերուս մէջ էր : Մասայեալը արդէն զիտէք :

— Ի՞նչպէս, այս ամենը ըրիբ, երնէստ, և հոս առջևս կը գանուիսն Եւ անկէ եաքը բարեկամներ դասր, անոնց ձեռքը սեղմեցիր, զուարձութիւններ և տարփուհիներ ունեցար . . .

— Անկէ ետքը Քրիստինի սիրար զբաւեցի, մարքիզ :

— Եւ զիշերը զնիչերուգ ուրուականները չեն նեղեր գքեղ, չորս կողմդ զքեղ ընկերութենէ զատող արիւնոտ լիճ մը չես տեսներ :

— Այս զիշերը պատուական քուն մը քաշցի, ըստ որումսաստիկ յողնած էի:

— Եւ քու անպատճեանդ զիտակցութիւնը չհալած էր զքեղ ։  
Անուանդ վրայ գրոշմուած բիծին պատճառաւ մեծ ամօթ մը չզգա-  
ցի՞ր երբէք ։

— Այդպիսի տկարութիւններ չունիմ ես : Գրանսայէն գուրս  
ուրիշներու պէս մարդ մ'եմ . ամենամեծ պատիւներ կը վայելեմ .  
ջևս կը փնտուեն, կը սիրեն, կը պատուեն, պարոն կուն կ'անուա-  
նեն զիս : Կեղծ անուն առնելով, մօրուքս կարելով և խարաեաշ-  
ամ մը գնելով ապահովութեան մէջ կը դոնուիմ : Ա՛Հ կը նեղուա-  
ոը Սան-Սերֆն չեմ ես, այդ արահալին խենթութիւնները, ոճիր-  
երը ինձ չեն վերաբերիր : Չատ աղէկ կ'ասրիմ, կը զուարձանամ,  
շատ ստակ ունիմ, բատ որում՝ ՚ի վարձարութիւն համեստու-  
թեանս անշուշտ, այժմ թուղթէն շատ ստակ կը շահիմ : Համ-  
ցուրի և Պատէն մեծամեծ գումարներ շահեցայ : Քիչ մը ատեն  
ախորդութիւն ունենալէ վիրջո՞ գործս ալ միշտ յաջող զնաց :  
Շիրքս և կեանքս ուղեցիք ճանչնալ, աշակ առանց ո՛ր և է շափա-  
նցութեան ձեր առջև գրի : Ինչպէս որ կը տեսնէք՝ հարիւր հա-  
ար ֆրանքը ինձ այնշափ կարեռութիւն մը չունի, և եթէ ըն-  
ունիմ զայն՝ ձեզի հաճացը մը լնելու համար է, ինչպէս նաև  
օրս յիշատակը յարդելու համար, շարայրեց նա կեղծաւոր կեր-  
իւ մը ժպտելով :

— Կ՞նչ, ապաշաւ մը, ամենափոքր զղջում մը չոնին ըրածներուդ մասին :

— Ո՞ւ երբէք : Բայց սակայն , սիրելիս , կը տեսնեմ որ շատ  
կ'զբաղիք իմ խղջիս վրայօք : Չեր հարցմունքներն կարի սախովո-  
ղական են , և այդ մեծ հոգերնուգ համար հաւատացէք թէ շատ  
զգածուցայ : Գանձք հիմակ մեր զործքին , վասն զի ժամանակը ան-  
ցած է : Պէտք է ուրեմն այդ հարիւր հազար Փրանքը ստանալու  
համար իբր բարի քաղաքացի մը և իբր ընտանիքի պատուաւոր հայր  
մը ապրել :

$-U_{J^{\prime }n^{\prime }}=$

— Կո իսութանամ այդ բանը :

— Ու միայն այդ՝ այլնակ պէտք է խոստանաս որ Միացեալ-նահանգները պիտի երթաս և հոն պիտի մնաս : Հոն միայն կրնաս այդ ստակները բնդունիլ :

— Բատորսին խոստումն կու տամ ձեզ:

— Տարածութեան մասին աղաւատորդի խոստմունքը :

— Այս կը զարմացնէ՞

— Ըստ աղէկի ուրեմն : Լօնտօն գնա և հսն թղթառունը ծօս-  
լիէր կոմիսին ուղղուած նամակ մը պիտի զմնես, որ գումարին  
ինձմէ ստորագրուած ընկալացիբը պիտի պարունակէ . անոր մէջ  
ցուցուած աեղը կ'երթաս և ստակը ամբողջ կ'ընդունիս : Բայց  
ամեն բանէ առաջ, կընէսդ, պէտք է խոսանաս ինձ որ օրիորդ  
Օրթէզը կրկին աենելու փորձեր պիտի չընես :

— Ես՝ ատկելին իսկ կ'ընեմ։ Հիմա գուք երկաթողին պիտի մանեք, ես աշ ձեր հետ կը մանեմ։ զոհ կ'ըլլա՞ք այն ժամանակը։

— Անշուշտ։ Միայն թէ մէկզմէկ չափնչալ ձև այլնենք

— Ըալու աղջկա : Սակայն միւնցին վահանին մէջ պիտի զտնուիրք ,  
այսպէս չէ :

— Ամեն բան կը դուշակես :

— Այդ իմ հանդամանքս է :

Միշտ մէկ մէկու քոլ կը քալեին անոնք՝ Մարէի փողոցներուն  
մէջ՝ որք միշտ ամայի են, մանաւանդ ուշ ժամանակներ. վերջապէս  
ծառուղի ճանապարհը հասան, ուր գեր մարդ մը չէր երեկը. քա-  
ռորդէ՛մ'ի վեր իբրարու խօսք մ'ուղղած չէին:

— Ա՛հ, կը մտածէր Ամէտէ, թշուառականը ինչպէս կը ճանչ-  
նայ մարդկային սիրուը, ինչպէս անոր դաշտնի խորհուրդները կը թա-  
փանցէ. իմ հաստատուն զալափարս, կիրքս, խոշնդոսու, ամեն ինչ  
հասկըցաւ: Աստուած իմ, զութ ունեցիր վրաս:

— Այս հարիւր հազար ֆրանքը պատուական ժամանակին հասաւ  
ինձ, կ'ըսէր իւրովի երնէսդ, և իմու Քրիստոնի վիճակը կ'ապահովէ,  
եթէ երբէք թուղթի բաղդը դէշ ընթայք մ'ունենայ: Պէտք է ա-  
ճապարեմ և իմ սիրուչիս յափշտակիլու զործը լմայնեմ, ըստ ո-  
րում, աշա մարքիլ մը որ կրնայ այդ բանն ընելու ժամանակ  
չընդուլ ինձ: Պատուական տրամադրութիւններու մէջ է նա: Միշտ  
ըսած էի որ այդ մարդը այնպիսի բնազդումներ ունի՝ որք զարդա-  
նալու պատեհ առիթ կը փնտնեն: Բայց սակայն ոչինչ մարդ մ'է  
ինքը, և Քրիստին երբէք չպիտի սիրէ այսպիսի մէկը:

Երկաթուղին հասնելով՝ միասեղ կառքը մտան, իբր երկու ան-  
ծանօթ աճինքներ: Քանի մը վայրիւան ետքը շպեկտոքը մեխնցաւ:  
Ճամբան՝ առանց իբրար տեմնելու Յօսէրի հանգիստցան՝ որ բարիկ  
կու զար:

14

Ճամբան ուել

Քրիստին երնէսդի ձայնը լսելով՝ թալկացեալ մնաց: Խօսակցու-  
թեան քանի մը բառերը ականջը հասան, զբան զոցուիլը և անոնց

միատեղ մեխնիլը՝ աեսնելով՝ չկրցաւ հասկընալ այս ուրիշ ճուրճու-  
թեանը, և բոլոր իրիկոնը պատուհանը նստելով՝ վերջին ծայր ա-  
հուգողի մէջ ամեն բանի ականջ կը դնէր: Արել ծաղած ժամա-  
նակ՝ փոքր ինչ հանդարտեցաւ, օրուան մէջ մարդս միշտ նուազան-  
հանդիսա կ'ըլլայ, զգիտելինչպատճառաւ կերպ մը պաշտպանութիւն  
կը գտնէ լցոնին մէջ:

Ըուտով մը գուեակը դառնալու համար, ուր այս առեղծուածին  
լուծումը պիտի ընդունէր անվլէպ, իր գործերը ժամ յառաջ  
լմայնել որաշեց: Այս միջոցին որ իր զարդարանքը կ'աւարտէր՝  
իր դուռը զարմուեցաւ. նա համոզուած ըլլալով որ գոնապանու-  
հան եր այն:

— Մաեք, զուեց:

— Ծնորչակալ եմ, օրիորդ, պատասխանեց կարի ծանօթ ձայն  
մը:

— Յօսէր, պարոն տը Շամարանթ, կրնեց Քրիստին բոլորա-  
վին շփոթած:

— Կու գայի . . . : Ներովութիւն կը խնդրեմ, օրիորդ, զձեզ  
անհանգիստ կ'ընեմ, պատասխանեց Յօսէր անոր նման շփոթած:

— Ո՛չ, պարոն կոմս, բայց ձեզ չէի սպասեր բնաւին:

— Բարիկ զործ ունէի, ձեզ ըրամանները ընդունելու եկայ:  
Գործակատարին պիտի երթաք, կ'ուղէք թես ընդունիլ:

— Ծնորչակալ եմ, պարոն կոմս, միշտ առանձին կ'ելնեմ:

— Բայց . . . բայց, զուրս ելնելէդ յառաջ՝ չեմ կրնար քա-  
նի մը վայրկեան ձեզի հետ խօսակցիլ:

— Կատեղէք, պարոն, կրնամ զեռ քանի մը վայրկեան մնալ:  
Յօսէր նստաւ. որպէս թէ թագուհին մը առ ջւ զտնուեր՝ շփո-

թեր մնացեր էր նա, թէ պէտե երկիւզի տարիքը անցուցած ըլլար:

Ճամբարիս սէրը միշտ երկչու կ'ըլլայ, իր զօրութիւնը դիտնալով  
հանդերձ ինքզինքին վրայ կը կասկածի միշտ: Այսպէս այս գեռա-  
տի երիտասարդը այս կնկան փառաւոր դիրք և մեծ հարստութիւն  
մը կ'ընծայէր. դիրք և հարստութիւն մը՝ որ եթէ ոչ թերես պ-  
նոր յասպածէն վեր՝ դէմ հասարակ հաւանակիսութիւններէ զե-

րագոյն էր, և սակայն կը դողար անոր առջեւ: Կը վարանէր խօսելու, ըստ որում իր ասլաղան, իր երջանկութիւնը և կեանքը անոր խօսքերէն կախում ունէին: Աւերջապէս հասկըցաւ որ լուս թիւնը ալ աւելի չէր կրնար տեել, և ըստ:

— Ձեզի խօսելիքս, օրիորդ, կարի ծանր է, կարի ծանր, անշուշտ ինձ համար և դուցէ ձեզի համար ալ՝ եթէ այնչափ երջանիկ բլլայի որ . . .

Քօպէր խօսքը չկրցաւ լմնցրնել: Քրիստին կ'սկսէր հասկլընալ. արիւնը անոր սրտին մէջ հոսեց, և սակայն չէր համարձակեր ուրախանալու, վախնալով որ խաբուած չըլլայ, և այսպիսի սիրուն պատրանքէ մը յետոյ չբահնուի: Հարցում մը չըրաւ բնաւին, այլ սպասեց:

— Օրիորդ . . . կը սիրեմ զձեզ. . .

— Գիտեմ, պատասխանեց նա իշխանական այն արժանաւորութեամբ որ այս տարօրինակ էակին բնական էր:

— Գիտէք . . . և թոյլ կու տաք որ խօսիմ:

— Առաջին անգամն է որ ձեր բերնէն կը լսեմ այս խօսքս, պարմ կոմս :

— Բայց սակայն Սրա դտնուած մամանախիս . . .

— Սրա՝ գեռ չէիք ճանչնար զիս, իմինէս տարբեր հողիի մը կարծեցիք զիմել, և խարուեցաք. այժմ ձեր սիսալմունքը կը ճանչնաք կարծեմ, և պահանջածս ալ այդ է միայն, ալ ատոր վրայ չխօսինք:

— Այս, իրաւոնք ունիք, չխօսինք ալ այդ անցեալին վրայ, երբ ապագան ունինք: Անցեալին մէջ ձեզի առօրեայ սէր մը նուիրել մտածեցի, և հիմա կ'ամշնամ ատոր համար. ապագային համար՝ ձեզի անունս, հարատութիւնս և բոլոր անձս կը նուիրեմ. ինչ որ ունիմ ձերն են, և ամենէն մեծ պատիւը որ կրնաք ինձ ընել, ինչպէս նաև ամենէն մեծ երջանկութիւնը որ կրնաք ինձ պատճառել այն է որ ընդունիք տուաջարկութիւնս այն ամենամեծ անկեղծութեամբ՝ որով երբեմ մը բաժած էիք:

Օրիորդ Օրթէզ հետղէտէ կարմբեցաւ և ոժգունեցաւ, իր

սրտին մէջ սոսկալի<sup>3</sup> մրցում մը տեղի ունեցաւ. մրցում մը պարտաւորութեան՝ և իր խանդազին սիրոյ առարկան կորսնցընելու երկիւղին մէջ: Շատ ժամանակէ ՚ի վեր իւրովի յուղած էր նա այն խնդիրը՝ թէ ինչ պէտք էր ընել այն կարելի դէպքին մէջ որ կը ներկայանար այն ժամանակ, և երրէք այս խնդիրը լուծումմը գտած չէր տակաւին: Ալ չէր կրնար խոյս տալ, պէտք էր որոշել: Իր ունեցած գերագոյն ուշիւթեամբը շուտով մը հաշուեց նա բոլոր հաւանականութիւնները, բոլոր իրեն յաջող կամ հակառակ պատճառները, և որոշեց որ իր բնական անկեղծութեան հետեւի, ինչ որ ալ ըլլան հետեւունքները:

— Պարոն կոմս, ամեն բանէ յառաջ թողլք ինձ որ երախտազիտութիւնս յայտնեմ ձեզ: Գուցէ չկրնամ աղէկ բացատրել, սակայն այնչափ խորունկ կերպով կ'զգամ զայն՝ որ գուք անշուշտ դիմացէն կը գուշակէք,

— Զեր երախտազիտութիւնը, Քրիստին. ո՛չ, մի՛ խօսիք ինձ այդպէս: Խօսքով մը միայն կրնաք զիս արքայէ մը աւելի հպարտ և զրարթ ընել: Կը սիրեմ զիս:

Վարանեցաւ Քրիստին:

— Այս, Քօպէր, պատասխանեց, այս, կը սիրեմ քեզ:

— Ի՞նչ կը խօսիս ուրեմն երախտազիտութեան վրայ: Միթէ այս խօսքին համար ամեն ինչ չեմ սրբառաւորիք քեզ: Զիս կը սիրես, իմս պիտի ըլլաս, ամենուն առջև ինձ պիտի սեպհականիս, գուն, Աստուծոյ ստեղծած ամենէն վեհ և ամենէն ազիտ կրնը. ո՛չ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, իմ ամենասիրելի Քրիստինս:

— Կը սիրեմ զքեզ, շարայրեց Քրիստին, շատ ժամանակէ ՚ի վեր կը սիրեմ զքեզ, և հիմա քեզի սիրոյ ամենամեծ ապացոյց մը պիտի տամ:

— Կ'ընդունիս, կ'ընդունիս առաջարկութիւնս:

— Ո՛չ կ'ընդունիմ և ո՛չ կը մերժեմ. կինացս զալոնիքը պիտի հաղորդեմ քեզ, յետոյ դուն իմ և քու բաղդդ կը կարդարես:

— Ինձ գող կը պատճառես, Քրիստին, բացատրէ միտքդ, կ'աղաւեմ:

— Յօդեր, նախ և յառաջ ներէ ինձ, խոստացիր որ ինչ որ ալ ըլլայ որոշումք համարում է չպահանջման վերցրնես վրայէօ: Խոստացիք որ եթէ կինդ չեմ կրնաը ըլլալ, զոնէ բարեկամուհիդ պիտի մնամ:

Իր ձայնը այնքափ յուղու ած էր, և այս տեսակ յուղում մը օժիրդ օքմէց համար այնչափ ստվառդէղ բան մ'էր՝ որ կոմը մէկն ի մէկ անոր բնդարձակութիւնը դուշակեց:

Առանց բառ մը արտասանելու ձեռքը Քրիստինի երիցուց, որովհետեւ խօսելու դորոթիւն չուէր:

— Այս, պարո՞ն, շարայարեց օքիորդը, չեմ կրնար հաւանիլ այն գերագոյն երջանկութեան, առանց քեզի խոստովանութիւն մը ընկու, աաժանելի բաց և այնպէս անհրաժեշտ խոստվանութիւն մը: Զաքեզ սիրելէ և զքեզ ճանշալէ յառաջ, պահ մը խարուեցալ, հմայուեցայ և խելքու կորուսի . . . այնպէս որ հիմա աւ ինքինքիս տէրը չեմ:

— Ո՛չ, տէր Աստուած:

— Իմ բոլոր կենացս մէջ վայրկեան մը միայն մոռցայ պարտաւորութեանս զլացումը, պարտաւորութիւնն որու ուխտած էի ինքս զինքս, և որ իմ բոլոր գործողութիւններս կը կարգադրէ: Այս վայրկեան մը մոռցայումը կը համար ձալիմ ըսել թէ ամբողջ տարիներ խոջի խայլով, աստաշաւով և արտաստոքով բաւած եմ: Այս յանցանքը շատ ստղի նստաւ ինձ, կարի յոյժ տանջուեցայ զան զործելու ի վեր: Արնայի քեզմէ պահէել, բատ որում ուրիշ հետք մը չե մնացած այլ միայն աղջատեալ թուղթի կտոր մը, զոր ուրանալը շատ գիւրին է, բայց ամեն բանէ յառաջ և երջանկութիւնս կորմնցնելու վատանդով իսկ քեզ Ճշմարիար պիտի խօսիմ:

Գեռատի երիտասարդը կանդնեցաւ և սենեկին մէջ կը պարտէր, առանց բառ մ'արտասանելու: Արինելու չափ կը խաճնէր իր շուրթերը և ընչացքները կ'ոլորէր: իր ներքին մըցումը մծ էր: Կասափարակուհին յարեց.

— Ու ներողութիւն պիտի փնտում, և ոչ ինքլնքս պիտի արդարացնեմ, մէնչեւ անդամ չպիտի ըսեմ քեզ թէ այն կինը՝ որ

այս տեսակ խոստովանութ մը կ'ընէ անկեղծօրէս, զոյն անդադայի մասին տերի մծ ապահովութիւն մը կ'ընծայէ, քան թէ այն կինը՝ որ երբէք չէ մըղանչոծ: Սյա ամենը գնն պէտք է լուսես, գնն պէտք է դատաստան ընես, վերջապէս դնեն պէտք է դատնասթէ արդարութիւնը ինչ կը հրամայէ ըսել: Աը լուսմ սցման, և կանխաւ ինձ առաջարկած կ'ընկունիմ:

— Ընդունէ ուրեմն ամուսնութեան առաջարկութեանս, Քրիստին, կրկնեց երիտասարդը այն պաշտելի յափշակութեամբ որ խորունկ և իրական սիրոյ մը ապացոյն է, ընդունէ անոնս, զի կ'երգնում որ, եթէ թագ մը ունենայի երջանիկ և հալարապիտի ըլլայի քեզ նուրբելով զայն:

— Ո՛չ, Աստուած իմ, զոյնց Քրիստին ծունկի վրայ ինսալով և ձեռքերը գէպ ՚ի երկինք վերցընելով, ո՛չ, Աստուած իմ, օքհնեալ ըլլաս, իմ հոգւյս համեմատ հոգի մը, և իմ բաղձանայս համեմատ սիրոտ մը զտայ:

Կոմսր գէպ ՚ի անոր յառաջացաւ, վերցուց զան, անսահման յարգանօր մը անոր ձեռքը բանեց, և մատէն մատնի մը համելով՝ Քրիստինի մատը անցուց:

— Սօրս մատին է այս, քեզ կու տամ զայն և հօս մը նշանտուքը կը կատարեմ: Յետայսորիկ գուն ինս ես, և բան մը չպիտի զատէ զիս քեզից բայց միայն մահը: Մինչեւ որ այս մատնին ձեռքովդ ինձ վերագարձնես, ինչ որ ալ ուատա: ՚ի երարու չետ միացած ենք: Կ'ընդունին, Քրիստին:

— Կ'ընդունիմ, Յօդէր, և միակ պայման մը կը գնիմ: Հեմ ուղեր և չեմ կրնար քու կողմէ գաւակցութեան վայրկեանն մը, զոյն պրտի խաթանդէ մ'օգուտ քաղել, և զեռ տարի մը այս ինդրոյս վրայ մտածելով կը պահանջնեմ: այն, բարեկամի իմ, կը պիշտացնեմ այս բանը: Եթէ տարիէ մը, այս մինչդեռ օրս, չէք հասարակ աղջիկ մը, որ նեցուի և հարստութիւն չունի, և որուն անցեալը ուսկալի խոջի խայթ մը կը պահէ, ուղես մինչև քեզ բարձրացնել այն ժամանակը իին մը պիտի ունենաս որ զքեզ պիտի սիրէ, որ ամեն ինչ քեզի պիտի պարտաւորի, և որ ամենափոքր վշտ մը համընելէ հազար անդամ նախամծար պիտի մոռնիլ:

— Տարի՞ մը , Քրիստին , բայց այդ անկարելի է , չպիտի կարեանամ այդ տարուան մը սպասումին համբերել :

— Այդ տարուան ընթացքին մէջ մէկու քով պիտի ապրինք , առանց իրարմէ բաժնուելու , միթէ խիստ դժուար սպասում մ'է այս :

— Մարդիլին անզգամ սիրոյն ենթակայ պիտի ըլլաս , և ես իրաւունք պիտի չունենամ զքեղ պաշտպանելու : Ո՛չ , թող զգուշանայ անիկա , զի գուցէ համբերութիւնս հատնի , պիտի հսկեմ իր վրայ և . . .

— Հսկելու պէտք չունիս , ընդմիջեց Քրիստին ժաղտելով , ես շկամ միթէ : Քեզի ամեն բանի պատամխանատու կ'ըլլամ :

— Կրնամ բռնաբարութեան մը , որոյդայթի մը մասին սպասանաստու ըլլալ : Ո՛չ , այդ մարդը սրափս վրայ է :

— Ահա հիմա որ յանցանքս ճանչցար , շարայարեց Քրիստին ախրութեամբ մը , սկսար արդէն իմ վրաս չվատահիլ :

— Ո՛չ , Քրիստին :

Այս միակ բառը , զայն արտասանելու ժամանակ ձղած նաշյուածքը , դաստիարակուհուոյն ձեռացը վրայ դրոշմած համբոյրը , մեծապէս ճարտասան էին աներկրայ , ըստ որում օրիորդ Օրթէղ կատարելապէս հանդարտեցաւ :

— Ընոր ակնկալու թիւները խափանելու միակ միջոց մը կը տեսնեմ . Նմէտէ պատուակիր մարդ մ'է , եթէ մեր զաղանիրը չմատնելու խոստումը տայ՝ անշոշտ կը կատարէ , ուստի եղելու թիւնը պիտի իմացընեմ :

— Ո՛չ , ոչ , ընդմիջեց Քրիստին աշխուժիւ մը :

— Եւ ինչո՞ւ :

— Զեմ զիտեր , բայց նախագդացութիւն մը ինձ կ'ըսէ որ չիւ մացընէք : Գուցէ Ֆլավիէն հեռացընէ զիս : Ո՛չ , եթէ զիտնայիր , Թօսէր , թէ որչափ կը սիրեմայդար ալջիկը : Զաւակիս նման , քրոջն նման կը սիրեմ , երկրիս վրայ զանուած իբր ամենէ հրեշտակային և ամենէ կատարեալ է ակը կը սիրեմ զան : Տարիէ մը կին կ'ըլլայ նա , աւ ինձմէ պէտք մը չունենար , իմ աշխատանքս զրեթէ աւարտած

կ'ըլլայ , այն ժամանակը նուազ ցաւով պիտի բաժնուիմ անորմէ . բայց հիմակուհիմայ զան ուրիշի մը ձեռքը յանձնել , որ իմ աշխատանքս պիտի աւրէ , որ զոնէ պիտի յափշտակէ ինձմէ այն քաղցր սէրը՝ որու երկու տարիէ՝ ի վեր առվորած եմ , ո՛չ , այդ զաղափարին չեմկինար տանիլ , և ասոր այսպէս ըլլալը քեզմէ չեմ պահէր :

— Ինձ զրեթէ նախանձել կու տաս իմ փոքրիկ զարմուհիւս , օրիորդ . այդ մայրական սէրը միթէ իմինիս վնաս չըներ :

— Ո՛չ , Թօսէր , որչափ քիչ կը ճանչնաս պիտու :

— Կերէ , Քրիստին . Իմինիս նման սէր մը միշտ պահանջող կ'ըլլայ , և կը վախնայ որ իր զանձը չկորնցընէ :

— Ո՛չ , կը ներեմ սիրով . բայց սակայն պէտք ես որ աւելի միծ վստահութիւն ինչպէս նաև աւելի մեծ համբերութիւն խոստանաս ինձ , ըստ որում ասոնց պէտք ունինք : Այժմ պէտք է որ բաժնուինք , մեր տեսակ ցութիւնը բաւական երկայն եղաւ , և գոնապանները կրնան կասկածի երթալ . կարծեմ չեմ ուզեր զիս անոնց մեկնաբանութեանց ենթակայ ընել : Հիմա իմ անհրաժեշտ գործերուս համար գուրս պիտի ենեմ , յետոյ երկաթուղին պիտի երթամ և պիտի մեկնիմ բարիգէ . դուն վաղը եկուր , եթէ ոչ անօգուտ պիտի ըլլայ բան մը պահէլը , և ահա դարձեալ կը կրկնեմ , խոչեմութիւն և համբերութիւն պէտք է ըլլան մեր նշանաբանները :

— Ո՛չ , որչափ կ'ուզէ որ իմ պատճառովս վրադ խօսքեր զան , որպէս զի այս սոսկալի փորձը համառօտելու ստիպուինք :

— Թօսէր , Թօսէր , կըսէր նա ժպան լով և մատովը սպառնալով , աղէկ կերպ մը չէ այդ :

— Ուրեմն աւելի խոչեմ կ'ըլլամ և քեզի կը հնազանդիմ : Բայց սակայն մէկնէ կէ բաժնուելէ յատաջ , Քրիստին , քեզի աղաշանք մ'ունիմ ընելիք :

— Ինչ աղաշանք :

— Իմ նշանառուքի մատնիս ընդունեցար , բայց ես քու կողմէդ բան մը չունիմ , ոչ իսկ մալի զանգուր մը : Ալ թողժւս որ այս պէս մէկնիմ Ձեւունայն :

— Ա՛յ, չեմ թողըր, ըստ որում այն ամեն ինչ որ սէրդ կը յայտնէ, ինձ համար քաղցր և մփիթարիչ է։ Ահա Ներակեմ մը որ մասունք մը կը պարունակէ, մայրս մեռնելու ժամանակը պարանոցէս կախեց զայն, և միշտ վրաս կը կրեմ։ Ահա առ, բարեկամդ իմ։ և երանի՞ թէ աւելի քեզ երջանկութիւն բերէ քան թէ ինձ։

Կոմսը այն պարզ զարդը առաւ, համբուրեց, կուրծքը դրաւ և զգածուած ձայնիւ մը յարեց։

Քրիստին, մինչեւ ետ ուղելդ հոս պիտի մնայ այն։ Այժմ մնաս բարեաւ։ Հաղար մարդերու բաւոլ երջանկութիւն կը տանիմ հետո։ դու կը սիրես զիս, դու իմս պիտի բլաս, դու կիներէն ամենէն անկեղծը, ամենէն արդարը, ամենէն վեհանձնը։ Աստուած պէտք է որ մեր միաւորութիւնը օրհնէ։

Այսպէս ըսելով Քրիստինի ձեռքը բռնեց, վերստին համբուրեց, յետոյ որպէտ թէ անոր կերպարանքը մտացը մէջ փորադրելու համար՝ երկար ժամանակ դիտելով զան, խոնարհութիւն մը ըրաւ և մեկնեցաւ։

— Ա՛յ, ըստ Քրիստին երբ առանձին մնաց, շատ աղէկ ըրի անոր ամեն ինչ խոստովանելով։ այժմ ալ վախնալու բան մը չունիմ, և ապագայիս մասին վստահ եմ։

Բոլոր ճամբան սիրոյ և փառասիրութեան երազներ անոր չորս կողմը կը թութուային։ թերես, պէտք ենք խոստովանիլ այս կէտու, թերես փառասիրութիւնը աւելի զօրաւոր էր անոր ներսի կողմը քան թէ սէրը։ Ընթերցողք զիտեն թէ Քրիստինը այն զերազոյն սիրտերէն մէկը ներկայացուցած չեմ՝ որք սիրելու համար ամեն ինչ կը մոռնան։ Երիկոնը դղեակը հասաւ նա, և զաւիթին մէջ տուաջին հանդիպած անձը մարդիկը եղաւ, որ ունքերը պուստած և սոսկալի աչքով դէպ ՚ի անոր յառաջացաւ, և մինչ ծառաները կը հեռանային։

— Բօսկէրը տեսար, հարցուց ցած ձայնիւ՝ բսց և այնպէս հրամայական շեշտով մը։

— Պարոն Շամարանթ կոմնը Բարիդն է, պարոն։

— Ա՛յ, մումուաց նա, ուրեմն խօսելիքներ ունիմ քեզի, և գումարիկ պիտի ընես։ կը պահանջեմ այս բանս, օրիորդ, այն, կ'ուղեմ որ մարիկ ընես ըսելիքներս։

— ՑՈՒ

ԼԻ

Սբանակներ և որոշումներ

Քրիստին Պ. Մօնզայի հետևեցաւ մինչեւ անոր խորցը։ բայց այն միջոցին որ այս վերջինը խօսելու համար բերանը կը բանար՝ արդեմ զան, և այս խօսքերու ըստ։

— Ինձ պատիւ ըրիք, պարոն մարդիկ, ծանր զործ մը յանձնելով. գործակատարին քով գացի, ձեր նամակը ընդունեցաւ, կարգաց և այս զիրս տուաւ ինձ որ ձեզի բերեմ, աւելցնելով թէ կատարելապէս զոհ պիտի ըլլաք և թէ ուրիշ բան մը չունիմ ձեզ ըսելիք։ Հոն աեղէն ենելով օրիորդ Գլավիի համար զրքեր գնելու գացի, ահաւասիկ ցուցակը։ Այժմ թոյլ տուեք որ մեկնիմ։

— Պէտք է նախ պարոն Շամարանթի մասին ինձ պատասխանէք, օրիորդ, և ապա մեկնիք։

— Պարոն կոմնին վերաբերեալ բան մը չունիմ ձեզի ըսելիք, պարոն։

— Ըստ աղէկ։ Ես ձեզի ուրիշ անձի մը վրայ խօսիլ կ'ուզէի, սակայն գուք չէք ուղեր մտիկ ընել, ուստի կը լուեմ։

— Ուրեմն ան էր, գոչեց Քրիստին ետ զառնալով։ Ամէտէ զան ետ բերելուն համար սաստիկ ուրախապած՝ սկսաւ պատմել երսէսդի և իր մէջ եղած տեսակցութիւնը, անոր հալա-

ծումներու մասին լիովին ապահովցող զան, իմացընելով թէ մի և նոյն օրը Բւժժճնեա անուն շղգենաւը պիտի մանէր նա, որ դէպի ի Սո թանթօն կ'աղերէր : Որովհետեւ այս տեսակ մարդիկները ուշղակի իրենց նպատակնուն չեն դիմեր, ըստ, այս Ճամբէն Լօնտօն երթալը անոր գործին յարմար կու զայ : Քրիստին շունչ առաւ . բայց երբ Պ. Մօնղա կրկին Ռօպէրի վրայ հարցափորձեց և իրենց մէջ անցած դարձածը հարցուց, զան անմատչելի դտաւ . Քրիստին բան մը չպատասխանեց, և կատարեալ անդիտութիւն մը յայտնելով՝ սենեակէն դուրս ելաւ :

Հետեւալ օրը, Պ. ար Ճամբանթ վերագառնալով՝ մարդիկէն ցրտութեամբ և մարքիղուհիէն տիսրութեամբ ընդունուեցաւ, ըստ ուրում այս գժբաղդ կնոջ կեանքը յետ այսորիկ երկայն տան ջանք մ'էր միան, արտասուելու համար առանձին իր խուցը կը փակուէր, մինչև անդամ իր աղջիկէն կը փախչէր որ անոր բացակայութիւնը չէր դիտեր իսկ : Եմն օր իր սրտին մէջ և դիմացը վրայ աւելի խորունկ ակօս մը կը պեղուէր : Օրիորդ Օրթէզ շատ աղէկ կը հասկընար մարքիղուհու լոյն վիճակը, անոր պատճառը կը գուշակէր և կը փափաքէր Պէտքի սիրով ապահովել, բայց այս երկու հակառակ բնութիւնները չեին կրնար որ և է բանի մէջ իրարու ձեռնութ ըլլալ : Դաստիարակուէին չունէր այն վեհանձն բարութիւնը՝ որ ուրիշները պարտասորելու մասին մեծ դիւրութիւն մը կ'ընծայէ : Երբէք որ և է մէկու նկատմամբ քայլ մը չէր առնուր նա, մինչև անդամ դժբաղդութիւն մը միահմարելու նպատակաւ իսկ ըլլար : Եյս սէդ հպարտութիւնները վստահութեան և սրտի պարզումի իւրական արգելքներ են :

Տիկին Մօնղա ևս իր կողմէն կ'զցար թէ այդ բանը չպիտի կրնար ընել : Հազար անդամէն աւելի ուզեց իր ոսոխուհու վեհանձնութեան դիմել, և անորմէ կրկին իր համկսութիւնը և կենաց երջանիւթիւնը ինսդրել, ինսդրել իր ամուսնոյն ոիրատը, ինչպէս նաև իր աղջկան սէրը . այս քայլընթացին առջեւ ընկրկեցաւ ինեղ կինը, ոչ թէ հպարտութիւնէ այլ վախէ, ըստ որում կը վախնար այս բնութեանէ զոր առաջ հասկանը կ'ընդնշմարէր միայն : Կը վախեար որ

չարհամարհուի, դուցէ չմերժուի և ասով իր վերջին յոյար չկորացընէ : Քանից մեր կենաց մէջ այսպէս հաւաստի բաներէ կ'երկմաինք :

Թօպէր և Քրիստին, մէկզմէկ վերստին կտած ժամանակնին նայուածք մը փոխանակելով իրարու միտք համկըցան, և իրենց ընդայքին մէջ կասկածելու ամենափոքր առիթ մ'իսկ շոււին : Ամենքն իրենց սովորական կեանքը կը վարէին, օրուան մէջ զրազմոնքներու, շրջապայութիւններու պատճառաւ իրարմէ բաժնուելով իրի կունը բռնըրակ սեղանին շորս կողմը հաւաքուած կ'աշխատէին և Քարիզն եւ լորակ սեղանին շորս կողմը հաւաքուած կ'աշխատէին . Պէտքի միշտ մուախոհ կած դիրքերը և լրացիրները կը կարդային . Պէտքի միշտ մուիկ կ'ընէր, մեքենայաբար իր ասոնագործութեանիր պարապէր և միշտ աչքերովը ամուսնոյն ամեն մէկ շարժումները կը բարակ և միշտ աչքերովը ամուսնոյն ամեն մէկ շարժումները կը դիտէր՝ լրտեսելով անոր կերպերը և նայուածքները, անդադար իր վրայ կշառող այս զգացումը գեռ բոլորովին իր հոգին կը զրաւէր : Բարիզի համբորդութիւնէ գրեթէ շաբաթ մը ետքը՝ Խօսէր լրացի մը ձեռքը բռնած՝ այլ և այլ լուրերը կը կարգար : — Ա՛հ, ահ, ըստ նա, կ'երեի թէ սոսկալի փոմորիկներ տեղի կ'ունենան : Մանշի մէջ նորէն դժբաղդութիւն մը զամաներէ : Բօշ ժողովու շողենաւը Պալօնեւն Սո թանթօն երթալու միջոցին բոլորին կորսուելով և ոչ մէկ համբորդ մը կցեր և ազատիլ : — Ի՞նչ կըսես, Պօպէր, աշխուժիւ մը հարցուց մարքիզը ուսուքի ենելով, մինչեւ Քրիստին, կտափի նման աժգոյն, աչքերը ձեռաղործին վրայ իջեցուց : — Այդ շողենաւով ուղեւորդ համբորդ մը կը հանչամ : — Այն ժամանակը ինձ կ'երեկ թէ կրնար երթաս բարով մ'ըսել անոր . բարեկամ մ'էր այն :

— Ո՛չ, պատասխանեց մարքիզը հառաչելով, հեռաւոր աղդական մ'էր միայն : — Խօսակ ցութիւնը հոն կայ պատաւ : Քանի մը վայրկեան ենքը միկս :

օրիորդ Օրթէղ բան մը պատճառ բանելով՝ դահլիճէն գուրօն ելաւ, և իր խուցը փակուեցաւ, ուր սկսաւ լաւ այդ մարդուն համար՝ զոր սիրած էր. զրեթէ ակամայ արտասուեց նա, ըստ որում անոր մահլիքն մեծ սփոփում մը կը բերէր: Բայց սակայն խոյս տուող անցեալը և կորսուած մտային պատրանիները յիշեց Քրիստին. նա մանաւանդ միաքը բերաւ թէ ինչ իրաւունքներ տուած էր ինք այն մարդուն, և իր յիշողութեան ու յանցանքներուն վրայ քող մը ծածկեց: Մեծութեան և տկարութեան, խստութեան և զթութեան տարօրինակ խառնուրդ. մէկ շատ ընտիր հօգիներու նման իր բարի բարի յատկութիւնները անյաղթելի հապարտ թեամբ մը կը խանդարէր. պէտք էր կամ սիրել կամ ատել զինքը. անտարքեր մաալ կարելի չէր:

Չմեռը իր բոլոր տիրութեամբը և զիւղի համար իր բոլոր իրական ձանձրոյթներով կ'սկսէր. սակայն բաց ՚ի Պէաթրիսէ, որ ընկերութիւններու կեանքով իր վիշաբերը մոռնալ կը յուսար, ո՛չ ոք փափաք կը յայանէր քաղաք դառնալու: Պարոն Մօնզա օր ըստ օրէ սոսկալի մելամազութիւն մը կ'ստանար, և զգալի կերպով մը կը փոխուէր. ամբողջ ժամեր իր խուցը կը փակուէր, շատ քիչ անգամ իր աղջկան դասերուն ներկայ կը գանուէր, և Պէաթրիսի վրայ տիրուր և գրգոիչ նայուածքներ կը ձգէր: Ամենուն ալ խիստ պատասխաններ կու տար, և մասնաւորապէս Քրիստինէ խոյս տալ կ'երեւէր, ՚ի մեծ հաճութիւն այս վերջինին և Յօպէրի:

Իսկ Պ. Մօնզա իշխանին առողջութիւնը տակաւ առ տակաւ կը յարդարուէր, թէ և իր իմացողութիւնը չէր շտկուեր: Անցեալ իրողութեանց նկատմամբ իր տեսարանները կը շարունակէր նա. ամենքը ուշադրութիւն կ'ընէին անոր, բաց ՚ի իր որդիէն, որ ալ բանի մը ուշադրութիւն չէր նուիրեր: Պէաթրիս իր ամուսնոյն այս տիրուր դիբքին համար, որու պատճառը չէր հասկընար, շատ անհանգիստ էր: Իր սիրահարութեան մէջ յաջող կը կարձէր զանիկա, և միաքը դրած էր թէ փափաքները ՚ի կատար հասած էին, ուստի և այս անբացարելի վիշտը դառնապէս կը տանչէր զինքը: Միշտ կ'ալաշէր իր ամուսնոյն որ Բարիդ վերադառնան, սակայն նա յամառութեամբ կը մերձէր:

Իրիկուն մը յորդ անձրե կու դար, ընտանիքը կրակարանին չորս կողմը խոնած՝ սովորականէն քիչ մ՞աւելի զուարժութեամբ կը խօսակցէր. զգիտեմ միաւորութեան ինչ յաջող հով մը կը փէքը անոր չորս կողմը: Մինչև անգամ Պէաթրիս իր հին ատենաներու զուարժութեան ստուերը կը գտնէր: Պարոն տը Համարանթ ծիծաղարժ այլ կարի վայելու կերպով մը զանազան բաներ կը պատմէր: Քրիստին կը ճպտէր, Գլավի բոլոր նրովովը կը խնդար, Պէաթրիս անոր պատասխան կու տար: Ամէտէի գալով՝ սովորականէն աւելի ուշադրութիւն մը կը նուիրէր միայն: Խնդիր մը ուրիշ խնդրի մը յառաջ բերաւ, և երջանկութեան դրութիւններու վրայ սկսան խօսիլ, որք բնութիւններու և գտնուած վիճակներու համեմատ այնչափ կը տարրերին իրարմէ. ամեն մէ կը իր կարծիքը յայտնեց:

— Ես, ըստ Պէաթրիս աչքերը արասասուօք լցիալ, ես աշխարհի մէջ միայն մէկ երջանկութիւն մը կը խնդրեմ. ամուսնոյս սէրը. միայն այս բանս ունենամ, մնացածը փոյթս չէ: Խոկ գուք, օրիորդ Օրթէղ, ինչ կը խնդրէիք Աստուծմէ, եթէ հասաա ըլլայիք թէ խնդիրքնիդ պիտի կատարուի:

Քրիստին կարմրեցաւ: Մարգիղը և Յօպէր ուշադրութեամբ մը մտիլ կ'ընէին,

— Ես, տիկին, ո՛չ, ես ալ ասկէ աւելի չեմ խնդրեր: Ամուսին մը որ զիս սիրէ, ինչպէս որ կ'ըսէք, և որ մեծ զործեր ընէ, որու անունը աշխարհիս չորս կողմը հոչակուի, մեր փոխադարձ սիրոյն ու խտեալ կեանք մը, և չորս կողմը բարութիւններ սփոել, աշխա իմ իրձերս:

— Պիտի կատարուին ձեր իղձերը, օրիորդ, յարեց մարգիղը կանգնելով, ես կը գուշակեմ թէ պիտի կատարուին:

— Եր կարծածէն աւելի ձիշգ կը խօսի, մըմւաց Քրիստին:

— Օրիորդը ստուգիւ այս բաներուն համար ծնած է, յարեց Պէաթրիս չեղնական շեշտով մը:

Ամէտէ վառարանին միւս կողմը բազմեցաւ, մտածող մարդու մը պէս զլուիր ձեռացը մէջ պահեց, և այսպէս մինչև վերջը մնաց, աւանց մաիկ ընելու և առանց պատասխան մը տալու:

— Բօպէր, նայէ՛ Ամէտէն, և սաւ ցած ձայնիւ, Պէտթրիս, ի՞նչ  
ունի : Սասկալի կերպիւ անհանդիստ կ'ընէ զիս, ու զինքը բոլորովին  
փոխուած կը գտնեմ, կը տառապիւ անիկայայտնի կերպով, և չկրնար  
ըլլալ որ այդ աղջիկը . . . . Խարճա մանիկ : զնուի առա զամա

— Ո՞ր աղջիկը, հարցուց Բօպէր կարի վիրաւորուած :

— Ե՛ս, այդ Քրիստինը, Ամէտէ զան շդիտեր իսկ, տուոի և իր  
այս վիճակէն բան մը չիմհամկընար : Աշխատէ անդամ մը զինքը

Հարցափորձելու :

— Այլ, սիրելի զարմուհի, միթէ չդիտեցիր որ ժամանակէ մ'ի  
վեր պարոն Մօնղա աեւակմը հակառակութեամբ կը պատռէ զիս,  
մինչև անդամ մատիկ լնել չպիտի համի . կը խոստովանիմ որ եթէ  
գուն շըլլայիր շատունց այս տունէն մեկնած էի ես, և չեմ զիտեր  
թէ մրնէ վերջը նստելու համբերութիւն պիտի ունենամ :

— Ինձ մոտածէ, որ առանձին եմ, Բօպէր, և բարեկամէ մը,  
քեզի նման պաշտպանէ մը զիս մի զրկեր, զարմիկո . եթէ Ըստուած  
իր քով կոշէ զիս՝ աղջիկս քեզի պիտի յանձնեմ, կ'ընդունիս :

— Մերնիլ, մոռնիլ, գուն, քու այդ ասարիքիդ մէջ, ի՞նչ զա-  
ղափար է այդ :

— Վիշտը տարիները կը կրկնասպատկէ զարմիկո, և եթէ զիտնա-  
յիր թէ ի՞նչ վիճակի մէջ կը զսնուի հասդիս : Ժամանակէ մը ՚ի  
վեր ամեն զիշեր մայրս, խնամակալս, Սօֆի Հերլէն կը տեսնեմ որք  
զիս կը կանչեն : Իմ մահս մեծաւոր ըլլալուն մասին շարտունակ  
նախազգացութիւն մը ունիմ, որ զիս կը հալածէ, և ես ալ չեմ  
մերժեր զայն : Այժմ ինձ համար ի՞նչ է կեանքը . վիշտերու,  
սուաստութեան և վախերու յաջորդութիւն մը : Բայց նայէ Ամէտէն՝  
շշարժիր, իր դիրքը չփոխեր . ի՞նչ բանի կը մոտածէ, ի՞նչ բան զինքը  
այսափ կ'զբաղեցընէ :

Մարգիզը գլուխը վեր առաւ իրը թէ խօսակցութիւնը լսած ըլ-  
լար, իր դէմքը որ մեռելի տժգնութիւնը ունէր՝ ալ աւելի տժու-  
նեցաւ, և ձայնը թեթեապիս դողաց :

— Բօպէր, ըստ վարանելով, կրնան ինձ ծառայութիւն մ'ընել :

— Բոլոր սրոտովս, վարմիկի իմ :

— Առ կարգա ատննք, և զրպանէն քանի մը նամակներ համելով  
սեղանին վրայ նետեց : Տիկին Մօնպայի երկիրներուն մէջ զարհու-  
րելի յորդութիւններ եղեր են, Լուար զետը իր փոսէն ելնելով  
սոսկալի աղեաբներ պատճառեր է : Պէտք է շուառվ մը այս վիսա-  
ները դարմանել, սէտք է հնա երթալ, և ես այդ բանին անկարող  
եմ : կուլէս երթալ իմ աեղս :

— Մեծ սիրով :

— Քեզի ստակ պիտի ստամ, ինչպէս նաև պէտք եղած հրահանդ-  
ները, ըստ որում ես ալ պէտք եղած զօրութիւնը և խելքը չու-  
նչում և չեմ կրնար ունենալ . կը տառապիմ, ո՛չ, կը տառապիմ :

Զեռքը չվաձգաբար դէպ 'ի աչքերուն տարաւ . Պէտթրիս ար-  
տասուելով անոր քով վաղեց և ոգեց զրկել, սակայն նա զրեթէ  
բրատութեամբ մը հրեց զան :

— Քու սեղդ բանելու համար ամեն ձիզս պիտի թափեմ, շա-  
րայարեց կոմու, պարատաւորութիւն մ'է այս ինձ համար՝ զոր պէտք  
եմ կատարել : Միթէ տիկին Շամարանթ յանձնարարած շէ ինձ  
. . . .

— Ա՛ս, մի խօսիք տիկին Շամարանթի յանձնարարութիւննե-  
րան վրայ, զուշեց մարգիզը ահարկու ձայնով մը . զիս պիտի իւն-  
իկցընէք :

Զան զտնուողները շրաբեալ իրար կը զիտէին : Քրիստին Ֆլա-  
վիկ նշան ըրաւ, որու աչքերը զարմացումն սաստիկ բայցուած էին  
և երկուքնին միասնել պրահէն գուրս ելան : Ամէտէ զիտէց այս բանս :

— Երաւոննք ունի, մրմրաց նա, Ֆլավին պէտք չէ որ հսուըլ-  
լայ : Աչքէ անցնուր անդամ մ'այդ թղթերը, յարեց վայրկեան մը  
լուել ետքը, պիտի անմանես թէ որչափ գործերը սախալողական են :  
Ա՛ս, Բօպէր, կորսնցընելու ժամանակ չկայ, պէտք է որ այս բա-  
ները կարգի մտնեն . վազր կը մեկնիս, այնպէս չէ :

— Այս, վաղը եթէ կ'ուվես :

— Եւ քեզի զննէ ամիս մը պէտք է որ ամեն բան կարպագերս,  
ինչու որ իւսա ընդարձակ երկիրներ են անոնք և վկաները մեծ են :  
իմ և զարմուհոյ կուզնչն բայցարձակ է շշանութիւն սիխոի տամ:

քեզ և անոր անուամբը պիտի դործես : Պիտի աշխատի՛ ո՞ր այդ խեղջ մարդիկները՝ որչափ որ կարելի է իրենց դժբաղդութիւնները դարձնեն : Պարզեներ պիտի նուիրես, և եթէ ուշ արք ԸՆԼԱ՝ վիճակը անդամ թոշակներ պիտի սահմանես, և ասոնք ամենքը, դարձեալ կ'ապսպարեմ քեզ, Պէաթրիսի անուամբը : Կ'ուզեմ որ այս անունը օրհնուի, պաշտուի . ինձ համար մի խօսիք, անօդուտ բան է, ես այս ամեն բաներուն մէջ մասնակցութիւն մը չունիմ : Պէաթրիսը, խեղջ Պէաթրիսը, ինքը միայն ուժաք է երկի ։ Խեղջ Պէաթրիս :

Եւ այս մարդը տկառ արտասուել։ Տիկին Մօնղա ուզեց վերտոնին մօտենալ իր ամուսնոյն, նա կրիին մերժեց լզն, սակայն այս անդամ աւելի մեղմորեն։

— Թող, Թող դիս, աիրելիս, ինձ շատ վիշտ կը պատճառեմ. — Սի մօտենար քովս, ո՞չ, յու պատճառիմ բեր. —

— Հօրը հիւանդութիւնը ժառանգած է, մտածեց Տօպէք, նաևս  
պիտի խենթենայ: Խեղջա զարմուհիս: Մէրը այս կանխահասս ախտին  
առիթ կ'ըլլայ: Նա կը պաշաէ Քրիստինը, և չեմ զիսեր թէ  
պէտք եմ այսպէս իր իշխանութեան ներքն թողուլ զան: Քայց  
սակայն չեմ կրնար այս Ճամբռդութիւնը մերժել, զոր ստուդիւ  
Ամէսէ կատարելու վիճակին մէջ չգտնուիր: Ա՛յ . . . սակայն  
Քրիստին կարմէլ է ինքզինքը պաշապանին:

Սարքիզն բոլոր իրեկունք արտասոք և աղօթիք անցոց, իր ամուսնոյն սենեակը հսկելով՝ որուն մոռաքը արդիշուած էր իրեն, և մերթ ընկ մերթ Քրիստինի դրան առջին տկանջ գնելով, ուր ամենաթեթև ձայն մը անգամ չէր լսեր :

Հետեալ օրը՝ Տօպէք՝ մեկուսի իր նշանածին հետ ձեռքի սեղմաւ մը վոխանակելէ և իրենց նամակադրութեան մասին պէտք եղած որոշումները լնելէ վերջը մակնեցաւ։ Մարքիզը իրեն հարկ եղած հբահանգները տուաւ, և անոր կառք հեծնելը աեմսելէ ետքը՝ ինքն ալ ձի մը առնելով ձղեց գնաց, ով դիաէ ուր, և ձաշի ժամանակ միայն վերադառնալով բառ մը անդամ շարտաւ անեց։

Սեղանին եղնելով՝ չորսերնին ալ կրակարանին քոլ հաւքուած ժամանակնին՝ մարդիզը գեպ՝ ի դաստիարակուհին դառնալով.

— Օրիորդ Օրթէղ, ըստու, այս իրիկոնն ձեր և Գլավիին իրեւ  
րը կարդադրեցէք, և ընդհանուր բեռերը պատրաստելու համար  
սպասար գրաց պէտք եղած հրամանները տուէք, ինչու որ վաղը  
սիմտի մեկնինք:

— Վաղը պիտի մեխնի՞նք, գոչեց զէաթըլս գրեթէ զուարթօ-  
րւն, բարի՞դ պիտի երթանք ուրեմն։ Ա՛հ, շատ աղէկ կընէք,  
չիւանդ էք, և պէտք է որ խնամուիք։

— Բարիդ պիտի երթանք, այս, բայց չոս չվկանի առաք

— Եւ ուր սլիտի երթանք եաք : Նէօյլ

— 82 —

— Ուրեմն ուր :

— Ետքէն սկիսի իմանաս , տիկին :

— R's, Pouget

1. *ad pauperum*, *ad pauperum*, *ad pauperum*

*1. die im dritten Jahrzehnt seines Lebens auf der Höhe von*

16

**Օրիորդ Օրթէղ սահմանական հետ միշտիր սենեեակլ կը փակուէր :**  
**Նոյն զիւեց առաջ բար թողած էր նա , ինչու որ սենեեակա-  
պանուհի առաջ ըստ իր և Գլավիթ իրեւը պատրաստելու մա-  
սին իրեն օգնելու համար : Գեռաքոյս աղջիկը կը ննջէր . այս եր-  
ջանիկ և անդորր տարիիքն մէջ որ և է հնհնուք մը քունը չարգի-  
լեր բնաւ : Միթէ վախնալու բան կա՞ այդ տարիիքը ոնեցողսերուն  
համար . ամեն ինչքաղցը՝ աղջոր և զեղած իծաղլ չէ միթէ : Ա՛հ , այս**

որ անմեղութիւնը օձի մը հետ խաղալու վրայ ներկայացուց, բանաստեղծական ճշմարիտ զործ մը ըրաւ: Կարի իրական և կարի ճիշդ իւտ մէկ աս: մենք ամենքս ալ մեր օձը շոյած ենք մինչեւ ու կանգնի նա, և մեր սրտերուն մէջ իր թոյնը թափէ:

Առոտու ժամը հինգի միջոցները արկդները դոցուած էին, Քրիստին քիչ մը հանդեւլու կը պատրաստուեր, այն ինչ կառքի մը դրդիւնը լսուեցաւ:

— Ե՞նչ, մոտածեց Քրիստին, այսչափ կանուխ սիրափ մեխինք:

Մաղերը վերսախն շակեց, և դէպի ի ֆլավիի անկողինը յառաջացաւ որ զան արթնցընէ: Այս միջոցին դուռը բացուելով՝ մարդիկը ներս մտաւ: Բոլոր մարմնովը դոլաց Քրիստին, և սանունցոյն մօտեցաւ, պաշտպանութիւն մը փնտուելու սկզ: Պարոն Մօնղա արհամարհանօք ժպտեցաւ:

— Մի վախնար, Քրիստին, ըստ, կ'երդնում որ երբեք վտանգ մը չկայ քեզհամար: Հոս դալուս պատճառը երթալիք համբագ ցոյցնելու համար է միայն, ըստ որում միատեղ չպիտի համբորդենք: Քանի մը օր զիս աեսնելու դժբաղդութենէ աղատած սիրտի ըլլաս:

— Զեր հրամանները կ'սպասեմ, պարոն, յարեց Քրիստին այն սէդ հնաղանդութեամբ զօր կը ցուցնէր միշտ անոր նկատմամբ:

— Իմ հրամաններս, միշտ իմ հրամաններս: Ո՛չ, Քրիստին, միթէ չես աեսներ թէ զիս կ'սպաննես, չես աեսներ թէ ուր կը քալեմ: անդունդը՝ խորունկ, բաց և անխուսափելի՝ դիմաց է՝ եթէ դուն զիս շարդիչես՝ զիս դէպի ի իրեն կը քաշէ այն, և ես օրէ օր անելի շատ մէջը կ'իյնամ և քու սլատճառովդ պիտի կորսուիմ անշուշու: Կարկասէ ինձ ձեռքդ, արդիկէ որ չինամ: Գոյցէ ետքէն զդաս այսպէս ընելուդ: Թոնդ որ սիրեմ գքեղ, թոնդ որ կեանքս, հարսուութիւնս և բոլոր ետթիւնս ոտիցդ ներքեւ դնեմ: Մի խորտակէր իմ և քու ապագագ, զուցէ այս նորահաս աղջկան ապագան ալ: սիրէ զիս, Քրիստին, սիրէ զիս, աղատէ զմղ ամնքս ալ:

— Պարոն մարքիդ, արդէն պատիւ ունեցայ ըսելու ձեզ թէ ձեզ հրամանները կ'սպասեմ, կրկնեց զարտիարակուհին ցրտութեամբ:

— Անողոքելի՛, միշտ անողոքելի: Սակայն դեռ ժամանակ ուշ

ինք: Գուման ունեցիր վրաս, գման աղջկանս վրայ, գման իմ խնդք ու աթրիսիս վրայ: Լսէ ինձ, ո՛չ, լսէ ինձ:

Այս այդպին զէմքը, այս մոլորեալ աչքերը, այս կարուկ խօսքերը և այս ցնդալի շարժումները՝ Յօպէրի ունեցած միւնոյն դաշտականը կ'ազդէին օրիորդ Օրթէդի:

— Խննթեցած է, կը մտածէր նա:

Եւ ակամայ ու արագ շարժումնվ մը՝ Ֆլավին որ կը քնանար տակամին, թեներուն մէջառաւ և ոնոր հետ սենեակին միւս ծայրը փակածաւ:

— Կը սոսկաս ինձմէ, յարեց Ամէտէ տիսրութեամբ: ահա այդ բանին միայն կը յաջողիմ: Ո՛չ, Քրիստին, չես ճանշնար զիս, չես դիտեր թէ ինչ սիրով կը սիրեմ զքեզ: Լաւ ուրեմն, քանի որ զիս անջես զիտնալ, մտիկ ըրէ քու լնելիք համբագ: յիշէ վակը որ որ գունզիս ստիպեցիր այս բանիս: Այս ձիերը քեզի և աղջկը որ համար են: սովորական կառքով երկաթուղին կ'երթաքք, և կանս համար են: սովորական կառքով երկաթուղին կ'երթաքք:

— Այս, պարոն:

— Բարիկ միայն քանի մը ժամ պիտի մնաք ձեր անհրամեցապէտքերը զնելու համար, յետոյ ճամբար սիրտի ելնեք և ուղղակի Շինուիք պիտի երթաքք:

— Մինիւք:

— Այս, կ'ուղիմ տարակայութեանդ փորձը փորձել: Կ'ուղիմ տեսնել թէ առանց քեզի կեանքը սիրտի կրնամ տանիլ: Տիկին Մօնղա և ես Բարիկ պիտի մնաք... մինչեւ որ...

— Ինչու ուրեմն հոս իշխանին քով չեք թողուր զիս: Ինչու զմեզ այսչափ հեռու տեղ կը դրկէք:

— Վասն զի... վասն զի... եթէ մօտ տեղ մը զտնուիս դէպի քեզի քեզ պիտի վաղեմ: միթէ չես հասկընար այս, օրիորդ:

Քրիստին անկողնոյն մէջ զրաւ Ֆլավին, որ սկսաւ իր թեթեւապէս ընդմիջուած քունը վերստին շարօնակել: Հայրը անոր մօտենալով՝ քանի մը վայրիեան դիտեց զան: արտասրուցները աչքերէն կը հօսէին:

— Ննջել խաղաղութեամբ, սիրասուն աղջիկս, ննջե, իմքաղցը գանձս, իմ ամենասիրելի զաւակի: Քեզմէ շամհուելու զօրութիւնը չպիտի ունենամ: Եթէ քու աչքերդ զիս գիտեն: Ե՞րբ պիտի տեսնունք: Աստուած միայն դիտէ: Երանի՛ թէ Բարձրեալը զքեզ օրհնէր, Ֆլավի, ինչպէս որ տարաբազդ հայրէ կ'օրհնէ զքեզ:

— Խեղճ մարդ, մտածեց Քրիստին, կարի յոյժ կը տառապի: — Օրիորդ, շարայրեց Ամէտէ, կտրուկ հեծկլտանիներով, քեզի կը յանձնեմ զան, ամոր հայրը և մայրը եղիր, այս, քեզ կը յանձնեմ. . . մնաք բարեաւ . . . մնաք բարեաւ . . . :

Այս ըսելով իր զաւակը ուժդին կերպիւ մը սեղմեց. նա՝ կէս քնացած, ուրախ և զուարթ մըմոաց:

— Հայրիկ, հայրիկ, բարի լոյս: Ամէտէ տեսաւ որ զաւակը աչքերը կը բանար, բազուկները Քրիստինի երկնցուց, յետոյ իսկցին՝ սրտին ձայնը որպէս թէ լոեցընելու համար՝ խաչածե զոյելով սինեալէն դուրս սրացաւ:

Օրիորդ Օրթէղ քանի մը վայրիեան մինայն տեղը անշարժ մնաց, առանց իր սանու հոյն շալակրատութիւնքը մտիկ ընելու, որ այս անսովոր պատրաստութիւններուն համար զինքը կը հարցափորձէր:

— Պէտք է որ այս սրահուս մեխինք, սիրելի զաւակս, ըստ վերջապէս Քրիստին: Ելի՞ր հագուէ: Զիերը պատրաստ վարը կ'սպածեն:

— Մայրս ալ պիտի զայ: Երեն համար զեռ շատ կամուխ է:

— Երաւ է, մտածեց Քրիստին, կրնամ այս աղջիկը առանց իր մօր հրամանին տանիլ. զոնէ վերջին համբոր մը պէտք չէ որ լոնդոնի. ոչ, ոչ, այս չըլլար և չպիտի ըլլայ: Ծուտ ըրէ՛, Փլավի, երթանք տիկին մարքիզուհւոյն մնան բարեաւ ըսենք:

— Ո՛չ, ալէկ կ'ըլլայ, ետքը թող ննջենա: Եւ ո՞ր պիտի տանին զմեզ:

— Բարիիշ: Կամ առաջ առաջ առաջ առաջ: Եւ ո՞ր պիտի մնանին կ'ըլլայ: Կամ առաջ առաջ առաջ առաջ:

— Ինչ երջանիլութիւն: շնուր, շուր, երթանք քով, և յետոյ իսկոյն կառ քը մնանիք:

Արդէն վայրակ աւթին մէ ջն եր ֆլավի, երբ մարքիզէն հանդիպեցաւ, որ անոր Ֆեռքէն բռնելով գէպ ի սանդուղը առաջնորդ գեց:

— Պատրամտ ես, աղջիկս. լաւ, կանքը ուրեմն:

— Մայրս զրկելու կ'երթայի, չպիտի ուշնամ, հայր իմ, թռուզէր որ երթամ, կ'աղաչեմ զնելու:

— Ժամանակ չունիս, Ֆլավի: Քիչ ժամանակէն մայրդ պիտի տեսնես, մի՛ արթնցըներ զան, զիտես որ կը բարկանայ նա երբ զննքը արթնցընեն:

— Բայց, հայր իմ, յարեց Ֆլավի կէս արտասուելով, մայրս աւելի շատ պիտի բարկանայ եթէ զննքը տնեսած մէկնիմ:

— Պարոն, բարբարասութիւն մ'է այս աղջիկը արդիլելը:

— Օրիորդ, պէտք է որ այսպէս ըլլայ, և կը զարմանամ որ ինչպէս չէք հասկնար:

— Բայց, պարոն . . .

— Օրիորդ, շարայրեց նա ցած ձայնիւ, կը կարծէք թէ մարքիզուհին հանդարտութեամբ իր աղջկան մէկնիլը ընդունի, թէ ե ձեր բաժանումը կը փափաքի:

— Պարոն, չեմ կրնար հաւանիլ . . .

— Պէտք է . . . կ'ուղիմ. . . ետեսս եկէք:

Եւ Փլավին զրկելով որ բոլորովին շտարած էր, մինչև կառքը տարաւ մուկին համբոյներ տալով անոր: Այս մի ծոցին իրապէս խելազարի մը կը նմանէր: Քրիստին Փլավիէ ետքը կառք մտաւ. գեռ չէր լուսած, զվեալին մէջ քանի մը լոյսեր հս հն կ'երթեակէնն, կ'անձնելը, սասաիկ ցորդա կ'ընէր. վերջապէս ամնատիսը շում'էր այս:

— Քիչէն կամ երբէք, ըստ մարքիը դաստիարակուհւոյն, կառքին գոնար զոյելով: Քչէ, կտուավար, զոչեց:

Կտուավարը հնազանգելով սրարշաւ մէկնեցաւ: Ֆլավի կտուավին մէկ խորշը բաշրած կ'արտասուէր, Քրիստին անոր ձեռքը բռնեց և կ'աշխատէր զան համոզիլ, թէ և իր սիրու անորմէ աւելի հմտած ըլլար: Սենեկապսուհւոյն եերկայսութիւնը իրեն պատրուալ մ'եւզաւ որ սահմանոյն նեղէ հարցմունքներէն ազատի:

Գրեթէ մէկ ժամ արշաւէ ետքը երկաթուղին հասան. շղղեկառ-քը պիտի մեկնէր ուստի և շուտով մը մտան: Օրիորդ Օրթէզ բոլոր ճամապարհի միջոցին կարի մտախոհ երեցաւ: Եր վրայ մեծ պատասխանատութեան մը ծանրանալը կ'զգար. մարքիզին վտանգաւոր վիճակը, մարքիզուհոյն կացութիւնը զինքը կը զարհութեցնէին: Իսպէրի աղդաբարութիւնը ընել՝ իրեն անխոհեմ ճամբայ մը կ'երեւէր, ըստ որում նա ամեն ինչ թողլով, զարմուհոյն քով պիտի վաղէր. իսկ եթէ կը խարուէր ի՞սքը, եթէ պարոն Մօնղա ու լիշնապատակ մը չունէր այլ միայն իր մահաբեր կիբքէն բուժութլու համար կնոջը հետ Բարիզ ապրիլ, ինչու ուրեմն պարոն աը Շամարանթը փուժ տեղը անհանդիսա ընէր: Միթէ անոր աշացը առջե առանց առիթի կրակը առած չպիտի երեւէր. միթէ անոր համարումը մասամբ իսիթ չպիտի կրոնցընէր: Այս ժամանակը տիկին Տալանեին միտքը եկաւ. յիշեց անոր բարձր միտքը, անոր կենցաղադիտութիւնը, ոսափ որոշեց որ այն քէչ մը միջոցին որ բարիզ պիտի մնար՝ երթայ զան տեսնէ. սիսալմունք մը չգործելու համար՝ անոր հսկողութիւնը արթնցընել բաւական էր:

Ֆլավի կը մոռնար իր վիշար, և բոլորովին մոռցաւ զայն երբ Մօնղայի ապարանքը համնելով Բարիզի շարժումը և իր հին սովորութիւնները վերստին գտաւ. հազիւթէ կառքէն ելած էր՝ և ահա գուրս ելնել ինդրեց:

— Այս զիշեր պիտի մեկնինք, որդեակ իմ. ես մէկ քանի անհրաժեշտ տեղեր պիտի երթամ: Դու ժողէ ֆինին հետ ապարանքը կը մնաս, և քիչ մը կը հանգստանաս:

— Պիտի մեկնինք այս զիշեր: Եւ ուր պիտի երթանք:

— Միւնիք, ծնողքդ սպասելու:

— Ո՛չ, եթէ այդպէս է՝ հայրս պէտք էր թողուլ զիս որ մայրս զրկէի, քանի որ այնչափ ժամանակ առանց զինքը տեսնելու պիտի մնամ:

— Էնշուշտ քէչ ժամանակին կը տեսնես զինքը:

— Կը կարծէք, իմ սիրելի վարժուհի: Քանի որ հայրս այս ու ի՞ւսդէ, նա մահաւանդ քանի որ ձեզի հետ եմ, Միւնիւք եր-

թաւ յանձն կ'առնեմ, թէ և բարիզ մնաւ խիստ հաճելի պիտի ըլլար ինձ:

Եւ այս իր վերջին մորմոքը եղաւ: Այս զարմանալի կերպին հլու աղջիկը, առած կատարեալ կրթութեամբը, իր կնային վիշտերէն մեծ մաս մը կը բառնար: Հնազանդութեան և համբերութեան սովորութիւնը իշխելով սովորութեան նման դիւրութեամբ կ'առնու մարդ, միայն թէ պէտք է կանուխկեկ վարժուած ըլլայ ասոր:

Քրիստին, ինչպէս որ որոշած էր, Տալանի դքսուհու տունը զնաց, ասիկա զինքը տեսնելով ուրախութեան ձիչ մը արձակեց, իրեն ձայնակից դասնելով աղջել ասսկեաը, որ նոյն տան ամենօրեայ սեղանակիցն էր:

— Մեծն Քրիստին, որ Հռոմէ, Շուէտէ, կամ չգիտեմ ուսկից կը հանիս, սառ կամ ծաղկեփանչ, ձիւն կամ արե, բարի եկար, ըստ դքսուհու ինդալով: Մենք ալ ձիշդ քու վրայօդդ կը խօսէինք, դշխոյդ սիրալի:

Քրիստին զովանքներու (compliments) զովանք և զուարձախօսութիւններու զուարձախօսութեամբ պատասխանեց. բայց սակայն իր տժզոյն դէմքը և մատասուհ տեսքը դքսուհու զարմացուց, որմէ դժուար էր բան մը ծածկել:

— Դժուարէն ինչ լուրեր ունիս, հարցուց նա, Պէտքիս արդեօք աւելի հեղահամրոյը գարձան:

— Տիկին մարքիզուհին ոչ այնչափ լաւ վիճակի մէջ կը զտնուի, տիկին, իսկ պարոն մարքիզը անորմէ աւելի զէշ վիճակի մէջ:

— Ո՛չ, Աստուած իմ, զործերը մինչև հոդ հասցուցին միթէ: Բացէ ի բաց կանարդուն զիրար, ինչպէս որ այսպէս պիտի ըլլար այն բռնուած ճամբայով:

— Միշտ կը խնդար, տիկին դքսուհի:

— Զինդացած ժամանակս անոնք չուզեցին ինձ անսալ:

— Տիկին, Բարիզի մէջ խիստ կարճ միջոց մը պիտի մնամ, և առանց ձեզի բանի մը վրայօք խօսելու չուզեցի մեկնիլ: Պարոն աղջել ասպետը պիտի թողուած անշուշտ զիս որ ձեզի հետ քանի մը

վայրկեան մնամ։ Եեզի մեծ երախտազիտութիւն մը կը պարտաւորիմ, և օրիորդ Մօնղայի մայրական սէր մը կը տածեմ։ այս երկու դդացումները իմ վրաս պարտք կը դնեն քանի մը բացատրութիւններ տալ ձեզ, և կը յուսամ որ կը հաճիք ինձ մափկ ընելու։

—Կ'երեկի թէ ծանր բան մ'է այս, չխնդանք ուրեմն. ասպետ, սրահանցիք, 1812ին գրուած երգերու ընտիր զիրք մը պիտի դժոնէք հօն, զոր երեկ քարափանց վրայ ձեզի համար գնեցի, ասով գրականութիւնիդ փոքր ինչ պիտի փոխէք։

Եեզ կը կանչեմ,

երբ դայ ատեն։

Հիմակ որ ահա մեկնեցաւ, փառք Աստուծոյ, առանց պատասխան տալու, ինչ կայ, չքնաղդ Քրիստին, հետաքրքրութենէս կը մեռնիմ։

— Տիկին դքսուհի, պարոն մարքիզի հրամանաւ օրիորդ Գլավիի հետ Պավիերայի մէկ վանքը կ'երթամ։ Պարոն Շամարանթ կոմու բացակայ է, չեմ ուզեր զինքը ոչ նեղել և ոչ անհանդիստ ընել։ Միայն կ'աղաշեմ զձեզ որ մեր բացակայութեան միջոցին ապարանքին մէջ անցածը ՚ի մօտոյ հսկէք։

— Բայց, սիրելիդ իմ, կարող եմ մարքիզը արդիւել որ իր կինը չխաբէ. այդ մասին անոր ձեռնտու ըլլալ մերժեցի, իմ կարեկցութեան բաժինս վճարեցի, աւ աւելի մի ինդքէք ինձմէ։

— Այդ չէ, տիկին, ինդիրը, ձեզմէ ետքը գործերը շատ յառաջցան։ Կը վախնամ որ պարոն մարքիզը ուժգին կերպիւ իր մեծանուն հօրմէ ժառանդած ըլլայ . . . կընաք միտքս հասկընալ . . .

— Ի՞նչպէս, յարեց դքսուհին իր զլուխը ցուցընելով։

— Այսի, տիկին։

— Ա'հ, պարոն առ Շէլ բան մը չկրնար ընել, տիկին դքսուհի։ Հոս

լնդիրը սուսաներդութեան վրայ չէ։ Հաճեցէք միայն ձեր Շարտար

միտքը և զննող տաղանդը իմ ունեցած վախերուս ՚ի նպաստ զործածել, ներեցէք կ'աղաշեմ այս կերպ խօսելու։ Անմիջապէս որ փոքր ինչ կասկածաւոր ընթացք մը նշաբէք՝ պարոն տը Շամարանթի զրեցէք։ նա միայն կրնայ ազդու կերպով տիկին մարքիզուհին պաշտպանել։ Խոստացէք ինձ այդ բանը, տիկին, խոստացէք, կ'աղաշեմ։

— Միւնիւքի այդ վանքը ինչո՞ւ կ'երթաք։

— Զեմ զիտեր, զմեղ կը զրկեն, և կը հրամայեն որ մինչև վերաբին զմեղ կոչելնին չոն մնանք։

— Մարքիզուհին տեղեկութիւն ունի այդ մասին։

— Զեմ կարծեր, տիկին։

Դքսուհին մանրաքնին դիտեց զՔրիստին, և քամի մը վայրկեան լոել ետքը յարեց։

— Սիրելիդ իմ, այս բաներուն մէջ սէրը մատ ունի։

— Զեմ զիտեր, տիկին։

— Աէրը մատ ունի կ'ըսեմ քեզ, և դու ես այդ սէրը ներշնչող։ Մի ուրանար, գեռ Պատէնը կը յիշեմ։ Անդութ ես զու կը հասկընամ, բայց ամենուն համար ալ անդութ ես։ Այս գաղտնիքը ե և չեմ ուզեր որ խօսիս ինձի. միայն իմ Շարտարամտութիւնս ցուցունել ուզեցի գործածած դեսպանիդ վրայ քեզի վստահութիւն տալու համար։

— Ո'հ, տիկին, այդ Շարտարամտութիւնը ինձ շատ ժամանակէ ՚ի վեր ծանօթ է. միայն թէ զայն գործածելու պիտի հաճիք արդեօք։

— Սիրելիդ իմ, միշտ Նախախնամութեան դերը խաղացած եմ յօժարակամ։ Միւնիւք գնա, հոն սանուհոյդ անշահ գերմաներէն մը խօսիլ տալու համար, սիրտդ հանդիստ բոնէ, և իմ վրայ վստահեղիր։ Պարմն Մօնղա Բարիզ համելուն պէս անշուշտ զիս տեսնելու պիտի զայ, աս բանիս վստահ եմ, անոր ըղեղին լարերը համբած եմ ես, և քառորդի մը մէջ քննութիւն ընելով անոնցմէ պակսածները հասկընալու հոգը իմ վրաս կ'առնում։

— Ընորհակալ եմ, տիկին դքսուհի, ես ալ ձեզմէ այդ կ'սպամէի։ Խիստ բարի էք . . .

— Սիրելիդ իմ, զործին էութիւնը չես հասկրնար, ես բարի չեմ քնաին, այլ կամարար մ'իմ միայն, երբ այդ բանը ինձ հաճոյք կը պատճառէ. հասարակօրէն բարութիւն կ'անու անեն զայս, ուրիշ բառ մը չդանելով: Է՛ս, ինչ ընենք, լեզուն այնչափ խեղճ է . . . նմանապէս սիրտն ալ . . . սոլորաբար:

«Եղն իրիկունը, օրիորդ Օրթէղ և Ֆլավի իրենց հրամանին ներքեւ եղող սովորական կառքը հեծնելով՝ գէպ ՚ի Պավիերա ուղեռեցան հետերնին ծառալ մը և սենե կապանուհի մը ունենալով: Մինոյն միջոցին, զքսուհին իր մատրիմմերուն կը ուէր.

— Քիչ օրէն Մօնղաները պիտի տեսնենք: Մարգիզուհին միշտ սիրահարուած և նախանձուած, իսկ մարգիզը քիչ մը աւելի ձանձրացած, պիտի աշխատինք զբօսցընել այդ մարդը:

Աշխարհ այսպէս ամեն բանի կը խնդայ: — Պէտք իրիս ձիերուն ձայները լսելով՝ անկողնէն ելաւ, համոզուած թէ իրեն համար սահմանուած էին անոնք: Զանգակը զարկաւոր պէս զի սենե կապանուհին դայ, և սկսաւ հարուիլ:

— Ծուտ ըրէ, ծոզէ ֆին, պարոնը չսպասեցընենք:

— Ինչո՞ւ տիկինը այնչափ կամուխ արթնցաւ:

— Միթէ պատրաստութիւնները չես զիտեր: Պէտք է որ միկինք,

և շուտով մը. պարոն Մօնղան ինձմէ առաջ պատրաստ պիտի ըլլայ:

— Տիկինը կը խարուի. այս ձիերը իրեն համար չեն:

— Հապա որո՞ւ համար են:

— Օրիորդ Ֆլավիին և օրիորդ Օրթէզին համար են, պէտք է

որ մինչև հիմա կառքը եղած ըլլան:

— Խենթ ես, սիրելիս. անկարելի է որ աղջիկս և դաստիարա-

կուհին առանց ինձ իմաց տալու այսպէս միկին:

— Պարմ մարգիզին հետ զիրենք սանդուղին վրայ հանդիպեցայ,

տիկին:

— Ամուսնոյն հետ:

Խեղճ կինը մարէն անցուց թէ երեքնին միատեղ կը միկին,

զինքը լքանելով. սոսկալի վիշտ մը զաց և անկողնէն վար ցատ-

կելով առանց հողաթափի կիսամերկ սանդուղը լաղեց: Կառքին միկ-

նելուն դղրդիւնը լսուեցաւ, և կառավարին խարազանը. Պէտքիս առաջին աստիճանին վրայ կայ առաւ՝ իբր քարացեալ:

— Գային, զուց յուսահատօրէն:

Մանրերկրորդ մը միայն այսպէս մնաց. իմանալու բուռն պէտքը, որ կրքի առաջին շարժիչն է, իր դժբաղդութեան առաջն առնելու փափաքը, թէկ ինչ ճամբայ բռնելիքը հաշուած չըլլար, զինքը գէպ ՚ի յառաջ մղեցին. սակայն սանդուղէն դեռ չի ջած Ամէտէի գիմաց գտնուեցաւ: Մոլեզին ուրախութիւն մը իր հողին պատեց, որովհետեւ մեկնած չէր նա, իր քովն էր, իր ոստիսուհին կը հեռացընէր, և չէր բաժնուեր իրմէ: Սէրը մայրութիւնը ջնջեց. իր աղջիկը մոռցաւ նա:

— Իմ Ամէտէս, իմ բարեկամա, կը թոթովէր հէք կինը, գէպ ՚ի անոր կուրծքը ծռուած:

Պ. Մօնղա չէր վաներ զան, այլ իր դժգոհութիւնները կը խեղճէր, և պատասխանելու բառ մը չէր գտներ: Պէտքիս իր ամուսինը համբոյրներով և արտասուօք կը ծածկէր, մինչդեռ նա քրիստինի կը մտածէր՝ որ կը հեռանար. անոր համբայ ելնելուն վերջին ձայները, քայլերուն վերջին հետքերը կը լրտեսէր: Ողորմելի բան մ'էր տեսնել այս երկու հողիները այսպէս մէկ մէկու ճակատազրապէս և անդարձ կերպիւ միացած, երկու քնին ալ սոսկալի կրքի մը լուծին. տակ տարուբերելով, երկու քնին ալ դէպ ՚ի անխուսափելի ճակատազրապէս մը քարշուած, և զայն խորտակելու բոլորովին անկարող: Աւած, որչափ անիրաւ ենք Աստուծոյ դէմ, որչափ մենք մեր ձեռօքը դժբաղդութիւններ և խոշնդուաներ կը յարուցանենք, մինչդեռ երկինք զանոնք հալածելու հոգ տանէր: Անոր ամենաթանկապին պարզեները կը մերժենք, մենք առաջինը համար պահած վայելմոնքներու աղբերները կը թաւնաւորենք, և յետոյ կ'ելնենք կը գանգատինք:

Ամէտէ զՊէտքիս մինչև իր խուցը առաջնորդեց: այս վերջինը անոր ներկայութենէ ալ պահուով սկսաւ իր սիրասուն աղջիկնը վրայ մտածել:

— Եւ Փլավին, հարցուց:

— Գլավին մեղմէ յառաջ մեկնեցաւ, սիրելիս, քանի մը օր շմզ սիտի սպասէ :

— Ի՞նչ, Բարիզ չոլիտի՝ երթանք :

— Անշուշտ :

— ՄԵՇԻ մինչև իրիկուն հոս ակախի մանք :

Պէաթրիս անհանգստութիւն մը զգաց սրտին մէջ :

— Եւ ինչու, հարցուց վախնալով :

— Հոս դեռ կարգ ադրբելու քանի մը գործեր ունիմ :

— Սակայն նախամեծար սիտի համարէի աղջիկս քովս պահել . . . :

Ամէտէ, մեկնելէն յառաջ շհամբուրեցի զինքը :

— Ո՛չ, կ'ուզէր որ համբուրես, և Քրիստին . . . Ես օրիորդ Օրթէզ նմանապէս . . . Ես արգիլեցի կարծելով որ կը ննջես :

Պէաթրիս սկսաւ տիրապին արտասուել :

— Աղջիկիդ: Համար կ'արտասուես, ըսաւ մարքիզը շփոթած, սիտի տեսնես զինքը :

— Աղջիկիս Համար կ'արտասուեմ, քեզի Համար կ'արտասուեմ, Ամէտէ: ՄԵՇԻ երջանկութեան Համար և գուցէ կեանքիս Համար իսկ կ'արտասուեմ:

— ՄԵՇԻ երջանկութիւնը . . . վերստին սիտի ծնի այն . . .

ով զիտէ . . . սիտի աշխատինք . . . :

— Ո՛չ, ոչ, Ամէտէ, անզամ մը կտրուած այդ ծաղիկը ալ կեանք չունեսար, և գուարմատէն կոտրեցիր զայն :

Պարճ աը Մօնղա առանց պատանխան մը տալու գուրս ելաւ, և Քրիստինի սենեակը մանելով՝ հոն փակուեցաւ: Երկու ժամէ աւելի յուսահատութեան, երազներու, մորմոքի ու մոլեգնութեան ցնորմանց մէջ անցուց : Երկինքը կ'ամբաստանէր, Պէաթրիսը կ'ամբաստանէր, նաև Քրիստինը կ'ամբաստանէր :

Եւ տոյ խենթի մը նման զղեւակին մէջ թափառեցաւ, հօրը խուցը մտաւ, որ մինչև երկիր խօնարհութիւն ըրաւ իրեն, զան Վեհափառութիւն կոչելով, վերստին Քրիստինի սենեակը դարձաւ, և հոն նոր սնունդներ գտաւ իր տենտային բորբոքման :

— Զեմ կրնար հոս մնալ, զոչեց: Աեկնինք, Բարիզի զուար Ճութիւնը գուցէ զիս հանդարասեցնէ :

Ճուառվ մը աղաղակներով ձիերը ինգրեց: Պէաթրիս զարհուրած իր սենեակէն գուրս ելնելով :

— Ի՞նչ կայ, ի՞նչ կայ, կրկնեց :

— Ձիերը, ձիերը, կըսեմ: Ըող բերեն ձիերը :

— Կը յուսայի որ մինչև այս զիշեր . . .

— Ո՛չ, հիմայ, շուտով, երթալ կ'ուզեմ, կըտառապիմ, Պէաթրիս . . . եթէ զիս կը սիրես . . . մեկնինք . . .

— Ա՛յ, Քրիստինը տեսնել կ'ուզէ, առանց անսր չկրնար ապրիլ, մտածեց մարքիզութիւն, անօգուտ տեղ յոյս կ'ընեմ ես :

Մէկ ժամ ետքը Քարիզի Ճամբան բոնած էին :

Ապարանքի գաւիթը մտած միջոցնին, Պէաթրիսի արտասանած առաջին բառը՝ իր աղջկան անտոնը եղաւ: Ամէտէ՝ իր մտածումներուն և իր մշտառե զբաղումներուն մէջ ընկլմած՝ և ոչ իսկ խորհած էր հարկ եղած տեղեկութիւնները տալ անոր: Մոռցած էր նա այս բանս, ինչպէս որ Պէաթրիս մոռցած էր նոյն առաւտօտ: Դժբաղդ Համակամութիւն, որ զիրենք յաւիտեանս իրարմէ կը լցասէր :

Ծառաները չեին պատասխաներ :

— Գլավին, յարեց Պէաթրիս, ուր է օրիորդ Գլավին:

Իրենց տէրը նայելով թոթովեցին անսրք: Այն ատեն Ամէտէ բացատրութիւն մը տալու կարեսրութիւնը հասկըցաւ, և կնոջը ձեռքէն բոնելով:

— Օ՛ն, սենեակդ, սիրելիս, ըսաւ, և հոն խօսինք:

Սենեակաբետը առ ջենէն կը քալէր, ձեռքը ջահ մը բոնած: Տիկին Մօնղա կը թողուր որ զինքը ատնին, միշտ կրկնելով: Ո՞ր է աղջիկս, Ամէտէ. ուր է աղջիկս:

Երբ առանձին մնացին՝ Ամէտէ կրկնեց:

— Գլավին մեր քովը ըստ բաւականին չէր աշխատեր, և ըստ որում Գերմանիերէնի և երաժշտութեան մէջ յառաջանալու պէտք ունէր նաև զինքը իր գատարակութիւն հետ Միւնիք դրկեցի:

— Ա՛յ, զոչեց մայրը, և նուալած դեպին ինկաւ:

Ամէտէ ցրտութեալը մը զանդակը հնչեցոց : Կարծեմ լսած եմ արդէն թէ իր սէրը մոռցող մարդու մը սրտին մէջ կարեկցութիւնը զզուանքի կը փոխուի : Մինչդեռ մարդի զուհոյն խնամքներ կը տանէին՝ Ամէտէ սենեակին մէջ կը ճեմէր, և Պէաթրիսը ինքզինքին եկած տեսնելուն պէս՝ ծառաները ճամբեց :

— Աղջիկս, աղջիկս, կը մումուար տարարադդ կինը ինչու աղջիկս առիր ձեռքէս :

— Հանդարտէ, Պէաթրիս, պէտք էր այս բանս, քեղի և ինձի համար էր այս . միթէ չես գուշակեր : Գործքերը չէին կրնար այն պէս տեւլ : Ո՛չ, աղջիկդ սենել մի ինդրեր, կը պաղատիմ քեզ, զութ ունեցիր վրաս, խնայէ տկարութեանս :

— Այո, կ'իմանամ . . . դարձեալ նա է . . . միշտ նա . . . այն Քրիստինը . . .

— Ո՛չ, լոէ, և յարդէ մէկը որ չես ճանանար : Դու դարձեալ աշխարհի մէջ պիտի զբօնուս, դու կրնաս զբօնուլ : Ես ալ պիտի փորձեմ, բայց եթէ չկրնամ . . .

— Եթէ չկրնաս՝ ի՞նչ պիտի ընես :

— Ենաս բարեաւ, Պէաթրիս : Միտ գիր խօսքերուս, ըստ որում հանդիսաւոր են, մոխկ ըրէ, նա մանաւանդ յիշողութեանդ մէջ պահէ զանոնք : Աեանքիս իշխելու մի աշխատիր, թողոր ու զածիս պէս զբաղեցնեմ զայն, որ և է վախ մի ունենար : Կ'երդնում քեզ որ չկայ Բարիկի մէջ կին մը որ մինչև անզամ դիաել ուղիմ ։ Գուցէ տակաւին կարենանք աղատիլ, իմ բոլոր զօրութեալքս պիտի աշխատիմ, դու ալ այս բանիս մի ընդդիմանար : Քու զուարձութիւններուդ և քու սովորութիւններուդ հետևէ, թող ինձ որ ես ալ իմներուս հետևիմ, և աղօթք ըրէ որ Աստուած մեզմբ շրածնուու :

Այն ժամանակը զան կաթոփին զրկեց, Պէաթրիս իր կողմէ շարժում մը չըրաւ :

— Կը սիրեմ գքեղ, Պէաթրիս, միթէ այս չբաւեր քեզ :

— Ո՛չ, ամուսինս յափշտակեցիր ինձմէ, զաւակս յափշտակեցիր ինձմէ, և կ'ըսես թէ կը սիրեմ զիս :

Հետևեալ օրը երկու ամուսիններու կեանքը իր սովորական ընթացքը սկսաւ : Մարգիղուհին իր բարեկամուհիներն և իր շողոքորմները դառն են գտաւ, որք իր աղէտներուն և երեսին փոխուելուն վրայ ցաւակցեցան : Ամէտէ ևս իր կողմէն իր սիրելի ընկերութիւնները դառն, դքսուհոյն տունը վերադարձաւ, որու մեծ կարեկցութիւն մը պատճառեց : Տիկին Տալանեի անոր վերքը քննել աշխատեցաւ, սակայն նա ամեն խոստովանութիւն մերժելով՝ կատարեալ ժխտման մը մէջ ամփոփուեցաւ :

— Օ՛ս, յուսացածէս աւելի հի անդ է նա, ըստ տիկին Տալանեի պարոն տը Շէլին . Քրիստին իրաւունք ունի, իր վէրքերուն համար կապեր պէտք են, և իր կինը այդ կապերը չկրնար ընդունել տալ անոր : Տարաբաղդ գերգաստան, ալ դարման մը չէ մնացած : Ահա ինչ գէշ բան է էրիկը շատ սիրելը :

Ամիս մը այսպէս անցաւ . Ամէտէ այն աստիճան տժդոյն և տխուր երեցաւ՝ որ ամենքն ալ վրան կը խօսէին : Ոէկու մը պատասխան չէր տար, և աշխարհի մէջ մէկուսի կը քաշէր : Քանի մը օրէ՝ ի վէր ունեցած յուզումը յայտ յանդիման կ'աւելնար, անդ մը չէր կրնար մնալ, և ժամուան մէջ տասն անդամ կը մանէր ու կ'ելնէր : Մարգիղուհին չէր համարձակեր զիտողութիւն ընելու, շափաղանց վախի մէջ էր . զիշեր մը չէր ննջեր ինք, շատ ժամանակէ՝ ի վէր քունը իր մահիձէն խոյս տուած էր, ահա յանկարծ դուռը խատութեամբ մը բացուեցաւ . ձայն մը արձակեց, մէկ կողմը ըրաւ վարագոյններն որոնց մէջէ տկար լոյս մը թափանցեր էր, և ամուսինը ճանչցաւ, որ խանչարեալ դիմօք, դժնեայ նաւ յուածքով և անչաստատ քայլիս մը կը յառաջանար, և որ իր դիմացը կանգնելով՝

— Սիրելիկ իմ, ըստ, արթնցիր, պէտք է որ հիմայ շուտով մը մեկնինք :



122

Պատմութեան:

— Սեկնիլ, կրկնեց Պէաթրիս. այս ժամուս, և ուր պիտի երթանք, կ'աշաշեմ:

— Աղջիկիդ քով, սիրելիս, ըստ որում սաստիկ կը փափաքէ իր զան տեսնել:

— Տարփուհոյդ քով, պարոն, ահա ինչ որ պէտք է ըսէր: Ես չեմ ուզեր երթալ:

— Պէաթրիս, Պէաթրիս, կ'ուզե՞ս որ խենթենամ: Վրաս ամնափոքր կարեկցութիւն մը չունիս:

Տարփիզու հին կարծեց անմոօրէն թէ իր էրիկը պիտի զիջանէր, ուստի իր խօսքին վրայ յամառեցա թեայ:

— Դուն իմ վրաս կարեկցութիւն ունեցար: Քեզ ինչ կը պարտաւորիմ, մեր երկուքէն ո՞րն է յանցաւորը: Մեր երկուքէն ո՞րը իր պարտաւորութենէ շեղեցաւ, պարոն: Իբր ծառայի և զոհի մը հետ վարուեցար հետո: Մինչև հիմա հնազանդեցայ, բայց այժմ՝ ալ ձանձրացած եմ, և ետեւդ չպիտի զամ:

— Չպիտի՛ զաս ետես:

— Ո՞չ:

— Ետես չպիտի՛ զաս, կրկնեց նա բարկութենէ ակուաները սեղմելով, ես ալ կ'ըսեմ որ պիտի զաս:

— Ո՞չ, ո՞չ, ո՞չ:

— Պէաթրիս, զգուշացի՞ր:

— Ետեւդ գա՞լ, այդ աղջկան իբր յաղթանակ ծառայել, անորմէ ետքը դէմքս ցուցընել, մինչդեռ սէրդ անոր կը վերաբերի, և դու զիս անոր արհամարհանացը և անարգանացը ենթակայ ըրիր: Զեմ ուզեր, կ'իմանաս, պարոն, ալ չեմ ուզեր: Ամեն բան յանձն

առած եմ, ամեն ինչ պիտի տանիմ, բայց ոչ այս նուաստութիւնը՝ որ անարժան է ինձ, անարժան աղջկանդ մօրը:

Տարփիզուհին այսպէս խօսած միջոցին՝ Ամէտէ տխուր նայուածքաներ կը նետէր անոր վրայ, և երբ ակնարկնին իրար հանդիպեցան՝ Պէաթրիս վախցաւ այն չարակուշակ արտայայտութենէն՝ զոր առաջին անգամ կը դիտէր:

— Ելիք, տիկին, ըստ նա ծանրութեամբ մը և տակաւին ինքնինքը զսելով. քառորդէ մը պիտի մեկնինք:

— Ո՞չ, պարոն, ինչու կրկնել կու տաս ինձ: Մեկնիլ չեմ ուզեր:

Այս ժամանակը այն ամենի և անընկճելի կիրքը, որ ամբողջ ամիսներէ ՚ի վեր այս մարդուն հողին կը կրծէր, իբր անարժան բորսութիւն մը, այն կիրքը, կ'ըսեմ, իր ամեն կողմէ դտած ընդունիմութիւններէ զայրացած՝ ալ սանձ չունեցաւ: Դէպ ՚ի կնոջը անկողինը նետուելով՝ խստութեամբ մը անոր թեւէն բռնեց, և ուժով մը սեղմելով՝ զրեթէ գետին գլորեց զան:

— Հնչեցուր զանզակը, տիկին, որ զան քեզ հագուեցընեն. այսպէս կ'ուզեմ:

— Ա՛չ, մրմռաց տարաբաղդ կինը օմոցին վրայ կէս տապաւած, ալ լմնցաւ, կորսուած եմ:

Ամէտէ ուշադրութիւն չըրաւ անոր, և տեսնելով որ չէր կանգներ, ինքը զանզակը հնչեցուց, որու վրայ սենեկապանուհին ներս մտաւ: Պէաթրիս բառ մը չէր արտասանած: Այս դժբաղդութեան տակ բոլորովին ընկճուած որուն խորութիւնը կ'ընդնշմարէր, ամենափոքր ընդդիմութիւն մը ընելու անկարող թողուց որ զինքը հաղուեցընեն. այս միջոցին ինքնաշարժ մեքենայի մը կը նմանէր նա, առանց մտածման, առանց ձայնի և առանց զդացման: Զէր կը նար ոչ հրաման մը տալ, և ոչ իսկ իրեն վերաբերեալ հարցումներու պատասխանել. մարփիզը իր քովը կը կենար, անողոքելի, առերևոյթ ցուրտ, մինչդեռ իր սիրտը կատղութենէ կը կրծուէր՝ զոր որ և է լեզու մը կարող չէ բացատրել: Երբ Պէաթրիսի հաղուիլը լմնցաւ՝ անոր թեւը բռնեց, կառքին մէջը դրաւ:

ինքն ալ քովը նստաւ, և մեկնելու հրամանը տալով՝ շուտով մը  
երկու քնին մէկտեղ հեռացան :

Հաստ մզմներ լուռթեամբ դային : Մարքիզուհին չդիտեց որ իր  
ամուսինը նոյն ինքը իր ձեռօքը սուրհանդակին կը վճարէր : Ապ-  
ուլը չէր զգար նա, և արթուն կ'երաղէր . անզգայութեան այս  
վիճակը բաց ՚ի Ամէտէ՛ ուրիշ որեւիցէ մէկու մը սոսկալի պիտի  
երեէր, այլ նա իր կոնջը երեսն խի չէր նայեր : Օրը լուսցաւ,  
շարունակ կը ճամբորդէին անսնք արշաւասոյր : Մարքիզը եռապա-  
տիկ կը վճարէր առաջնորդողին, և այնպիսի արագութեամբ կ'եր-  
թային՝ որ քիչ մնաց կառքը պիտի կոտրէր : Տարաբաղդ կինը չէր  
զիտեր թէ ուր կը տանին զինքը, և հարցում ալ չըրաւ բնաւ :  
Պրիւքսէ հասնելով՝ առաջին անզամ կատ քէն վար իջաւ, սակայն  
ամեն սնունդ մերժեց . Բարիզէն ելնելէն ՚ի վեր բերանը բան չէր  
դրած իւեղ կինը :

— Պանդոկը մտէք, և քանի մը ժամ՝ հանդստացէք, ըստ պարոն  
Սնողաւ, ես հոս գործ ունիմ : Եթէ բանէ մը պէտք ունենաք՝ հրա-  
մայեցէք որ ընեն :

Պէտքիս իր չորս կողմը նայեցաւ, և առաջին անզամ իմացաւ  
թէ իրենց հետ սպասաւոր բերած չեն, իր ունեցած երկիւղը կրկնա-  
պատկեցաւ, ինչպէս նաև իր տկարութիւր : Քայլ առ քայլ պան-  
դոկի սպասուհոյն հետեւցաւ, որ զինքը դէպ ՚ի ներքին սենեակ  
մը առաջնորդեց :

— Կոչեցէք ծօղէ ֆինը, րուաւ նա մեքնարար :

— Ո՞ւ է ծօղէ ֆինը, տիկին, հարցուց այս աղջիկը :

— Ո՞ւ, իրաւ է, մոռցեր էի : Թողէք զիս :

Իր թիկնաթուին վրայ ինկաւ, սպասուհին դուռը գոցեց, Պէտ-  
քիս խոր նայուածք մը նետեց չորս կողմը, և իր սիրտը ալ ա-  
ւելի ճնշուեցաւ :

— Ո՞ւր կը տանի զիս, ըստ ինքնովի, արդեօք զիխուս ձին մը  
պիտի բերէ : Ո՞ւ փախչէի՛, Փլավիի քով երթայի, յափշտա-  
կէ ի զան այն անզգամ արարածին ձեռքէն և անոր հետ աշխարհիս  
ծայրը խոյս տայի . . . : Այս, պիտի երթամբ :

Եւ ոտք ելնելով՝ երկու քայլ առաւ, դուռը բացաւ, սանդուղին  
քանի մը աստիճաններէն իջաւ, յետոյ կայ առաւ : Իրեն այնպէս  
կ'երեւէր՝ թէ սիրտը կտոր կտոր կ'ըլլայ :

— Ամէտէ՛, Ամէտէ՛, զուեց արտասուելով : Ամէտէն թողժուլ,  
ո՞չ, աւելի աղէկ է մեռնիլը :

Աշխուժիւ մը վեր ելաւ : Զգաց թէ ձեռք մը իր թեր կը բանէր .  
ականջին ձայն մը հնչեց :

— Ո՞ւր կ'երթաք, տիկին :

— Ո՞ւ, կը փախչէի, բայց ալ չեմ ուզեր :

— Կը փախչէ իք, աղէկ որ իմացայ : Մաէք ձեր սենեակը, կ'ա-  
ղաւեմ :

Առանց կրկնել տալու այս խօսքը, Պէտքիս դէպ ՚ի իր սեն-  
եակը վերադարձաւ, Ամէտէ պատուհանին մօտենալով՝ անոր բարձ-  
րութիւնը և ամրութիւնը դիտեց, և կրկն դէպ ՚ի դուռը դարձաւ :

— Կնջեցէք, եթէ կ'ուզեք . երկու ժամէն կը մեկնինք :

— Կնջե՛լ, յարեց Պէտքիս կսկծեցոցիշ շեշտով մը :

— Կնչես որ կ'ուզեք՝ այնպէս ըրէք :

Այս ըսելով գուրս ելաւ . Պէտքիս փականքին մէջ բանալիի  
մը երկու անդամ դառնալուն ձայնը լսեց :

— Ո՞ւ, զուեց հէք կինը, բանստարիկալ եմ :

Աչքերը փոքրիկ արկղի մը հանդիպելով՝ որ քովը դրուած էր,  
իր շոհարեղինի տուփն ըլլալլ ճանչցաւ : Ամէտէ հոգ տարած էր  
զան միատեղ առնելու :

— Եթէ փախչէլ ուզէի, շարայարեց Պէտքիս, բանստափետներս  
կաշառելու պէտք եղածն ունիմ, բայց ուր պիտի երթամ, անկէ  
զատ անոր հետն եմ . Բնչ հոգ ուրիշ բան :

Խեղճ կին : Այս անձնուեր և սիրող բնութիւնները, այս տրիփ-  
ները՝ որ վիշտերու, վէրքերու և նախատանաց մէջտեղ կ'ապրին,  
իրենց ճակատին վրայ ճակատագրի գրոշմն ունին, և պէտք են ուշկամ  
կանուխ անոր հետեւթիւնները կրել : Դժբաղդ էակներ, զորս ոչ  
որ կը հասկնայ և որք մը և է բանով մը չեն կրնար միաթարուիլ :  
Պէտքիս Ամէտէի թողած միւնոյն տեղը մնացած էր, և երբ իր

ամուսինք վերագարձաւ, առանցյանդիմանութեան և առանց որ և է գիտողութեան հետեւցաւ անոր։ Հեք կինը անոր ձեռքը բռնելով դողաց, ինքինքը անոր քով զբալով՝ երանութեան վայրիեան մը ունեցաւ տակաւին։ Կառքը հեծան. Ճամբորդութիւնը միենոյն լուսութեան և միւնոյն անշարժութեան մէջ միսաւ։ Այսպէս թէն հասան անոնք։ Պէտքիս գետը ճանչնալով՝ վիրաւոր առիւծի մը նման ոստեց, և աշխուժիւ մը ամուսնոյն թեր բռնելով։

— Ա՞ր պիտի երթանք, հարցուց։

— Քեզի ի՞նչ։

— Կ'ուղեմ իմանալ, ապա թէ ո՞չ օգնութեան պիտի կանչեմ. աւելի հեռու չեմ երթար։

Մարքիզը ուսերը բարձրացուց։

— Պատասխանէ ինձ, պարան։

— Պիտի երթաս ուր որ կ'ուղեմ քեզ տանիլ. ոչ ոք կրնայ զքեզ ինձ դէմ պաշտպանել, ըստ որում քու ամուսինդ եմ. Կանոնաւոր անցադիր ունիմ թէ ինձ և թէ քեզ համար, և Բարիզէն մինչեւ հու հանդարտութեամբ Ճամբորդեցինք. փորձէ՛ անգամ մը օգնութեան կանչելու ինչու որ կ'ըսես, տա՞ր զիս դատաւորի մը առջե և պիտի տեսնես։

— Ա՛հ, Աստուած իմ, Աստուած իմ։

Եւ զլուխը ձեռացը մէջ պահելով այսպէս զրեթէ կէս ժամ մնաց։ Բէնը առանց որ և է արգելքի անցան. Պէտքիս վայրիեան առ վայրիեան կ'զգար թէ կը տկարանայ, և իրեն այնպէս կ'երեւ թէ Ճամբորդութեան վերջը չպիտի համար, ուր որ ալ ըլլար երթալիք տեղերնին։ Այնչափ կը տառապէր՝ որ իր կեանքը ալ բանի մը տեղ չէր դներ և չէր կարծեր որ անկէ վերջը զան կրելու կարողանայ։

— Զիս Միւնիք կը տանի, կը մտածէր նա, աղջիկս պիտի տեսնեմ, վանքին մէջ անոր քով պիտի ապրիմ, անոր ձեռացը մէջ պիտի մեռնիմ, և յետոյ . . . Ամէտէ այն անզգամ աղջիկը իրեն իրը մայր պիտի տայ, և ամենքը զիս պիտի մունան։ Գլաւ զին, Ամէաէն, Երկուքն ալ յափշաակեց ինձմէ։ Մայր իմ, մայր իմ, ինչու բաժնուեցար ինձմէ։ Դոյն զիս կը սիրէ իր։

Սիրուիլ, ահա այս տեսակ հոգիներու առաջին նպատակը, առաջին պէտքը, որ սակայն սիրելու պէտքէն վերջը կու զայ. սա պյանչափ յարակից է իրենց բնութեան՝ որ բնաւ շանջատուիր անկէ, և մինչ ցմահ կ'իշխէ անոր։

Այս տանջանքը իր վախճանին կը համնէր։ Զեմ երկմտիր ապահովընելու թէ մարքիզը իր կնոջմէն աւելի իսկ կը տառապէր. իր էութեան բոլոր մասունքներովը կը տառապէր նա, վասն զի Պէտքիսի նման՝ իր վիճակին արժանի ըլլարուն դիտակցութիւնը չունէր, և ինքնինքը յանցաւոր կ'զգար. զուցե ուղիւ նա այս խօլ զառիվայրին մէջտեղ կայ առնուլ, որ զինքը կը քարշէր, այլ սակայն կիռքը իր ամեն որոշմանց կը տիրապետէր։ Քրիստինի զեղեցիկ, քնկուշ և երջանիկ պատկերը իրենց մէջտեղ բարձրացած արգելքները և անկարելիութիւնները առ ոսն կը կոխէր։

— Ի՞ն պիտի ըլլայ Քրիստին, զան պիտի առնուլմ, կը կրինէր նա խենթութեան և ուրախութեան յոյզերու մէջ։ Խրբէք բան մը շկրնար այս տեսակ երջանկութեան մը հաւասարիւ։

Եւ աւելի շրատ արշաւելու հրաման կու տար, և իր արիւնը երակներուն մէջ կ'եռար, մինչգեռ սիրտը զինքը խեղդելու չափ կը տրոփէր։ Այս միջոցիս, միւս զոհը, իր քով բազմած, քողի մը տակ ծածկուած՝ լովիկ մնջիկ կ'արտասուէր, անոր դէմքը կը լրանսէր, և իր սրտաձմլիկ հոգեվարքը վայելումով մը կը ճաշակէր։ Զեմ կարծեր թէ անսանձ կիրքերու մահարեր իշխանութեան մասին աւելի սիմուր և աւելի ազդուր օրինակ մը զտնել կարելի ըլլայ։ Երկուքնին ալ կորսուած էին, մին միւսին համար և մին միւսին պատճառաւ կորսուած էին, և աւազ, անդառնալի՛ կերպիւ կորսուած։ Եւ այս զարհուրելի դժբաղդութիւնը միայն մէկ պատճառ մը ունէր, այն է՝ հաստատուն սկզբանց տարակայութիւնը։ Նախ Պէտքիս, յետոյ Ամէտէ, իրենց անկարար բնութեանց հետեւցան՝ առանց զայն նուաճել աշխատելու։ Յոռի կրթութիւն մը մրցելու համար սիրտք եղած զինքերը տուած չէր իրենց, և երբ վտանգի օրը հասաւ՝ անզօր և անկարող զանուեցան։

Իրիկուն մը, շատ օրերէ՝ ի վեց այսպէս արշաւակէ կը ճամբոր

գէին, Պէաթրիս յոդնած և ընկծուած՝ քնայաւ . Միւնիքի ձալրան կը ձանչնար նա, և քանի մը ժամէն հոն համելնուն հաստատ էր : Թշուառ կինը իր վիշտերուն յիշատակը մոտցաւ և Աստուած իրեն քաղցր երազ մը զրկեց որ միսիթարուի : Մօնղա իր կինը չարթնցուց, անոր հետ ըրած այս երկայն ձամբորդութիւնը զարհութելի խոշի տագնապի մը նման ծանը կ'երեէր իրեն . Երեակայութիւնը զինքը երջանկութենէ զատող հեռաւորութիւնը ոստումով մը կը կտրէր կ'անցնեէր : Այս հեռաւորութեան միջոցին ինչ որ սկիտի պատահէր զիսովին անհետ կ'ըլլար իր առջեւ : Քրիստին, Քրիստին, մի միայն Քրիստինի վրայ կը մտածէր նա :

Վերջապէս կատքը կայ առաւ և անշարժութիւնը մարդիկուհին արթնցուց : Աչքերը սրբելով իր չորս կողմը նայեցաւ նա, ինչ ոյէս որ քունը ընդհատուած պահուն կ'ընէ մարդ : Լուսինը իր բոլոր պայծառութեամբը կը փայլէր, զարնան զեղեցիկ իրիկուն մ'էր այն . Ջրոց հեռաւոր շառաշիւնները կը լսուէին, խոշոր խոշոր ստուերներ լուսնոյ ձառագայթներով պաղպաջոն մարդագետիններու վրայ իրենց նսեմ կոյտերը կը տարածէին, քանի մը անձինք կառքին քով կը վաղէին : Հեռաւոր ձայները՝ Դանուրի սրբնթայ յորձանկներն էին . մեծ ստուերները՝ եղևիններն և աշտարակներն էին . բնակիչները՝ դռնապանին ընտանիքն էր . մանրերկորդի մը մ'ջ Պէաթրիս այս ամենը ձանչցաւ :

— Մօնղա, Մօնղա, զոչեց զլու իր զարնելով, Մօնղա, ալ ինձ համար ամեն բան լմնցաւ, հոս է իմ զերեզմանս :

Զինը շրջապատղ դերմանացիք ըսած խօսքերը չէին հասկընար, իր ամուսինը միայն . . . ան ալ չլսել ձեւացուց :

— Եկուր շուտ, սիրելիդ իմ, սենեակդ կրակ վառած են, հոս սոսկալի ցուրտ մը կ'ընէ :

— Ամէտէ, պատասխանէ ինձ, 'ի սէր երինից, 'ի սէր մօրս որ իր մահուան անկոնցն մ'ջ զիս քեղի յանձնեց : Ի՞նչու զիս հոսքերի, ի՞նչ սկիտի ընես զիս :

— Բան մը պիտի ընեմ, յարեց նա ժպտելու աշխատելով, աշա կրկին ձեռք կ'առնուս վախերդ և այս խեղջ ու զեղեցիկ Մօնղայի վրայ ունեցած կանխակալ կարծիքներդ :

— Այս, շարայարեց Պէաթրիս, իր աչացը առջեւ սկարզուած հրաշալի տեսարանը դիտելու համար կայ առնելով, այս, զեղեցիկ գերեզման մ'է այս : Համբերէ ; պարոն, կը հետևիմ քեզի, բայց սակայն բառ մը միայն . Աղջիկս հոս է :

— Ո՛չ, յարեց պարոն Մօնղան բոլորովին ցած ձայնով մը :

— Աստուծոյ կամքը թողլ ըլլայ ուրեմն : Քալենք : Դրսապաննին տղաքներէն մին ձեռքը աեսակ մը ջահ բռնած առնց առջեւն կ'երթար . մարքիզուհին զան ջանչցաւ :

— Ասոնք նոր գրած ես հոս և ըստա :

— Այս, սիրելիդ իմ : Հին պահապաննին փայտերս կը գողնար միշտ :

— Խեղչ ֆրից . և սակայն բարի մարդ մ'էր նա :

Այս մեծ, տիուր և սե գափիթներէն անցան ասոնք, որոնց մ'ջ եղած զէնքիը և զրահները տարօրինակ և զարհութելի ձեեր կ'ստուերազրէին . Պէաթրիսի ակուաները ցուրտէն և երկրպէն կը կրծտէին :

— Հիմա վախէս կը մեռնիմ, մը մուաց թշուառ կինը ամուսնոյն մօտենալով :

— Տղայ ես, Պէաթրիս : Վանդակատ անցքը հասան, անդանդին վրայ կախուած բարակ շինուած մը : Տիկին տը Մօնղա կրկին կայ առաւ :

— Հոն վարը, Դանուրին քով Կիւնթէրի մատուրը կը գանուեր այնպէս չէ :

— Ի՞նչ բաներ կը մտածես, տիկին, մաթիր, մտիր, շոտով սենեակդ, կրկնեց Ամէտէ անհամբերութեամբ :

Մտաւ Պէաթրիս, և այս տեսակին երեւյթէն ալ աւելի աչաբեկցիցն է : Շընեային մ'ջ պայծառ կրակ մը կը շողչողէր, վառարանին կեցաւ : Շընեային մ'ջ պայծառ կրակ մը շատերուն մ'ջ բոցը ճարմատելով կը խաղար զուարթօրէն . խահուէի անօթը կ'երար, շատ մը ծղրիդներ (grillons) կրակարանին խորը կ'երգէին, և այս զուարթ և աշխոյժ անկրկնը ատօրինակ հակապակիեր մը կը կաշ մ'ը սենեակին մացեալ մասին հետ : Մութ և խոնա նախասենեալը,

իր մանուշադոյն ամպչովանիով ծածկուած և կաղնեայ փայտէ սիւներու վրայ կեցած անկողինը, սրակամար պատուհանը՝ որու գունաւոր ապակիներէն լուսնյ ձառագայթները սենեալին մէջ կը մոնէին, տեսակ տեսակ գանգաշական ձեւը նկարելով սալաքարերուն վրայ, որոնց օմոցը վերցուած էր, և շատ ատենէ՝ ի վեր դոցուած տեղերու յատուկ մելամաղձոտ հոտը, որ դամբանական երգերու նման մարդուս գէպ՝ ի ուղեղը կ'ելնէ. բոլոր այս բաներս Պէաթրիսի վրայ՝ որ բուռն երեակայութիւն մ'ունէր, խորունկ տպաւորութիւն մը ըրին: Մէջ մէկ գէշ նշաններ կարծեց զանոնք, և մահուան տժգնութեամբ կրակին քով նստաւ:

— Թո՛ղ վառեն, գոչեց նա, թո՛ղ վառեն բոլոր աշտանակները և ջահերը. մէկ շատ լոյս կ'ուգեմ, ասկա թէ ոչ խելքս կը թույնեմ: Երկու երեք սպասաւորներ՝ որք արկլերը ներս կը բերէին, Պըսածներէն բան մը չհասկըցան. ՚ի զուր Պէաթրիս անոնց մէջ ծանօթ գէմք մը կը փնտոէր: Այս պարագան ալ իրեն տարօրինակ երեցաւ:

— Ամէտէ, բոլոր ծառաներդ փոխե՞ր ես ուրեմն: Եւ անոնցմէ մէկը դաղղիերէն չդիտեր: Իմացուր իրենց իմ հրամաններս, կ'աշոշեմ. արիւնս երակներուս մէջ կը սառի, կարծեմ թէ երկլւդէս տենդ եկած է վրաս:

Մարքիզը առանց պատասխանիլու հնազանդեցաւ, և շուտով մը աշտանակները վառուեցան: Պէաթրիս զդալի կերպով սփոփուած անոնց լոյսը դիտեց:

— Քաջ է, յարեց նա, այժմ ալ իրէնը և Կիւնթէլը չեմ տեսներ, այս դրան առջե կանգնած սոսկալի բերդակալուհին չեմ տեսներ ալ, և կ'զգամ թէ մարդերու հետ եմ: Ո՞վ պիտի ծառայէ ինձ:

— Միւնիքէն սենակապանուհի մը բերել կը տանք. մինչեւ այն ատեն գեռատի աղջիկ մը, որ քիչ մը զաղջիերէն կը խօսի, քեզի պիտի սպասաւորէ: Հիմա շուտով մը կը դրկեմ զան, դու հանդստացիր քիչ մը մինչեւ անոր դալը:

— Ընոր հակալեմ: Բայց դիս առանձին պիտի թողուս, Ամէտէ:

— Մէջ մը դուրս պիտի ենեմ, յետոյ շուտով մը կու դամ. քեզի հետ խօսելիք ունիմ:

— Վաղուան թողունք խօսելիքնիս: Այս իրիկուն կարի յոգնած նյ, և քեզի մտիկ ընելու վիճակի մէջ չեմ գտնուիր:

— Ո՛չ, պէտք է որ այսօր ըլլայ, այս գիշեր ալ չեմ կրնար սպասել. աւելի ուշ գուցէ արիութիւն չունենամ. . .

— Եւ աղջիկս, աղջիկս. գլուխը բան մը եկած չէ: Պիտի գարձնին ինձ աղջիկս:

— Կ'երդնում որ աղջիկդ քաջառողջ վիճակի մէջ է:

— Ե՞րբ պիտի տեսնեմ զան:

Ամէտէ լոեց:

— Աստուած իմ, գոչեց Պէաթրիս կանգնելով, արդեօք ֆլային ալ չպիտի տեսնեմ. զմեզ որչափ կը սիրէր նա, ինչպէս որ գիտես: Այս անիծեալ վարժուհին է միշտ պատճառը, մըմուաց նա:

— Պիտի երթամ ընթրիքդ դրկեմ, յետոյ իսկոյն պիտի գամ, հանդարտ եղիր: Սինչեւ վերադաս Աստուածոյ մոտածէ, աղաչէ զինքը որ քեզի բարի մտածում մը ներշնչէ, տիկին, ըստ որում այս գիշեր մեր ամենուս կենաց վճիռը պիտի ըլլայ:

Եւ առանց անոր պատասխանին սպասելու՝ դուրս ելաւ: Պէաթրիսի երկիւղը այս խօսքերէն կրկնապատկուեցաւ, և իր վախերուն, յիշատակներուն և վիշտերուն դիմաց առանձին մնալով վախչելու անդիմադրելի իղձ մ'ունեցաւ վերստին:

— Ի՞նչ պիտի պատահի, Աստուած իմ: Ի՞նչ պիտի ընէ արդեօք. ի՞նչ պիտի իմացընէ ինձ: Ո՛չ, զիս պիտի սպաննէ . . . Այո՛, ծառաները փոխեց, զիս օտարականներով շրջապատեց, ո՞րոնց անձանօթ եմ հարկաւ, և որք գլուխս ձիւն մ'եկած ծամանակը հոգ իսկ չպիտի ընեն: Ինձմէ ազատիկ կ'ուզէ Ամէտէ, ես կը նեղեմ զինքը. այդ անօրէն աղջիկը իմ տեղս կը ինդրէ անշուշտ . . . : Բայց չեմ ուղեղը մեռնիլ, ոչ, չեմ ուղեղը. երիտասարդ հասակիս մէջ կեանքէ բաժնուիլ, աղջիկս, ամուսինս թըշչամելոյս ձեռքը թողուկ: Բ'չ, ոչ, պէտք չէ որ այս ըլլայ, Աս-

առուած թղյլ չտար այս բանս : Գոհնուող մարդիկը պիտի կանչեմ, անոնք պիտի ազատեն զիս :

Չեռքը գէպ 'ի շընէւցին երկնցոց, զանդակին լարը վերէն վար կոտրած էր . գէպ 'ի անկողինը նետուեցաւ . . . նոյնպէս առող քավ դտնուած լարն ալ կոտրած գտաւ . . . նախասենեակին դուռը վազեց . . . զոյուած . . . : Պատուհանը բացաւ, ձայնը անջրպետին մէջ կորսուեցաւ, և կոհակներու շշուկը բոլորովին խափանեց զայն :

— Աստուած իմ, Ըստուած իմ, մռած եմ, այս, անհրաժեշտաբար պիտի մեռնիմ. զիս պիտի սպաննէ նա, օգնութիւն :

Խրթալով ինքինքը կորսնցուց և սկսաւ սենեկին մէջ վազվուտել և անդագար կրկնել.

— Ո՛չ, այս սոսկալի՞ Մօնղան : Աղէկ դիտէի ես որ ինձ համար աղետալի պիտի ըլլար : Հաս աղջիկս ծնաւ, հոս իր մայրը պիտի մեռնի : Անէծքք այս գղեակին վրայ կը մնայ միշտ :

Անշունչ և սպառած՝ իր թիկնաթորին վրայ ինկաւ, և հոն իր երկիւղները և ցաւը վերջին ծայրը հասած՝ փոքր ինչ հանդարատեցան, կամ լաւ ևս՝ ուրիշ ընթացք մը առին : Անսահման կարելցութիւն մը զգաց իր վրայ, իր տասը տարուան սէրէն քաշած ամեն տառապանքները աւքին առ չե բերաւ, իր արտասուրքները և անձկութեան օրերը համբեց, յետոյ ծանրաբար գլուխը շարժելով :

— Եթէ ապրիմ՝ ինձ սպասող սպագան սոսկալի է ; ըսաւ : Ալ զիս շոիքեր Ամէտէ, ինձ նկամամար սիրոյ ամեն զգացում իր սրտին մէջ մարած է : Ո՛չ, եթէ զիս սպաննէ՝ անշուն տանջանքներու վերջ մը տուած պիտի ըլլայ . ինչ ինդէ մայր մ'եմ ես, ալ չունիմ ոչ ամուսին և ոչ զաւակ, չունիմ բան մը, այլ մնութիւն, յաւիտենակա՞ն մնութիւն :

Կրկին գէպ 'ի պատուհանը յառաջացաւ, և անդունդին վրայ նայող բարեղէն պատշաճին վրայ մնաց, անյատակ վիհը դիտելով, աչքով կետին շրջաններուն հետևելով, ձայռերուն գէմ զար-

նուող ջրոց ձայներուն, և աշտարակին վրայ դարած բուի մը երգն միտ զնելով :

— Արդեօք չսպասեմ անոր . . . արդեօք այս անդունդին մէջ զահավիճիմ . . . ինդէ թուզոն, մահուանս երգը կ'երգես . . . Ո՛չ, մայր իմ, կեանքս յարգել պէտք եմ, և ասկէ զատ . . . դեռ զինքը պիտի տեսնեմ,

Մինչ ցմա՞ս սիրել, գծբաղդ զօհ . այսպէս վիրաւոր ոիրա մը երբէք չըուժուիր, և այն վայրկեանը միայն ազատում կը գտնէ երբ կը դադրի բարախելէ . անոր համար դերեղմանէն դուրս չկայ բնաւ հանգստութիւն :

Տիկին Մօնզա, պատուհանին քարեղէն վանդակասիւնին վրայ կութնած՝ իր շալով ծածկուած՝ երկայն մազերուն խոպափները ուսերուն վրայ թափուած՝ ինքզինքին վրայ կարեկցութիւն կ'զգար . ուստի և չզարմացաւ նա՝ երբ գեռատի աղջկէ մը՝ իր սենեակը մտնելու միջոցին՝ զինքը տեսնելով չիչ մը արձակեց և գէպ 'ի դուռը փախաւ :

— Մի վախնար . ըսաւ մարքիզուհին, հոս եկո՞ւ զաւակս : Այլ ըսէ՝ ինձ, 'ի սէր երկնից, բանտարկեալ չեմ արդեօք :

Դեռատի աղջիկը զաղղիերէն զրեթէ անհամանալի կերպիւ մը պատասխանեց թէ պարոն մարքիզը բանալին իրեն յանձնած է .

Պէաթրիս ալ վախը փարատելով շուտով մը հանդարտեցաւ : Այսու ամենայնիւ կրնար խարուիլ, իրեն գէմ Ամէտէի զիտաւորութիւները կրնային վայրկեանէ առ վայրկեան ծնունդ առնուլ :

Իր աղջկան համար սէտք էր ազատութեան միջոց մը զանել : Սենեկապանուհին փոքր առ փոքր կը մօտենար, հետաքրքրութեամբ կը դիտէր զինքը, այլ իրական կարեկցութիւն մը գէմքին վրայ նկատուած էր : Մարքիզուհին անոր վրայ յստ ըրաւ :

— Մտիկ ըրէ . նախ՝ անունդ ինչ է :

— Կիզպէթ :

— Կիզպէթ, սիրահար մը ունիս : Ամուսնանալ կ'ողե՞ս :

— Ո՛չ, այս :

— Օժիտ ունիս :

—Աւազ, ուշա

— Հաւ ուրեմն, այս իրիկուն կրնաս օճիտդ վաստկիլ, եթէ հաւատարիմը լլաս, եթէ գիմացդ վրայ երևցած գթութիւնը իսեղք կնոջ մը իրապէս ցոյցնես : Նամակ մը պիտի զրեմ՝ առանց Պ. Մ'օնդան աեղեկիութիւն առնելու զայն զրկելու միջոց մ'ունիս :

Ախպէթ վարանեցաւ : Մարքիզու հին իր զարդերուն արկղը բացաւ , զապանակ մը շարժեց , զաղտնի զգրոցէն բուռ մը ոսկի առաւ , և իր ոտքերուն առջեւ նստող դեռահաս աղջկան ղենջակին մէջ ննտեց :

— Ա՛ռ ասիկա , և երբ իմացընես ինձ որ նամակս տեղը հասած  
է , քեզի այսքան ևս պլիտի տամ :

— Կերպնա՞ք ինձ այդ բանը։  
— Կերպնո՞ւմ։

— Քրիստոսի վրայ, հարցուց աղջիկը, անկողնոյն խորը գրուած  
խաչելութիւն մը ցոյց տալով։

— Քրիստոսի վրայ :  
— Լաւ ուրեմն, տուեք ինձ նամակնիդ, և ես ալ կ'երդնում

Ճեղ Քրիստոսի վրայ որ իր տեղը պիտի համնի այն :  
— Թող երկնք օրհնէ քեղ այս խօսքերուդ համար :

Գրիչ մը առաւ, քանի մը առղ զրեց, պահարանի մը մէջ զուցեց, և Լիզակէթի յանձնեց. վայրկենական դործողութիւն մ'եղաւայս :

— Պահէ այս տոմսակը զբանիդ մէջ։ Վաղը առտու մէկու մը  
տուր զայն և ըսէ որ աճապարէ։ իսկ գուն այս իրիկուն քովս  
մացիր, և առանձին մի թողուր զիս՝ եթէ պարոն Մօնղան հրամայէ  
իսկ։

— Տիկին, պէտք է նամակնիդ շուտով մը խարեմ, եթէ կ'ուզէք որ չիմացուի։ Կրնամ հիմա նշանածս զտնել, և զան ձամբայ հանել առանց որ և իցէ մէկու մը կասկածի տեղի տալու. Վաղը առասէս Տեղաքար ՌԱՄԼ, և պէտք կ'ըլլայ ըսել թէ ուր կ'երթայ։

— Ի՞նչպէս ընենք ուրեմն . . . : Երկար ժամանակ բացակայ պիտի միան :

— Պահապանին բնակարանը վաղելու , և Հանսի երկու խօսք խօսելու և վերադառնալու չափ ժամանակ մը , : Ենթայ ով ուժեղան

— ०१ मुल्ला

— ४५, ८२,

— Ըստ վազելու ուրեմն, աճապարել, և իսկոյն վերագրձիր քովս։

— Կը հաւատամ, տիկին, զարհուրելի տեղ մ'է այս։ Հանդիսա  
երէք, երկու շաբաթ միջոցին՝ դարձած կ'ըլլամ։

— Կ'սպասեմ քեզ, Լիզպէթ, Կղզէ զիս և բանալին մարդու մի  
տար:

Գիեռաշնաս աղջիկը վազելով դուրս ելաւ :

— 8 —

1b

ԱՐԵՎԻՆԻ ՀԱՅ

Պէտքիս չնչարդել՝ Ակողէթի քայլերուն միտ դրաւ, որ կը  
հեռանար: Այն հին սրահներուն արձագանքները բոլոր ձայնները  
ահարկու կերպով մը կը կրկնէին: Քանի մը վայրիկան կատարեալ  
լրութիւն մը տիրեց, յետոյ իրեն այնպէս երեցաւ թէ իր գսափկանը  
ամուսնոյն գստիկոնէն զատող պահապաններու մեծ սրահին մէջ վի-  
ճաքանութեան ձայներ կը լսէ: Վիճաքանութիւնը բաւ ական երկըն-  
նալով Պէտքիս Ամէտէի և իրեն ծառայող դեռահաս աղջկան ձայ-  
նը գրեթէ որոշակի ձանչցաւ:

— Զան տեսած է Ամէտէ, ըստ իւրովի, ըսել է որ նամակու իր տեղը չպիտի երթայ:

Մինչեւ դուռը վաղեց և պահանորդի մը պէս կանգնեցաւ Տօնաւա-  
ւելի բան մը հարկնալ յուսալով, բայց լուսթիւնը կրկի աւ աւ աւ

միայն կամարներուն տակ տակաւ առ տակաւ հեռացող քայլերու ձայներ կը լսուէին :

— Ամէտէ Լիզպէթը ի՞նչ կ'ընէ : Ինչո՞ւ այս վերջինը չերեար : Արդեօք զան տեղ մը դրկեց : Աստուած իմ, կը սոսկամ, սիրաս կը տրոփէ . . . : Ի՞նչ խենթ եմ ես, Ամէտէ շնորար ինձ գէշութիւն ուղել, Ամէտէ, այս մի միակ անձն՝ որ սրտիս բոլոր զորու վովը սիրած եմ, Ամէտէ, աղջկան հայրը . . . : Ամէտէ :

Դրան որակամարին վրայ կոթնեցաւ և սկսաւ արտասուել : զիշերային կծու ցուրտը, կրակարանին մէջ վառող փայտին զուարածալի ճարճատիւնը վիշտին և վախերուն զիմաց կ'անհետէին : Յանկարծ աշխուժութեամբ մը աշքերը սրբեց, հապճեպ շարժումով մը մազերը եաին նետեց և մտիկ ըրաւ . . . : Դուրսը շուտ շուտ կը քալէին, Պ. Մօնզայի դսակիոնին մինչև խորերը եղող գոները ուժգնութեամբ կը զոցէին ու կը բանային : Պէաթրիսի այնպէս կը թուէր թէ ցած ձայնիւ կը խօսակցին . քալելու ձայները երթալով կը մօտենային, և մէն մի անդամին շարժումը աւելի որոշակի կը լսուէր : Մէկ մէկէ աւելի անհեթեթ հաղարաւոր զաղափարներ իր ուղեղին մէջ կ'երթեեկէին. այնպէս երեակայեց թէ խումբ մը մարդասպաններու մէջ ինկած է, որք իր կեանքը վերցընելու համար վճարուած էին . կարծեց թէ անոնց ձայները կը լսէ և կը տեսնէ զանոնք . դուռը անոնց ձգանց տեղի կու տար + ներս կը մտնէին և հօն իր քովի էին . սոսկալի ճիշ մը արձակեց և անկողնոյն վարադորներուն ետին փախաւ, գլուխը ձեռացը մէջ պահելով, շնչառութիւնը բռնելով, մահուան սպասելով և մինչև անդամ աղօթք մը մըմալու զօրութիւն շունենալով :

Կան այնպիսի վայրկեաններ՝ ուր երկիւղը զմել փուճ աեղը կը սլաշարէ, ուր չենք կրնար զայն նուածել . ցնորումի, իւնթութեան նմանող բան մ'է այն : Շատ ատենէ ՚ի վեր կը տառապէր գէաթրիս, օրուան մէն մի ժամերուն մէջ կը տառապէր նա . զիշերները քունը մոռցած էր, իր ամբողջ կեանքը՝ դանդաղ և անողոքելի տանջանք մ'եղած՝ իրեն համար ծանր բեռ մը դարձած էր, և բնութենէ ընդունած իր դոյզն արիութիւնը կ'ընկճէր և կը

չիւծէր բոլորովին : Այս միջոցիս մէջ՝ ուր եթէ ինքիններին տէր ըլլար՝ կրնար նոյն որոշիչ ժամուն ալ տէր ըլլաւ, առանց արիութեան գտնուեցաւ : Իրաւ՝ կացութենէն և երեսյներէն կարի յոյժ հաստատուած երկիւղի մը անձնատուր եղաւ նա, բայց սակայն գուցէ կրնար դիւրութեամբ յաղթել այդ երկիւղին : Իր բնութեան համեմատ՝ ինգվինքը ամենէն տկար զդալով յաղթուեցաւ, չաշնատեցաւ նա մրցումի միջոցներ փնտուելու, և իր կամքը անօդուտ զատելով կորսնցոյ զան : Ամուսնութենէ ՚ի վեր այն դշեակին գէմ իր յլայած նախազգացումները, Իրէնի և կիւնթէրի յիշատակները իր աշացը առ ջէ զարհութելի համեմատութիւններ առին : Այս շարադրաշակ ճամբորդութեան պարագաները միաբը բերաւ, իր մտածման համեմատ գատեց Ամէտէի կերպերը և քանի մի կտրուկ խօսքերը, և իր ապաստանէն գուըս ենելով մեռեալի մը նման տոգոյն և երկար մազերը իր խուճապեալ վազվատուքներէն քակաւած, մրմուց :

— Օ՞ն, ալ իմ վերջին օրս հասած է :

Սեսեկ ն չորս կողմը հետաշնին անարկի մը ածեց, գէպ ՚ի գաւիթը քանի մը քայլ առաւ, և բուռն որոշում մ'ընելով մինչև հաղորդակցութեան դուռը յառաջայաւ, զոր բանալ աշխատելով չյաջուեցաւ : Յուզումը և երկիւները ալ աւելի սաստկացան, և իր բոլոր զօրութեամբ հրեց զայն :

— Ամէտէ, Լիզպէթ, զուցց ուժոյն ձայնին :

Ո՛չինչ, բայց միայն ճեմը որ կը շարունակուէր :

— Ամէտէ, Ամէտէ, ՚ի սէրն երկնից ; պատասխանէ ինձ, եկու : Ո՛չինչ :

Այն ատեն ծունկի վրայ ինկաւ, և երկիւղի վերջին ծայրը հասած :

— Աստուած իմ; Աստուած իմ, օգնէ ինձ, ըսաւ :

Աստուած և մարդիկ գոյցես անոր ձայնին անզգայ կ'երեեին . զոհ ըլլալու սահմանուած մէկու մը նման կանգնեցաւ, և նորէն սենեակը մտաւ, երկիմիտ և զարնուելէ յառաջ արդէն մեռած : Սրտին մէջ ինքն իր վրայ անհնարին կարեկցութիւն մը կ'զգար :

կ'արտասուէր ինքղինքին համար, առանձին կ'արտասուէր։ Երեսուն  
և երկու տարեկան պիտի մեռնէր՝ այն անծանօթ խորշին մէջ մոռ-  
ցուած, առանց իր քով բարեկամ մ'ունենալու, առանց իր աշ-  
ջիկը տեսնելու, և առանց թերեւ մահուանը մէկ հետքը թող  
տալու։ Ինչպէս պիտի մեռցնէին զինքը։ Իր ոտից սակ եղողայն  
անյատակ անդունիքին մէջ պիտի զահավիժէին։ իր ձայները խեղ-  
ղելով պիտի սպաննէին։ տեսակ մը ըմպելիքի մէջ մահ պիտի  
խմբնէին իրեն։ Եւ յետոյ մարգասպանը պիտի ըսէր թէ իր նա-  
խանձուութեան ցնորդները, և ունեցած տարօրինակ զաղափարնե-  
րը գլուխին զարկած՝ և այսպէս ինքնին վերջ առուած ըլլայ ան-  
ցուցած գժրադր և նուաստ կեանքին։ յետոյ իր ոսոխուհուցն հետ  
պիտի ամուսնանար, և անոնց ժպիրհ արփանքը իր վշտահար սոուե-  
րին վրայ պիտի խնդար։

— Ո՛չ, ո՛չ, ո՛չ, գոչեց, այս վկրնար ըլլալ, այս չպիտի ըլլայ։  
Փլավիի Ճշարտութիւնը իմացնել կը պարտաւորիմ, իր մօրը վեր-  
ջին բարեւ կը պարտաւորիմ իրեն։ Փլավին, իմ Փլավիս, չպի-  
տի թողու որ յիշատակս պղծեն։ նա վրէ ժս պիտի լուծէ։

Մարգիղուշին ճամբորգութեան մնաւուկը բանալավ՝ զրելու հա-  
մար պէտք եղածը առուա . բայց նախ անդամ մը ես գէպ ՚ի նա-  
խասենեակը յառաջացաւ, նորէն նիզերը հրել փորձեց, սակայն  
իրեն ամեն Ճիզերուն ընդդիմացան անոնք. աւելի մօտէն նայելով՝  
տեսաւ որ գամուած էին։ Աւստի կրցածին չափ գուռը ետեւէն  
սպանէշեց, և սիրտը աւելի հանդիսաւ՝ իր զբաղման սկսաւ։

«Դուստր իմ, սիրեցինք իմ դուստր, կը զրէր նա, չպիտի  
տեսնես ալ քու խեղջ մայրդ։ Զմեզ զատեցին իրարմէ, զստակս,  
որպէս զի գործադրեն այնպիսի բարբարոսական գիտաւորութիւն  
մ'որուն չեմ կարող լնդիմանալ։ Զեմ զիտեր թէ որ ձեռքը  
ովհատի հարուածէ զիս, բայց կը ճանչնամ այն ձեռքը՝ որ հա-  
րուածը կ'ուղէ։ Անօրէն և անարդ արարածը՝ որու իմ կոյր բա-  
րութիւնս դքեզ յանձնեց, այն Քրիստին Օօթէկը, որ ամեն ինչ  
յափշտայեց ինձմէ, մինչ անդամ քու սէրդ, Փլավի, այն ան-

օթիք և անձնունդ աղջիկը գեռ աւելին կը ինդրէ. իրեն իմ ա-  
նունս, ոնեցած գիրքս պէտք է, հարստութիւնս և աստիճանս  
պէտք է իրեն։ Իր փառափրութիւնը ասկի! քիչով զո՞հ ըլլար  
դնաւ։ Քու տիար և գյբաղդ հայրդ, անորմէ դիւթուած և հրա-  
պուրուած՝ չունց ալ ոչ կամք և ոչ զօրութիւն։ Մի մղաղրեր  
զան, Քլավի, յանցաւոր չէ բնաւ։ Ո՛չ, ոչ, յանցաւոր չէ և  
չունար ըլլալ։ Սիրէ զինքը ինչպէս որ ես կը սիրէի. անոր քով  
իմ աեղք բռնէ, առւր իրեն այն ամեն երջանկութիւնը՝ զոր սէրս  
շկրյաւ տալ։ Բայց լէ և լաւ միտքդ պահէ իմ վերջին և սրբա-  
շկամքս, և զործադրէ զայն, եթէ ոչ իմ և Աստուծոյ յա-  
գան կամքս, և զործադրէ զայն, եթէ ոչ իմ և Աստուծոյ յա-  
գան կամքս անհէծքին ենթակայ կը լլաս։ Ո՛րկեցէ պայմանաւ մը,  
որենիցէ պատրուակով մը մի ընդունիր որ իմ սպանչիս և Ամէ-  
տելիս մէջ սեղ այս միաւորութիւնը տեղի ունենայ։ Զայն արդի-  
ւելու համար ամեն կարելի եղած միջոցները զործածէ, և եթէ  
պէտք ըլլայ՝ վասնէ քու հարստութիւնդ, բայց երեւք, կը լսեմ,  
ուիւցիք. եթէ ձայնիս անսաս, եթէ զործադրեն իմ սրբազնն իղձս,  
որէն Գլավի, երեւք այդ սրբալիղծ միաւորութիւնը եկելցիով և օրէն-  
քամբ չնուիրագործուի. եթէ ըլլայ այս իմ ոսկերուակքս զերեղմա-  
քով չնուիրագործուի. մայրասպան պիտի անուաննեն։

«Այժմ մաս բարեաւ, թշուառ սիրոյ ըլ ծնունդ, զոր այնչափ  
ուիւցիք. եթէ ձայնիս անսաս, եթէ զործադրեն իմ սրբազնն իղձս,  
որէն համել և երջանիկ ըլլաս. մի մոռնար զիս, ապրած ժամանակը սի-  
որածէ գաւառած ժամանակը սիրէ մայրդ. էմ յիշտակիսնկատ-  
մամբ շատ և շատ հատուցումներ ունիս լնելիք։ Կը հերեմ քեզ  
ամամբ շատ և շատ հատուցումներ ունիս լնելիք։ Կը հերեմ քեզ  
ինչպէս որ միշտ ներած էի. մօր մը գլութիւնը անսպառելի է։  
ինչպէս որ միշտ ներած էի. մօր մը գլութիւնը անսպառելի է։  
իմ և հօրդ կամքը զքեզ զարմիկիս, տը Շ հառանձ կոմսին հետ  
ամուսնապոներ է։ Կոճանհամ զինքը և համ

ափ խարէ։ 1

մահուան ան

որդաստանակւ

էջ թողլով

իննը նամա

պատակներս, ։

իր դաս ծառայէ : Մտածէ վրաս , աղօթէ ինձ համար : Ես ալ քեզի համար աղօթեմ : Ո՞չ , զաւակիս , զաւակո , պէտք է քեզմէ բաժանուիմ , և զքնէ երբէք չունենեմ . . . սիրէ հայրդ . . . :

Գրիշը ձեռքէն ինկաւ , հեծկատանքները զինքը կը խեղդէին : Հակատագրութեան դրոշմալ նշանակուած այս տարաբաղդ կինը պէտք է ը ամեն ամսն ջանքները կրել , ամեն արուսուքները թափել : այս տակնազը որ հիմա կը կրէր՝ կը քաւէր բնութեան կամ լաւ ես իր կրթութեան թերութիւնները : Քանի մը ժամուան մէջ սիրտի մաքրուէր և բոլորովին սուրբ մը պիտի դառնար նա : Խանդակաթ մայրը , անձնուէր և վիշանձն կինը՝ որ իր դահճին կը ներէր , անոր սպառնացող վասնդը հեռացընել կ'աշխատէր՝ զաւկին սէրը պահէլովանոր վրայ , նախանձու սիրուհին կը մոռցընէր , և իր զաւկին անէծքը ոսոխուցոյն վրայ կը հրաւիրէր : Ո՛չ ոք կարող է առանց գթութեան և առանց սոսկման այս նահատակ կնոջ վրայ մտածել :

Տիկին Մզնզա քանի մը վայրկեան այսպէս իր վիշտերուն մէջ թաղուած մնալէ վերջը , վախնալով որ ըընդմիջուի , տեղ մը փրնուեց թանկացին կոտակը պահէլու : Իր ակնարկը երկաթեայ տուփին վրայ ինկաւ ուր իր ճամբորդութեան զարդերը կը պահէր . անոր մէջ զաղունի տեղ մը կար , զոր միայն ֆլավի գիտէր , և որ անոր հօրմէն և Քրիստինէ անծանոթ էր , ինչպէս որ ինքը կ'ենթալրէր : Իր անդամնդները չէին կրնար գրաւել , և իր աղջկան պիտի յանձնէին անշուշու . սակայն պէտք է ը զանոնք երկան հանել , իր ամուսնութեան գահնաղրին համեմատ , ուր ամեն ինչ արձանաղրուած էր : Ասկէ աւելի ապահով միջոց մը կարելի չէր զանել : Ուստի տուփը բացաւ , իր աչացը զարնող առաջին բանը ամուսնութեանը գեղեցիկ զարու եղաւ , այսինքն մարդիկուհոյ թագը՝ որ վկայ եղած էր այն սոսկալի աղէաքին որմէ իր բոլոր գծրաղդութիւնները յաշուած էին . դէթ առանց առաջին օղակը եղած էր այն . իր ռաջ եկած էին . դէթ առանց առաջին օղակը երած էր այն . իր սուքին զարկաւ . նաև խեղճ Աօֆիին թառամեալ ծաղկեփունջը , Տիրութեամբ մը ժպտեցաւ և աղետալի զարդը ձեռացը մէջ առա

նելով երկայն ժամանակ դիտեց զայն և չորս կողմը զարձոց՝ որպէս թէ յիշած դառն յիշատակները անոր վրայ փնտուելով :

— Այս , ըստ ցած ձայնիւ , աբէնալի հարդէունէն , այս է անունս և ահա թագս : Խեղջ Աօֆիի արեամբ շաղախեալ թագս՝ որպահէ մը գուցէ իմ արեամբս ալ պիտի ներկուի : Առաջին օրը՝ սպաննուած ծաղկահաս աղջկան մը արինը , խնամակալիս արինը , . . . : Եւ վերջին օրը՝ վերջին զոհին արինը : Այս արդար է , այս պէտք է ըլլայ , Աստուած այսպէս կ'ողէ անշուշու : Լաւ ուրեմն , երբ Ամէտէ վերադառնայ՝ զիս զրհութեան համար զարդարուած պիտի զանէ , աբէնալի հարդէունէ պատրաստ պիտի զանէ նա լմնալու ինչպէս որ սկսաւ :

Պէտքիս կանգնեցաւ և հայելիի մը մօտենալով պաղարինով մը՝ զոր ճայրայեղ յուսահատութիւնը կու տայ ստէպ , իր զարդարանքը սկսաւ ըսել , զարդարանք դամբանական , զարդարանք սոսկալի և վասագին՝ մաչուան երդէ մը աւելի : Մազերը վեր վերցոց որոնց խոպոպիխները իր ուսերդուն վրայ կը թափէին , անդամանդներով շողշողուն թաղը զըստիր դրաւ , որ զարհութելի հակապատկեր մը կ'ընծայէր իր ատկնուվրայ հաղուտուին , դիմացը տժգնութեան և իր հրաշեկ բիբերէն արձակուած զբեմէ մոլորազին նայուածքին հետ , իր կործքին վրայ թառամեալ ծաղկեփունջը կը կրէր :

Երբ աշխատանքը լմնցաւ՝ գարձեալ վայրկեան մը ինքզինքը հայելիին մէջ դիտելով՝ իր տարօրինակ ժաղիտովը ժպտեցաւ . Պէտքիս :

— Հիմայ , ըստ , կրնայ զալ , կ'սպասեմ զինքը և պատրաստ եմ :

Իր երեակայութիւնը քաշած երկար տառապանքներէն մինչև խելայեղութիւն զրդուած՝ այս երազներուն ազատ ընթացք մը կու տար . այս երեակայութիւնը , անմիթար վիշտերու այս ժամբուն մէջ կ'իշխէր իր սրտին , որ արտասութերու և անցեալ պատրանքներու տակ զրեթէ մեռած էր : Պէտքիս սեհնելին մէջ ապուտեցաւ , պատուհանը բացաւ , դիտեց այն հանդարտաւէտ տեսաբանը՝ զրը լուսաւորէր :

Բան որ չիրնար բնաւ բնութեան տարրերու կարգը փոխէլ . շառ

անդամ ծաղկեներու, վատակներու, դաշտիներու մէ ջտեղ ամենամեծ օձիքները կը գործադրուին: Թոռչունը կ'երգէ, արեգակը կը շողայ, մինչգեռ մենք կ'արտասուհնք, և երբեմն յուսահատօրէն կը մոռնինք. մարդկային աղղի ալեսարեր կիրքերը երբէք չեն յաջողած ստեղծվն դործը խանդարել. սեպատմբեր Զի զիւերը՝ Արքատիայի ամենահանդարա զիշերներու նման՝ աստեղք կը փողփողին: Սէնի կոհակները, արիւնովներկուած՝ Լինեօնի իալզաղաւէ տջրերուն նման իրենց փայլինը կը ցոլացընէին, այծատերեներու և վարդերու իրենց որորանին տակ:

Բայց տակայն ժամանակը կ'անդնէր, և Պէտրիս մէկու մը դալը չէր տեսներ: Գրեթէ անդէտս սկսաւ հանդարտիլ նա, և հիւծեալ թնութիւնը իր իրաւոնքները ձեռք կը բերէր վերստին: Անկունոյն ոտքին տակ թէկիամտուի մը վրայ նստաւ, դլուիր յենարանին վրայ կոթնցոց և առաստաղին վրայ ճրադարաններէն ու աշտանակներէն արձակուած ստուերները սկսաւ զիտել: Ֆիզիդական ներդործութեամբ մ'որ թէկ տարօրինակ՝ բայց և այնպէս կարի իրական է, Պէտրիս սկսաւ համելել, իր մոռացը մէջ իրար հուսել զանոնք, և աւլ և այլ զծաղրութիւններ ձեացընել, և այնպիսի ուշագրութեամբ մը կը հետեւէր անոնց դիմերան՝ որպէս թէիր բարկի ապարանքին մէջ ննջած ըլլար: Տակաւ առ տակաւ այս տեսպիները խառնուեցան, արսեանունքը ծածկուեցան, շնչառութիւնը մարեցա, և վերջապէս ննջեց . . . : Հնդիկը իր տանջանացը մէջ կը նա ջէ:

Ո՞րչափ ժամանակ այսպէս մնաց, անկարելի եղաւ իրեն իմանալ. բայց երբ աթուներու զետին իյնալու ձայնէն արթնյաւ, և աշքերը վեր բարձրացաց՝ Ամէտէն իր գիմացը կանանած տեսաւ, գոյցէ իրմէ աւելի տժզոյն, աւելի այլայլած և աւելի դոլդոջուն:

— Ա՛հ, ըսաւ, ահա եկեր է, չէի խարուած ուրեմն: Քանի մը վայրկեան այսպէս զէմ առ գէմ մնացին առանց խօսելու: Իրենց շուտ շուտ շնչառութեան ձայնը կը լսուէր: Ինչպէս որ բնական էր՝ նախ անմեղը ինքընքը դտաւ:

— Ինչու աւելի շուտ չեկար, Ամէտէ, հարցուց, շատ ատենէ՝ ի վեր քեզ կ'սպասեմ:

— Ինչ կը նշանակէ այդ զարդարանքդ, հարցուց նա ևս իր կողմէն: Անդամանդներդ գրուելու տարօրինակ վայրկեան մը ընտափեր ես:

— Այս զիլազարդը բոլորսին բնական բան մ'է, Ամէտէ: Այս մեր դանուած վայրկենին և կրած անունիս կը պատշաճի այն մեր ամուսնութեան յիշատակները միտք կը ձգէ, այն անգին և զուարթ յիշատակները, այնպէս չէ, Ամէտէ:

Եւ դաշոյնի հարուածի նման խոցող խնդումով մը ակսաւ խընդալ:

— Ինձ ցաւ. կը պատճառես, յարեց Ամէտէ անհամբերութեամբ, սոսկալի կերպիւ կը տառապեցընես զիս, Պէտրիս:

— Ցիրաւի՝, շարայարեց զժրալդ կինը միևնոյն շեշտով:

— Եկայ որ քեզի հետ խօսակցիմ, և անդամ՝ մը փորձեմ այն զդայումը որու վրայ միշտ սորվեցուցած ես զիս վստահելու: սակայն դու քու խենթութիւններովդ ինձ շփոթութիւն կը պատճառես, սիրելիս:

Պէտրիս անդամ մը ես հանդարտեցաւ: Այս դիրադաց և գիւրափոխ միտքը վայրկենական փոփոխութիւններ կը կրէր շարունակ: Իր յալթանակը ապահով կարծեց նա՝ երբ Ամէտէ երկչուտ երեցաւ, և թագուհւոյ մը կերպերը սամանալով՝ պատասխանեց:

— Վահ! խօսակցիւ կ'ուզես, լաւ ուրիմն, մտիկ կ'ընեմ:

Ամէտէ յայտնապէս շփոթած՝ վարանեցաւ իր խօսակցութիւնը սկսելու, և վերջապէս խօսելու յարմար սամ միայն դտաւ:

— Պէտրիս, կը սիրեն զիս:

Պէտրիս կարի զարմացմանը զան դիտեց: Այս սկսքնաւորութիւնը իր բոլոր նախատեսութիւնները կը կործանէր: Ա՛յ մարդագանքն մը չէր Ամէտէ, և ոչ կիրքով մոլեզին մարդ մը, որ իր զոհը կը փնտու, անոր վրայ կը յարձակի, և կու զայ անոր մնայեալ կեանքը կը յափշտակէ: Քանի քանի անդամ նախատեսէրէ մը կասկածող և ապացոյց մը ինդրելու շժառղ անհպիստ

ամուսին մ'էր նա : Խեղչ Պէաթրիսը իր մասյին պատրանքները վանելու համար կարի սիրող և կարի խանգալառ՝ մէ ին ըլլալով յոյս ըրաւ թէ իր ամուսինը խղճնանքէն տանջուած՝ բռնած լնթայքներուն վրայ զեղջ կը յայտնէր . սիրող ուրախութենէ տրոփեց , ներողութեան առջև նետուեցաւ , և դեռ իր շուրթերը խօսելու ժամանակ չունեցած՝ չորհեց զայն Ամէալի :

— Կը հարցընեն ինձ թէ կը սիրեմ զքեզ , Ամէալ :

— Սիրեցի զքեզ , այնպիսի սէրով մը սիրեցի որու նման երբէք կին մ'այս աշխարհիս մէջ մէ կը սիրած չէ . դան զիս լքմանք և արհամարհանօք վարձատրեցիր , և հիմա կու դաս ինձ հարցընելու թէ տակաւին կը սիրեմ զքեզ :

Պարոն Մօնզա ևս իր կողմէն՝ յաղթանակը ասկահով կարծեց : Եր իշխանութիւնը միշտ մինայնն էր , քաջ կ'իմանար այս բանը , և իր սեռին սովորութեան համեմատ՝ զայն չարաշար դործածել մտածեց :

— Քու բովանդակ սէրէդ պէտք ունիմ , Պէաթրիս , բայց ոչ թէ հասարակ և ինքնապաշտ սէրէ մը . անձնուէր և կատարեալ սէր մը , կատարեալ անձնուրայութիւն մը պէտք է . այս բանս բու սրաիդ մէջ գտնել յուսացի , արգեօք իտարուած եմ :

Պէաթրիսի սիրող ուրախութենէ կը յորդէր . նա չէր կասկածեր բնաւ թէ մարդիկի կրնան կ'ուղ մը սէրը ուզել զայն իր տանջանքներուն դործիքն ընելու համար . իր առ ջշ օրերուն նման պարզ և կաթողին կասկածի մը նշոյլը անդամ շոնեցաւ , և երկու թևերը ամուսնոյն ուսերուն վրայ նետելով զան համբոյներով ծածկեց և բոլորովին ժպտոն դէմքով մը յարեց :

— Եւ ես կ'ենթագրէի՛ թէ զիս մեսցնելու կու դայիր :

Մարքիզը յետո ընկրիեցաւ իբր թէ իմ մը իրեն դպցած ըլլար ; և ալ աւելի տժգունելով :

— Խե՞նթ ես , Պէաթրիս , ըստ :

— Հիմակ շատ աղէկ կը հասկընամ ինձ ըլլալու : Բայց ինչ կը ինդրես , ինչ կրնամ ընել քեզ : Արգեօք իմ սատրազրութիւնս

կ'ուզես , արգեօք ստակի պէտք ունիս տարի մը , տասը տարի , մինչ յմահ Մօնզայի մէջ միալ , երբէք անկէ գորս չելնել և մի միայն զքեղ տեսնել պէտք է ; արգեօք զքեղ նախանձու ընելու բարեբաղդութիւնն ունիմ : Օ՛ն որեմն , խօսէ , սիրտս մի՛ հատցըներ :

Այսքան անկեղծութիւն , պարզութիւն և սէր Ամէալի սրտին խօսերը կը թափանցէին . սաստիկ հարուած մը ընդունեց նա , և քիչ միաց որ եղեռնական փափաներէն հրաժարելով կատարեալ դարձով մը այս բարեհամբոյր կինը վարձատրելու ելնէր . ոակայն քրիստինի պատկերը շուշով մը իր ասկաշաներուն յաղթելով կրկնեց :

— Երբէք մէկմէկ աղէկ հասկըցած չենք , սիրելիս : Պէտք էք խոսուուլանիլ թէ ամեն ինչ ըրի ձեր միաքը լուսաբանելու համար : Երբէք չլադրեցայ ընդունած տպաւորութիւններէս յառաջ եկած խորհուրդներս ձեզի հաղորդելէ , բայց դուք չուզեցիք անսալ :

— Ամէալ , ընդմիջեց Պէաթրիս միշտ ժպտելով , եթէ կ'ուղես որ քու քարոզներդ զիս չձանձրացունեն կ'աղածիմ որ այս մեծարիչ կամ զայրալի գործ բառը չգործածես , որ մեր սիրոյն չվայելեր :

— Թո՛ղ աղպէս ըլլայ , շարայարեց Ամէալ սրտնեղութեամբ մը : Մեր ամուսնութեան առջի օրերը կը սիրէի զքեզ , Պէաթրիս , և այս սէրը մշան ջենաւոր ընելը մի միայն քեզմէ կախում ունէր . բայց դու չուզեցիր :

— Ես չուզեցի :

— Ո՛չ , քու կասկածներուդ , վէճերուդ և հաճոյքներուդ տակ խղղեցիր զայն , զիս ստիպիցիր որ ուրիշ տեղ զբօսանք փնտում , և մտուս ինձ անտանելի ըրիր , ստարականի մը և տիրուհւոյ մը դիրք բանեցիր , ոչ թէ կիկան մը և մօր մը . ահա ինչ ըրիք , տիկին և աշա ինչպէս մեր երջանկութիւնը և միաբան սէրը կործանեցիք : Միթէ ձշմարիս չեն ասոնք :

— Ո՛չ , գոչեց եղիելի մարքիզուհին հեծկլալով , կըսեն թէ ալ զիս չես սիրեր , և թէ ես եմ պատճառը :

— Ներեցէք ինձ եթէ կը վիրաւորեմ զձեղ, շարայարեց Ամէտէ առանց ինքը ուղելու խօսակցութեան այս անմտերիմ կերպը բռնելով, բայց ձեզի ջշմարտութիւնը կը պարտաւորիմ ըսել այս պահուստ ուր մեր մէջ ամեն ինչ պիտի լուսաբանի : Ջձեղ ամբաստանելով՝ ինքդինքս արդարացընել չեմուղեր, դատաւորի մը պէս եմ, երկու կողմն ալ անկողմասիրութեամբ կը կշռեմ, բատ որում հարկէ որ այսպէս ընեմ:

— Ի՞նչ ըսել կ'ուղես, 'ի սէր Աստուծոյ, բացատրէ միտր :

— Կ'ուղեմ դիտնաք թէ ինչո՞ւ չունիմ այժմ ձեզի համար այն բացարձակ սէրը՝ զոր պաշաննելու իրաւոնքն ունիք. կ'ուղեմ որ զիս մինակ ջդատապարտէք, երբ յանցաւոր ըլլալս խոստովանիմու ձեր յանդիմանութիւնները ալ չպիտի կրնամ տանել, բաւական է որչափ որ ես ինքդինքս կը կշտամբեմ :

— Ա՛լ չես սիրեր զիս, ալ չես սիրեր զիս, կը կրկնէր Պէտքրիս, և այս խօսքերուս մէջ ուրիշ բան չէր հասկընար :

— Կը սիրալիք, կը սիրեմ, կը յարգեմ և կը պատուեմ զձեղ, և միտքս դրած եմ որ երկրիս ամենամարտոր և ամենասորբ իինն էք դուք. ձեր ներաղամութեան, անձնուիրութեան և ձեր կատարեալ անձնուրացութեան կը վստահիմ, ինչպէս որ ըսի :

— Ո՛չ, այն :

— Բաւական կը սիրէք զիս որ իմ սիրոյս ամենամեծ զոհողութիւն մը ընելք, զոհողութիւն՝ որ կին մը իր ամուսնոյն ըրած է երբէք :

— Ի՞նչ զոհողութիւն, կեանքս կը ինսդրե՞ս՝ առ կայն : Ի՞նչ պէտք ունիմ ապրելէ, քանի որ չես սիրեր զիս :

— Կեանքդ . . . Ո՛չ : Երջանկութիւնդ . . . Այո :

— Աղջիկս ինձմէ հեռացընել կ'ուղես :

Իր մերժը համարձակեցաւ, առելի հետուն երթաւ, տիկին Աէվինեէի անմահ խօսքը դործածելով :

— Աղջիկդ . . . այն :

— Ուրեմն կարի երջանիկ պիտի ըլլաս երբ աղջիկէս զրկուիմ :

— Երջանիկ, զույէ . . . զոհ առ նուազն :

— Ո՛չ, Ամէտէ, Ամէտէ, այսպէս մօր մը սիրացը խորտակել :  
— Պէտքրիս, զթա ինձ . . . զես ամեն բան չըսի :

— Աստուած իմ, կը դողամ . . . խօսէ . . . խօսէ . . .

— Քանի մը տարի Մօնղամնալու խօսք կու տայիր ինձ, պէտք որ իրօք մնաս :

— Մօնղամ, առանց աղջկանս : Գոնէ քեզի հետ :

— Առանց ինձ, պատասխանեց Ամէտէ այնպիսի ցած ձայնիւ մը՝ որ թշուառ Պէտքրիսը աւելի զուշակեց քան թէ լսեց :

— Առանց քեզի՛, զուցեց նա, առանց քեզի՛, առանց աղջկանս, հոն առանձին . ան է ուրեմն ինձմէ իննդրածդ, ինձ առաջարկածդ, և կ'ըսես թէ չես ուղեր զիս սպաննել :

Բայց զազմն մ'ես դու, բարբարոս մը . ինձ առաջարկածդ մահուանէ հազար անգամ սոսկալի է : Հոն, առանձին : Ո՛չ, երբէք : Չեմ ուղեր, չեմ ուղեր : Անսս բարեաւ :

Եւ փութանակի բաց մնացած պատուհանին կողմը սրացաւ, մարքիզը թեւերը գէպ'ի անոր երկնցուց, դոչելով.

— Պէտքրիս :

## ԼԸ

Ոճիք :

Պարոն Մօնղա արդիլեց իր կինը այն միջոցին՝ ուր անիկա յուս սահատութենէ՝ մղուած՝ պատշգամբը հասած էր ինքդինքը վար դահավիճելու համար . զան թեւերուն մէջ առաւ, և ուժով մը սեղմեց անոր անունը կրկնելով, այն անունը՝ որ այնչափ և այն չափ անդամեր պիրոյ և ուրախութեան յափշտակութիւններու մէջ արտասանած էր : Լաւագոյն փաստ մ'էր այն՝ որ կրնար զործա-

ծել, և Պէտքը իսութենէ և վիշտէ յաղթուած՝ տեղի տուաւ, այն ժամանակ Ամէտէ թիկնաթուի մը մէջ հանգեցուց զան, և պատուչանը դոցելով առջեր կանգնեցաւ: Պէտքիս տիրութեամբ զան կը դիտէր:

— Ինչո՞ւ զիս արգիլեցիր մանելէ, Ամէտէ, այժմ ալ չէի տառապեր:

— Զեմ ուզեր որ մեռնիս, Պէտքիս, բնդհակառակը կ'ուզեմ ապրիս, որ անսահման սէր մը յուցընելով՝ իմ յաւիտենական երախտագիտութիւնս տուանս:

Կրքի սեպհական հանդամանքներէն մին՝ ամն ինչ իր տեսակետովը տեսնել, անոր յարմար եկածը կարելի կարծել, և կեանքը ու աշխարհը իր քինայը համեմատ շննեն է: Մահացու հարուածներ տուած ժամանակը՝ իր զէնքերը անզօր կ'ենթագրէ, ըստ որում ինքը բան մը չպար: Ձկայ բան մ'օր պինչափ յիմար, այնչափ անիրաւ և այնչափ անդութ ըլլայ՝ որչափ կիրքը բայց՝ ի վերայ այսր ամենայնի այս աշխարհի մէջ ստէպ կ'առաջնորդէ նազմել, և կըրի մը, դերի մը նման իրեն հնազանդելով՝ իր ձեռքովը և իրեն համար՝ զմղ շրջապատղներուն կեանքը կը կործանենք: Սիրտը պատերազմի դաշտ մ'է՝ ուր գիտակները իր գիշուին, կը կուտակուին:

Ամէտէ խիստ այլանդակ դիտաւորութիւն մը յղանալով և անոր գործադրութիւնը դիւրին կարծելով՝ ինքինքը ո՛չ յանցաւորի և ո՛չ անմիտի մը տեղ դրաւ: Առ առաւելն հաւանեցաւ թէ այս տեսակ առաջարկութիւն մը իր զգացած նեղութիւններէն շատ աւելի բնութիւն էր, և այս քաւութիւնը տրամարաշխական արդարութեան զործ մը համարելով՝ այս մտածումով ինքինքը կը միեթարէր:

— Ի՞ն է յանցանքը եթէ զինքը ալ չեմ սիրեր, պէտք է որ անոր հետեւութիւնները ի՞նք կը:

Եւ ապագայի չքնաղ աեւիլները անցեալի տաղտուկ ձայներուն բութիւն կը հրամայէին: իր հոգւոյն նշանածին համար պատինեց իր հիւսերնա, և իր առաջն սիրոյն թառամեալ ծաղկները ուր-

քերուն տակ կը կոխկրտէր: Երնէսդ շատ աղէկ դատած էր այս մարդը՝ իրեն նանանելու կարի տրամադիր ենթաղըելով զինքը: Անսամնձ կիրքէ դէս ՚ի ոճիր՝ քայլ մը կը մնայ միան:

Տիկին Մօնղա կ'զզար թէ իւելքը զլիւն կը թռի, ընդնշմարելով այն զարհութելի չարիքները՝ ոքք կ'սպառնային իրեն: Անսառուգութիւնը իրեն բարեկ մը կ'երեէր, ուստի և սպասեց որ մարքի զը խօսի նախ:

— Կ'ուզես խստամաւ որ հանդարտութեամբ խօսերս մտիկ սփոտի ընես, Պէտքիս: կ'ուզես վերստին ինձ քու զթութիւնդ, քու սէրդ հաստատել: Ի՞նչ որ աւ ըսես՝ ես ո՛չ զաղան մ'եմ և ո՛չ բարբարոս մը: դժբաղդ մէկն եմ ես, քու բոլոր գթութեանդ արժանի:

— Իմ զթութիւնս շնորհեմ քեզի: զոհին զթութիւնը իր գահձին համար:

— Կարելի է որ այդալս ըլլայ, կարելի է որ ձիշդ ըլլայ ըրածդ, բայց սակայն եթէ զիսնայիր թէ որչափ կը տառապիմ: Ամն ինչ պիախ ըսեմ քեզի, սիրելիս, այս վայրկեանս հանդիսաւոր վայրկեան մ'է: Քու և իմ երջանկութիւնս ընդ միշտ կորսուած է: անսանուն և անսահման սիրոյ մը ենթակայացած եմ, այնպիսի սիրոյ մը՝ որ կեանքիս վճիռը պիտի տայ: կ'զգամ թէ վերջապէս ալ քեզի արժանի չեմ:

— Ա՛հ, զիս սիրածէդ աւելի կը սիրես այն աղջիկը, զոչեց մարքիզուչին:

— Այս, այնպիսի սէրով մը կը սիրեմ զան, որու նմանը երբէք մարդ մը այս աշխարհիս մէջ սիրած չէ, այն աստիճան կը սիրեմ՝ որ պատրաստ եմ զօհելու իրեն համար կեանքս, հարստութիւնս, երջանկութիւնս: Կատաղիրի մը, խելայեղի մը նման կը սիրեմ: Պէտք է ինձ ցաւակից լինիլ, Պէտքիս: այս տեսակ զզացում մը ամն ասն ջանքներէն կեր ՚ի վեր պատուհան մ'է: Գիտես զու զայս, ըստ որում շատ տառապեցուցած եմ զբեկ, այնպէս չէ, իւելք կին:

— Բայց այս երազ մ'է: Ես չեմ ապրիր, կարելի չէ այս մնդթութիւնը մինչեւ այս աստիճանները չես կրնար մղել:

— Արդեն ըստ քեզ, Պէաթրիս . Ես չեմ որ կը խօսիմ, այլ  
կիրքն է . Ես ինքը ինքիս տէրը չեմ, կիրքն է տէրս : Ա՛Ն ինքին-  
քիս չեմ վերաբերիր, դժւահար մ'եմ ես, Աւետարանի յիշած  
թշուառներուն նման : Քըստին զիս չսիրեր, կը վախնամ ես իր-  
մէ . գէլք մինչև հիմա մերժեց իմ սէրս, բայց անոր յարուցած  
արգելքներուն պատճառաւ ալ աւելի կը սիրեմ զինքքը : Պէտք է  
իմ ըլլայ նա, զան պէտք է ստանալ, պէտք է նում իր վրայ ու-  
նեցած այն անշի ջանելի ծարաւ՝ որ ինձ մոլեգնութիւն կը պատ-  
ճառէ, և այս պիտի ըլլայ, կը լսե՞ս, Պէաթրիս . այս փափաթիս  
հանելու համար հոգ չէ եթէ մեռնիմ, հոգ չէ եթէ աշխարհ  
տակնույրալ բնեմ :

—ԱՇ, չսիրե՞լ նա դքեզ:

— Աչ, չսիրե՞ք զիս . մերժեց, արհամարհեց բոլոր առաջարկութիւններս, զիս իրեն իբր անսարժան կը նկատէ, և չուզե՞ր որ իմ տարիութիս ըլլայ . դուցէ իմ կինս ըլլալու յանձն պիտի առնոլ, պիտի է որ իմ կինս ըլլայ :

— Իւկ Ես, զուեց մարդիկուհին իր բոլոր բարձրութեամբ  
կանգնելով :

— Դու . դու , զի աթրիս , կիներէն ամենէն աղնիւը և ամենէն վեհանձնը պիտի ըլլաս , շարայարեց Ամէտէ անոր ձեռքը բունելով զոր թշուառ կինը ետ քաշելու կ'աշխատէր , դու պիտի թողուս որ ապրիմ , դու ապագաս ինձ պիտի շնորհես , զօր աղէտալի կապ մը քուկինիդ հետ կը միացընէ : Վերջապէս իմ երջանկութեանս համար պիտի զօհուիս : Ճոս պիտի մնաս , ամեն աչքերէ պահուած . պիտի մտածես թէ ո՞րչափ բերկութիւններ կը պարտաւորիմ քեզի , միմիայն ինձ համար պիտի ապրիս , զքեզ տեսնելու պիտի զամ յոլովակի , ըստ որում սրտիս մէջ պարունակուած բոլոր գորովը , բոլոր երախտավիտութիւննը քեզ պիտի շնորհեմ : Դու իմ միակ բարեկամս պիտի ըլլաս , քու քովդ պիտի դանեւմ այն մսիթարութիւնները՝ որոնց պէտք ունիմ ինձ իշխող սատանին Ճիրաններուն տակ տառապած ժամանակս . դու վլրէժդ պիտի լուծես , հաւաստի եղիր : Եւ ետքը , ապագային մէջ

... պղիամի միանակը, Պէտթրիս, անձանօթ երկիրներ պիտի փախ-  
չինք, մեր օրերը միատեղ պիտի վերջացընենք, և յաւիտենալու-  
նութեան համար միատեղ պիտի ննջենք:

Սարքից հին չէր կրնար լսածներուն հաւատալ, և իրը երազի  
մէջ մտիկ կ'ընէր զանոնք : Արշափ անկարդ և որչափ ինքնաւելը  
ալ եղած ըլլար իր սէրը, երբէք չէր կրնար եքեակայել թէ ան-  
կարգութիւնը և ինքնասիրութիւնը կրնան մինչեւ այս աստիճաննե-  
րը համնիլ : Բնաւ պատասխան մը զդտաւ նա . սրտին մէջ զոռա-  
ցող փոթորիկը կը խղղէր զինքը . իր սրտամութիւնը այն ասականն  
մէծ եղաւ՝ որ իրեն այնպէս կ'երեւէր թէ Ամէտէն կ'ատէ :

— Արդեօք կը սիսալի՞մ սրախու վրայ այս աստիճան վստահելու, յարեց Ամէաէ :

— Այս . . . կը տեսնեմ. . . երազս կ'իրազործի, աւանդա-  
կան պատմութիւնը կը գործագրուի, զիս Երէնը ընել կ'ուզես,  
բայց Կիւնթէրի մը հանդիպելէ չ'ս երկնչիր :

Այս դարուս մեր զլուխները՝ վէպերով և վիպակնութիւնները՝ ամենուրեք վէպեր կը գնեն, զբեթե ակամայ, մինչև անցեալ, ամենուրեք կը գնեն, զբեթե ակամայ, մինչև անցամ ամենածանր խնդիրներու մէջ։ Ամէտէ կարի իրապաշտ երսքէք իր նպատակն չէր շեղիր, և անընդհատ անոր ետեւեն կը վագէք։

— Երբէք այդ ունայն կեղծիքներուն չեմ զբաղիր ; տիկին, պատասխանէ ինձ : Քեզի ապագան կը նուիրեմ, և դու կը վարանի՛ս, ապագան կը նուիրեմ քեզ, և դու կ'ըսիս թէ կը սիրես զիս : Ահ, եթէ Քրիստին ինձ ապագան խոստանար, եթէ այդ յօյսը ընդնշմարէի մլայն, և եթէ ատոր փոխարէն պէտք ըլլար ամբողջ տարիներ բանակ և աքսորի մէջ անցունել, ո՞հ, ես չպիտի՝ վարանի՛ : Խայթիչ և սոսկալի նախանձութին մը զբաւեց զՊէտի ամերիտ, անոռքի մի, անազորոյն ե. արի դատնալով յանկարծ՝ ալ չփախառ ոչ մահէ և ոչ մահ պատճառող խօսքերէ : Հրաշէի երկաթով մը ոչ մահէ և ոչ մահ պատճառող խօսքերէ : Այս կերպով ահեղ աւելի խորոշնկ վերքեր բանար : Այս կերպով ահեղ և երկու կողմէ հաւասար մըցում մը սկսաւ, որ ախտեաններուն միշտ մահուարու միայն կրնար վերջանալ :

— Զեղ մաիկ կ'ընեմ, և կը հիանամ, պարոն, յաբեց Պէտք իս բարկութենէ աւելի վասնաւոր առերեցիթ հանդարատ թեալք մը : Ինձմէ ամեն կերպով կատարեալ զոհողութիւն մը կը խնդրէք, մինչև անդամ ապրելու իրաւոնքիս զոհողութիւնը, և այս մասին երախտազիտութիւնս ձեզի չյայտնելուս համար կը զարմանաք : Յիշաւի որչափ վեհանձն մէկն էք . ինձ ձեր կնոջը, օրիորդ Շամարանթի, այս աշտարակին մէջ ապրելու թյլառութիւնը պիտի ընէք, ուր խենթի մը տեղ պիտի անցնիմ ձեր նոր սպասաւորներուն առջև որք զիս չեն ձանձնար . և այս միջոցիս դուք իմ անունս և աստիճանս, դիրքս և աղջիկս, իմ աղջիկս, օրիորդ Քրիստին Օրթէզի, իմ տոհմիկիս կոմս Տօպէրի տարփուհին պիտի տաք . այս բոլորովին բնական բան մ'է, այնպէս չէ . ոչ, պարոն, ստուդիւ մոլեզին խենթ մ'էք դուք :

Տօպէրի անունը լսելով մարքիզը կանգնեցաւ և կատղութենէ ուսնալով՝ կնոջը ձեռքը սասակութեամբ սեղմեց :

— Տոհմիկիդ տարփուհին, ուսկից զիտես, ով ըստ քեզ :

— Հարցոցէք բոլոր աշխարհի և Պատէնը յիշեցէք, դիտեցէք անդամ մը զիրենք և բոլոր աշխարհի դիտացածք դուք ալ պիտի դիտնաք :

— Ո՛չ, ո՛չ, անկարելի բան է այդ, զրադարտութիւն մ'է :

— Ինչո՞ւ զրադարտութիւն սիստի ըլլայ, ըստ որում զձեղ իբրև տարփածու չուզեց ընդունիլ : Իբրև ամուսին կ'ուզէր ընդունիլ զձեղ, պէտք էր անշուշա ատոր միջոցները ձեռք առնուլ :

— Ո՛չ, ո՛ւս է այդ, ըսէ, Պէտքիս, թէ սուտ է :

— Ըստհակառակը Ճշմարիտ իրողութիւն մ'է և ամենէ մնձ վրէժինդինքութիւնը որ կրնամ ընդունիլ ձեր անկարելի վէպին հաւանութիւնս տալն էր : Բայց աղջկանս կը մտածեմ և . . .

— Եւ կը մերժեմ :

— Եւ կը մերժեմ :

— Ահա ուրեմն այն անձնուիրութիւնը, այն զոհողութիւնները որ իմ երջանկութեանս համար որպէս թէ պատրաստ էիր ընելու այսպէս ուրեմն կը սիրեմ զիս :

— Այսպէս կը սիրեմ զքեզ, զոչց տարաբարդ կինը այս անմիտ և անիրաւ եսութենէ վերջին ծայր բարկացած : Մոռցար ուրեմն տասնեհինդ տարի շարունակ զքեզ Աստուծոյ նման պաշտելս այն, տասնեհինդ տարի, առանց վայրիեան մը միտքս քեզ այն, զուբս ու թիշ մէկու մը զբաղեցնելու : Մոռցար վիշտերս, արտասուբներս, մոռցար լուսութիւնս, նուաստութիւնս և քու արհամարհանքներդ : Վերջապէս մոռցար թէ որո՞ւ հետ կը խօսիս, թէ ով եմ ես, թէ ի՞նչ ես իմ իրաւոնքներս և պարտաւորութիւններս : Աստուծ վկայ է թէ զեռ կը սիրեմ զքեզ, բայց եթէ չոփէի խոկ, եթէ ինձ ատելի խոկ ըլլայիր՝ իմ ամուսինի և թէ չոփէի խոկ, եթէ ինձ ատելի խոկ ըլլայիր՝ իմ ամուսինի և մօր տիտղոս չպիտի թողում բնաւ, չպիտի թողում որ օտարամօր տիտղոս չպիտի թողում բնաւ, մինչդեռ ես կ'ապրիմ տակարին : կան մը իմ տանս մէջ մայրնես, մինչդեռ ես կ'ապրիմ տակարին : կ'ընդունիմ Վսիկա նուաստութիւն մ'է և մը թէ տկարութիւն մը . կ'ընդունիմ Վսիկա անուաստութիւնը, կը կրեմ անոր հետեւթիւնները, բայց նու աստուծ ակարութիւնը, կը կրեմ անոր հետեւթիւնները, թո՛ղ թիւնը՝ երբէք : Ահա իմ վերջին խօսքս : Այժմ գուբս ելիքը, թո՛ղ դիւնը պատահնձին և աղատ իմ սենեկիս մէջ . քու աղնիս հօրդ տունը կը զմնուիմ, պարոն, յարդէ զան, եթէ զիս չես ուղեր յարդել : Տիկին Մօնղա կանգնեցաւ և արքայավայել շարժումնիմ մը գուն և իր կրեցը գերի այն գժրազդ անմիտէն զատ ամենքը կրնար զիւնաթիւնել : սակայն և այնպէս զան շարժելու տեղ, բարկունաթափ ընել : այսպէս զան շարժելու տեղ, բարկունաթիւնը գրգուց : Սինչե այս պահուս ինչ զինքը բանած էր Ամէակ : Եթիւնը գրգուց : Սինչե այս պահուս ինչ զինքը բանած էր համար : Եղած տեղը ասկէ ետքը կարելի չէր այս իբրեն համար : Եղած տեղը նոտեցաւ մնաց և կնոջը վրայ արհամարհու ակնարկ մը ձգելով :

— Եթէ ի՞նչ որ ես այն ըլլայիր, ըստ սիստի հասկրնցիք թէ այս տեսակ տեսակցութիւն մը որու տեսութիւնը և մենութիւնը ամեն կարելի եղած միջոցներով ապահով ցուցած եմ, չիրնար այսպէս վերջանալ . պէտք է որ զիջանիս, ամիկն :

— Չպիտի զիջանիմ :

— Պէտք է որ զիս աղատ թողուս, կ'ուզեմ և պէտք է որ ա-

զատ ըլլամ :

— Ո՛չ, ո՛չ ապահով որ կ'ապրիմ :

— Զգուշացիր, զքեղ աղատելու հնարաւորութիւնը շնորհեցի, դու մի մերժեր զայն :

— Բանէ մը չեմ վախար :

— Բայց սակայն, բայց սակայն . . .

— Բայց սակայն, առանձին ենք, զիշեր է, դանումը մերձ է, յատակը խոր, այնպէս չէ :

— Փորձութեան մէջ մի դներ զիս . . . :

— Զքեղ փորձութեան մէջ չեմ դներ, այլ կ'արհամարհեմ. եթէ կարող եմ դու, աղատողի, դու, Մօնղա մարքիզը, կնոջ մը, քու ինո՞ջդ արինովը պղծուէ : Եւ եթէ այդ անպատութիւնը ընդունելու չափ վատ ես, լաւ որեմն, ոչ դողալս և ոչ տրդդունիլս պիտի տեսնես : Օ՞ն, ալ տկար չեմ ես, քաջ եմ, այս միջոցին քու տիրուհիդ եմ, ըստ որում առանց ինձի, առանց իմ կամաց, բան մը չես կարող ընել, այլ միայն ոճիրով :

— Տիկին :

— Ո՛չ, աչացդ մէջ կարդացի, կարդացի անհամբերութիւնդ և կատղութիւնդ : Զոհը ոտք կ'ենէ և կը հարուածէ զքեղ, ուսնակոխ եղած միջատը վերսախն կը կանդնի և իր թոյնը վրադ կը թափէ : Քու Քրիստինիդ հետ չպիտի ամուսնանաս, ըստ որում շեմ ուզեր, երբէք չպիտի համիմ, ըստ որում եթէ զիս սպաննես իսկ անհանկալ արգելք մը դերեվանիս մէջն ինելով՝ քու և անոր մէջտեղ պիտի կանդնի . Քրիստին պիտի մերժէ մարդասպան մը . նա չփրե՞ր զքեղ :

Այս վերջին բառերուս մէջ պարունակուած վրէժինդրութեան ամենագառն լեղին մարքիզին երակներուն մէջ թափանցեց, և զան անողոքիլ դարձոց : Եր կիրքով յիմարացած՝ հանդպած անյաղը թելի հաստատամութենէն կատղեցաւնա, ինչպէս երնէսդ՝ Սօֆի չէրվեի քով. ալ ուրիշ բան չտեսաւ այլ միայն նպատակը, արշելքը անհետացած էր :

— Կ'ողեմ աղատ ըլլալ, դուաց նա աչեղ ձայնիւ մը, հասանէ :

— Ո՛չ :

— Պէտք թիւ . . .

— Ա՛լ Պէտքիս չեմ, Մօնղա մարքիզուհին եմ, Գլուխի մայրը :

— Զիս վերջին ծայրը կը մզես :

— Վատ . կնո՞ջ մը սպառնալ :

— Հաւաննէ :

— Ո՛չ, ո՛չ, հազար անդամ ոչ, մինչեւ վերջին շունչը ոչ :

— Սիրոտ զութ չունի, տիկին, ուստի ես ալ քեզի պէս պիտի ըլլամ :

— Ի՞նչ հոգս : Քրիստին չսիրեր զքեղ :

— Ո՛չ, Աստուած իմ :

— Երբէք քուկդ չպիտի ըլլայ նա, դու ալ ինձ նման թշուառ, արհամարհուած և մերժուած պիտի մեռնիս :

— Ո՛չ, ալ շատ եղաւ :

— Առանձին պիտի մոռնիս, կ'իմանամ, չպիտի գտնուի ձեռք մը որ քու աչքերդ զոցէ, արտօսը մը չպիտի հոսի քու գերեզմանիդ վրայ, ըստ որում ալ ես չպիտի ըլլամ, և քու աղջիկդ իւր մօրը սպաննէը պիտի անիծէ :

— Լուէ, լուէ :

— Ես այս միջոցին՝ քու Քրիստինդ երջանիկ պիտի ըլլայ, երջանիկ՝ ուրիշ մէկէ մը, քեզմէ աւելի գեռահաս և աւելի գեղեցիկ մէկէ մը, կ'իմանամ, անմեղ և պատուակիը մէկէ մը :

— Պէտք թիւ, ի մէկը արեւոդ, մի աւելցըներ բառ մը :

— Չաս աղէկ դիտեմ որ քեզմէ հզօր եմ և զքեղ կը տանջեմ. շատ աղէկ դիտեմ որ դաշոյնը ես ալ իմ կողմէս վէրքիդ մէջ կը դարձնեմ : Առաւելութիւնս է այս՝ զոր ՚ի զործ կ'ածեմ :

— Վերջին անդամ մը, կ'ուզե՞ս զիս աղատ թողուլ, կ'ուզե՞ս կեանքդ իմինէս բաժնել . կ'ուզե՞ս զայս :

— Ո՛չ :

Ամէտէ կուրծքին վրայ պահուած դաշոյնի մը սպատեանը ակամայ կը զգուէր . միմիայն իր կինը վախցինելու դիտաւորութեամբ առած էր զայն, ըստ որում այն աստիճան մեծ էր իր կուրծքինը՝ որ այն անարժան կատակերդութեան համար անոր հա-

ւանութիւնը սահանալու մեծ յոյս ունէր . դեռ ոճիրի մը մտածելու չէր համարձակեր , ինչու որ խղջի և պատուոյ մնացորդ մը կար աակաւին իր սրտին մէջ : Բայց ընդդիմութիւնը , Պէտքիսի անխօհին խօսքերը մինչև մոլեզնութիւն գրգռեցին զինքը : Սիայն թէ անդրադարձաւ ինքնին թէ յիրափ առանձին են , զիշեր ժամանակ է , անդունդը խոր է , և թէ Գանուբը արագ ընթացք մը ունի :

— Պէտք է որ զիշանի , ըստ ինքնին :

Եւ իր բոլոր անդամները ջլատող սարսուխն դէմ մաքառելով՝ մարքիզուհւոյն մօտեցաւ , և դաշընը անոր ցուցուց :

— Կը տեսնես թէ ամն բան յանձն առած եմ ,

— Ես ալ նոյնպէս :

— Ի՞նչ , կ'ուղես զիս ստիպել . . .

— Սպաննէ զիս , ընդմիշեց Պէտքիս , կեմքը ինձ համար առելի է , ինչպէս նաև զու ալ :

Մարքիզը ետ քաշուեցաւ :

— Վաստ , կ'սպաննայ ինձ , և իր ոճիրը զլուխ հանելու քաշաւոտութիւնը չունի : Վաստ , վաստ , վաստ :

Մարքիզը զան թեսերուն մէջ առնելով՝ զէնքը կուրծքին վրայ իր թնդոց :

— Ազատութիւնս կամ մահդ :

— Ո՛չ :

— Լաւ ուրեմն . քանի որ կ'ստիպես զիս . . .

Եւ զարկաւ . . .

Քանի ժամեր այսպէս անցան . չդիտեմ : Արեգակը , ապակիներէն թափանցելով՝ ողբալի և սոսկալի տեսարան մը լուսաւորեց : Պէտքիսի գիտակը , դեռ ազէտալի թազը զլիսոն վրայ , թիկնաթուն վրայ գրուած էր . կենաց երեսոյթը դեռ կը պահէր այն , թուն վայց լայն վէրք մը , որուն արխոնը առատօրէն կը հոսէր իր պարագաներու աշխատելով , սպաննած ըլլալը կը յայտնէր և վրէծ ինդրութիւն կը գոչքը : Դոմէ քանի մը քայլ հետուան , Ամէտէ անխնդրութիւն կը գոչքը : Դոմէ քանի մը քայլ հետուան , Ամէտէ անշարժ , ուոքերը արինաթաթաւ , ուուիք խոնարհած , նայուածքը

անշարժ , ըրածը տակաւին չէր կրնար հասկընալ : Զարհուրելի խղջի մը ծանրութեան տակ ընկճուած՝ ոչ փախչիլ , ոչ յանցանքը ծածկել և ոչ անոր հետեւութիւններուն առջեն առնուլ կը մտածէր : Այն վայրկեանէն իրեն համար պատիժը կ'սկսէր , և կը կարծէր թէ իր հանգստութեան և ապագային համար ամեն ինչ լմնացէ : Հոն կը կենար նա՝ անշարժ , համբ , իր զոհը դիտելով , որու կեանքը ետ դարձնելու համար իր բուն կեանքը նույրել պատրաստէր : Քիստին շատ հեռու կը գտնուեր այս պահչուս իր մտածմունքներէն : Մտացը մէջ հաղարաւոր կսկծեցուցիչ պատկերներ իրար կը յաջորդէին , աչքին առջեւ կը բերէր իր ամումնութիւնը , իր երանութեան ժամանակները , Գլավիի ծնունդը , տիկին Շամարանթի մահը , այս վերջնիս աղջիկը իրեն յանձնած ժամանակը խօսած սա զարհուրելի հոսքերը կը կրկնէր նա իւրովի :

— Երբ վերը զիրար գտնենք այդ աւանդին համար հայիւ պիտի պահանջնեմ քեզմէ :

Յետոյ երնէսդի ստուերը՝ և անոր սպաննութեան դասը աչքին առջեւ կու դային : Ինքը որ արհամարհած էր զան , այժմ անգունդին մէջ անորմէ վար իջած՝ պէտք էր զան իրը դասատու ընդունիլ : Ինքը ևս խուսափելու միջոցը շնչորհած էր Պէտքիսի , ինքը ևս մերժում տեսնելով՝ զոհած էր զան : Ո՛չ , հիանալի կերպի օգուտ քաղած էր անոր զասերէն , և սորվելու ուրիշ բան մը չէր մնացած իրեն :

Բայց սակայն , առ ջի վայրկեանները անցնելէ ետքը , իղձի ձայնին ներքե ննջող բնագդումները արթնցան , ինքզինքնին վրայ մտածէյ , Քրիստինի վրայ մտածեց , և ուրախութեան ահադին աղաղակ մը ելաւ իր կուրծքէն :

— Աւ ազատ եմ , զուեց :

Կիրքը վերստին իր իշխանութիւնը ձեռք առած ըլլալով՝ կարեկցութիւն և վիշտ անհետացան . հասարակ եղեռնադործ մը զարձաւնա , և ծագելիք կասկածները իրմէ հեռացընելու աշխատեցաւ : Մտածեց որ օտարը երկիր մէջ , զբէթէ անձանօթ վարձուորներէ ընապատուած՝ աւելի յաջողութեան յոյս կրնար ունենալ . կրնար

ինդք Պէաթրիսը այս սենեկին մէջ թողուլ, գուռը փակել, և արպիւել իր սպասաւորաց որ մինչև իր վերադարձը, չմտնեն հոն. ինչպէս որ առջի օրը ըրած էր. ինք Միւնիք պիտի փախչէր, Քրիստինը և Քլավին հետը առնելով. այսպէս որ և է հալածումէ խոյս տալ կը յուսար: Այս միջոցը որ ամենէ դիւրին և խոհեմն էր, իր փափաքներուն ըստ ամենայնի համեմատ չէր: Տանջանքէ խոյս տալ չէր բաւեր, պէտքէր նաև բնաւ կասկածի տեղի չտալ: Շատ աղեկ կը ճանչնար Քրիստինը, և զիտէր թէ նա այս անօրէն սպաննութիւնը իմանալով սոսկմամբ պիտի հեռանար իրմէ: Եթէ թանկաղին ժամանակ մը կորսնցնելու տեղ՝ ինքզինքին վրայ մտածած ըլլար իս կոյն, և զիակը զետին մէջ գահավիմէր՝ կրնար ամենուն ինքնասպանութեան մը կարծիք տալ, բայց հիմա ցերեկ ժամանակ էր, այս մնաւոր դղեակը մինչև քանի մը մղոն հեռաւն դաշտին վրայ կը նայէր, հազարաւոր աչքեր առանց իր կասկածելուն՝ կրնային զինքը տեսնել, և զործը զժուարին կ'ըլլար. ի՞նչ ընել պէտք էր ուրեմն:

Ինքնասպանութեան դաշտարէն չյրածարեցաւ նա. անով ամեն ինչ կրնար շտկուիլ: Պէաթրիս կրնար սասասիկ նախանձութեսն վայրիեանի մը մէջ յուսահատօրէն ինքզինքը սպաննած ըլլալ, և բոլոր հարիզ պէտք եղած ժամանակ պիտի վկայէր թէ այս բանիս կարող էր նա: Մտացը մէջ իր պատմելիք վշտալի պատմութիւնը կարդարելով տեսարանին հոգն ալ տարաւ այնպիսի հանդարտութեամբ մը որու համար նոյն ինքն իր դասաւուն կրնար պարծիլ: Մարդ կրնայ շուտով այս անօրէնութեան աստիճանները իջնալ, մանաւանդերը կիրքը և անձնական շահը զինք կ'առաջնորդեն:

Դիակը իր եղած միւնցին տեղը թողուց. ո՛չ թագին և ո՛չ մազերուն դպրաւ. արիւնը չջնջեց բնաւ և վէրքն ալ չծածկեց, մինչև անզամ վէրքին մէջէն դաշոյնը չքաշեց չչանեց: Այս ամենը պէտք էր իրեն: Ինդք Պէաթրիս, այս սոսկալի մահուան հակառակ՝ զեղցիկ մնացած էր նա: Աչքերը իր սպանչին ակնարկներուն տակ ինքնին գոյսուած էին. արտեանունքները իր մարմարեայ այտերուն վրայ շուքերնին կը ձգէին: Իր ճակտին վրայ փայլող անդամանդները լցուերնին իր վրայ կը զարնէին. կարծես թէ ինէս տը քասդ-

քօն ըլլար նա, զերեզմանէն համուած և իր մէհափառ սիրահարէն պսակուած:

Արեւ իր Ճառագայթները դպրոցոյն ապակիներու մէջէն կը զարնէր, թուշոնները պատշգամիքին վրայ զուարթօրէն կ'երգէին. ամեն ինչ կենդանութեան կը գառնար. Հրաշալի բնութիւնը իր քաղցրահատուէր: Մարգիզը պատուհանը բացաւ. մոմերը գեռ կը վառէին՝ դիակին վրայ իրենց տխուր ճառաղայթները արձակելով, որոնց լոյսը արեւու առջե այնչափ սուտ և շինծու կ'երեի: Նախընթաց օրուան նման, նախընթաց օրուանէ աւելի, կածեցուցիչ հակապատկեր մ'էր այն կենաց և մահուան, բնութեան և մարդկային ազդի յուրի բնապկումներու մէջտեղ: Ծղրիզը կ'երգէր միշտ:

Ամէտէ իր անգութ կատակերգութիւնը խաղալու կը պատրաստուէր, և արգէն գէպ 'ի նախասենեակը կը յառաջնանար իր մէն մի քայլերուն արիւնալի հետք մը թողլով, երբ յանկարծ գահլիճի զրան զարնուիլը լսեց: Վախէն յետո ընկրկեցաւ նա, ըրանալու հաստատ որոշում ըրած: Գուռը կրկին զարնուելով վախչելու ճամբայ մը վնտուեց, բայտ որում եղենաղործը միշտ պատժոյ դէմ վատ է: Սակայն Իրէնի աշտարակէն փախչիլ կարելի բան չէր: Աւելի ուժով զարկին վերստին, և Ամէտէ կը վարանէր և աւելի ես կը գողդղար, երբ իր անունը արտասանուելով սարսուցաւ, իր բոլոր մարմնոյն մէջ անբացատրելի յոյզ մը զդալով:

— Պարմն մարգիզ, կ'ըսէր անձանօթ այցելուն, շուտով բացէք ինձ դուռը, առանձին եմ, վախնալու բան մը չունիք. բայց եթէ շրանաք՝ տրիշներու ընկերութեամբ գալու պիտի ստիպուիմ:

— Ա՛հ, զուցց Ամէտէ, անդիմաւրելի շարժումէ մը մղուած գէպ 'ի դուռը վաղելով:

Աշխուժութեամբ մը բանալին փականքին մէջ դարձուց, և դուռը բացուելով՝ Քրիստոնի զիմաց գտնուեցաւ:

160

Տարիուակնե:

Օրիորդ Օրթէղ շնչարգել, ամդոյն և վաստակարեկ երեցաւ։ ձեռքը գէպ ՚ի աշտարակը երկնցոց, և յուղեալ ձայնիւ մը։ —Պարոն, ըստ, ուր է տիկին մարքիզուհին, զան տեսնել կ'ուզեմ։

—Ի՞նչ պատահմամբ դու հոս կը դժնուին, Քրիստին, ի՞նչպէս մեր հոս զալը ի մացար։

—Կ'ուզեմ տեսնել, կ'ուզեմ տեսնել զան, կրկնեց Քրիստին մարքիզը հրելով, որ անոր անցքը կը դոցէր։ Ա՛Տ, զոշեց, սոս կալի բան է այս։

Ակամայ շարժումով մը աչքերը զոյեց վարժուհին, ըստ որում Ամէտէի ձեռքերուն և զցեսաներուն վրայ սփոռած արինը տեսսած էր, ինչպէս նաև նախասենեակի տախտակներուն վրայ առուակի նման հոսող արինը։

—Թո՛ղ զիս որ անցնիմ, յարեց Քրիստին մէկէն ՚ի մէկ իր բոլոր քաջասրտութիւնը զտնելով, ալէտք է որ ներս մանեմ։

—Քրիստին, մի ուղեր տեսնել այդ տեսարանը, կարի կսկծեցոցիւ է այն։ Ա՛Տ, կարի գժրաղդ մ'եմ ես։

Քրիստին հրամայական շարժումով մը հեռացոց մարքիզը, և քանի մը քայլ գէպ ՚ի յառաջ անցաւ։

—Զան սպաննեցիք ուրիմն, մրմուաց նա բոլորովին վշտաբեկ, խեղձ կինը երկնչելու իրաւունք ունէր ուրիմն։ Ա՛Տ, շատ ուշ հասայ։

—Քրիստին . . .

—Պարոն, մի մերձենաք ինձ, մի խօսիք հետս այս սենեակին մէջ, սրբապղծութիւն մ'է այս։ Զեր դատաւորը չեմ անշուշտ,

բայց դուք ալ զիս իբր մեղսակից մը մի համարիք։ Ատեցէք զիս կ'ըսեմ, զիտեմ թէ ինչ պարտաւորութիւն ունիմ կատարելիք։

Այս տարօրինակ է ակին՝ պարսն Մօնղայի վրայ ունեցած իշխանութիւնը այն ասալիքան կատարեալ էր՝ որ այս վերջինը մինչեւ անդամ ինքզինքը պաշտպանել չաշխատելով։ մէկ կողմէ քաշուեցաւ անոր տեղ բանալու համար և չհամարձակեցաւ ետևէն երթալու։ Այս միջոցիս գաւ տիկարակուհոյն զէմքը վշտի և կարեկցութեան զարմանալի երեսոյթ մը կ'ընծայէր։ առաջին վայրկեանները անցնելէ եաքը սոսկումը և վախը անհետանալով իրը սրբավայր մը մտաւ այն տեղը՝ ուր այնշափ մծ ոճիր մը զործուած էր։ Դիակը միշտ միւնոյն տեղը կը մնար՝ աբեկն բոլորովին լուսաւորուած և չորս կողմը աբեան լիձ մը ձեւցած։ Քրիստին քանի մը քայլ աստին կայ առաւ, և ձեռքերը իրար միացունելով ծանրութեամբ մը ծունկի վրայ եկաւ։

—Խեղձ և սուրբ նահատակ, ըստ։ Վկայ է Աստուած ինձ որ զքեղ ալսաելու համար ամեն ձիգս թափեցի։ Այս որ ամեն ինչ զիտես՝ չես կրնար զիս ատել։ աղօթէ ուրեմն ինձ համար։

—Նոյն միջոցին Ամէտէ իր արիտութիւնը զտնելով ծաղկահաս աղջկան եաին երեցաւ։ այս վերջինը տեսաւ զան։

—Մարդասպան, մի մերձենար ինձ։ Դուրս ելի՞ր որ իմ վերջին պարտաւորութիւններս կատարեմ այն կնոջ նկատմամբ որ . . .

—Քրիստին, ես չսպաննեցի զան, իը սիալիս, զիս անիրաւութեղ կամբաստանես։

—Դուն չսպաննեցիր զան։ Եւ ինչպէս ուրեմն հոս իմ առջես արինաւթամբաւ և անշունչ կը մնայ նա։

—Իսքը յոսահատաթեան վայրկենի մը մէջ և այնպիսի նախանձութեամբ մը կրծուած՝ զոր զիտես արդէն . . .

—Կը սսես, մահաւան առ զիս կը սսես, այն կնոջ առջեւ կը սես զոր վատութեամբ և նենդութեամբ սպաննեցիր։ Ա՛Տ, զազան մ'ես դու։

—Ա՛Տ, ա՛Տ, Քրիստին, մտիկ ըրէ ինձ, մտիկ ըրէ ինձ։

—Քեզ մտիկ լուիմ, քեզ, ստախօս և մարդասպան, մինչդեռ

ձեռացս մէջ գործած ոճիրիդ ապայոցը ունիմ։ մինչդեռ խեղճ մայրը ահաբեկ և զարշուրած՝ իր աղջկան վերջին վտանդի ձախ մը արձակելով զան իր քով կոչեց։ Ո՛չ, ինչպէս քեզ հաւատամ։ Կարդա և պիտի տեսնես թէ կրնամ քեզ հաւատալ։

Մարդիզը դողդոջուն ձեռօք Քրիստինի ներկայացուցած թուղթը առաւ, և հիտագայ տողերը կարդաց, զոր դեռ առջի օրը այն տարաբաղդ կինը իր յուսահատութեան մէջ գրած էր։

«Եկու, Քլավի, եկու, աղջիկս, դէպ ՚ի Մօնղա վազէ, որ քու ՚իեղջ մայրդ աղատես։ Վայրկեան մը մի կորմնցրներ, ո՛չ իսկ ՚մանրերկորդ մը, ըստ որում սոսկալի վտանգ մը կ'սպառնայ ինձ։ ՚դու միայն կրնաս հեռացընել ինձմէ այդ վտանգը։ զիս սպաննել կ'ուզեն։ Եկու, զաւակս, զանձս, կեանքս։»

— Եւ Քլավին հո՞ն է, զուեց Պ. Մօնղա կոկտալի ձայնիւ մը, և պիտի տեսնէ . . .

— Քլամին Միւնիք է, Քլավին իր մօրը զինքը կոչելը կ'անգիտէ։ Քլավին բան մը չափակ տեսնէ և չպիտի իմանայ, պարոն։ բայց դու, կարդացիր այս սոսկալի տողերը, այնակս չէ։

— Կարդացի, շարայարեց նա բոլորովին նկուն։

— Աւրեմն փախչիլ պէտք ես, պէտք ես զլոխդ կառափնառէն աղատել, պէտք ես անունդ անպատութենէ փրկել, ըստ որում կորուած ես, պարոն։

— Քեզի հետ պիտի փախչիմ։ . . .

— Իսծի՛ հետ։ Ես, Քրիստին Օրթէզ, Ես քեզի հետ փախա չիմ, Ես՝ կնոջ մը մարդասպանին ընկերը ըլլամ։ Մոռցար ուրեմն թէ սլ եմ ես, պարոն, մոռցար իմ սոսկալի անցեալս, և կը կարծես թէ քեզմ՝ որ չեմ միրեր, ամոթ և նախատինք կը զիշանիմ ընդունելու, մինչեռ սիրտս խորտակեցի անպատութենէ փախչելու համար։

— Նա բատէ էր իսձ թէ զիս չես սիրեր, յաբեց Ամետէ կըս հայցոյիր ձայնիւ մը։

— Ո՛չ, չեմ սիրեր զքեզ, կ'ատեմ և կ'արհամարհէմ զքեզ։ Եթէ Քլավիի հայրը ըլլացիր՝ ես իմ ձեռօքս զքեզ դահճին կը յանձնէի, ըստ որում զքեզ պատժելու համար ինչ տանջանք ալ տան՝ քիչ է։ Այլ եկու տես որ Քլավին, իմ այնչափ սիրուծ Քլավիս կը մատծեմ։ ինքը որ այնչափ մաքուր, այնչափ անմղէ, արատը անոր վրայ ալ պիտի լինայ, և այս պէտք չէ որ ըլլայ։ փախիք, շուտով փախիք, ես ամեն ինչ վրաս կ'առնում։

— Բայց այդ տոմսակը։

— Վրաս կ'առնում, ըստ քեզ։

Եւ պատուելով կտոր կլլեց զայն։

— Հիմակ հանգստացանը, կ'ուզէն մեկնիլ կորմացնելու վայրեան մը չունիս։

— Եւ դժւ։

— Քլավիի մտածէ։

— Չեմ բաժնուիր քեզմէ։

— Քլավիի մտածէ, պէտք է Քլավին ազատել։ Մեկնէ, մեկնէ։

— Քրիստին, կը մեկնիմ եթէ խոստանաս որ զաս գտնես զիս, աղջիկս բերես և անոր հետ իմ քոյլս ապրիս։ Առանձին ինչ պիտի ընեմ աքսորի մէջ, միթէ աւելի աղէկ չէ հոս մեռնիլը։

— Պարոն, զիս պիտի ինեղեցընես, միթէ պատույդ չես մեռածեր, աղջկանդ պատիւը քու պատիւդ ըսելէ՛ քու պատուէդ իսկ աւելի։ Պիտի ամբաստաննեն զքեզ, անկարելի է որ չամբաստաննեն։ զոյցէ պիտի դատապարտեն . . . անշուշտ դատապարտեն պիտի . . . նայէ քու չորս կողմդ, զիտէ այս սուրբ նահատակը, միթէ անոր արիւնը վրէժինդրութիւն չղոնէր, միթէ անոր արիւնովը ներկուած չէն։ Սոսկում կը պատճառես ինձ, մեկնէ, չես զգար այս բանը և կը համարձակիմ ըսելու որ գամ զքեզ զտնեմ։ Ո՛չ, փախչէ, փախչէ, հեռացիք ասկից։ Խոյս տուր տանջանիքն, ընդհանուր նողկանքէն և աղջկանդ անէծքէն։ Դու խօսք չես համենը։

— Զքեզ կը դիտեմ, Քրիստին, կը դիտեմ այս կինը որ իմն եղած էր, այս կինը որ քեզի համար մեռաւ, քեզի համար՝ որ զիս կը լոնտես, և ամեն ինչ կը մոռհամ։

— Ինծի՛ համար, ինծի՛ համար մեռաւ:

— Հապա որո՞ւ համար մեռաւ: Միթէ դու չես իմ ամեն ըրածաներուս առաջին պատճառը: Ես ալ իմ կողմէ, և կ'ըսեմ քեզ. Դու խօսք չես հասկընար: Ի՞նչ պիտի ընեմ աղատութիւնս առանց քեզի: Միթէ դու, 'ի Բարիզ, վիշաբերու և հրձուանքներու այն դիւշը ըպատարիսնեցիր թէ եթէ աղատ ըլլայի՝ պիտի ընդունեիր զիս: Այս աղատ եմ, Քրիստին:

— Ո՛չ, սպաննութեամբ մը աղատ:

— Անձնապանութեամբ մը աղատ, ինչպէս արդէն ըսի քեզ,

— Ո՛չ. ո՞քչափ գժքաղզ եմ. ես պատճառ եղայ . . . Ո՛չ, պատճառորէնութեան պատճառը ես չեմ, բայս որում քանիցս կրկնած էի թէ չեմ սիրեր զքեզ, բայս որում քեզմէ ամեն յոյս կորզել աշխատեցայ: Ո՛չ, դու կը կարդաս որտիս մէջ, իեղջ զէաթըրիս. դու չես ամբաստաներ զիս, չես ընդունիր այս հայհոյութիւնը, այս ստախօսութիւնը: Ո՛չ, քու մահօւանդ պատճառը ես չեմ: Այս փափաքէի իմ կեանքովս քուկինդ գնել վերստին:

— Քրիստին, Քրիստին, կը կարծեմ թէ իմ սիրոյս նման սէր մը իր նպատակին հասնելու համար արդեկիներէ խօրշի: Այս կարծեմ թէ քու արտաստոքներդ սիրտս շարժեն: Կը կարծեմ թէ այն մարդը որուն կիրքը այսպիսի տեսարանի մը առ ջն կը խօսի տակարին, կայ առնու քու մերժումներէդ: Ո՛չ, այսօրուանէ սկսեալ դու իմ ես, այսօրուանէ սկսեալ դառն և անքակտելի կապ մը զնեզ կը միացընէ: ուր որ ըլլաս՝ ես հան պիտի ըլլամ, ինչ որ ընեան ալ նոյնը պիտի ընեմ: Եթէ ինձ հետեւիլ մերժես՝ պիտի մնամ, նոյն իսկ եթէ դահիճները զան զիս այս դշեակէս բռնի վերցընեն, և մէկ մէկէ չպիտի բաժնու ինք մինչև իսկ կախաղանի վրայ, ըստ որում եթէ մարդոց անիրաւութիւնը զիս հան առաջնորդէ, դու ալ ինձ հետ պիտի ենիս: Մեր երկուքնուս ալ ոտքերը ներկող այս արեան վրայ կ'երդնում այդ բանը:

Քրիստին այն բացառիկ կազմութիւններէն մին էր, որք վտանգի դէմ բոլորովին պատրաստ կը դժնուին, և ուղարկանքներէ աւելի ոչ կ'աւենու: Ազքերը շնորհարհեցոց բնաւ, ու յուզումն և ու

երկիւղ ցուցոց: իր բոլոր հասակովը կանդնեցաւ, և իր շարժումներուն ծայրաղոյն վեհութիւն մը տալով պատասխանեց:

— Աստուած կը լսէ և կը դատէ զմեզ, պարոն. նա զիսէ իմ անմեղութիւնս: Եթէ իր կամքն է որ իյնամ՝ պիտի իյնամ. բայց եթէ իր ձեռքը զիս կը պաշտպանէ՝ քու զրպարտութիւններդ և ոտախօսութիւններդ չպիտի կարենան դլխէս մաղ մը իյնեցընելու: Ա՛լ հոս բան մը չընկիս ընելիք. քաշուէ, և քեզի մնացած քիչ մը ժամանակին օդուտ քաղէ՛ որպէս զի անհետացընեն այս ամբաստանիչ նշանները և վերջնական որոշում մ'ընես: Ես իմ վշտիս և յարդանացս պահանջած սրբազնն պարտաւորութիւնները պիտի կատարեմ տիկին Մօնզայի. իր թանկադին մարմնոյն քով պիտի հսկեմ, մինչև որ անոր և քու ինչ ըլլալնուդ վրայ լաւ որոշում մ'ընես: Այս դրան սեմէն ներս չպիտի կոխես, կ'արգիլեմ քեզ այս բանը. մահը և պատկառանքն ալ նոյնպէս կ'արգիլեն որ ներս չըննես ալ. զիս ըստ բաւականի կը ձանչնաս զիտնալու համար թէ ինչ զօրութիւն ունի կամքս. չեմ երկնչիր քեզմէ, կը լսես: Զիս չպիտի մորթես այս տկար և բարի զառնուկին նման՝ որ իր պարանոցը զոհուելու երկնցոց: Եւ առիէ զատ, ինձ կ'երեւի թէ բաւական բան մ'է աղատորդիի մը համար . . . Կին մըսպաննել: Ո՛չ, պարոն, վատ և անարդ բան մ'է այդ.

— Զիս կ'ընկճես, Քրիստին, հեգնութեամբ կը մաքառիս և սիրտս կը խորտակես: Ե՛ս ալ չպիտի զիջնամիմ բնաւ, ես ալ իմ երկաթէ կամքս պիտի ունենամ, և դու կամ իմ սպիտի ըլլաս, և կամ երկուքնիս միատեղ պիտի մեռնինք:

Այս խօսքերը ըսելով մաքիղը սենեակէն դուրս ելաւ, և իր խուցը մտաւ: Քրիստին բանալիին իր փականքին մէջ դառնալը լսեց:

— Զիս հոս կ'արգիլէ, մբմուց նա արհամարհու ժպիտով մը: Կեղջ մարդ, կը կարծէ թէ զիս պիտի նուածէ այսպէս:

Այս պղնձեայ հողի կը կինը զիակի մը քով այսպէս առանձին մնալու զաղափարէն շխորշեցաւ բնաւ: Հասարակ տպաւորութիւնները առանց թափանցելու կը սահելին իր վրային, և ամեն

բանի կ'իշխէր նա : Ո'րևէ արդելք չէր կարող զինքը խոտորել իր նշանակած գիծէն : Քանի մը վայրկեան մոտածելով՝ այս զարհութելի պարագայիս մէջ իր բանելիք ընթացքը խուզարկեց : Մարգիղին սպառնալիքները դինքը չէին վախցյներ . այնպիսի կատարեալ անտարբերութիւն մը կը յուսար ցուցընել , ամբաստանուիլ այնչափ անկարելի կը թուէր իրեն՝ որ մէկ կողմ նետեց մարգիղին յիմար կշտամբանքները և ընդունայն խրօստանքը : Ասկէ զատ միթէ՞ Յօ պէրը զինքը չպիտի պաշտպանէր : Պէտք չէր անոր իմաց տալ , կոչ չել զինքը , և այս զարհութելի զործին տնօրէնութիւնը անոր ձեռքը յանձնել : Մարգիղուհոյն նկատմամբ կատարելիք սրբազն պարտադրութիւնը գործադրելէ անմիջապէս ետքը անոր ազդարարութիւն ընել որոշեց Քրիստին :

Ուստի առանց խորշման և առանց սոսկումի դիակին մօտենալով՝ նախ անդամանդեայ թագը առաւ և սեղմանին վրայ դրաւ , այն միենոյն տեղը՝ ուսկից իսեղք Պէտքըին նախընթաց օրը առած էր զայն . Քրիստին իր երկայն մազերը վեր ըրաւ , զանոնք զլիին վրայ հիւսեց , և իր ճամբարդութեան պարեգօտը հանելով՝ սկսաւ դիակը հանուեցընել անոր վերը լուալու համար : Ո'րշափ որ զօրաւոր ալ ըլլար ինքզինքին վրայ՝ չկրցաւ իր արտասուքները բոնել այս տաժանելի և սրբազն պաշտամոնքը կատարած ժամանակի : Բայց սակայն չտկարացաւ նա ընաւ , մինչև վերջը կատարեց իր վրայ առած այս զործը . արեան հոսումը դադրեցուց , դիակը պառկեցնելով՝ զիշերային զգեսա մը հազցուց անոր . մինչև իսկ սալքարերը մաքրել , և ոձիրին յայտնի նշանները անհետացընել աշխատեցաւ , սակայն այս բանին համար միջոցները կը պակսէին իրեն , ուստի և ամբաստանիշ բիծը չկրցաւ ջնջուիլ :

Այս ցաւալի զործելու թիւնները լմցունելէ վերջը՝ անկողնոյն մերձեցաւ , և մարքիզը հւոյն ձեռքը բռնելով՝ այնպիսի սիրով՝ և յարզանօք համբուրեց զայն՝ որուն նմանը ողջ եղած ժամանակը ընաւ ցուցուցած չէր անոր . երկար ժամանակ դիտեց անոր տեղոյն և հանդարտ դէմքը , որ քանի մը ժամ առաջ այնչափ դեղեցիկ էր :

Ֆի Հէրվին դիտած էր՝ իր մահագուժ անկողնոյն մէջ տարածուած ողեաթրիսի նման՝ Քվիստին մահուան այս մեծ դասին դիմաց՝ տիտուր նախազգացութիւն մը ստացաւ , որ իրմէ չպիտի զատուէր բնաւ : Թէկ այդ նախազգացութեան առջեւ տեղի չտուա՝ ըստ որում աշխարհի մէջ ո՛չ մէկ բանի չէր զիջաներ նա , բայց սակայն զգաց թէ իր հոգին կը գրաւէր այն , և անվտանչութեան և պատրանաց գառնութիւնը կաթիլ առ կաթիլ կը թափէր անոր մէջ : Զգաց թէ ալ իր յշուերը խորտակուած էին իսպառ , ըստ որում այս տեսակ զարհութելի աղէտքէ մը ետքը ի՞նչպէս կրնար երջանկութեան յուսաւ . ալ ի՞նչ բանի վրայ կրնար վստահութիւն ընել , քանի որ անոր իր վերջին քունով կը նսջէր հոն՝ կեանքի ներկայացուցած նեկտարի քածակին իրմէ խոյս տալը տեսած էր : Քրիստին այս տաղտուկ մտածումները վանելու համար զօրաւոր ձիգ մը ըրաւ , և պատուհանին մօտենալով՝ փոքր ի՞նչ զավութիւն փնտոեց , ինչու որ աենդը զիմքը կը լափիղէր : Որչափ որ զօրաւոր ալ ըլլայ բնութիւնը՝ անոր կարելի է այս տեսակ տեսարաններու զանուիլ և բան մը չզգալ :

Պատշգամին վրայ կոթնելով՝ իր անմտադիր ակնարկը երկրին ընդարձակ տարածութեան վրայ զարձուց , որու զեղեցկութիւնը դարնան բոլոր շքեղութեամբ կը փայլէր նոյն ժամանակ : Ի սկզբան չդիմեց նա ո՛չ զետը , ո՛չ նորաբոյս մարզակետինը , ո՛չ իր աջ կոթմը բարձրացող դղեակին ահապին զանկուածը , ո՛չ իր տակ անդունդին մէջ կուտուած ժայռերը , ո՛չ Բօտոլֆի մատրան աւերակները , որք Գանուբի եզերքը՝ ծաղկիկներու մէջ տեղ՝ կ'երևէին : Բայց սակայն առանց մտածելու՝ իր աշխերը այն կողմը կայ առին , և հոն կործանած դրան առջեւ նստած մարդ մը տեսաւ , որուն ոշադրութիւնը կարծես թէ իր վրայ հաստատուած էր . այսցափ մեծ հեռաւորութենէ մը անկարելի կ'ըլլար անոր գէմքը տեսնելու բայց սակայն իր մտածումը մքենաբար անոր վրայ դարձուց , և անոր ամեն մէկ շարժութերուն հետևեցաւ : Անձանօթ մարդը երկար ժամանակ զինքը գիտելու ետքը , զէթ այսպէս կ'երեւակայէր ի՞նք , կանվնեցաւ և դիտելու ետքը , զէթ այսպէս կ'երեւակայէր ի՞նք , գալիք Սօնզայի առառիկ դիրքը զինքը դրաւեցուց . զանդալութեամբ բլուրին շուրջը

դարձաւ, որու վրայ դղեակը կառուցեալ էր, վեր ելնելու ճամբա  
մը փնտուելով անտարակոյս, և արգելքներէ չվհատեցաւ ամենեին:

Այս մարդուն քալուածքը տարօրինակ և կասկածաւոր բան մ'ու-  
նէր: Առանց իր նահանջը ապահովելու բնաւ քայլ մը չէր առնուր  
գէպ ՚ի յառաջ. մէն մի մացառ, մէն մի քար և մէն մի բայսի ցո-  
ղոն կը լրտեսէր նա: Թէև առանց բնաւ նեղուիլ ցուցնելու Պա-  
վալիացի գիւղացւոյ զգեստ կը կրէր, բայց իր կերպերուն մէջ  
աննկարագրելի բան մը, բարձր ընկերութեանց մէջ մծցող բա-  
րեկիրթ մարդ մը կը յայնէր: Այս օտարականը՝ նուրբ, բարձրա-  
հասակ և վայելուշ շարժուածքով, հողագործ մը կամ արհեստա-  
ւոր մը չէր կրնար ըլլալ:

Անօրինակ ճամբորդ մը պէտք է ըլլայ նա, մտածեց Քրիստին,  
Անդիացի մ'որ ինքինը ստիպուած կը կարծէ մէն մի քաղաքի  
սովորական զգեստը հաղնիլ: Այս դղեակին դիրքը, անդունդին վրայ  
իր կախուած այս մենաւոր աշտարակը զինքը կը զարմացընէ: Մի-  
այն թէ Ճանապարհը չգտնէր և դղեակին մէջ պտըսելու արտօնուա-  
թիւնը շննդրէր:

Այս խորհրդածոթեսմբ պարադաներու տաղնապալի վիճակը  
յիշելով Քրիստին՝ այսպիսի դժուարին դիրքէ մ'ելնելու համար  
մտացը մէջ ծանրութեամբ մը տարբեր տարբեր միջոցներ սկսաւ  
խորհիլ, բայց սակայն այդ միջոցներուն և ո՛չ մէ կը զինքը կատա-  
րելապէս զոհ կ'ընէր: Իր վրայ անհուն պատասխանատուութիւն  
մը կը ծանրանար, զոր ինքնքնէն չէր ծածկեր: Պէտք էր շու-  
առվ մը Պէտքիսի մահուան վրայօք պավիէր այսի իշխանութեան  
և Գաղղիոյ գեսպանատան իմայ տալ, սէտք էր նոյնը անոր ըն-  
առնիքին ազգարարել, բայց միենոյն ժամանակը հարկ չէր միթէ  
ո: Մօնզայի ժամանակ թողուլ հալածսնիներէ խոյս տալու: Պէտք  
չէր միթէ այն աղինիւ դերդաստանը երկրորդ դժբաղդութենէ մը ա-  
զատել, այսինքն անպատճութենէ, որ զուցէ առաջնէն աւելի  
սոսկալի դժբաղդութիւն մ'է: Եւ Քրիստին՝ որ օտարական մ'էր  
և նաև կասկածելի այս ամեն բաներուս մէջ, այս դժուարին և  
վասնգաւոր տարբեր աարբեր սլաշտօններուն մէջ բոլորովին առան-  
ձին կը դժնուէր:

— Աստուած իմ, լուսաւորէ միտքս, ըստ, եթէ ոչ պիտի ընկ-  
չիմ: Ա՛չ, գոնէ Քօպէր հո՞ս ըլլար:

Նախընթաց գիշերը, երբ զինքը արթնցոցին ուշամթիսին առմ-  
սակը տալու համար, մարքիզուհոյն փափանները կատարելու մասին  
իր սրտին և սենչանացը միտքն հնազանդելով ճամբայ ելաւ ան-  
միջաղէս, առանց հետևութիւնները հաշուելու: Ֆլավին կրօնու-  
հիներուն յանձնարարելով երդմցուց զանոնք որ ամեն օր անոր  
վրայօք իրեն աեղեկութիւնները տան, բայց սակայն որչափ որ կա-  
րելի է՝ ծնողացը գժտութիւնները անորմէ պահել կարեսը համա-  
րեց: Այս հեզեւ բարեսիրտ ալջիկը մինչև այն ժամանակ այն գժտու-  
թիւնները կ'անգիսէր և Քրիստինի կաթողին սէրը կ'աշխատէր  
միշա անորմէ պահել զանոնք: Այժմ զաստիարակուհին՝ անելանի լի-  
շաւղի մը մէջ բոնուած՝ որ և իցէ միջոց մը պէտք էր ձեռք առ-  
նուլ, և մէն մի վայրկեան որ կ'անցնէր՝ այս պէտքը աւելի բուռն  
կ'ընէր: Ուստի որոշեց, իր զացմանցը հակառակ, մարքիզը աես-  
նել, իմացընել անոր Միւնիք վերադառնալու և կամ թէ դառա-  
ւորաց իմնց տալու իր բացարձակ որոշումը: Աւստի պատրաստուե-  
ցաւ պատուհանէն հեռանալու, բայց նախ իր կամացը հակառակ  
աչքներովը անծանօմը փնտուց, և միծ զարմացմամբ անսաւ որ  
հաստատ քայլով մ'այն անմատոյց զառիվելոր կ'ելնէր՝ որ կին-  
մէրի ժայռը կ'առաջնորդէր, աշտարակին դիմացովը գտնուած ժայռը  
կ'ըսեմ, ուսկից պատշգամբը կատարելապէս կը տեսնուէր:

— Ուր կ'երթայ այդ մարդը, ի՞նչ կ'ուղէ, ո՞վ է, ինչո՞ւ անօր  
մօտենալուն վրայ սիրտս կը տրովիէ: Այս ամենուն մէջ խորհրդա-  
ւոր բան մը կայ: Վրգեօք լրտես մ'է, արգեօք աւաղակ մ'է:

Անտառը ծածկող մանր ծառերուն վրայէն օտարականին դլուիր  
երեցաւ, շատ մօտեցած էր նո՞ւ բայց Պավարիացի մնձ գլխարկը  
իր դիմացը վրայ իջեցուցած ըլլալով անկարելի կ'ըլլար զինքը Ճանչ-  
նալ, Վայրկեան մը աներեոյթ եղաւ, յետոյ քիչ մ'աւելի հեռուն  
տեսնուեցաւ, հուսկ ուրեմն օրիորդ Օրթէղ՝ թէև քառորդի մը չափ  
աւ զինքը սպասեց՝ այլ բան մը չաեսաւ և այնպէս ե՞թաղը լով թէ  
իր դիտաւորութիւնէ հրաժարած ըլլայ համ իր խորցը մտաւ:

Պէաթրիսի մարմնը ծածկող յորդ արիւնը գզուելի և սիրտ խառանող հոտ մը կը տարածէր, ուստի Քրիստին իր բոլոր զօրութեան կը կարօտէր՝ անոր մօտենալու համար: Մութ գոյնով անկողնոյ մը մէջ տարածուած՝ կերեզմանի վրայ գտնուող արձանի մը կը նմանէր այնի: Քրիստին չէր կրնար աշքերը անոր վրայէն վերցընհել, իրեն այնպէս կ'երեւէր թէ կ'արթնայ նա, զինքը կը կոչէ, ձեռ քը դէպ 'ի իրեն կը տարածէ, և կը ներէ իրեն: Այս բանդագուշանքը կենդանութիւն առաւ, և խեղճ վարժուհին այն աստիճան յուզուեցաւ՝ որ քիչ մնաց պիտի նսւաղէր:

— Ա՛հ, ալ հետս չպիտի խօսի բնաւ, մումռաց նա, իր ձայնը համր է, իր սիրաբոյր հոգին թռած, խեղճ ֆլավին ալ աշխարհի մէջ միայն զիս ունի:

Քրիստին այն սեղանին քով կը գտնուէր՝ ուր թաղը դրած էր և որու վրայ զոհարեղէներու արկղը նախընթաց օրէն՝ ի վեր բաց մնացած էր: Այս սեղակին մէջ օտարականներ կոչելէ առաջ, պատշաճ դատեց անդամանդները պահել, և անոր բանալին առնելով՝ որու որ անկ էր՝ յանձնել: Ճամանակաւ մարքիզուհոյն հրամանաւ այն զոհարեղէներու ճիշդ ցուցակն ըրած էր ինք, և այս ցուցակը խուփին ներքին կողմը փակ ցուցած կը գտնուէր: Զգուշութեամբ մը ցանկը նորոգեց, բան մը չէր պահիսած, և առուփը ցոցելու վրայ էր՝ երբ յանկարծ իրեն անծանօթ զզրոց մը, որուն վսպանակը չէր կցուեր, իր տեսութեան ներկայանալով՝ զայն բոլորովին բացաւ և արտօրանօք ծալլուած թռողթ մը տեսաւ: Մարքիզուհոյն զիրով զրուած այս թռողթը հետեւալ վերնազիրը կը կրէր:

«Առ օրիորդ Մօնղա, առ դուստր իմ սիրասուն, առ ֆլավին էիմ: — Այս է իմ կտակս:»

Քրիստին վարանեցաւ. սակայն այս նամակը ընթեռնուէ կարեւոր դատեց, որովհետեւ ինքը մինակ պէտք էր այս դառն պարագային մէջ աւնուելիք քայլափոխերը ուղել:

— Գուցէ կրնայ այս ֆլավիի օգտակար ըլլալ, և բրածս անզութիւն չէ բնաւ: Թռողթը կարդացուելու համար զրուած է: Խեղճ իին, իր սոսկալի մահը դու շահել է:

Տոմսակը բոլորովին բանալով՝ մկան. կարդալ: Ո՛րչափ ընթերցումը յառաջ կը աանէր՝ իր ձեռքը կը գողդուար, և գէմքն ալ աւելի կը տժգունէր: Իրեն դէմ զրուած ամբաստանութիւնը սրտին մեծ հարուած մը տուաւ, բայց երբ վերջինը հասաւ՝ նամակը ձեռքէն սահեցաւ, և անբացարելի անձկութեան մը մէջ զոչեց.

— Ա՛հ, ինձ համար ամեն ինչ լմնած է, կորսուած եմ ես:

Միենոյն միջոցին ական ջին ձայն մը հասաւ, ձայն մ'որ պատուհանէն կու զար և բոլոր մարմնովը գողացոց զինքը. այս ձայնը կամաց մ'իր անոնը կ'արտասանէր:

— Քրիստին, կը կրկնէր, Քրիստին Օրթէզ:

— Ա՛հ, տէր իմ Աստուած, ով կը կոչէ զիս:

Սոսկումէն եղած տեղը անշարժ մնաց. այս ձայնը զերեզմանէն կ'ելնէր, և բոլոր մեռեալները կը շրջապատէին զինքը: Դրան կողմէն աղմուկ մը, աշխուժիւ մը փոխանակուած խօսքեր՝ իրեն շուարում պատճառեցին. այն կողմէն ես կը զոչէին.

— Քրիստին, Քրիստին Օրթէզ:

Դուռը բացուեցաւ:

## |

Ասունքոյ ճագը:

Մէկ շատ անձինք մարդիկէն առաջնորդուած՝ միահամուռ մենեակը մնան. այս վերջինը բոլորովին հագուած՝ տժգոյն էր թէն՝ բայց գէմքը հանդարտ և արժանի. այնպիսի երեսոյթ մը տուած էր նա ինքզինքին՝ որ կրնար վարժ աշք մը իսկ խաբել, և՝ յիշաւի՝ ոչ ոք պիտի ճանչնար այն մարդը որ ժամ մը յառաջ իր գիմացը և զկեստուցը վրայ գործած ոճիրին նշանները. կը կրէր:

նր անստդիւտ հաղուստը՝ նոյն ժամուն և պարագային բոլորովին յարմարցոցած՝ անթերի բնականի մը դրոշմը կը կրէր. կարելի եղածին չափ շտկրտուած կ'երեէր այն, և ճամբորդութեան անտուկի ծալք մը իսկ չէր յայտներ. Ամէ աէ իրեն ընկերաց ողներաւն առ ջեւն կը քալէր և դէպ 'ի քրիստինի յառաջանալով.

— Զէ իք պատասխաներ, օրիորդ, բաւ, կը վախնայի որ ձեր քաջասրաւութիւնը ցաւալի պաշտօնիդ մինչև վերջը կատարելու բաւական չդայ:

— Իմ քաջասրտութիւնս ամեն բանի կը բաւէ, պարոն մարդիկ, շարայարեց Քրիստին զւուխը բարձրացընելով, բաւ որում մանրերկրորդ մը միայն բաւական էր այս տարօրինակ տղջկան իթ ամենաբուռն յուղմունքերը զսպելու համար:

— Այս պարոնները Միւնիքի դեսպանատան մարդերն են, որ կարծես թէ երկինքէն մեզ կը համին այս սոսկալի պահուս: Ճետաքրքրութիւնը զիրենք գղեակը կը բերէ, ուր, աւաղ, կը կարծէին թէ մարդ մը չփիտի գտնեն: Սպասաւորներս՝ այցելուները չմրժելու սովորած՝ զանոնք բաղդի մոցացեր են հոս: Կը յուսամ թէ իրենց խրատներովը օգնեն մեզ:

Երկու երիտասարդները այս մահաշուք սենեկին արինաթաւ սեւամին վրայ արձանացած կեցած էին: Ո՛չ մարքիդին խօսքերոն կը պատասխանէին և ո՛չ ալ անոր քաջալերական բարեկին: Երկու քն ալ մտածեցին, առանց պակայն իրենց մտածմունքը մէկ մէկու յայտնելու, թէ ամենածանր զործի մը միջամուխ եղած էին, որուն բալոր պատասխանատուութիւնը իրենց վրայ պիտի իյնար, թէ ուէտք էին անոր հետնութիւններուն համարատու ըլլալ, և թէ զուարձութեան պատոյտր իրենց սուղի պիտի նստէր:

— Այս սոսկալի տեսարանս տեսաք, պարոններ, կ'իմանաք թէ ինչո՞ւ սենեակիւ մէջ փակուած էի, և օրիորդ Օրթէզի անձնուիրութիւնը պիտի կրնաք ձանչնալ:

Գեսպանատան մարդիկներէն մէկը որ Քրիստինի մօտ կը զըտուէր, մարքիզու հայտն նամակը զեանէն առաւ, որ անոր ուաքերուն տակ ընկած էր և հոն մոռցուած, զայն յարդանօք մը ու-

րիորդ Օրթէզին տոտաւ, որ ջղածզային շարժումավ մը աւնելով զարհուրելի կերպիւ տժզունելէ վերջը՝ յանկարծ արինը աշխուժութեամբ մը երեսը զարկաւ, յետոյ կրկին դեղութիւնը տիրեց: Վերջապէս, ձեռքը սրտին վրայ դնելով և իր խղդուած չնչառութիւնը արգիլելով՝ այս ամբաստանիչ նամակը դեռատի երիտասարդ դին երկնցոց, նամակ մ'որ իր բոլոր յոյսերը կը կործանէր:

— Կարծեմ, պարոն, այս սոսկալի գժբաղդութիւն վրայ քննութիւն պիտի սկսիք ընել, այս տոմսակը թանկազին վկայութիւն մէկ, զոր տիկին մարքիզու հոյն անդամանդներու արկին մէջէն գտայ, որու ահա բանալին: Ինձ ներեւի չէր զայն արդարութենէ պահէլ, ինչ որ ալ ըլլայ անոր հետեւթիւնը:

— Օրիորդ, պատասխանեց երկու ճամբորդներէն մին՝ որ տարւոք աւելի մծ կ'երկէր, այս բաներուս մէջ տեղեկութիւն ստանալու պաշտօն չունիք մենք: Բայց մեր պարտաւորութիւնը կ'ըստիպէ զմել շուտով մը դործակատարին իմաց տալ և անոր հետմանները ընդունիլ: Նաև այս պահէս պէտք ենք հոկել, որ դղեակէն մարդ մը դուրս չենէ: Պարոն մարքիզը և դուք պիտի ներէք մեզ այս զգուշութիւններն ընելու: Կը տեսնենք արինով ծածկուած սենեակ մը: տարակոյս չունինք թէ տիկին Մօնզա զայն ինքնին թափած է, բայց տակայն ալէտք է որ պապացուցուի, պէտք է այս՝ ընդհանուր բարոյականի համար և ձեզի համար իսկ, պարոն: Այնպիսի անուն մը կը կրէ՝ որու կասկածները չեն կրնար համնիւ անշուշու, ձեր ընաւորութիւնը և կրթութիւնը այս տեսակ ամբաստանութիւններէ զձեզ գերծ կը պահէն, սակայն չեն կրնար զձեզ արդարութենէ վեր դնել, ասիկայ ձեզի կրինելու հարկ չկայ:

— Այդ շատ իրաւ է, պարոններ, պատասխանեց մարքիզը առանց այլայլելու, դղեակը այս պահէս ձեր հրամանաց ներքեն է, տուէք ձեր հրամանները, առանց որ և է մինսարանութեան պիտի կատարուին, և ես հնապանդողներէն առաջինը պիտի ըլլալ: Ահա պատրաստ եմ ձեր հարցմունքներուն պատասխանելու:

— Դարձեալ կ'ըսեմք թէ ո՛չ կամք և ո՛չ պահանջում ունինք

զնեղ հարցափորձելու, պարոն մարքիզ. պարոն գործակատարը ամեն ինչ պիտի որոշէ :

— Այժմ որ ամեն ինչ տեղեկացաք, կարծեմ յարմար կը գտեք, պարոններ, որ այս սենեակէս հեռանանք, չեմ կրնար ալ աւելի մալ հոս, ինձ այնպէս կ'երեկի թէ սիրտս կը կոտրտի : Միթէ կրնամ աւելի պատշաճ վիճակի մը մէջ դնել զայն :

— Ո՛չ, պարոն, պէտք է ամեն ինչ իր եղածին պէս թողով : Հիմայ պիտի երթամ տանը մէջ եղող անձերէն մին դրկելու, որ այս տարարադդ կնոջ քով հսկէ : Չեմ կարծեր թէ օրիորդը ասկէ լերջը այս հոգը տանիլ ուզէ, ինչու որ հանգստութեան պէտք ունի հարկաւ :

Քրիստին այս հրաւերը հրամանի մը տեղ առաւ, և յիրաւի ալ հրաման մ'էր այն : Ուստի լուռթեամբ մը բարեց և դուրս ելաւ : Երբէք իր յուղեալ կենացը մէջ վհատութեան և յուսահատութեան այսչափ մօտ չէր զգացած ինքզինքը : Իր խոցը ելնելով փակուցաւ, կիզակէթի պատուիրելէ ետքը՝ որ զինքը որ և իցէ պատճառով մը անհանգիստ չընէ, բայց միայն իշխանութեան պատասխանելու համար :

Այս միջոցիս երկու օգնականները քանի մը վայրկեան ցած ձայնիւ խորհրդակցելէ ետքը, բոլոր ծառաները ժողովեցին, և մեծամծ սպառնալիքներով անոնց պատուիրեցին որ դղեակէն դուրս չենեն և կամ որ և իցէ մէկը շթողուն որ ենէ, մինչեւ իսկ իրենց տերերը . նաև հրաման տուին որ պահպանութիւն ընելու համար քանի մը զիւղացիներ հաւաքեն : Երկու երիտասարդներէն մին անմիջապէս մեկնեցաւ, միւսը սրահը մասց, ուր պարոն Մօնղաիրմէ հրաման ինդրեց որ առանձին մայ :

— Ներում խնդրելու պէտք չունիմ, պարոն, կը ճանշնաք վիշտս և գիտեք թէ ո՞րչափ իրաւացի և ո՞րչափ քնական է այն :

Բոլոր օրը մահատիպ լուռթիւն մը տիրեց դղեակին մէջ, որու գոները ծառայք և դիւղացիք կը պահպանէին : Գիշերը պահանորդ մ'ալ փոքր աշտարակին Ճեմ լիքին վրայ դրին . դեսպանատան մարդիկներուն քաղաքավար խօսակցութեան հակառակ ձեռք առնուած

այս զգուշութիւնները ոչ այնչափ վստահութիւն կը յայտնէին : Ամէտէ զարհուրելի յուզմանց և անձկութիւններու մէջ՝ իր խոցը փակուած մասց, և քանի մը անդամ քրիստինի սենեակը զնաց թէկ՝ սակայն նա ամեննեին պատասխան մը չտուաւ անոր : Մարգիզը չհամարձակեցաւ դուռը խորտակելու, ըստ որում տան մէջ մարդիկներ լեցուած էին, որք բոնաբարութեան մ'առջև անտարբեր չպիտի մնային հարկաւ . ուստի պէտք եղաւ այսորէս առանձին սպասել և տառապիլ, առանց իր վիշտերը մարդու մը հաղորդել իսկ կարենալու : Ո՛չ ոք չէ կարող ըսել թէ ինչ զարհուրելի վիշտերով համակուած էր այս մարդուն հոգին, որ գործած ոճիրին պատիժը այս պահէ կ'սկսէր կրել : Աստուած իր վրեժինդրութեան ժամերն ունի :

Օրիորդ Օրթէղ բնաւ տեղ մը չերեցաւ : Անշուշտ ինքն ալ սոսկալի անձկութիւններ անցուց . մրցում մր, մահու մրցում մը պէտք էր սկսած ըլլալ այս ուժեղ հոգւոյն մէջ, զարհուրելի ամբաստանութեան մը մէջ ընկած կը դանուէր և այս մասին ինքզինքը չէր խարեր բնաւ . կ'զար թէ կասկածներու, վիշտերու, դոցէ անպատճութեան ցանցի մը մէջ բռնուած էր ինք, և անոր մէջէն ելնելը իրեն անկարելի կ'երեկէր . պէտք էր իր սիրելի խորհուրդներէն հրաժարիլ, երազած և սիրած ապական իրկիմացը հալած էր բոլորովին . ստանալիք անխուսափելի ախուր հուշակը ախուսութիւնը յախտեանս կ'արգիլէր իրեն . այդ տխուր հուշակէն զատընչ օժիտ պիտի տանէր : Պէաթրիսի վերջին կամքը՝ զինքը Յօպէրէ կը զատէր, և այս կամքը իրեն համար Աստուծոյ պատուէրին նման սրբազնն չպիտի լուծուէր, մինչեւ իսկ մեռնելու ալ ըլլար . ուստի շուտով մը իր զոհողութիւնը րրաւ, և անսահման անձնուիրութիւն մը, անշահասէր անձնուիրութիւն մը ստանձնեց, ինքզինքը մոռնալով և ջնջելով աշխարհէ՝ միայն իր սրտին երկու սիրականներուն, այսինքն Յօպէրի և Գլավիի համար ուզեց ապրիլ : Իրենց երջանկութեան և դրից հաւանականութիւնները կը լուց նա . նայուածքը իր չորս կողմը գարձուց, և իրենց ընտանիքը հարուածող սուսկալի աշխարհին նապաստաւոր ելք մը վիստուց առնց համար և՝ նոր

մտածումներէ ու խորունկ համոզում մը ստանալէ ետքը՝ որ նոյն իսկ իրողութիւններու և անոնց հետեւութիւններուն վրայ հաստատուած էր, իր որոշումը ըրաւ։ Այս որոշումը ինչ որ ալ բլլար, անձնուրացութեան դերը կ'ակուր, անձնուրացութիւն՝ որու կը համակերպէր յայսմէնեաէ։ Իր քաջասիրա և անընկճելի բնաւորութիւնը ամեն արիութիւնները կու տար իրեն, մինչեւ անդամ ինքինքը կորանցրնելու արիութիւնը։ Վայրկեան մը միայն վհատութեան ենթարկուելէ վերջը՝ շուտով մը ինքինքին եկաւ և ալ մէյ մ'ալ շընկճեցաւ։

Ա՛յ, զարմանալի բան մ'էր յիրաւի դքբաղդութեան զիմաց այս կնոջ ունեցած զօրութիւնը։ Այս անկատար նաև վասանգաւոր կաղմութեան մէջ անդիմագրելի հմայութիւն մը կար։ Առանձին և անպաշտապան աշխարհի մէջ նետուած այս նորահաս աղջիկը՝ որ մի միայն իր կամքին ուժովը յայտնի անկարելիութիւններ իսկ յաղը թելու կը յաջողէր, կերպ մը յարզանք կը ներշնչէր ի սկզբան, զոր իր կիրքերուն բռնութիւնը չէր կրնար կատարելապէօ անհետացընել։

Երբ երեկոյ եղաւ, դողդոջուն քայլիւ մը իր սենեակը թողուց և գէալ 'ի մարքիզին խուցը յառաջացաւ։ Աերստին իր քաջութիւնը ստանալու ձիգ մը ըրաւ նա, և ինքինքը անուանելով դուռը զարկաւ։ Վայրկեան մը սպասելէ ետքը՝ բացուեցաւ դուռը։

— Վերջապէս եկար, Քրիստին, ըսաւ. մարքիզը։

— Իմ գալուստս մի օրհնեք, պարոն, հոս իրը ուրախութեան պատզամաքեր չեմ դար բնաւ և տիսուր մտածումներ և ցաւալի խորհուրդներ կը բերեմ հետու։ սակայն ձեզ նկատմամբ պարտաւորութիւն մը կը մնայ ընելիք, որու առ ջեւ չպիտի վարանիմ, որչափ որ տաժանելի ալ բլլայ։ Իմ ապագաս ասկէ ետքը որոշուած է, ուզեցի որ ձերինին վրայ, ձեր աղջկան ասպային վրայ մտքերիդ լուսաւորեմ, ահա ինչու հոս եկայ, պարոն։ Առանձին ենք։

— Կին մը կը հսկէ այն սենեակին մէջ՝ որ . . . և չհամարձակեցաւ խօսքը շարունակելու, և զիւղացի մ'ալ ձեմ վրբի կողմէն դրան առ ջենածած է։ Բայց նա մեր զրոյները չհասկընար, ուստի կը նաս խօսիլ, վերջապէս ետեկս դալու յանձն առ իր։

— Չեր ետե էն դալ, սկարոն, ինչ, միթէ գեռ այդ տարօրինակ պատրանքին մէջ կը գանուիք թէ այդ բանը կարելի է։ Միթէ չէք տեսներ թէ կորսուած էք, անվրէպ կորսուած, և թէ կեանքեր նիդ աղատելու վրայ չէ խնդիրը, այլ զիսնալու թէ ինչպէս զայն պիսի կորսնցնէք։

— Ատոնք ամենքն ալ երևակայութիւններ են, Քրիստին, կը մանակ ձեռքէն փախչիլ։ Անվեհեր և կորովի ես դու, այս դղեակը այն աստիճան պահպանուած չէ՝ որ չկարենանք ելք մը դանիւլ։

— Կը կարծէ՞ք։ Բացէք պատուհաննիդ և պիստի տեսնէք մութին մէջ ձեր պահպաններուն զենքերուն փայլիւնը. այդ պահպանները անմատչելի շրջանակ մը կը կազմն։ Անգամ մը զարթին իսկ ելնելու փորձ մ'ըրէք, և պիստի տեսնէք թէ ինչ ընդունելութիւն կ'սպասէ ձեզ։ Ստուգիւ անլուր կեղծիքներու անձնատուր կ'ըլլաք, պարոն։

— Ինչպէս, միթէ զիս կ'ամբաստանն։ Միթէ կը համարձակին մտածելու . . .

— Ճշմարտութիւնը, այս։ Կեղծելու ժամանակ չէ, պէտք է ամեն բան խոստովանիլ։ Կ'ամբաստանն ձեզ, զիս ալ կ'ամբաստանն, կ'ըսեն թէ ձեր տարփուհին եմ եղեր, և թէ ես մղած եմ զնեզ այս անօրէն գործողութեան։

— Կընան ամեն ինչ ըսել, բայց ապացուցանել։

— Ապացոյց մը ունին. այդ ապացոյցը ես անձամբ մեր դատաւորաց մէկուն ձեռքը յանձնեցի։ Այդ ապացոյցը ես միայն զիտէի. այդ ապացոյցը՝ նոր նամակ մ'է մարքիզուհին իր աղջիան զրուած, իր կտակն է այն։ Արկդին մէջ անդամանդները եեղաւորելու ժամանակն զտայ զայն և աւարտելու վրայ կ' երբ դուք ներս մտաք։

— Եւ չփացուցիր զայն։ Դու անձամբ անոնց ձեռքը յանձնեցիր . . . Ուրեմն կորուստ կ'ուղէիր։

— Չեղմէ աւելի իմ կորուստ կ'ուղէի, ըստ որում այդ նամակը զիս ձեղմէ աւելի կ'ամբաստանէ. բայց կեանքս աղատելու համար իսկ այս վերջին կտակը փացընելու արբապէծութիւնը չպիսի դուք։

ծէի, որով իմ ամենասիրելի սանուհիս իր մօրը վերջին մտածումներէն զրկուած պիտի ըլլար : Ո՛չ, պարոն, զիս չէք ճանչնար : Զէք զիտեր թէ պարտաւորութիւնը ինչ տեսակ տիրապետութիւնունի վրաս : Այս թուղթը չէ թէ միայն կեանքս կը յափշտակէ, այլ նաև ե՞րջանկութիւնս և յոյսս, սակայն կը համակերպիմատոր, բատ որում այդպէս կը պարտաւորիմ ընել : Եթէ այս աշխարհիս մէջ կը կորսուիմ, միւսին մէջ կ'աղատիմ, ինչու որ Աստուած կը տեսնէ զիս վերէն :

— Ի՞նչ տարօրինակ աղջիկ մ'ես գու, ամեն տկարութիւններու, ամեն շահէրու և ամեն հմայութիւններու դէմ անողոք :

— Չեզմէ զովեատ չեմ խնդրեր բնաւ, արժանի չեմ զովեստի, և եթէ ձեզի ուղեցի իմացունել ըրածս, պատճառն այն է որ իմ օրինակս ձեր առջեւը գնելու գիրութիւնը կ'ոտանամ, և կը յուսամ թէ դուք ես պիտի հետեւիք անոր : Քաջասրտութեամբ զինուեցէք, զի զմնդակ և հանդիսաւոր խօսքեր պիտի լսէք, պարոն :

— Տէր իմ Աստուած, դեռ ի՞նչ պիտի իմացընես ինձ :

— Այն սիրափ իմացընեմ թէ կորսուած եք, թէ ձեր սուտերը և ժխտումները չեն կրնար և շպիտի կրնան հաւտացով մը գտնել : Ձեր գործած ոճիրը յայտնի է, ամեն ինչ կ'ամրաստանէ, ամեն ինչ ձեռք կու տայ զձեզ : Երբ դեռ ժամանակ ունեիք՝ չուզեցիք փախչիլ, այժմ դաշճէն և անպատութիւնէ աղատելու մի միայն միջոց մը կը մնայ առջևնիդ . եթէ վատ մը չեք, եթէ ձեր աղջկան վրայ կը մտածէք՝ պիտի զործածէք այդ միջոցը :

— Միջոց մը . . . յարեց մարքիզը աժգունելով :

— Այս, միայն մէկ միջոց, կը կրինեմ : Եւ աճապարեցէք կատարելու զայն, զի քիչէն սիրփի զան : Ցետոյ այս առ իթը չպիտի կրնաք զտնել, և Գլավիիս հայրը դաշճին ձեռօքը պիտի մեռնի : Առէք զէնքերնիդ, Աստուած թող ներէ ձեզ :

— Քայց գու, գու, որ ինձ նման ամրաստանուած ես՝ ինչու այդ վերջին միջոցը չես ընդունիր :

— Ըստ որում ես աղատելիք անուն մը չունիմ, բատ որում չունիմ զտակ մը որու այդ անունը անցունեմ, ըստ որում չունիմ

բնաւ ընտանիք մը՝ որու անպատուութիւն պատճառեմ : Ըստ որում ինդէք Քրիստինը աշխարհիս մէջ առանձին է, յարեց նա մելամալչոս կերպով մը : Մարդոյ արգարութեան ձեռքը իինալ իրեն համար հոգ չէ . անպարատ՝ միմիայն Աստուծոյ դատաստանէն կ'երկնչիք : Դուք մեղապարտ էք . ասիկա ապացուցանելը դիւրին պիտի ըլլայ . բայց ե՞ս չեմ երկնչիք անոնցմէ, եթէ կամին՝ կրնան զիս մոցընել :

Մարքիզը իր թիկնաթուուին մէջ՝ ինքինքին վրայ կը կքէր . այս առաջին անգամ Ճշմարտութիւնը անսօդ է՝ երեւէր իրեն . այս առաջին անգամ իր պատրաստած վիճակը իր բոլոր սոսկման մէջ՝ կ'ինունչմարեր : Մինչեւ այն ասեն՝ բոլորովին իր կրքին անձնատոր առաջտուկ մտածումները վանելով՝ մարդկային վրէժինդրութենէ ինչ-ուկէս նաև երկնից վրէժինդրութենէ խուսափել յոյս ըրած էք :

— Մարքիզուհւոյն այդ նամակը մխտելը անկարելի է, հարցոց կարուկ բառերով :

— Անկարելի . ձեր հնարած ինքնասպանութեան վեպը բոլորովին վճացընելով՝ զմեզ իրը ոճրագործ կը ցուցընէ, ջանք լնելով՝ հանդերձ որ դուք արգարամաք :

Ամէտէ այս խօսքերուն տակ նկուն մնաց . քաջասիրտ մէկը չէր ինք, և մահան զաղափարով խոր վհատութեան մէջ ինկած էր : Քրիստին զան դիմելով՝ վիճակը գուշակեց :

— Ես չէի ուղեր յիրաւի . . . նա զիս ստիպեց, բարկութիւնս զրդուց, յամառութեամբ կը կրկնէր թէ զուն զիս չես սիրեր, և թէ օսպէրը կը սիրես . ինքզինքիս տեր չկրցայ ըլլալ, և նախանձութիւնը, բարկութիւնը . . . : Քաջ կը տեսնես թէ քեզի համար սպաննեցի զան :

— Աստուած իմ, թողութիւն տուր ինձ, մրմռաց Քրիստին, թողութիւն տուր այս ոճիրին համար՝ որու ես եղեր պատճառը : Զիս միթէ բաւական չեմ պատճեր :

— Եւ հիմա որ քեզի համար անօրէնութեան այս աստիճանը հասայ, հիմա որ այնպիսի սպաննութիւն մը զործեցի՝ որու համար երկը վրայ և զուցէ երկինքն ալ թողութիւն չկայ, դուն

զիս կը մերժես . կ'ուզես որ առանձին կրեմ յանցանքին պատիմը , յանցանք մը որ միասեղ զործեցինք , ըստ որում ես զործիրը եւ դայ և դու թեր : Կ'ուզես որ իս մասնիմ և գուն ապրիս , անշուշտ ուրիշի մը համար : Զիս անդունդին մէջ զահավիժելէ ետքը՝ եւ տեսէս զալը կը մերժես : Ա՛չ , երկինք վկայ , այս չպիսի ըլլայ , իմ բազդս քուկդ ալ պիտի ըլլայ : Միթէ ինձ չըսիր որ այն խեղճ կ'նոջ հետ իմ ասպարէզս սահմանուած ու վերջացած էր : Միթէ շրսիր որ իմ անունս անմահ կրնայիր ընել : Միթէ իմ սրտիս մէջ անծանօթ մտածումներ , ննջած փառասիրութիւններ և անծանօթ ցանկութիւններ չսերմանեցիր : Երազներուս իրականութեանը և իմ երջանկութեանս մէջտեղ արդելք մը միայն կար , դուն զայն ինձ մատոլ ցոցոցիր , և ես ալ կործանեցի , ահա ինչպէս եղաւ գործը : Եւ հիմա կը համարձակիս անպարտ հոչակնել ինքինքի :

— Պարոն , ըստ Քրիստին մեծ պաղարիւնութեամբ մը , իմ վրայ չէ խնդիրը՝ այլ քու : Եթէ դատաւորները զիս յանցաւոր հրատարակեն՝ ես պատիմս պիտի կրեմ , ըստ որում որ և է մէ՝ կու նկատմամբ պարտաւորութիւն մը չունիմ կատարելիք : Այլ պէտք է ուրեմն որ միշտ մը խօսակցութեան բուն նիւթոյն վրայ բիրեմ զձնեղ : Զէք ուզեր միթէ գուք ինքնին մատածել անոր վրայ : Միթէ չէք իմանար թէ ինչ էք , վերջապէս կը մառնաք ձեր զաւակը , և կ'ուզեք իրեն դժբաղութիւն և նախատինք թողուլ իրը ժառանգութիւն : Որք և անդամու , ահա ինչ կը կտակէք իրեն : Եւ կը կարծէք թէ ես , որ ասկէ ետք իր մայրն եմ , պիտի ընդունիմ այս բաները իրեն համար : Ա՛չ , ս'չ , իմ Փլավիս պէտք չէ որ մէկն ՚ի մէկ ամեն ինչ կորմացնիւ : այն մաքուր հրեշտակը տիղմին մէջ իր թերը չոփիտի աղւելէ :

Պ. Մօնղա որ քանի մը օրէ ՚ի վեր բան մը կերած շըլլալուն՝ ուկարութիւնը վերջին ծայր համած էք , զիշերուան յուզմունքներէն՝ ինչպէս նաև օրուան յուզմունքներէն ալ բոլորովին ընկծուած կը զանուէր : Զօրանալու համար մերթ ըն մերթ քանի մը ումապ զօրաւոր օղի կը խմէր՝ սենեկին մէջ պաղաւով : Օբիորդ Օբթեղ պէտքերը վրան յասած՝ անոր որոշումները կը լրտեսէր այնպիսի

անձկութեամբ մը՝ որուն ցոլացումը իր գիմաց վրայ կը նկարուէր : Ամէտէ ձեմած ժամանակը կը խօսէր , և տակաւ առ տակաւ կ'ուզերէր . իր սիրոյն և Քրիստինի հետ ապրելու կամ անոր հետ մեռնելու քաղցր որոշումն վրայ սկսաւ խօսքեր ընել . Քրիստին չէր ընդմիջեր զան , և խորունկ մտածութեանց մէջ թաղուած կ'երեւէր : Ինքն ալ սկսաւ այն մեծ սրահին միւս կողմը պատրիլ Ամէտէի նման , յետոյ յանկարծ կայ առաւ և խստութեամբ մը դէպ ՚ի անոր գառնալով :

— Պարոն Մօնղա , վերջին անգամ կ'ըսեմ , յանուն պատոյդ , յանուն ձեր հօր , յանուն Փլավիի , կ'ուզեք լաւ միջոց մը ձեռք աւնուլ , միջոց մը՝ որ այս տեսակ սպարագայի մը մէջ՝ ձեր անունը ունեցող մէկու մը կը վայլէ :

— Ա՛չ . սիրահարիդ հետ վրաս պիտի ինդաս այն ժամանակ :

— Անդարձ կերպիւ որոշած էք ուրեմն . խայտառակութիւնը կ'ընդունիք , անպատուութեան յանձնառու կ'ըլլաք , վերջապէս վատ մ'էք :

— Օրիորդ . . .

— Այո , կը կրկնեմ թէ վատ մ'էք . . . և պէտք է որ սովորէք զայն լսելու , ըստ որում , ասկէ ետքը այս պիտի ըլլայ ձեր անունը . այդ անուամբ պիտի անպատուեն ձեր յիշատակը : Փլավիի , Փլավի , մարդասպան և վատ մ'է քու հայրդ :

— Ինձ հշմարտութիւնը կը խօսիս , դու յանդուզն ես , ես ալ նոյնպէս յանդուզն եմ : Քեզի համար և քեզմով ոճրագործ եղայ , չեմ ուզեր իմ ոճիրիս պտուզը ուրիշի մը թողուլ :

— Կ'է , պարոն , հանզիստ եղիք , սէրը , երջանկութիւնը ինձ համար ալ յաւիտեանս կորսուած են : Դուք կետնքս խորտակեցիք , միևնոյն միջոցին որ սպաննեցիք . . . խեղճ մարքիղուհին : Աերաջապէս կատարեալ կերպիւ որոշումնիդ ըրած էք , և բան մը չկնար ընաւ սրտերնիդ շարժել . թող կատարուի ուրեմն ձեր բազդը և Աստուած թող ներէ ինձ :

Պ. Մօնղա բոցատապ խօսքերով , անմիտ և ամեն բանի կարող սիրոյ մը արտայայտութեամբ կը պատասխանէր : Քրիստինի ոտքե-

ըր ինկաւ . սպառնալէ ետքը , պաղատեցաւ , յետոյ նորէն սպառնալիքներ ըրաւ : Անկարեկիր , ցուրտ , բայց դողդոջոն , օրիորդ Օրթէզ այդ եռանդալի արտայայտութեան թշնամալից արհամարտ հանք մը ցոյց կու տար . նա թաղուց որ իր սիրտը խօսի , բայց սակայն Քաղէրի վրայ ունեցած սէրը և իրենց փոխադարձ խոստումները շխոստովանեցաւ , Գլավիի երջանկութիւնն համար՝ այս գաղտնիքը պէտք էր մարքիզուհոյն գերեզմանը իջնել : Մարքիզին կատաղութիւնը ալ ուհիման չունէր . սեղանին մօտենալով՝ նորէն քանի մը ումագ օլիկէն խմեց : Քրիստին որ սրահին միւս ծայրը նստած էր՝ ոտքի վրայ ելաւ , և ձեռքերը դէպ'ի երկինք վերցընելով սոսկալի ձայն մը արձակեց : Ամէտէ կարծեց թէ կ'երկնչի նա , և ուղեց հանդարտեցընել : — Գութ ունեցիր ինձ , Քրիստին , քանզի խիստ դժբաղդ եմ :

— Ձեզի՞ գութ ունենալ , պարոն : Ա՛հ , այն , կը զթամ ձեր վրայ , դիտեմ ձեր բոլոր դժբաղդութիւնը . թէ և ձեր ինքնասէր սէր վրայ , դիտեմ ձեր բոլոր դժբաղդութիւնը . թէ և ձեր ինքնասէր սէր վրայ , դուցէ պիտի մեռցինէ ալ զիս , սակայն դարձեալ իմ բոլոր հոգւով կը ցաւիմ ձեր վրայ :

Այն զորովալի և տիսուր շեշտը՝ որով Քրիստին այս բառերը կ'արտասանէր , մարքիզը զարմացաց : Զան միշտ խիստ և անկարեկիր գտնելու սորված ըլլալով՝ այնպէս երեսակայեց թէ կ'արդաշտէր իր վրայ և քիչ մը յոյս առաւ :

— Զիս չե՞ս արհամարէր ուրեմն , Քրիստին :

— Ա՛հ , պատասխանեց նա , դարձեալ կ'ըսեմ թէ կը ցաւիմ ձեր վրայ :

Մարքիզը ուղեց Քրիստինի ձեռքը բոնել , այլ սա աշխուժիւ ետ քաշեց ըսելով :

— Ձեմ կրնար ձեր ձեռքը դպչիլ , ոչ , չեմ կրնար , այս բանս անկարելի է :

— Աւա՛զ , սոսկում կը պատճառեմ քեզ :

— Ա՛հ , ոչ , ոչ , բայս Քրիստին ցնորմոնքէ բռնուածի պէս , շեմ կրնար ալ հոս մնալ , թողէք որ դուրս ելնեմ :

— Մի թողուր զիս , մի բաժնուիր ինձմէ , իմ բոլոր զօրու-

թիւնս ես դու . մի թողուր զիս , այնպէս պիտի կարծեմթէ պիտի խենթենամ՝ երբ զքեզ չաենեմ : Սիթէ չես հասկրնար որ իթէ մահը մերմեմ , գեռ զքեզ տեսնելու համար է . եթէ կ'ընդունիմ անպատուութիւնը և զայն աղջկանս ժառանդութիւն կը թաղում , քեզի համար է , քեզի համար , Քրիստին , ամեն բան քեզի համար :

Այսպէս խօսելով Քրիստինի երկու ձեռքերը կը բռնէր , զոր սա ալ չէր քաշեր և զանոնք համբոյներով և արտասուօք կը ծածկէր : Քրիստինի արտասուքներն ալ դանդաղօրէն այտերէն զէպ'ի վար կը հոսէին :

— Գիտեմ , յարեց Ամէտէ տիսրութեամբ , զիտեմ , իրաւոնք ունիս , Մօնզայի մարքիզը , այն հոյակապ զօրավարին որդին , որուանունը պատմութեան է ջերուն վրայ կը շուշողէ , պէտք չէ որ դահճին ձեռօքը մեռնի : Վատ չեմ ես , Քրիստին , ինչուս որ կը կարծես , և երբ հոգւոյս վեհանձն ազդումնելուն միտ կը դնեմ՝ բոլորովին պատրաստ կ'զգամ ինքզինքս պարտաւորութիւնս կատարելու , պէտք ըստի յիշատակը սրբելու ոճիրէ մը՝ որմէ անպարտ է , և զմեղ երկուքս ալ հալածով արաւանութիւնը միայն իմ վրայ կուշելու , բատ որում ես միայն յանցանոր եմ : Սակայն կիբքս գեռ կ'իշխէ վրաս , կիբքս աշացս առջե անմիտ յոյքեր և աննուաճելի նախանձութիւններ կը շողացընէ , և այն ժամանակը՝ ալ չեմ զօրեր , Ա՛հ , ալ չեմ զօրեր :

— Բայց սակայն պէտք է , պարոն , պէտք է , և շուտով մը , շարայրեց Քրիստին մելամաղձուա շեշտով մը , զի այժմ ձեր վայրկեանները համրուած են :

— Ի՞նչուս :

Օրիորդ Օրթէզ նու աղելու պէս եղաւ , և աթոռի մը կոթնեցաւ :

— Ձեր սպաննած կնոջ արդարութիւնը ըրէք , պարոն , և հեռացուցէք ինձմէ այն կասկածները՝ որոնց արծանի չեմ ստուգիւ : Առաջարեցէք , ըստ որում ժամանակ չտնիք : Ա՛հ , ինչ դժբաղդութիւններ բերիք մեր ամենուս զլու իր : Ինչ ոճիրներ , ինչ ողբակն օրեր :

— Զեմ զիտեր թէ ինչ կ'ըլլամ, աշացս տեսութիւնը կը խանգարի, անձանօթ ցաւեր կ'զգամ. այս ըմպելին ինձ դէշ ըրաւեւ քանի ամիսներէ ՚ի վեր կեանքս տան ջանք մը եղած է:

— Աստուած իմ, Աստուած իմ, թաղութիւն տաւը ինձ, կը կրկնէր Քրիստին ձեռքերը իրար միացընելով, Գրեցէք պարոն, ո՛չ, կը պաղատիմ:

— Այս, այս . . . կը զրեմ, վազր . . . ետքը . . . : Հիմա սաստիկ կը առավալիմ . . . : Ինձ մօրդ վրայ պիտի երգնուու որ՝ որ և իցէ մէկու մը չպիտի ըլլաս . . . ինքինքտ բոլորովին Փլավիին պիտի նուիրես . . . և անոր պիտի սորվեցընես որ զիս չանիծէ: Իմ խե՞ջ զաւակս: Բայց դուն չես կրնար ուզել որ առանց աղջիկս տեսնելու մեռնիմ: Գիտես թէ զան որ աստիճան կը սիրեմ, բերել առաջ Փլավին, որ կարենամ տակաւին քանի մը ժամ, քանի մը օր ձեր երկուքին մէջ տեղ անցընել, որ կարենամ զքեղ անոր մայրը կարծելու պատրանքը ունենալ, և այն ժամանակը, զոհ պիտի ըլլաս, կը խոստանամ քեզ այս բանը, Քրիստին:

Օրիորդ Օրթէզ կը պատրաստուէր պատասխանելու արդէն իր ձեռքը մարգիլին ուսին վրայ կը դնէր, որ իր երեսը տակնուովայ ընող ցաւին հակառակ սարսուու մը կ'զգար այս հպումով, երբ յանկարծ աշտարակին վրայ նայող դուռը բացուելով իրը պահանորդ դրուած գիւղային սեամին վրայ երեցաւ, և իր մեծ զլսարկը մէկ կողմ նետեց: Պ. Մօնզա և զաստիարակուհին զան տեսնելով սարսափահար և անշարժ մնացին. անձանօթը դէպ ՚ի սենեակին մէջ տեղը յառաջանալով մաքուր Գաղղիերէն լեզուաւ ըստաւ.

— Եթէ ես չմիջամտեմ՝ բացտրութիւնը լաւ վերջ մը չպիտի ունենայ: Ինչպէս չես հասկընար, իմ խեղջ մարքիզ, որ այդ պատուական աղջիկը վասութեանդ անպատուութիւնը ու նեղութիւնը ջնջած է, և թէ հազիւ անոր զործը աւարտելու չափ ժամանակ կը մնայ առջիդ: Ես այս բանս իսկոյն տեսայ, և այսպէս ըլլալուն ալ արդէն վատահ էի:

Զարմացման և վշտի երկու հառաջներ միենոյն ժամանակ լսուեցան:

Քրիստին և Պ. Մօնզա իրենց աչքերուն չէին կրնար հաւատալ: Քրիստին առափառուան գիւղային ճանչցաւ, և այս լիւղաւ թին այնպիսի մարդ մը կ'ելնէր, որ երկուքնին ալ շատ ամիսնեցին այնպիսի մարդ մը կ'ենթագրէին, այսինքն երնէսդ ու Սան-Սերբէ ՚ի վեր մեռած կ'ենթագրէին, վրանիքն վերնէսդ ու Սան-Սերբը: Երենց միաբերը գրգուման վիճակի մէջ զանուելով գերբնօվը: Երենց միաբերը մը զավախարը պէտք չէր որ զարմանալի թուէր, կան երեղիթի մը զավախարը պէտք չէր որ զարմանալի թուէր, և այս զավախարը մինչև իսկ օրիորդ Օրթէզի աղդեց, որչափ որ քաջապիրութ և լուսավոր մէկն ալ էր: Խոկ Ամետէի զալով՝ չկասկածեցաւ բնաւ, մինչեւ որ Կընէսդի հեղնալի ձայնը իր ականջեածեցաւ բնաւ, մինչեւ որ Կընէսդի հեղնալի ձայնը իրեն: Այս վախը միւս ներուն զոռաց, և իր վիճակը իմացուց իրեն: Այս վախը միւս ամեն վախեը անհետացուց, գէպ ՚ի զաստիարակուհին զարձաւ, և հրամայական կերպիւ մը հարցուց անոր թէ արդեօք համարձակեր էր այդ սոսկալի ոճէրը գործել:

— Զեմ զիտեր թէ ոճիր մ'է այս, բայց արդարութիւն մ'է աներկիրայ, նաև կարեւ զբհողը թիւնը մը. մարդիկ և երկինքը կրնան զիս ուրիշ կերպ զատել, բայց ևս բնաւ չկատար առեմ, յունի յունի, ըստի այդ բանը:

Մարքիզը գէպ ՚ի զանզակը յառաջացաւ, սոսկումէ դողդողաւ չովը և Քրիստինի վրայ ահստեկ նայուածքներ ձգելով. զեռ իր չովը և Քրիստինի վրայ ահստեկ նայուածքներ ձգելով. զեռ մը չովիլը չատած, Կընէսդ մտածելէ աւելի կարճ միջոցի մը մէջ և զուիլը չատած, Կընէսդ մտածելէ հանելով, զանզակին լարը կտրեց այնչափ զաշցնու արածեանէն հանելով, զանզակին լարը կտրեց այնչափ բարձրէն: որ մարդ չէր կրնար համնիլ:

— Ոչ, յարեց ամենամծ պալարինութեամբ մը, ո՛չ զարմիկ, այդ որ ըլլայ: Հօրս հոգեզատակին ամուռնը կախուսաւ այս պէտք չէ որ ըլլայ: Հօրս հոգեզատակին ամուռնը կախուսաւ անոր մեռնի: Այս բանիս ընտանեաց սիրոյն համար նին վրայ չպիտի մեռնի: Այս բանիս ընտանեաց սիրոյն համար սկառ է որ հոգ տանիմ, և զոնէ այս պարտաւորութիւնն ունիւի կատարեն:

Մարքիզը առանց պատասխանելու դէպ ՚ի զուուը վագեց: Կընէսդ մտար առնոր առջեւ անցաւ:

— Ընկարելի է այդ, զարմիկ, թէ կը ցաւիմ այս բանիս զքեզ անօդուու աշխատանքներէ աղատելու համար՝ ահա կ'իմաստ զքեզ անօդուու աշխատանքներէ աղատելու համար՝ ահա կ'իմաստ զքեզ որ եթէ հանդիսաւ չինաւա՛ զքեզ շան մը նման կը տատին:

ցընեմ, գոնէ երկու ժամ կը կորսնցընես այս գործողութեամբ։  
Ամէտէ կրկին աեղը նստաւ, և երկու բուռերը ձակտին վրայ  
գնելով՝ անզօր մոլեգնութեան դիրքի մը մէջ՝ սկսաւ աղաղակներ  
հանել, հայհոյութիւններ և զանգատններ ընել, որք թէև կրնէսղի  
վրայ ներդործութիւն մը չունեցան՝ այլ Քրիստինի մինչև հոգւոյն  
խորերը կը սառեցրնէին։

— Անհաջոյ բան մ'է այս , զարմիկ , գիտեմ , բայց ի՞նչ ը-  
նենք : Քեզի իմացուցած էի , ըստ որում այս մասին հարցափորձ-  
ներ ըրբը ինձ , թէ գէշ իրիկուններ և ապաշաւ չպիտի ունենաս ,  
սակայն այնշափ անմիտ չէի կարծեր զքեզ որ այդպէս բռնուիս :  
Ես որ կը խօսիմ քեզ՝ այս բանիս երբէք չպիտի հանդուրմէի , և  
սափիլանի մը մերձենայր տեսնելուս աէս՝ ինորինոս անհաջոյ բան :

— Ատուած իմ, որչափ կը տառապիմ, ըստ մարդիզը անձ-կութեամբ : ԱՇ, Քրիստին, Քրիստին :

— Պիտի երթամ օգնութիւն փնտռեմ, պարոն . չեմ կրնար այս  
տեսաբանիս տանիլի : Ո՞՛չ, ներէ ինձ, ներէ ինձ :

— Դուրս մի եներ , Քրիստին , մարդ մը մի կրչեր : Ժայլայի բալասանը զործածած ես անշուշտ , որ Անդղիա դանուած խաթենիս տուած էի քեզ . ամենափռքը դարման մը փորձելը իսկ անօգուտ բան է :

Այս խօսքերուն վլրայ՝ մարդիկը կատղութեան վերջին ծայրը հասած՝ ստրի ելաւ, և իր տկարութեանը ներածին չափ բարձր ձայնիւ մը՝

— Օղնութեան հասէք, օդնութեան հասէք, գոչեց։ Ա՛հ, առանդ պիտի տամ, երնէադ, որպէս զի բռնեն զբեղ։ Քեզի դալով, Քը իստին . . . : Ո՛հ, տէք իմ՝ Աստուած, հասիք օդնութեան։

Օրիորդ Օրթէկ յաւսահատ, բայց տակաւին հզօր, առաջին անգամ երնէստի մերձեցաւ, որուն ներկայութիւնը նորանոր և մեծանհանդատութիւններ կը ունեի իրենքն.

— Պարսն, ըստու, 'ի սէր այն ամեն բաներուն՝ որք աշխարհիս մէջ սրբազն և նորիական են, թուղ ինձ որ օգնեմանոր, թուղ.

զիւ իր քով։ Իմ ամենասիրելի սամոհւյոյն նկատմամբ պարտաւորութիւն մը կատարել կարծեցի, այդ բանին յառաջուց յանձնառու եղայ, բայց չեմ կրնար, չեմ կրնար անոր տառապիլը տեսանել՝ առանց դարման տանելու։

— Քրիստին, մեծ սիրտ մը և հաստառ միտք մ'ունիս դու,  
կը հիանամ վրադ, և կ'երգնում որ ալ ինձմէ վախնալիք բան մը  
չունիս: Եթէ կ'ուղես այդ գժբաղդին և իր աղջլանը օգտակար  
ըլլալ, խօսէ իրեն, համոզէ զինքը որ աղատորդին մը պէս մեռ-  
նի, և կատարէ այն պարտաւորութիւնը որ պատիւը կը պահան-  
ջէ իրմէ: Օ՞ն, խօսէ իրեն, ես գեղ մատիկ չափտի ընեմ, բայց  
կ'ուղեմ հոս մեալ, այս կատաղի մարդուն հետ զքեղ առանձին  
չեմ թողուր բնաւ: Տկար բնութիւնները կը զայրանան երբեմն և  
այն ատեն ամենի կը դառնան:

Օրիսրդ Օրթէղ առանց պատասխան մը տալու՝ գէպ ՚ի մարքի զը յառաջացաւ, որ միևնույն գիրքին մէջ կը թնար, և անոր քով ծունկի վրայ եկաւ : Սիրտ շարժող խօսքեր և բացարութիւններ փնտուելով այնպիսի բառեր դժուա՞ որը ամենացուրտ սառը կը հա- լեցընեն, և հրաբորքոք բարկութիւնները կը մարեն : Աղջկանը պատկերը և մարքիցուհույն ստուերը անոր աչքին առջև թերաւ նա, և անոր հոդույն ամենախորտնկ ծալքերուն մէջ քըբեց, ե- րեան հանեց կորսուած սէրը և յոյսերը . երբէք պերճախօսութիւ- նը այսչափ զօրաւոր և այսչափ համոզիչ եղած չէ . Ֆիդիքական ցառը զապեց այն, զսպեց զայրոյթը, մինչև իսկ կեամուի սէրը : Տա- րարադ մարքիզը իր արտասուբներով թրջուած աչքերը գէպ ՚ի անոր բարձրացուց :

— Քրիստին, ըսաւ, յաղթեցիր, իմ վրաս գրած քաւութիւնդ  
կ'ընդունիմ, կ'ընդունիմ զայն, ըստ որում իրաւացի է, ինչ որ  
ես պէտք էի ընել դու ըբիր։ Այժմ ինձ ուրիշ բան չմնար այլ  
քեզի սպառնացող հարուածը հեռացընել։ և քեզմէ բաժնուիլ։ Իմ  
վերջին մտածումներս, իմ վերջին կամքերս պիտի զբեմ, բայց  
ինձմէ բաժնուելեդ յառաջ դռնէ միշելու խոստում մը, ներողու-  
թիւն մը թող ինձ։ Իմ աղէտալի կիրքն՝ քու կեանքդ կոքձա-

նեց, զիս կլանող անդունդին մէջ զահալիժեցի նաև զքեզ, ներուութեան և զթութեան անարժան թշուառական մ'եմ ես : Խեղչ գետիստերկինը կ'աղօթէ ինձ համար, ինքն է որ ինձ այս բարի դիտաւորութիւնները կը ներջնէն, կ'ուզէ որ ես ալ իր քովերթամոր միատեղ մեր աղջկան և քու վրագ հսկենք : Զես կրնար զիս սերել, քրիստին, զիտեմ, բայց կրնաս մահը զրեթէ քաղցր ընել վասահացընելով թէ զիս չես պաեր, և իմ թողութիւնս չնորհելով : Կը հաճիս ասոր :

— Պարսն, դոչեց ծաղկահաս աղջիկը արտասուելով, մօրս վրայ կ'երդնում որ ձեր յիշատակը բոլոր կենացս մէջ պիտի պահնեմ : Այս մենութեան մէջ ուր պիտի տարիմ, այն առանձնութեան մէջ ուր իմ օրերս սիրափ վերջացընեմ, բոլոր սրտովս քեզ զի համար սիրտի աղջեմ : Ես ալ կատարելիք ապաշաւ մը ունիմ :

— Մենութեան . . . առանձնութեան մէջ, հարցուց Տօնդա երկշուռութեամբ մը :

— Այս, պարսն, աղջիկդ իր ամուսնոյն սիրտի յանձնեմ, և յետոյ աշխարհ խեղչքրիստինի վրայ ալ խօսք մը չպիտի լսէ : Հանգիստ եղիք, ալ չոնիմտպասելիք երջանկութիւն մը, կը յուսամ որ իմ արագածանարանս ամենուն համար նուիրական մեայ :

— Հօրս զերեղմանին նման նուիրական, ըստ երնէ սդ : Գուք, օրիորդ, արքայական գաւազան մը կրելու համար ծնած էք : Աշխարհիս մէջ ձեզի նման ուրիշ կին մը չդանուիր բնաւ :

— Աաղ, ըստ Ամետէ . . . տուր ինձ պէտք եղածը, ժամանակը կ'անցնի, ինձ բնիք որ շատ քիչ պիտի տառապիմ, երնէ սդ, արդեօք երկար սիրտի տեէ :

— Քիչէն պիտի նիցես, և յետոյ . . .

— Կը հակընամ, . . . ալ չպիտի արթնամ . . . : Պէտք է աճապարիմ ուրեմն :

Գրասեղանին առ չեւ անցաւ, և հաստատ ձեռքով հետազայ տուգերը դրեց :

«Ի՞նքնին այս սկսածահմանքներէն ետքը չեմ կրնար աղբիլ.

չեմ կրնար դատաստանիս ելքին սպասել . դատաստան՝ որպէս անպատութիւնը աղջկանս վրայ պիտի իյնայ : Իմ մահուանս վրայ ինաւ մէ կը ամբաստանութեան տակ չիյնայ, կամովին է այս և անխուսափելի : Երէկուան այս զղեակին մէջ տեղի ունեցած ոճիրին վրայ ոչ մէ կը ամբաստանուի : Աստուծոյ առ ջեւ երեւլու միջոցին հօրս մեծարելի զլիսուն և աղջկանս զլիսուն վրայ կ'երդնում թէ տանս կամ ընտանեայս ամեն անձինքները անպարտ են, թէ անոնցմէ և ոչ մէ կը ուրիշներէ յառաջ կոչջս մահուան վրայ աեղեկութիւն չունէր : Կը փափաքիմ որ Տօպէր տը Շամարանթ կոմսը Ֆլավի Տօնդայի ամուսինը ըլլայ, մարքիզուհույն ամենամեծ փափաքն էր այս, նաև իմ ալ փափաքս է :

«Կը փափաքիմ որ մինչեւ իր ամուսնալը, աղջիկս իր այժմեան դատաժիարակուհույն ձեռացը մէջ մնայ, իմ բարեկամուհույս Տալանեի դքսուհույն հսկողութեան տակ : Աստուծմէ և մարդոյմէ ներողութիւն կը խեղիմ տուած զայթակլութեանցս համար : Կը փափաքիմ որ իմ օրինակս ծառայէ ամեն անոնց՝ որտեղ ինձ նման պարտաւորութեան համբէն շեղելով՝ կիրքերու համբուն մէջ կը մանեն : Կախախնամութիւնը երջանկութիւն բերող ամեն բաները շնորհած էր ինձ . իր զործը խորտակեցի ես, իր պարգևները արհամարհեցի, իմբոլոր սիրոյս և բոլորյարդանացս արժանի կին մը երեսի վրայ թաղուցի, կին մը որ ամենափոքր կշտամբանփի միսկ արժանի չէր : Եցիւ թէ երկինք ինձ թողութիւն շնորհէ, ես երբեք ինքզինքիս չեմ կրնար թողութիւն տալ :»

— Ահա, Քրիստին, գոհ եղար : «Ներէ որ կամքս ինձ զոհ եղող կոնջս կամքին հետ կը միացընեմ, ներէ որ հողիդ կը խորտակիմ : Քեզմէ կասկածելուս համար դուցէ յանցաւոր ըլլամ, բայց . . .

— Բայց աւելի ևս ապահով ըլլալ կ'ուղէք, շարայարեց Քրիստին ամենատխուր ժպիտով մը : Ա'հ, կը ներեմ ձեզ, զիտեմ ինչ կերպ կրնայ տառապիլ մարդուս սիրտը : Ասկէ զատ ինձ Փլավին կը թողուք . շնորհակալ եմ, արժանիքն աւելի է այդ :

— Այժմ մնաս բարեաւ, Քրիստին, կը փափաքիմ առանձին մնալ, մնաս բարեաւ, զքեղ սիրեցի այնպիսի սիրով մը՝ որուն մանր երեք մարդ մը չպիտի սիրէ զքեղ։ Ալ զիրար չպիտի տեմնենք։ Եմ վերջին վայրիեաններուս հրեշտակը եղար դու։ իրարու կենաց վրայ ճակատագրաբար ներգործեցինք, մի միայն յանցաւորը եւ եմ, ըստ որում եօ մինակս անդունդը պեղեցի։ Մնաս բարեաւ, Էրնեստ, իմ վերջին վայրիեաններուս ինձ միխթարութիւն մը չպիտի մերժես, Քրիստինը մոռցիք և հանդարտ թնդ։

— Ազատորդիի խօսքն վկայ, Ամեաէ, Քրիստին ալ իմ վրաս խօսք մը չպիտի լսէ, միայն թէ ինքը զիս չկոչէ։

— Լաւ։ Աւանձին թողէք զիս երկուքնիդ ալ։ Ա'ուղեմ մինակ մնալ, կ'ուղեմ Քրիստինը նոր մորմոքներէ աղատել։ Աղօթէ ինձ համար, Քրիստին, մի մոռնար զիս բոլորովին։ Աստուած իմ, սիրոս կը խորտակուի։ Ա՛՛, Քրիստին, քանիօն կը սիրէի զքեղ։

Օրիորդ Օրթէզիր հեծկլտանքները ինեղելով դրան առ չե ծունչի վրայ եկաւ։

— Ա՛՛, ներեցէք ինձ, ներեցէք ինձ, մրմուաց։

— Գնաւ, Քրիստին, չեմ ուղեր ալ զքեղ տեսնել, ըստ որում չպիտի կրնամ բաժնուիլ քեզնէ։ Աղօթէ, աղօթէ ինձ համար, զարձեալ կ'ըսեմ, մի մոռնար զիս։ Իմ ֆլավիս կը յանձնեմ քեղ, իմ խեղջ զաւակս։ Ալ չպիտի տեմնեմ զինքը. . . երբէք. . . Ա՛՛, յանցանքս որչափ կը ծանրանայ վրաս։

Դաստիարակուհին նրաշատ զին մէջ նետուեցաւ, իր զօրութիւնները կորուցուցած էր, մարքիլը և պարոն աը Սան-Սէրվը առանձին մնացին, Էրնեստ Ամէտէի ձեռքը բռնեց։

— Ինձ սարվեցուցիր որ դեռ կրնամ բան մը զլալ, զարմիկս, տղայութեանս և ընաանեացս յիշատակները կրկին արթնցան։ Հայրս, հօրաբոյրս, Պէտրիսը, ամենքն ալ վերտին տեսայ, զգացի որ ինչ ըլլայ ըլլայ՝ դեռ Սան-Սէրվ մ'եմ։ Հոս պէտք չեմ աւելի ժամանակ մնալ, դու ինքդ պէտք է որ ընթացքդ կարդադրես, և իմ ներկայութիւնս կրնայ քեղին նոր նեղութիւններ պատճառել։ Կաւ լաբեկութեանէ հրաշխ աղատելէս ետքը՝ այս խեղջ աղջիկը դանե-

լու եկած էի։ Դուք զիս մեռած կը կարծէիք, սակայն իմ տեսանկէս եղող մարդիկ այսպիս զիւրաւ չեն մեռնիք։ Հիմա բոլորովին ինքինքս պիտի աքսորեմ։ կը յարգեմ քու Ֆլավիդ, այն սիրասուն խեղջ աղջիկը, մեր ազգականութեան ծանրութիւնը իրեն չպիտի տամ։ Արիայինը, քիչ ամեն բան կը լմնայ։

Պ. Մօնղա վայրիեանէ վայրիեան կը տկարանար։

— Կ'երդնում որ Քրիստինը չպիտի տեմնես։

— Այո՛, կ'երդնում։

— Մնաս բարեաւ ուրեմն, իմ չարտթեան վարժապետու, աղաւ չէ այն գեռատի զաղղիացին՝ որ սրահին մէջ պանես՝ որպէս զի շուտով մը հոս զայ։ Վերջին ծառայութիւնն է այս՝ որ կրնատ ընել ինձ։ Մնաս բարեաւ։

Այս ըսելով Ամէտէ պաաին կողմը դարձաւ. Էրնեստ վայրիեան մը սպասեց տեմնելու համար թէ մարքիզը ու իիշ խօսք մը պիտի զրուցէ։ Պ. Մօնղա բառ մը չարտապանեց։

— Մնաս բարեաւ ուրեմն, քանի որ այսպէս պէտք է ըլլայ։

Տասը վայրիեան ետքը, գործակատարը սենեակին մէջ կը մանէր։ Պ. Մօնղան իր անկողնոյն մէջ զտաւ, զրեթէ անյաղթելի քնածութեան մը մէջ ինկած և ջղային անընդհատ ցնցումներու ենթակայ, բայց և այնպէս կրցաւ նա ուաք ելնել, և իր տկար ձեռքը դէս ՚ի գործակատարը երկնցընելով իր վերջին զիրը յանձնեց անոր։

— Մեռնելու վրայ եմ, պարոն, ըստու, ինքինքիս դատաստանն ես ըրի։ Անօգուտ է օգնութիւն կոչելլու։ Միայն քահանան բերել տիւր։ Բայց դռները, որ ամենքն ալ մտիկ ընեն ինձ, մինչդեռ դիւրութիւն ունիմ խօսելու։ Տիկին Մօնղա հրեշտակ մ'էր։ մի միայն ես եմ յանցաւորը, կ'երդնում զայս իմ յաւիտենական փրկութեանս վրայ։ Ա՛՛ իմ և ոչ անոր մահուան համար մէկուն զլուխը պէտք չէ որ ցաւի։ Աղջկանս իմ վերջին օրհնութիւններս մատուցանես, զան սիրելով կը մեռնիմ, ինչպէս որ միշտ սիրած էի, քաղցր և սիրեցեալ ֆլավիս։

Աչքերը դէպ ՚ի ծառաները դարձոց, որք դբան առ չին հաւ-

քուած էին, և անոնց մէջ կընէսզը ձանչցաւ։ Երկուքնուն ալ նայուածքները իրար հանդիպեցան։

— Սոսկալի կերպիւ կը տառապիմ, ըստ, դեռ շատ պատերազմ ներ ունիմ մղելիք։ Ա՛՛, կ'ովէի որ ամեն ինչ լմնցած ըլլար։

— Քիչէն, պանախանեց ձայն մը զրը մարքիլը միայն ձանչցաւ։

Քրիստին անբացատելի վիճակի մը մէջ իր խոցը գնաց։ Իր վրայ ուշադրութիւն չհրաւիրելու համար՝ դէմքը թաշկինակովը կը սրահէր, և հեծկլտանքները կը բռնէր։ Սակայն մարդու մը չչանդիպեցաւ նա։ Երբ առանձին մնաց, երբ եղածներուն վրայ պաշտինութեամբ մը մոսածեց՝ ընդհանուր սարստու մը պատեց դիմուքը, ցուրտ քրամինք մը կը հոսէր ձակտէն, իրեն այսպէս կ'երեւէր թէ պիտի մեռնի։ Սենեալին մէջ տեղ ծունկի վրայ եկաւ, և աշոթեց Աստուծոյ։ Յուսահատութիւնը, ապաշաւը զինքը կ'ընկճէին։

— Ա՛՛, ըստ նա, իրաւոնք ունի, ես ալ իրեն պէս ուետք է բնեմ։ Զեմ կրնար ալ այս աշխարհիս մէջ մնալ. կոկիծներու բաժինս կարի մեծ է, և ատոր վրայ խղճի խայթն ալ տելցացի։ Այս առաջին անդամն է ապրելէս՝ ի վեր՝ որ ինքնինքս անկարող կ'զամ տանելու այն նեղութիւնները՝ զօր երկինք ինձ կը զրկէ. անոնց ծանրութեան տակ կ'ընկճիմ։ Ես հիմա եթէ ինքնինքս թաղում՝ ի՞նչ կը մնայ ինձ զտնուած մնութեանս մէջ։ Աղօթենք, աղօթենք, ինդքենք Աստուծմէ որ յաւ կերպով ներշնչէ ինծի, և իր կամքը միտքս լուսաւորէ։ Իմ խելքիս հետևելով, և ինքնինքս անոր, կամացը և արդարութեանը զործիք կարծելով՝ մարդասպանին չափ եւ զեռնապործ ըրի ինքինքս։ Եւ կը համարձակիմ տակաւին երջանիութեան փափաքիւ, կը համարձակիմ տակաւին ֆլավիի քով տպրելը ընդունիլ ուրախութեամբ, ես . . . որ . . . ա՛՛, սոսկալի բան է այս։ Ա՛՛, չեմ կրնար. այս զործողութենէ ետքը պէտք է որ խիստ ապաշխարութեան մ'ենթարկեմ ինքինքս։ Ֆլավիի, Քօպէր, ինձ համար կորսուած են։ Ինքնինքս նուիրեցի, զոհողութիւնը ընդունեցայ, անոր առ չե վաղեցի, այլ կ'ընկճիմ բռլորովին։ Ա՛՛, Աստուծ օդնութեանս համնի։

Օրիորդ Օրթէղ այսպէս քանի մը ժամ անցուց, միշտ իր

կենաց ամենին տաժանելի ժամերը։ Այս գերազոյն միաբը չէր թողուր բնաւ որ որ և է ազդեցութիւնէ մը կառավարուի, թէ և ամեն ապիեցութիւնները կ'զգար = Միշտ աւելի մեծ և աւելի հզօր կը զտնուեր նա, և երբէք մէկը անձնուիրութեան և պարաւորութեան խստութիւնը այս աստիճան հեռաները մղած չէ։ Քրիստին ինչպէս պահ մը յառաջ տեմուեցաւ՝ մինչեւ ոճիր մղեց զանոնք։ Պատույց չափազանցութիւնէ մը մոլորուած՝ չուշացու նա ճշմարս տութիւնը իմանալու. ասկէ՝ հետեւանքները կրելու և անտրունջ զանոնք ընդունելու՝ քայլ մը միայն կը մնար այս սէզ հոգւցին համար, և առանց վարանելու այդ քայլը առաւ։ Իր արաւասութնները սրբեց զոր չէր կրնար բանել, և զրասեղանին վրայ նստելու հետեւալը պրեց։

— «Քօպէր, միր բաժանումն ՚ի վեր, Տակառապիրը միր վրայ տարածուեցաւ, պէտք է հրամարիլ սիրոյ և երանութեան ապագայշէն որու կ'սպուտէի. պէտք է որ մէկ մէկույալիտեան օտար մնանք։ Քիչէն միր ընտանիաց զլխուն հասած սոսկալի յժբաղդութիւնները պիտի իմանաս, քիչէն պիտի իմանաս թէ զմւ. Ես մի միայն պաշտուածն և մի միայն աելը որը աղջկան մը զոր ծնողըը քեզ կը կտակին, և որու դու ալ պէտք է որ կեանքդ նու իրես։ Երջանիկ ըլլէ զինքը, սիրէ զան, Քօպէր, ինչպէս որ Ես պիտի սիրէի քեզ՝ ելլէ Աստուծ թողորք։ Նըկուքնիդ ալ երբեմն իմ վրայօւ խօսեցէք, մի մոռնաք զիս, և հաւասացէք թէ ա՞ր որ ալ ըլլաք՝ սիրած պիտի հեակի ձեզ։ Անողոքելի պարտաւորութիւն մը զիս կը հարկադրէ փախչիլ քեզմէ, և սիրելի սանուհիս ուրիշներու ձեռացը յանձնել. եթէ ոչ առանց տրանջալու՝ զէթ առանց որ և է վարանումի կը հնազանգիմ։ Սիրած կառը կտոր եղած է, բայց հորիս համագարած է։ Փլավին և զքեզ այս աշխարհիս մէկ ամենամեծ վիշտէն ազատած ըլլալու վասահութիւնը կը տանիմ հետո։ այս յիշառակից այսերս պիտի անհետացնէ։ Արշաք որ աշխարհի այս աքսորին մէջ զմամ՝ պիտի սիրեմ զքեզ. ետքն ալ դարձեալ պիտի սիրեմ։ Աստուծ իր արքայութեան եթէ չկրապ բառնալ ինձմէ այն սէրը, ըստ որում չարգիլց դայն։ Մօրդ մասնին կը վերադարձնեմ 23

քեզ, և իմմօրս մեղալինը ետ չեմուզեր, ինչու որ քեզի երջանկութիւն պիսի բերէ պահէ, զայն դու, ես երջանկութեան պէտքչունիմ ալ, քանի որ քեզի հետ չպիտի առցիմ։ Անաս բարեաւ, Քօպէր, մնաս բարեաւ, իմ նշանածս, մնաս բարեաւ, կենացս առաջն և վերջին մէրը։ Զիս զանելու մի աշխատիր, անօգուտ բան է, զիս տեմնելու մի աշխատիր, վասն զի ամեն ինչ որ նորիական է՝ կ'ընդդիմանայ ասոր։ Թալ Կստուած օրհնէ զբեզ, Առող շնորհէ այն ամեն բաները՝ որոնց արժանի ես։ Ֆլավիս կրթելով չէի կարծեր որ քեզի ընկեր մը կը պատրաստեմ, ամենէ զերաշնոյ և անբիծ աղջիկն է այն որ կրնայիր ընտրել։ Ինձ համար միջմարտոթիւն մ'է որ զան այնչափ բարի, քաղցը և կատարեալ ըրի։ Նա պիտի սիրէ զքեզ, և հրեշտակիներէն նախանձելու բան մը պիտի չունենաք, ու սիրուն և ազնիւ զաւակիներ, որոնց կ'ուզէի մօր տեղ բռնել, բայց աւազ ։ . . . գարձեալ մնաս բարեաւ, չեմ կրնար այս թուղթէն զատուիլ, պահէ մը այս միտայն պիտի մնայ ինձմէ առ քեզ։ Մի ցանիր իմ վրաս, կարսնցոցածէդ աւելին պիտի զանես։ Ֆլավին, իմ Ֆլավիս, երախտաղիսութեանս պարտը պիտի հատուցանէ քեզ, հարիւրապատիկ պիտի վճարէ նա։ Պնաս բարեաւ։ — Իմ սիրելի զաւակս դեռ պիտի տեսնեմ, իրեն սպառնայող հարուածին փոքր առ փոքր պիտի պատրաստեմ զինքը, յետոյ գու ամեն բան պիտի ըսես իրեն։ Այս ահսելի պարագաներն՝ որոնց մէջ նետուած կը գտնամիմ, զան միջմարելու ուրախութիւնը կ'արգիլին ինձի։ Դուն անոր ամեն կորուսներուն տեղը պիտի լեցընես, այն պէս չէ, Քօպէր։ Դու պիտի ըլլաս անոր համար հայր, մայր, և ամեն բան ։ . . .

Երբ այս նամակը կոցեց, երբ իր մատէն նշանտուքի մատնին հանեց, ինքինը սփոփուած զգաց, ինչու որ մնացեալը համամատաքար պղտիկ բան մը կ'երեւէր իրեն։ Ուզեց որ շուտով մը գուեակէն մեկնի, բայց առաւ օտուանէ ՚ի վեր դրուած արդելումը գործը անկարելի կ'ընէր։ Պէտք էր դեսպանատան քարտուղարին՝ ինչ ունի նաև ուստի ընդայի կատալարութեան մարդերուն զալը սպա-

սել, և բարեբաղդաբար չովիտի ու շամային անմնք։ Մարբիզին վիճակը ևս զինքը սաստիկ կը տանջէր, ուստի վար իջաւ որ ակղեկութիւն առնու . զուցէ Երնէստի մեկնելուն վրայ ալ կը փափաքէր ապահով ըլլալ։ Քահանան և բժիշկը հիւանդին քովէն չէին բաժնութիւն։ Ալ մարդ չէր Ճանչնար նա, բայց այս կսկզեցոցին վիճակին մէջ իյնալէ յառաջ՝ կրցած էր խոստավանահօր խօսքերը մոփկ ընել և իր մեղքերը խոսափանիլ անոր։ Քրիստին անարգել մինչև Ամետէի սենեակը հասաւ, բայց դրան առջև կայ առաւ, նորէն հոն մտնելու անկարելի կ'երեւէր իրեն։ Քահանային ձայնը կը լուր որ հոգեվարքներու աղօթքը կը կարդար, որուն կը ողատախանէին ծառաները և գիւղացիք։ Այս պատկառելի և մահաշուր տեսարանը ալ աւելի տպաւորութիւն ըբաւ Քրիստինի վրայ, և աւելի բռւռն կերպով զզաց նա գործած յանցանքին անշափութիւնը, և ամեն կարելի եղած միջոցներով զայն քառելու պէտքը։

Երկիւղածութեամբ նոյն արարողութեան ներկայ գտնուողներուն մէջ կը միայն ոտքի վրայ պատուհանին կոթնած էր՝ Ճշմարիա ափրութեան և ուշադրութեան դիրքի մը մէջ։ Օբիորդ Օբիորդ կ'ընէստի Ճանչցաւ։ Նա արդէն զինքը տեսած էր, և նշան ըրաւ որ կ'ընէ հետեւի նըրաշատ զին մէջ։ Քրիստին համարձակեցաւ մերժելու, և շուտով մը իրար գտան։

— Չուզեցի մեկնիլ, Քրիստին, առանց զքեզ մէյ մ'ալ տեսնելու, առանց վերստին ապահովցնելու զքեզ, և առանց միանց զամայն աղաչելու որ իմ վրաս իիստ յոոի յիշատակ մը չպահէն։ Այս ամեն բաներէս խօրունկ տպաւորութիւն մը ստացայ, քեզմէ չեմ պահեր զայս, բայց վաս կազմութեան մը մէջ այդ տպաւորութիւնը շուտով կ'ամնէտի։ Աը վախնամ որ դարձեալ իմ հին բնութիւններս ձեռք պիտի առնում, բայց դու ասկէ վերջը աղատ պիտի մնաս անննցիք։ անցեալը՝ Փայն զքեզ պաշտպանելու համար պիտի յիշեմ, եթէ պաշտպանութեան ոկտօք ունիս, և քու բարեկամդ պիտի մնամ միշտ, եթէ կ'ուզես։ Քեզի նման կին մը այսքան փոթորիկներէ ետքը դէթ հանդստութեան իրաւունքն ունի։ Նթէ զիս տեսնել ուզե՞ դրէ առ պարոն Երնէստ,

ի կալկաթա . նամակը կը հասնի ինչ , և եթէ չպատասխանեմ . ըստ է որ մեռած եմ : Ա' բ որ աշ պահուիս՝ կրնամ քեզ գանել , բայց սակայն դուն չոփտի իմանաս : Այս բարեա : Այս թշուառ մարդը ապրելու շատ քիչ ժամանակ ունի , և ալ չոփտի արձնայ , իր հոգին այս պահուս անորոշութեան մէջ կը ծփայ : Թող իմդժդ չուսնչէ զքել բնաւ , ինչու որ շատ աղեկ վարուեցար :

Սէկը տեսնուելով սենեակին քով՝ կրնէսդ նրբաշաւիղներոն մէջ անհետացաւ , զորս կարծիս թէ կատարելապէս կը ճանչնար : Քրիստին առտուան մօտ իր սենեակը ելու , տարապայման յոդնութեան մը մէջ , և առանց հանուելու քնացաւ . մէկ շատ անձնք գալով՝ իր գուոր զարնելով , արթնցաւ քունէն , և մէկն ՚ի մէկ ոտքի ելնելով հարցուց թէ ովկ էին անոնք :

— Բայցք , օրիորդ , արդարութեան կողմէն կու գանք :

— Ա' ս , մտածեց նա , աշաւ ժամը եկաւ :

Դուռը բացաւ , և առանց չափազմնցութեան և առանց շփոթուելու իր բնածին աշնուութեամբը օտարականները լնդունց , որք դիմքը նստեցրնելով տեսածներուն , անցած անցքերուն , մարքիզուհւոյն և Պ. Մօնզայի մահուան վրայ հարցմունքներ ըրին : Վերջն ծայր յաջողակութեամբ մը ճշմարտութիւնը խոստովանեցաւ , զդուշանալով այն ամն բաներէն՝ որք կրնալին ռկամբրիսի և նոյն իսկ անոր ամուսնոյն յիշատակին արաւ մը բերել : Անհնարին առսուու մը զզաց երբ Ամետէ հետ իր վերջին տեսակցութիւնը պատմել պէտք եղաւ . անոր ինքնասպանութեան գործակից եղած ըլլաւը չժիսնեց բնաւ , և խոստովանեցաւ թէ անոր ներկայացուցեր եր այն անպատճութիւնը՝ զոր իր աղջկան պիտի թողով՝ ամեթալի տանջանքի մը ենթարկուելով . բայց Պ. Մօնզայի յայտարարութիւնը , զոր մինչև իր հոգին աւանդելը կրկնած էր , մեղսակցութեան ամն ուրիշ կասկածներ կը բառնար իրմէ : Կշտամբեցին զբրիստին թէ արդարութենէ խուսափելու փափաքը ներշնչը եր յանցաւորին , սակայն իրմէ ուրիշ բան մը չխնդրեցին :

— Բոյլ կու տաք ինձ , պարոններ , Պ. մարքէզի վրայ երթալ մեղեկանալ . իր վիճակը . . .

— Ա' չտառապիր նա , պատասխանեց զիանադպիրը , ըստ ուրամ իր քովն էինք երբ իր վերջին շունչը տուաւ :

Այսպէս աչա կատարուեցաւ ուշաթըրիսի անէծքը , առանց բարեկամի , առանց ազգականի մեռած էր Ամետէ , արդարութեան մարդոց ձեռքը՝ գեռ Աստուծոյ արդարութեան չներկայացած :

Քրիստին զլուխը ծռեց և ազօթեց :

— Կրնամ հիմա այս զղեակէն մեկնիլ , հարցուց :

— Այո , միայն թէ փնտուած ժամանակնիդ ներկայանաք :

— Չեզի գէմ ամրաստանութիւն մը չկայ , ազատ էք , բայց և այն պէս չեք կրնար Պավէրիայէն մեկնիլ առանց տէրութեան հրամանին . գատին մէջ վկայ էք զուք :

Քրիստին առանձին մնալով՝ մեկնելու պատրաստութիւններն ըստ Պատուհանէն ափոններու դաւթին մէջ կը տեմնուէր . մերթ ընդ մերթ աշքովը ձիադարմաններուն կը հետեւէր նա , որք ձիերը վեց յանկարծ աւանդերու յոր յանքը մը տեսաւ . սուրհանդակներու վեայ յանկարծ աւանդերու յոր յանքը մը տեսաւ . սուրհանդակները և փողերը կը հնչէին , անշուշտ նշանաւոր հիւր մը խարազմանները և փողերը կը հնչէին , անշուշտ նշանաւոր հիւր վրայ էր : Քրիստին զետ ՚ի սանդուղին պատուհանը վահանելու վրայ էր : Քրիստին զետ կը տեմնուէր : զեց , ուսկից պատուց զափելը և դրան սանդուղը կը տեմնուէր : զետ ձիերէ ծծուած կատք մը արշաւասոյր վանդակասիւնէն զառար ձիերէ ծծուած կատք մը առջին կայ առաւ . ճամբրոդ մը գուսակը նալով՝ շուտով մը իր առջին կայ առաւ . զամբրոդ մը գուսակը իրանալով՝ գուրս ցատկեց , առանց սպասելու որ պատուանդանը իրանալով՝ գուրս ցատկեց , առանց սպասելու որ պատուանդանը իրանալով՝ գուրս ցատկեց :

— Ա' ս , Աստուծ իմ , ինչ ընել պէտք է հիմա :

ԽԱ

Ա. Ա. Հ. Ա.

Խնչպէս որ ընթերցողք բազում անգամ կրցան դիտել, Քրիստինի սեպհական տրամադրութիւններէն մին՝ պատրաստ և անդառնալի որոշում մը ընելն էր։ Շամարանթի կոմին զալը նշմարելով ըստ որում նոյն ինքն էր՝ որ Տալանեի գքսուհին իր զարմունայն մեկնիլը իմանալով անոր քով. կը վաղէր. զան նշմարելով կ'ըսեմք, զայց Քրիստին որ եթէ տեսնուէր հետը՝ պէտք պիտի ըլլար թէ անօր և թէ միանգամայն ինքինքին գէմպատերազմիլ, և իր բոլոր արիսթեան հակառակ այս մրցումէն կը գողար։ Միջոց մը միայն կը մար իրեն, այն է առանց անորմէ տեսնուելու փախչիլ, ուստի աշտարակին սանդողներէ մէկէն վար իջաւ, իր կառքին քով հասաւ որ բոլորովին պատրաստ կ'ապասէր, և բաւական հեռացաւ դղեակէն, մինչդեռ հօպէր՝ դործակառաներու հետ ամենածանր շահերու վրայօք զբաղելու ստիպուած էր, առանց զինքը փնտոելու ժամանակ սննենալու։ Անգամ մը վահքին մէջ մանելէն ետքը՝ ալ բանէ մը չէր վախնար, վանդակապատները զինքը ամեն յանկարծական այցելութիւններէ աղատ կը սահմէին, և կոմը չէր կրնար մինչեւ իրեն համնիլ եթէ ինքը զան տեսնելը մերժէր, ինչպէս որ այնպէս ընել որոշած էր։ Սիրող կնոջ մը համար ասկից աւելի մեծ վիշտ չկայ. զիտնալ թէ իր սիրածը բոլորովին իր մօսն է, և անոր գոնէ վերջին բարե մը չտալ. բայց սիրոյ մէջ վերջին բարե իրարու չտրուածն է։ Ասիկա սրտի ամենաստոյդ Ճշմարտութիւններէն մին է։

Օրիորդ Օրթէղ բաւական կանուխ Միւնիք հասաւ, կառավարին կրկին վարճ վճարեց նա, և յայտնի է թէ ամեն երկիրներու մէջ այս տրամարանութիւնը անպատասխանի կը մնայ։ Ֆլավին տե-

սած ժամանակը՝ ներսինները դուրս չթափելու համար իր բոլոր զօրութեան պէտք ունեցաւ։ Սիրասուն աղիջը անոր թեսերուն մէջ ինկաւ՝ զան տեսնելուն բոլորովին ուրախ եղած։ Արտած փութեստ հարցմունքները զարցութենէի իրութենէն շան հետի էլն։ Իր զաւակարակուհւոյն բացակայութիւնը միան զինքը անհանդիսաւ ըրածէր. խեղջ աղջիկը չէր ինթաղըեր իսկ թէ իր ընտանեաց գլուխը դժրադութիւն մը կրնար հասած Ալլալ։ Այսպէս երբ առաջին խօսակցութենէ ետքը Քրիստինը դիմաց, երբ անոր զիմաց փոփոխութիւնները և աշացը արատառութիւնները տեսաւ։

— Բնչ ո՞նփս, իմսիրելի վարժուհիս։ Հարցոց անձկութեամբ։

Քրիստին նախ զգո անօք պատասխանեց, յետոյ կամաց կամաց իմացընելիքներուն վրայ պատրաստեց զան. վերջապէս խոստովանցըները և մայրը՝ երկուքնին ալ Թօնայի մէջ կարի հիւնգաւ թէ հայրը և մայրը՝ երկուքնին ալ Թօնայի մէջ կարի հիւնգամէ, և Քրիստինի հետ իրենց սիրոյ հստատիքը օրհնութիւննին կը զրկէին։ Ենուահաս աղջիկը հստատաց այս խօսքերուն, բայց և այնպէս յարդ արտասուք թափեց. իր մտատանջութիւնը յետին աստիճանի եղաւ, այնպէս որ վարժուհին անոր առաջնութեան մտախն վախիր ունեցաւ։ Բոլոր զօրեղ բնութիւններու համան՝ օրինորդ Օրթէղիկի զիրքերու անհամերեամբ կը ասնէք. Զէր կրնար Օրթէղիկի զիրքերու անհամերեամբ կը ստուերը իրարմէ կը զատէր զիրքնք։ Կա Ֆլավիի քողմանը, հօը ստուերը իրարմէ կը վախնար, որ հարկաւորապէս մանաւանդ Քոպէրի այցելութենէ կը վախնար, որ հարկաւորապէս իր զարմուհին տեսնելու պիտի զար։ Թէ և անոր հասցէին զբած իր մասնիկը թողած էր սեղանին վրայ, սակայն տարակոյս շանէր թէ նամակը թողած էր սեղանին վրայ, սակայն տարակոյս շանէր թէ նամակը թողած էր սեղանին վրայ, և այնպէս կը վախնար անորմէ, Քոպէր զեռ խօսիլ պիտի ուղէր, և այնպէս կը վախնար անորմէ, Էնչպէս որ մարդս փափաքելով հանդիրձ կը վախնայ սիրածէն։

Այսպիսի դժողակ ատպնապէ մ'աղատելու համար վահնաւօր պատմեց իր պատմութիւնը՝ որչափ որ կրնար պատմել, աղաչելով զան որ իր սանուն գով իրեն համար երաշխաւ որ մնայ և իր սանուն որ իշխանութեան գով իրեն համար երաշխաւ որ մնայ և իր սանուն զայն վրայ հակէ, մինչեւ որ տիկին Տալանեին որու նամակ մը զրած էր, զայ զան առնու։ Խալ ինքը աւել մնասոր և անմատոյց վահն էր,

քի մը մէջ քաշուիլ կը խնդրէր : Կրօնուհին անոր վիշտերուն կա բեկցութիւն զգաց , և երբ Բօսէր մնաւատանի խօսանոյը զալով ֆլավին խնդրեց , ինըը անձամբ գիտահաս աղջիկը անոր քով առաջնորդելով՝ օրիորդ Օվիդի զի կողմէն ներռութիւն խնդրեց , ըսելով որ մարդ չէր կրնար ընդունիլ : Այս մերժումը Բօսէրի սիրար հարուածեց . շատ անդամ դիր դրեց նա Քրիստինի , առանց պատասխան մը ստանալու , վերջապէս վարժուհին քանի մը խօսք զրեց անոր , որու մէջ սերը և պարաւո որութիւնը հաւասարակիլու կու զային : Այս զբոյն մէջ կը պաշտամէր նա Բօսէրի , որ զինքը այս ներկայ կեանքին հետացընելու շախսափ , աւելցրնելով թէ ասկէ ետքը իր տոմսակները չպիտի ընթեռնու , բայց թէ իր մտածումն ալ բնաւ չպիտի բամսուի իրմէ :

Բօսէր պարտաւ որեցաւ համակերպիլ . վերջը վերջը էրիկ մարդիկ միշտ այսպէս կ'ընեն , մանաւանդ երբ հարստութիւնը և երջանկութիւնը իրենց հնազանդութեան ետևէն կու զան : Անոնց մ.ջն ամենալար այս զալտնի խորհուրդն ունի , որ պէտք է դույժ օր մը իր սիրած կինը զոհէր երբ նա օրինաւորապէս չուպհականիր իրեն , և այս զալտափարը մերժելով հանդերձ տակաւառ տակաւ կը սովորին անոր : Էրիկ մարդիկ դիւրաւ կրնան սէրէդուրս ասպիրիլ , ինչու որ իրենց շատ դիւրին է ուրիշ Ճիւղերու յարիլ , և սիրար կարծի պզտիկ բան մ'է իրենց համար մինչև որ իրենց ներքին կարգադրութեանց մէջ մտնէ , մինչև որ իրենց ամուսոյն և իրենց զաւակաց մէջտեղ բաժնուի : Ամսերը կարի խենթ են որեկցէ երջանկութիւն , երախտափիութիւն և մինչև իսկ յիշատակ մը յաւսալով . ասով ատէպ իրենց կեանքը կը կորանցընեն և փոխարէն՝ անտարբերութիւն և մոռացում կ'ընդունին , և շատ անդամ աւելի չարագոյնը իսկ : Ականանց համար միմիայն մ'կ ճամբայ կայ՝ այն է պարտաւորութիւնը : Ասկէ դուրս չկայ ոչ աղատութիւն և ոչ որափութիւն : Խնչու համար ընդ հանրապէս այս ժամանակ կը համոզուին այս ճշմարտութեան երբ զայն 'ի զործ գնել կարելի չէ ալ :

Պարսն և տիկին Մօնղոյի յառալի մահուան լուրը վետրուարի

յեղափոխութենէ քիչ մը ետքը հասաւ Բարիզ՝ ընդհանուր վախերու և յուզման մէջ տեղ . այս պատահարը որոշ բաղմնութեան մը մէջ միայն աղյեցութիւն ունեցաւ , և հրատարակութենէ աղատ մաց : Տալանեի դքսուհին շատ աղաղակ հանեց , այս մասին կարի արդարացի դիտողութիւններ ըլրաւ , զորս ձպիտի կրկնեմ հուշ : Սակայն ուզեց անձամբ երթալ ֆլավին գտնել , որ կրած զարհուրելի կորուստներուն վրայ տեղեկութիւն ունէր թէկ , բայց կ'անդիտէր անոնց սոսկալի պարագաները : Իրեն համար ծնողքը ժամանակութիւնի մեռած էին : Եր ամենասկրելի դաստիարակու հիէն բաժնութիւը զոնէ իր առջի դժբաղդութեանցը չափ վիշտ պատճառեց անոր : Քրիստին ամենացաւալի և ամենասրտառուչ խօսքերով բաժնուեցաւ իր սանու հիէն : Իրեն այնպէս երեցաւ որ միենոյն ժամանակի մէջ թէ Բօսէրը և թէ անոր աղաւանի ամօւսինը կը թուղու , այսինքն աշխարհի մէջ սիրած երկու միակ անձերը : Զկըրցաւ նա այս ահեղ հարուածին դիմանալ , և ծանը կերպիւ հիւանդացաւ : Եր զօրութիւնները ալ սպառած էին :

Բայց և այնպէս տիկին Տալանեի զան տեսնել ուզեց . անոր եղած նոր մենաստանը զնաց , և արտօնաւթիւն ստացաւ մինչև ունչ կողնոյն մերձենալու : Զքնաղ Քրիստինի ուրուականը միայն մնացած էր :

— Ա՛յ , Աստուած իմ , զոչեց դքսուհին , զու ես , զաւակս , զու այսպէս :

— Այս , տիկին դքսուհի , և հոգիս մարմինէս առելի շատ փոխուած է :

— Սիրելի Քրիստինս , քու գտնուած դիրքիւդ համար կարի մեծ , կարի աղնիւ և կարի չքնաղ էիր գու . Հնդկաստանի մեծ անդամանդի մը նման կ'երեւէր ինչ , որ կարի անձուկ տուփի մը մէջ փակուած է նենդօրն . Հկրցար դիմանալ և ընկճեցար , այս այսպէս պէտք էր ըլլար : Ամս մը , քրչափ որ զօրաւօր ալ ըլլայ , չկընար ընկիրութեան դէմ առանձին մարանչիլ . զրօնանց փոքրիկ նաւակ մ'է ինքը կատաղի ովլիկանուի մը մէջ նետուած , և վերջապէս կը խորտակուի : Ասկէ դատ երբ մարդս դժբաղդ է՝ միշտ :

յանցաւոր կ'ըլլայ : Ա՛հ , շատ անդամ մտածեր եմ թէ մեր Փրկիք  
չը իր վսեմ անձնուիրութեան հակառակ՝ իդական մարմնոյ մը մէջ  
մարդանալու զաղափարին դէմ պիտի ընկրկէք : Անոր չարչարանքը  
քանի մը օր տեսելու տեղ՝ իր բոլոր կեանքը պիտի տեսէք : Խեղչ  
Քը իստին , քեզի տալիք ուրիշ միթյացութիւն մը չունիմ :

— Աւաղ, շատ աղէկ զիտեմ արդարէս բյուլը, տիկին :

— Վանք քաշուելով՝ միբար ունեցող և մտայի աղջկան մը նման վարուեցար . չէիր ինապէ Գլավիի քով մնալ, խեղճ Պէտրիսը յարդեւող համար : Ա՛ս, եթէ ինձ անսար նա : Բայց և այնպէս մարդիկն ալ այսպիսի գործքի մը կարող չէի կարծեր : Կի՞ն մը սպաննել : Ազատուրդի մը : Բարեբազգաբար աղնուականութիւնը չնշելու ամօթխածութիւնն ունեցած են, և ալ կարմրելու պատճառ . մը չտնինք :

Գրսուհին շատ անզամ Քրիստինը տեսաւ . խօսք տուաւ թէ ա-նոր առանձնացած տեղը մէկու մը չպիտի յայտնէր , և Գլավիի վրայ ալ իրեն տեղիկութիւններ պիտի բերէր , ասիկա Յօպէրի վրայ ևս տեղեկութիւններ բերնել խոստանալ էր : Երբ օրիբորդ Օր- թէ՛ղ դատաստանի ճանձրոյթներէն ազատեցաւ և ճանապարհ ը- նելու համար ալ քիչ մը ոյժ զդաց վրան՝ Գրանսա վերագարձաւ , և դադանի կերպով մը Տրասլուչեաց վանքի մը մէջ մտաւ , ուր ալ դուրսի խօսքերը չկրնար լսել : Խիստ ապաշխարութեան մը մէջ կ'ապրէր նա , բոլորովին Աստուծոյ , իր վիշտերուն , իր ա- պաշաւին անձնատուր եղած և ուրիշ կեանքի մը յուսալով : Մե- ծաւորուհիէն դատ բոյոր աշխարհ կ'անդիտէր իր անունը :

Գլավի իր զեշտասաներորդ տարին ըրացուց . չքնաղ անձ մը ,  
սիրուն և պատուական կին մ'է նա , այն հազուագիւտ սիրտերէն  
մին՝ որբ բան մը չին մօհնար և ամեն ինչ ուշադրութեան կ'առնուն :  
Իր ծնողացը կամքին համեմատ՝ Քօպէրի հետ ամուսնացաւ : Կատա-  
րեալ կը թութիւն մը , և իրմէ աւելի ուրիշներու համար ապրելու  
բնաւորութիւն մը իրեն այնպիսի երջանկութիւն մը կը խոստանան՝  
որմէ աւելին աշխարհիս մէջ չկրնար գտնուիլ : Յաճախ Քրիստինի  
վրայ կը խօսի և կը փնտուէ զանիկա , յաճախ մօրը և հօրը վրայ կը

խօսք՝ գործվազին սիրոյ և յարգանաց արտայայտութեամբ։ Քանի  
մը բարեսիրա անձինք անոր ամուսինը համովեցին թէ անպատճաճ  
բան էր թաղուլը որ իր կինը դատիչալակուհոյն վրայ յիշատակ  
մը պահէր, ըստ որում աշխարհ իր արդար դատաստաներուն հա-  
մատակ զան իրը մաքրիզին տարփուհին՝ և գործած վատ սպանու-  
թեան իրը մեղսակից կը հռչակէ։ Յօսէր կիմնար բոլոր ջշմարտու-  
թիւնը ըսել, բայց Քրիստինը կը պաշտպանէ արիաբար։ Գուցէ  
Աստուած այդ խեղճ աղջիկը մաիթարելու համար, երազի մը մէջ  
այս պարագան իրեն իմացոցած ըլլայ։

Երնէսդի վրայ ալ բան չխօսուեցաւ, և ինչ եղած ըլլալը պիտ  
յուղ մը չկայ :



	ԵՐԵՎ	
ԻԵ.	Բայատրութիւնք . . . . .	3
ԻԶ.	Ամուսնական աեսարան . . . . .	44
ԻԷ.	Մօնղա . . . . .	22
ԻԸ.	Պատմութիւն . . . . .	32
ԻԹ.	Մեռցընող սէր . . . . .	55
Լ.	Մայրը և զաստիարակուհին . . . . .	64
ԼԱ.	Ի բարիդ . . . . .	73
ԼԲ.	Դաս . . . . .	82
ԼԳ.	Շշմարիտ սէր . . . . .	90
ԼԴ.	Մրցմունք և որոշում . . . . .	99
ԼԵ.	Բաժմանում . . . . .	107
ԼԶ.	Պատմութիւնք . . . . .	122
ԼԷ.	Մարքիզուհու Բազը . . . . .	135
ԼԸ.	ՌՃիք . . . . .	147
ԼԹ.	Տարփուհին . . . . .	160
Խ.	Ասուծոյ մարը . . . . .	174
ԽԱ.	Վախճան . . . . .	198

1812

1813

2013

